





{



ՐԱՍԻՐԱԿՈՒԹԻՒՆ ՀԱՅ ԿՐՈՆԿԻ ՀԽՈՎԱԿՈՒԹԵԱՆ

ԱՐՑԱԿ ԶՕՊԱՆԵԱՆ

ԴԵՄՔԵՐ

ԹԱ ԱՐԱՄԵԱՆ, — Յ. Յ. ՊԱՐՈՒԵԱՆ, — ԵՐԱԽՆՎ ՄԱՆՈՒԵԼԵԱՆ, —
ԱՅՈՒՐ ԱՐՈՒԵԱՆ, — ՄԱՏՎԵՒ ԳԱԼՈՎԱՆԵԱՆ, — ՎԱՀԱՆ ԵՐԵՎԱՆ, —
ԳՈՒՆԵ ԳՈՒՐՈՒՆԵԱՆ, — ԱԾՈՒ ԲՈՎՈՒԵԱՆ, — ՀԱՄԱՅՆԵԼ, —
ԷԿԱԿ ԾՈՅՆ, — ՑՈՒՆՔ ՓՈԽՏԱՐԱՆ.

(PRINTED IN FRANCE)

ԵՐԱԿԱՆ ՇԱՀԱՆ, ՓՈՐՔ

1929

891.88 (082)


9-72

1428

Lafayette, W.

D&S Hep

ԴԵՄՔԵՐ



ՀՐԱՄԱԿՈՒԹԻՒՆ ՀԱՅ ԿՐԵԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹԵԱՆ

831.99(09) 2

9-72

ԱՐՁԱԿ ԶՈՊԱՆԵԱՆ

ԴԵՄքեր

ՊԵՏՐՈՍ ԱԴԱՄԵԱՆ. — Յ. Յ. ՊԱՐՈՆԵԱՆ. — ԵՐՈՒԱՆԴ ՄԱՆՈՒԵԼԵԱՆ. —
ԽԱՉԱՏՈՒՐ ԱՐՈՎԵԱՆ. — ՄԱՏԱԹԻԱ ԳԱՐԱԳԱԲԵԱՆ. — ՎԱՀԱՆ ԹԵԹԵԵԱՆ. —
ԴԱՆԻԵԼ ՎԱՐԴԻՒԺԱՆ. — ԱՏՈՄ ԵԱՐՑԱՆԵԱՆ. — ՀԱՄԱՍԵՂ. —
ԷՏԿԱՐ ԾԱՀԻՆ. — ՅՈՎԱՆԻ ՓՈՒՏՄԱՆ.

1498

(PRINTED IN FRANCE)

A 11
75550

ՏՊԱՐԱՆ “ՄԱՍԻՆ”, ՓՈՐԻԶ

1929



ԵՐԿՈՒ ԽՈՍՔ

— ♦ —

Ա. Չափանեանի հայ մեծ դէմքերու նուիրուած առաջին հատորին շատ չերմ ընդունելութենէն քաջալերուած, եւ մեր գրասէր հասարակութեան զանազան շարքերուն կողմէ արտայայտուած բաղձանքին ընդ առաջ երթալով, Ամերիկայի շայ կրթական Հիմնարկութիւնս որոշեց ի լոյս ընժայել «դէմքեր»ու երկրորդ հատորը, որուն տպագրութեան սիրայօժար իրենց աջակցութիւնը քերին խումբ մը գրասէր ազգայիններ, որոնց ցուցակը կը հրատարակենք ի ստորեւ:

Վաստահ ինչ որ մեծանուն հեղինակին այս նոր գործը հաճութեամբ պիտի ընդունուի, ոչ միայն անոր համար որ գրական վայելք մը պիտի ըլլայ անոր ընթերցումը, այլ անոր համար որ հետզիետէ հասնող մերունդներուն պիտի ծանօթացնէ նոր շարք մը մեր մեծագոյն դէմքերէն՝ մտաւորական գործունէլութեան զանազան մարզերուն մէջ: Ծնորուած են այսպիսի դէմքեր որոնք մեր ցեղին գերագոյն ընդունակութեանց կենտանի ապացոյցներն են, եւ լաւ է որ անոնց պատկերը միշտ մնայ մեր աչքերուն առջեւ, իբրեւ պարծանքի եւ մխիթարութեան խորիցդանշաններ:

Նիս. Երոք

ՀԱՅ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹԻՒՆ

* *

Հայ մտաւորականներու նուիրուած այս կզերք զօր Նիս Եսրբի Հայ կրթական Հիմնարկութեան հրատերով համախմբեցի՝ «Դէմքեր»ու երկրորդ հատոր մը կողմնական համար, լոյս տեսած են զանազան ժամանակներ այլ և այլ ներմերու մէջ: Պետքու Արամանակի յուղարկաւորութեան առաջի գրուածը՝ տպաւած է Պոլիս «Արևելք»ին մէջ 1891ին, և անոր վերջին տարիներու դէմքը ոգող յիշատակներու խործել երեսցած է Պոլայ «Տաղիկուի» մէջ, 1895ին. Երաւանդ Մանուկեանի մասին գրուածը՝ Փարիզ «Անահիտ»ի մէջ՝ 1900ին. Խաչատր Արովանակի հարիւրամանակին առաջի ուսումնասիրութիւնը՝ «Անահիտ»ի մէջ՝ 1906ին. Մատումիա Գարագաշեանի, Վահան Թէրէսանի, Դանիկ Վարուժանի վրայ յօդաները՝ «Անահիտ»ի մէջ, 1904 ին, 1902 ին, 1906 ին. Առոմ Եարմանեանի նուիրուած երկու յօդաները՝ «Անահիտ»ի մէջ, մին 1902 ին, երկրորդը՝ 1907 ին. «Համաստեղ և գիւղը հայ գրականութեան մէջ» ուսումնասիրութիւնը՝ Պոսմանի «Պայքար»ին մէջ 1924 ին. Էտիար Շահինի մատին երկու յօդանեներին առաջինը՝ «Անահիտ»ի մէջ 1900 ին և երկրորդը՝ «Կոչնակ»ի մէջ 1926 ին. Յովսիկի Փուշտանի նուիրուած յօդուածը՝ «Կոչնակ»ի մէջ 1926 ին:

Փարիզ 1929

Ա. Զ.

ՑԱՆԿ ՆՈՒԻՐԱՏՈՒՆԵՐՈՒ

<i>Տք. Վուան՝ Նէտիւրեան</i>	<i>Թիլատէլֆիա, Բէնն.</i>
<i>Ոսկան Դ. Տէրեան</i>	» »
<i>Տէն Թոմաճան</i>	<i>Շիքակօ, Իլլ.</i>
<i>Աստիկ Տէվէճեան</i>	» »
<i>Դ. Մ. Աղամեան</i>	<i>Նիւ Եորք, Ե. Ե.</i>
<i>Տք. Վըճինիա Ալէքեան</i>	» *
<i>Յ. Բազրատունի</i>	» »
<i>Տք. Գասպար Զատիկեան</i>	» »
<i>Նշան Էժտահարեան</i>	» »
<i>Պետրոս Լ. Թէրգեան</i>	» »
<i>Միհրդատ Յ. Թիրեաքեան</i>	» »
<i>Արշակ Թօփալեան</i>	» »
<i>Յակոբ Թօփալեան</i>	» »
<i>Զաքար Խնձէեան</i>	» »
<i>Պետրոս Կէօլճիքեան</i>	» »
<i>Արթին Հազարեան</i>	» »
<i>Երուանդ Մեսիաեան</i>	» »
<i>Ոսկան Յարութիւնեան</i>	» »
<i>Տք. Ս. Ա. Զիւեան</i>	» »
<i>Մարտիկ Պալեօգեան</i>	» »
<i>Տք. Ճ. Լէոն Սթիւլլիթ</i>	» »
<i>Փիթըր Տ. Տօնչեան</i>	» »

<i>Փօլ</i>	<i>Տօնչեան</i>	<i>Նիւ Եորք,</i>	<i>Ն.</i>	<i>Ե.</i>
<i>Կարապետ</i>	<i>Յ.</i>	<i>Փայէլեան</i>	<i>»</i>	<i>»</i>
<i>Գ.</i>	<i>Փուշման</i>	<i>»</i>	<i>»</i>	
<i>Յարութիւն</i>	<i>Ռաֆայէլեան</i>	<i>»</i>	<i>»</i>	
<i>Նշան</i>	<i>Քիլարճեան</i>	<i>»</i>	<i>»</i>	
<i>Կարապետ</i>	<i>Ա.</i>	<i>Փափաղեան</i>	<i>»</i>	<i>»</i>
<i>Օր.</i>	<i>Չափէլ</i>	<i>Գարբիէլեան</i>	<i>Ուէսթ</i>	<i>Նիւ Եորք,</i>
<i>Բէնիամին</i>	<i>Նուրիկեան</i>	<i>»</i>	<i>»</i>	<i>»</i>
<i>Տիգրան</i>	<i>Ա.</i>	<i>Տիրատուրեան</i>	<i>Քրէնֆըրտ,</i>	<i>Ն.</i>
<i>Տիգրան</i>	<i>Ա.</i>	<i>Քէլճիք</i>	<i>Ա.</i>	
<i>Ճան</i>	<i>Թ.</i>	<i>Մոսկովեան</i>	<i>Ան Արպեր,</i>	<i>Միշ.</i>
<i>Տք.</i>	<i>Միհրան</i>	<i>Չափեան</i>	<i>Բրովիտէնս,</i>	<i>Բ.</i>
<i>Տք.</i>	<i>Ա.</i>	<i>Գրիգորեան</i>	<i>Մինսկնէթի,</i>	<i>Օ.</i>
<i>Յարութիւն</i>	<i>Ա.</i>	<i>Բրուտեան</i>	<i>Օքլա,</i>	<i>Ֆլորիտա.</i>






ՑԱՆԿ ՆԻՒԹՈՑ

	Էջ
ԵՐԿՐՈՒ ԽՈՇՔ	1
ՊԵՏՐՈՍ ԱՇ-ԽՄԵԼՆ	1
Տ. Յ. ԳԱՎՈՒՆԵԱՆ	21-31
ԵՐՈՒԵԿԻ ՄԻՋԱԽԵԼԵԱՆ	49
ԻՆՉԱՍՈՒԲ ԱԲՈՎԵԱՆ	57
ՄԱՏԱԹԻԱ ԴԱՐԱԳԵՋԵԱՆ	77
ՎԱՀԱՆ ԹԵՐԵԼԵԱՆ	89
ԴԱՆԵԼ ՎԱՐՈՒԺԱՆ	103
ԱՏՈՄ ԵՎՐՃԱՆԵԱՆ	117
ՀԱՄԱՍԵԿ	137
Լ-ՑՈՒՐ ՇԱՀԻՆ	161
ՅՈՒՂԵՓ ՓՈՒՇՄԵՆ	179



ՊԵՏՐՈՍ ԱԴԱՄԵԱՆ







ՎԵՐԶԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

(Յառարկաւորութեան իրիկունը գրառած)

Իմէն անզամ որ մեծ պղերդուին ներկայացումներուն մէկէն կը դառնայիմք՝ սրաերիս ելեկտրական զուզավ մը բարախան, կ'ըսէինք իրարու «Մշացրէ ձաց հիանալի էր, բացց մահուան տեսարանին մէջ ինքզինքը դերավանցեց»։ Եւ այսօր որ կը դառնամ ահսելի ներկայացումէ մը, Շէքափիրի աննման թարգմանին թազման հանդէսէն, այդ հոյակապօրէն ապրուած կեղծ մահէրաւն ցիշատակը կուգայ զիս հալածել։ Կը տեսնեմ զինքը «Օթէլլօ»ի և. արարին մէջ, երբ յանիրափ ապաննուած Տէզակէմոնային վրայ սղբալէ ժառայ զաշոյնը զզին կը զնէր և կ'իշնար՝ հաւնդալալ՝ իր ճարդոցը զիրկը. կը տեսնեմ մահաւանի «Քօրքասո»ի վերջին քատանելի արարը, ուր կնոջմէն աւ միամօր զսարիկէն լրուած հայրը սթրիթնինին կը զիմէր ապատելու համար իր հանեկան ցաւերէն. օ՞չ չարասանջ զալարամները որոնցմայ իր ճարձինը կը սղիկուէր ու կը կծկուէր, ստնդանքները որ իր անզամները կը ցնցինը ու ակռաները կափկափել կուսացին, զդոխացին հոգեսփարքի մը այն բոլոր ցնորական շարժումները, ի՞նչպիսի ցուրտ մը կը հասկցնէին մեր որպափին մէջ և ի՞նչ սարսուռ մեր սկսորներուն մէջ կը սահցնէին։ Բացց ահա յուզումէն ակարացած ձեռքերը ծափեր կը տեղացին, և վերաբացուած վարագոցին ետեւ կը տեսնեինը Ազամնեանը որ ոտքի ելուծ, այդ վայրիկնական մահէն գունաթափ գէճքը ժպառվ մը լուսաւորելավ, մասներուն ծայրակը համբայներ կը բաշխէր իր հիացողներու ամբոփին։

Ողբերդութիւնը որ այսօր կատարուեցաւ և որուն հանդիսասես եղաւ այնչափ խուռն բազմութիւն մը որչափ մեծ արտեսասպէտին ներկայացումներէն ոչ մէկը անեցած էր, այդ ողբերդութիւնը որ աւելի վսեմ էր բան Լիր թագաւորին անէճքը, աւելի տխուր քան Տէզակէմոնայի ուռենույն երդը, աւելի խոր քան Համէթի մենախօսութիւնները, իրեն ոչ զերակատար այլ նիւթ ունէր Ազամնեանը, իրեն կրկնակ թատերաթեամ եկեղեցի մը և գերեզմանառուն մը, և զերասան՝ այն «մահէրգակ մարդկիկը որ սեւ ունին ու

իսոժու դէմ»։ ու հեղինակը, այն խորախորհուրդ բանաստեղծը որուն սոկրեցէն զրչէն արհաւիրք ու աշխածողջ կը կաթի, Մաշն էր։

Լոյսերու և պսակներու ճռիս փթթումի ճը ճէջ, սոլիտուկ ուրուանձան մոմերավ շրջապատուած՝ որ իրենց բացեղէն ծիսաշաւնչ գարգմանակը կը հակէին, թաւշապատ արծաթաղարդ նուրբ ու փարբիկ դագաղի ճը կափարչին տակի — ինչպէս նուրբ, նատուած իմ, և ի՞նչըքան փարբիկ, ծաղկապի աղջկան ճը դագաղ կարծես, — Ազամեանը, կ'րուէին, կը համպէշը, ինչպէս իր ճէկ ներկայացումէն յետոյ, և փակուած վարագոյրի ճը տեղ ուն պատահքն էր որ զայն կը ծածկէր մեր աչքէն։ Ու ճինչ մաշուան մուայլ երգերը խունկի կապոյս գալարներան հետ կը բարձրանային, մինչ կարծրած աչքերէ արցունքներ կը զլորէին և խեղդուկ հառաջներ սպասոր սրամրան ճորմուքը կը մատենէին, խոյ երազով ճը համակուած՝ ևս ակնկառոյց կը սպասէի այն վայրիկանին ուր կարծեցեալ մեռելը կափարիչն ու պատահքը ճէկղի նետեղալ զուրս պիտի հանեւը իր հերարձակ զլուխը, և անզամ ճը եւս արուեստական ճահէ ճը գունամթափ իր զէճըլ մպատվ ճը ոպեւորելով, մատներուն ծայրովլը հաճրոյքներ պիտի բաշխւէր մեղի...

ԱՇ, տեսա՞նք, տեսա՞նք այն վեհաճած անչ դէճըլ, զոր կը լուսաւորէր գժիթարդ ճակատը, որու վրայ զորդ ծաղկանց պէս կը բացուէին երկինուոյշ խորահայեց աչքերը, և որ կը շրջանակուէր առիւծի բաշի նման խրոսա ու մետարսի պէս փափակ գանգրակեզ վարսերավ, տեսանք արդ դէճըլ՝ Մաշուան երկաթէ ափին ճէջ ճղճուած, զեղին մեղքամոծի զոյն տուած, անյարդ ու կարծրաթել ճօրուքով ճը կղակն ու այտերն ապստասած, շրթունքը՝ գողցես յափանենական համբոյրի ճը ճէջ՝ սեղմուած անշարժ, և աչքերը՝ կիսարաց՝ արճակելով տարստած նշոյլ ճը, որ զեռ երէկ նայուածք էր... Եւ աչս յանկարծ, այդ զէճքն ու այդ ճարմինը, և այդ ուղեղը ուր հանձարը բունած էր, և այդ ճակատը որ խորհուրդի տաճարի ճը գժիթին էր, և այդ աչքերը որոնց ճէջ ոչ ճիայն իր այլ ամբողջ ճարդկաթեան հոդայն խորագոյն զգացուներն ու հզորագոյն կիրքերը կը բոնկէին, և այդ շրթները որ մեր իեղուփին ամենէն կորովի ու ամենէն բաղցրաչեցին բառերը իրենց զերազոյն ներուժութեամբ կ'ապրեցնէին, այդ բոլորը՝ լամի կտորի ճը ճէջ փաթթուած՝ ճութ փոփի ճը ճէջ նետեցին, և աչս վարագոյրը, բոլոր վերջին արարներուն վերջնապէշ վերջին վարագոյրը, իջաւ ծաւալեցաւ անոր վրայ, հողին սեւ, հողին խոնաւ, հողին որդիսոս վարագոյրը։ Խաղն աւարտած էր, և ինձի թուեցաւ յանկարծ թէ զոյտուած փոփին վրայ, Մահը, կանդնած յաղթական, չոր գէճըլ հեղինական ծիծագով ճը վառած, զատարկ

աչուըներուն խոռոչներին սուերման լեզի հեշտութեամբը լեցուն, իր կմախա-
յին մատներուն ծայրավը համբոցներ կը բաշխեր մեղի...

Խեղճ՝ մեծ մարդ... գեռ երկու երեք ամիս առաջ ինձի կը խօսէր
Եւրոպա ընելիք ազեւորութեանը վրայ. «Կոկորդիս ցաւերը անցան, կ'ըսէր,
երբ թիւ ճըն ալ ուժ գայ վրաս՝ մտադիր են ամառը Եւրոպա պտոյտ ճ'ընել
և ձձեռը երթալ Մատուերս անցընել» : Ու կ'աւելցնէր՝ «Բժիշկս խոստացաւ,
և յայտ տերմ որ տարիէ մը ձայնս նորէն կը դանեմ» : Զինքը որտապնդերու
համար՝ կ'ըսէի. «Ազատավագէս, պարոն Ազամեանն, երկու տարիէն ձեզ
բեմի վրայ կը տեսնենք նորէն» : «Աստուծո՛վ», կը պատասխանէր՝ անպա-
տում միլիսալ ճը :

« Ասաւածո՛վ ». այդ բառին փարած էր իր վերջին օրերուն, ինչպէս
մասսակ ճը որ ճօրը ճիմին կը փարի (և հաւատացեալներու համար Աստ-
ածած գերազոյն Մայրը չէ): Պէտք էր զինքը լսել երբ կը խօսէր անհուն
Էշակին վրայ, որուն գոյսաթիւնը «կը զգար», որուն ներկայաթիւնը մերթ կը
տեսնելը խալ կարծես: Զայնի այն ստաւերսը որ իր բերնին մէջ մնացած էր
երբեմնի սրբութեն, մեզի յաճախ կը խօսէր Ամենակալին վրայ, և այդ
որպանչելի «խօսակցողը», բոպէ ճը իր առողջութեան օրերուն աճբողջ
խանդին ու փայն առնելով վերսախին, աստուածաշնչական շեշտերավ կը դո-
վարանէր, կ'երգէր Աստուծոյ մեծութիւնը, և աչս աշբերը կը բոցավա-
ռէին, տեղոյն այսերը վարտնցուկ — ու չարագուշակ — կարմրութեամբ
ճը կը գունաւորուէին, վեր կ'ելլէր նստած տեղէն, թեւերը հետզետէ լայն
ու զեղեցիկ ձեւերավ կը բացուէին, դէճըը եւս բան զեւս ներջնեալի ար-
տայացութիւնը կը ստանար. սենզատորով կուրճէն բարձրացած ու հաղէն
յաճախ խափանելուղ փսփսուք ճը դողդոջուն շրթներէն հոսելով, կը խօսէր
հիւանդը, Աստուծոյ վրայ կը խօսէր, որուն համար սիրուը լի էր գորգու-
րանքով և որմէ ճիմայն կը յուսար իր բժշկութիւնն ու ապագան. և երբ
վերջին բառը կ'արտասանէր, նայուածքի փայլակով ճը զոր մալիս ճը կը
բալլըրացնէր, թիկնաթոսուին մէջ կ'իյնար, ուժարեկ, շնչառապառ, հեւ ի հեւ,
ճակատը պաղ բրտինեներավ մարդուուած, շրթունքը գունաթափ, ակռաները
կափկափուն, և կուրճը՝ իր բոլոր մոլեգնութեամբ պայմող հաղէն պատա-
ռուուած:

Իր «Առ Ֆանթավիօ» քերթուածին մէջ, զոր զրեց մահուընէն վեց
եօթը ամիս առաջ և ուր մեծ բանաստեղծի շունչ ճը ի յայտ բերաւ, հան-
ձարեկ զերսաւանը կը Լամարթինար Աստուծոյ վրայ խօսած ատեն.

Այս ձեռք կրկին սփոք համայն ի տիեզեր .
ինչ պէս աւագն յովիհանու ծովլովեր,
Նոյնպէս զաստեղս երկնից ի ծոց անթափանց՝
Խբրեւ կաթիլը արարագործ իւր քրտանց.
Նայ է որ տայ կեանք, մահ, արտօսք, ժպիտ, կարօս,
Շանթն ի մրրիկ, ծիւն ի լերինս, ցոյն յարօս,
Վագրին Ֆիրան, առփւծին բաշ եւ երախ,
Ալծուին մագիլ, այլ սոխակին՝ երգ ուրախ...

Նախախմամական բան մըն էր, որ բեմի կեանքէն, իր ճշճարխս
կեանքէն՝ զրկուած, անորոք չիւանզութեածք մը անկազնին զանուած արդ
հրեղէն հոգին իր ցաւերուն մէջ Բատուայ գաղափարին կը կառչէր, անոյ
կը միփթարաւէր ու կը զօրանար և իր չարչարանքները կը մեղմացնէր:

Անոնք որ բեմին վրայ միայն տեսած էին Ազամեանը, ողբացին այսօր
մեծ արտեստապէտին կորուատը, բայց անոնք որ զինքն իր ներբին կեանքին
մէջ ալ ճանչչած էին, լացին նաևն մարզաւն վրայ որ այնչափ մեծ էր
որչափ արտեստապէտը: Բայտեր եղած են թէ զերասանը զուրկ է անձաւ-
կան հոգերանութենէ, թէ ան լոկ հայելի մըն է ար կը պասկերանան ու-
րիշներու գեձերը, թէ ան իրեն յատակ զզացնամ մը, ինքնուրոյն կեանք մը
չունի, իր զերերուն կեանքն է որ կ'ապրի. Ազամեան ունէր իր սեփհական
ահմանուրանթիւնը, իր որոշ հոգերանութիւնը, ար իր խաղացած զերերէն
խրաբանչիւրը նուրը, հզօր կած վեհ տարր մը թողած էր — վասնպի իր
ընարած զերերը ամէնէն բարձր պատկերացաւմներն էին մարզկացին հոգւոյ
ներբին տուամեներան, — բայց որ՝ զերերէն զուրս ի յայտ կը բերէր արոյն
նկարազիր մը, իրեն յատակ կեանք մը, բարզ այլ ինքնատիպ ու մաքոր:
Եւ իր զերերուն զեղեցկագոյններէն մին՝ արդէն այն էր զոր իր կեանքին
մէջ խոկ կը կատարէր, Գեղեցին ամբողջապէս նուիրուած իր զմայելի
կեանքին մէջ: Այդ հատընտիր էակը, որ վարպետ մըն էր այն արտեստին
մէջ զոր — ըստ իս յանիրաւի՛ երը մեծ զերասաններու վրայ է հարցը —
«կեղծելու արտեստը» անուանած են, ամենէն անկեղծ մարզն էր իր սոս-
կական կեանքին մէջ, ինչպէս որ խորապէս անկեղծ էր բեմի վրայ կատա-
րած իր խրաբանչիւր զերին մէջ: Գոյնավ ու արտայայտութեամբ վճիս իր
աչքերուն մէջէն՝ իր զեղեցիկ հոգին յատակօրէն կ'երեւար: Երբեք չեմ լսած
իրմէ խօսք մը զոր շրթներն արտասանէին և սիրտը չստորագրէր: Անձի-

շառիս և ամբողջառիս կ'ըսէր ինչ որ կը խորհէր. դժգոհութիւնը երբեք չէր ծածկիր և զսչոնակութիւնը յօժարակամ կը յայտնէր: Դժգոհ կ'ըլլար ամէն անզամ որ լոէր ամբարտաւան, ամբարիշտ կամ չարամիտ խօսք ճը, կը պահանջէր որ համեստ, կրօնասէր, բարի ըլլայինք: Դժգոհ կ'ըլլար երբ կը տեսնէր անիրաւութիւնը, վաստավիւնը, փոքրութիւնը, և այդ ճողութեանց դէմ չէր խնայեր ծաղրը զոր քիչ անզամ տեսած եճ իր բերնին ճէջ, բայց որ սուր էր և խայֆող՝ երբ ուզէր: Դժգոհ կ'ըլլար երբ նիւթապաշտ փիլխոփայտթեան, յուեսես գրականութեան, բնապաշտ վիպասանութեան ձգուամներ կը տեսնէր մեր ճէջ. «Ինչո՞ւ, կ'ըսէր, այդ երկրաբարշ մարդոց ետեւէն կ'երթար, փոխանակ հետեւելու լուսափայլ հաւատացեալ մտքերու. ինչո՞ւ կեաները կ'առէք և ձեր մանրավիտական աչքերով կը չանաց սխալ-ներ զտնել հսկայ արարչութեան ճէջ. ինչո՞ւ մեր լեզուն, որ աւելի կորով ունի քան փափկութիւն, որ աւելի սակոր ունի քան ջիղ, կ'ուզէք ճկել ֆրանսական արյլի տեսակ մը անարիւն գրականութեան նրբութեանց. ինչո՞ւ Փարիսի մալութեանց պատկերները կ'ուզէք մեր ճէջ տարածել. փոխանակ այդ Զալաներուն, Մէնուէններուն, Պուրժէններուն, Տանթէ, Կէօթէ կարգացէք, Հուկո, Լաճարթին կարդացէք, Շէքսփիր, մանաւանդ Շէքսփիր կարդացէք»:

Բայց զոհ կ'ըլլար — և ի՞նչքան ուրախութեամբ գոհոնակութիւնը կը յայտնէր քան զժղոհութիւնը — երբ կը տեսնէր իր շուրջ՝ բարի զգացումներ, վեհ ձգուամներ, մեծութեան տենչ ու տաղանդ: Ի՞նչ հրձուանքալ կը զմահաստէր տապանդի նոյն խոկ կաթիլ ճը: Մեր արզի գրական շարժան կանոնաւսրապէս կը հետեւէր. իրմէ շատ աւելի պլատիկ մարդոց քավ տեսնեած անմիտ արհամարհանցը չտներ մեր նոր գրականութեան համար. յատին նորեկին ճէջ խոկ երբ արժանիքի նշոյլ ճը գտնէր, մատնանիշ կ'ընէր ու կը գովէր: Իր կարծիքը երբեք չէր զլանար ո և է գրութեան մասին որ իրեն ներկայացուէր. զիտողութիւններ կ'ընէր երբեմն, ու ճիշտ՝ քաջալերիչ խօսքեր:

Ազամնեան համեստ էր. բայց իր համեստութիւնը, հեռու կեղծ ըլլալէ, այն էր զոր ունին ճշմարիտ մեծ մարդիկը: «Գիտած, կ'ըսէր, որ անհշան՝ արուեստագէտ ճը չեմ, բայց մեծ ու կատարեալ արուեստագէտ ճը ըլլալու յաւակնութիւնը չտնիմ. պէտք է ճիշտ աշխատակ, ճիշտ սորվելու քան կայ»: Չեր թողուր երբեք որ իր ձեռքը հաճրուրենք, հակասակ մեր բոլոր աղա-շանքին. «Խնդրեմ, ճի՛ ճերացնէր զիս», ըստ որ ճը ինձի:

Ոխակալ չէր: Երբ հայ հրապարակագիր ճը զինքը հրապարակաւ. նա-խատեց՝ Հայոց մեծագոյն դերասանը «օյինճի» անուանելով, երբ ուրիշ արա-

բած ճը թերթի ճը ճէջ ելաւ զրեց թէ կոմորդի հիւանդութիւնը — որմէն արդէն խոկ սկսած էր տառապիլ — կեղծուած էր ու պատրուակ ճըն էր Միլլօղափի բարենապատակ ցերեկոյթին իր խօսաացած կոսրը շարտասանելու համար և թէ բան պատճառը այն էր որ իրմէ ձրի աջակցութիւն ճը խնդրած էին, այդ զգուելի զրպարտութեան Բզամեան պատասխանեց՝ ճմճային իր բարեկամներուն կրինելով սարմուերգուին խօսըը, «Արհամարհնմ զարհամարհնու», և այսուհետեւ իր խօսակցութեանց ճէջ այդ մասին բառ ճը չլսեցի:

Ազամեան՝ հիւանդանալէ առաջ ջերմապէս կը փափաքէր Եւրոպա երթալ և իր գերերը ներկայացնել արեւմտեան ճեծ սատաններուն ճէջ, ճանաւանդ Փարիզ ու Լոնասն, բայց զրած չուներ իրազործելու համար իր այդ ծրագիրը, որ ա՛յնքան պատուաբեր պիտի կարենար ըլլալ ճեր ազգին: Հիւանդութիւնը յայտնուելէն յետոյ, ամիսներավ փակուեցաւ Պէոյիւբաէրէ՝ իր փոքրիկ բնակարանին ճէջ, նիւթական նեղութեան ենթարկուած: Իր քանի ճը մաերթմներէն և ազգականներէն զատ՝ ոչ ոք հետաքրքրուեցաւ իրով. ճեր ընչել վաճառականներէն ոչ ոք մարէն անցուց առնել այդ ճեծ հիւանդին, սրուն կեանքը զեռ այնչափ հարկաւոր էր ճեր ազգին: Կոմիկացի՝ իր հայ բարեկամներէն մաներ բան ճը ըրին իրեն համար: Ռուսերն է որ, վերջ ի վերջոյ, իմանալով իրենց Ազամեանին դաւազին վիճակը, ժամթացին իրենց հազածութիւնը լոջօրէն ցոյց տալ անոր, և օր ճըն ալ լսեցինը որ Ազամեան փոխազրուեր է Բերայի Ռուսաց հիւանդանոցը: Այս լուրը որոշ ցնցում ճը յառաջ բերաւ Պոլոյ Հայութեան ճէջ, առաջին օրերը՝ գտնուեցան Հայեր որ գացին իրեն հիւանդուեսի. նորէն սակայն, հարուստներէն ոչ ոք դնաց անոր անկաղնոյն ճօտ, ոչ ոք անոր տուաւ ճամբորզութեան համար հարկ եղած զումարը, որով կարենար երթալ Եւրոպա ու ճեծ վարպետներու խնամքին տակ թերեւս իր կեանքը վրկել վրահաս վտանգէն. հետզէսէն՝ նորէն իր սպականներն ու քանի ճը մաերթմ բարեկամները ճիայն ճնացին իրեն այցելով: Այս քալոր անտարբերութիւնը տեսնելէ յետոյ, Ազամեան կ'ըսէր իմծի, օր ճը որ շատ կիրքով խօսած էի մեր եսամու ճեծատանց դէմ. «Պէար է անցիշաչար ըլլալ, բարեկամնա: պէտք է ներել այդ խեղճ՝ ճարպոց որ չեն զիսեր ինչ որ կ'ընեն. ի՞նչպէս կ'ուովես որ անմեր ճաշակեն նէքուփիր, Կէօթէ, Եկլլէր, ու զնահատեն նկարիչ ճը, բանաստեղծ ճը, զերասան ճը, բանի որ իրենց ճանկութիւնը Քալբաքը ըլլար Եօքուշի կամ Քույումճի Զարշը ոին անցուցած են»:

Որչափ որ զիւրաւ կը ճոռնար իրեն եղած նախատինք ճը, այնչափ համակրութեան և սիրոյ ցոյց ճը անմուաց էր իրեն համար: Իր բարեկամ-

ներսան հանդէպ տածած գորավը պաշտամի կը հասնէր, Կալկասի մէջ իր թողած հայ մտերիմները լիշտած տառն՝ աչքերը կը լեցուէին. դեռ իր մահ-ուընեն բանի մը որ առաջ անսնց անունը տառեր և բարեւները — հուսկ հրաժեշտի ողջոյն — դրիեր էր անոնց: Առա գործաւորներու կողմէ հան-դանակութեածք իրեն տրուած պղտիկ նսէր մը խնամով կը պահէր ու կը դորդուրար անոր վրայ. «Թանկազին բան է ինձի համար, կ'ըսէր. ասա-նոցներավ մասնակցած են հանգանակութեան»: Եւ նոյն խակ տեսայ որ իր հրաժեշտութեան միջոցին իրեն այցելող անձերան անունները կ'արձանազրէր, դանոնք յետոյ հրատարակելու համար ի նշան երախտազիստութեան: Խեղա-բարի մարդ, ասոր կարելիսաթիւնը չունեցաւ:

«Ե՞ս, ե՞ս, թատրոնը թողում... ե՞ս: Աւեմն չէ՞ք զիսեր ինչ բան է այս նեստի պատճումանը զոր ուսերէն նետելու համար մարդ պէտք է միան ալ փրցինէ: Ես թատրոնը թողում, հրաժարի՛մ անոր յուղուներէն, անոր խանգալառութիւններէն, անոր վիշտերէն. ես տեղու թէմպին և Մաք-րեափի՞ն ձգեմ սրպէալի տարիէ մը, թերեւս վեց ամիսէն վիս մասնա՞ն: Բայց չէ բ մտածեր թէ վերասանը ոչինչ կը ձգէ իրմէ ետքը, թէ իր ողջ եղած ատենն է միայն որ կ'ապրի, թէ իր ցիշատակը կը ջնջուի այն սերունդին չետ որուն կը վերաբերի, և թէ ցերեկէն դիշերին մէջ կ'իյնայ, փառքէն անշցութեան մէջ: Ո՞չ, ո՞չ, երբ անգամ մը մարդ ոտքը զրած է այս աղե-տաւոր աստվածէպին մէջ, պէտք է մինչեւ ծայրն երթալ, սպառել անոր ուրախութիւններն ու ցաւերը, պարագել անոր գաւաթին ու անոր բամակը, ը մուել անոր մեղքն ու անոր մրուրը... պէտք է աւարտել ինչպէս սկսած ես, մեռնիլ ինչպէս որ ապրած ես, մեռնիլ ինչպէս մեռաւ Մովէս, ծափահա-րութեանց, ուուլճանց և կեցցէներու մխորին մէջ...»:

Պուսկից կուգայ այս ձայնը, և ո՞վ է որ այս բառերը կ'արտասանէ, Քին թէ Արամեան: — «Դերասանն է որ այսպէս կը խօսի, յաւիտենական Դերասանը, որուն հոգին կը տառապի իր կրած զիմակներուն ետեւ, որուն հանձարն ու փառքը իր զիմագծերուն, իր շարժումներուն, իր շրթներուն մէջ են և անոնց չետ կը մեռնին, մեծ Դերասանն է որ այսպէս կը խօսի, Քին կոչափի ան կամ Արամեան: Իր ապերախա արտեսափին տաւած վաղան-ցուկ համբաւը, վաղորդայնին մտահոգութիւնը, մոռցուելու վախը հայ ողբեր-գուին ալ սիրուը կը տանջէին, և այդ երկիւլներն ու լիկէ նախազգացում-ները սբանչելապէս երգած է իր գեղեցկագոյն բանաստեղծութիւններէն միայն, «Դերասաննային մէջ.

Նկարչին մընայ գէթ յիշատակն ի կըտաւ,

Փիդիասայն ի կըթի.

Կ'անհետամայ քեզ իետ համաշարն եւ գդիմակ

Կ'ուտէ հողըն սեւ Ֆըթի.

Պատմութիւն, նա գուցէ զքեզ օր մի յիշէ

Ապագայում թէ համի:

Ո՞չ, ո՞չ, պիտի չմոռցուխ դուն, սիրելի ու յաւերժ ողբացեա՞լ Աղամեան: Մեր սպղին մէջ ուր ցաւալի պատճառներ աղբատացուցած են մեր թատրոնը որ այժմ զբոթէ գորութիւն չտնի, քու եղակամ հանձարի յիշատակը պիտի մնայ անխախա և անկրուսա իր անհաւասարելի բարձրութեան մէջ: Հայ Երիտասարդութիւնը, հայ ուսանողաւթիւնը, որ քեզ կը պաշտէր և որուն այնչափ կը համակրէիր, պիտի չթողու որ քու անունզ թառամի և փճանայ: Զգացի՞ր արդիօք չերծագոյններն այն արցունիքներուն որ այսօր թափեցան քու պաղած մարմնոց վրայ. պատանիններու մշքերէ կը հոսէին: Գիտէ՞ր թէ ո՞վ էին անոնք որ իրենց ուսերուն, իրենց ձեռքերուն, իրենց զլիսան վրայ առած տարին դապազդ, ինչպէս ատենով ներկայացւմներէդ յետոյ յաղթական մարմնոնց կը տանէին հիացողներդ. Երիտասարդ էին, գերասան, արուեստագէտ, և մանաւանդ ուսունող: Ո՞չ, մենք պիտի չմոռնանք քեզ, և պիտի թոյց չտանք որ մառնայ քեզ պաղտան: Թու տաղերդ, որոնց մէջ հոգիդ կը թրթուայ, պիտի հրատարակուին ու պիտի միշտ կարգացուին իրը աղնիւ ու մեծ սրախ մը բաբախտմները. քու այլեւայլ գերերու մէջ լուսանկարներդ պիտի անցնին գալիք սերունդներուն որ պիտի ապշին անկուդանի գէմքիդ հրաշալի կերպարանափոխութեանց և խորաթափանց արտայացութեանց վրայ և պիտի զիրենք զժմազդ զգան քեզ վայելած չըլլայնուն: Եւ երբ այն հոգի կոտրին վրայ ուր զիրենք հէք հիւծեալ մարմնիկդ կանգնենք զեզեցիկ և փառաւոր հանձարիդ արժանի շիրիմ մը, (1), ո՞վ մեր մեծ բարեկամը, ո՞վ մեր երեց եղաբայրը, ո՞վ մեր հայրը պաշտելի, մենք յաձախ պիտի գանք անոր առջեւ արտասուել և աղօթել. և ցոյց տալով մենէ աւելի Երիտասարդներուն քու նուիրական տակրոտիքդ պարփակող յիշատակարանը, պիտի ըսենք անոնց՝ «Գլուխնիդ բացէք, հոս կը հանգչի Աղամեանը»:

Կ. Պոլիս, 5 յունիս 1891

(1) Պէտք է որ հայ ուսանողութիւնը փութայ հանգանակութիւն մը ընել ևս ազգային մեծանուն արձանագործ Երուանդ Ռսկանի մեռքով Ադամեանի իողակոյտին վրայ կանգնէ անոր արձանը Համլէթի կամ Քինի գերին մէջ իր լուսանկարներուն համեմատ:

ՅԻՇԱՏԱԿՆԵՐ

(Մահմարնէն շորս տարի յևոյ գրուած)

1888ի աշնան սկզբին էր որ լուր ելաւ թէ նշանաւոր ողբերդու Արամեանը Պոլս պիտի գար քիչ օրէն: Կողընական վարժարանը, մեր կարգին մէջ ճանաւանդ, այդ լուրը յազում յառաջ բերաւ: Խած Էփնք իր հաձրաւը, զիտէփնք որ ներսփիրի մեծագոյն վերերան ամէնէն տաղանդաւոր արտայացախէներէն մին նկատուած էր նոյն խկ ուստ գմուարահամը քննադատութիւննէն: Երեւակայտաթիւննիս զրգուուած, ողբերգական հագեցունց տեսարաններու սարսաւալը արդէն համակուած, հանճարեղ հայ արուեստագէտ մը տեսնելու յոյտովը ոգեւորուած, անձկագին կը սպասէփնք այդ մեծ Հայուն որ մեզ պիտի հճայէր, մեզ պիտի լացնէր ու մեզ պիտի հապատացնէր: Իրիկոն մը, խամբաղ Բերա ելանք, զիտէլու համար իր զլիսաւոր վերերան մէջ լուսանկարները զոր ֆրանական թատրոնին զոււը կախեր էին: Անոնց մէջ ամէնէն աւելի մեր ուշաղրտաթիւնը զրաւեցին մեռելի գանկ մ'ի ձեռին խայտայրը Համլէթին զմայելիօրէն նուրբ ու վեհ դէճըր, Քինը որ նաւազի հազուաս հագած, թեւերը ծալլած՝ արհամարհու նայտածք մը կ'արձակէր, ցցուած այստակիներավ Թիսամորթ Օթէլլօն, որ զայրայթէն լայնցած աչքեր կը թաւալէր, զիտախուիւ ցաւասանց Քօրբատօն որ, կատաղութիւնէ խելայել, թեւը կը բարձրացնէր սպառնագին մեսթով մը: Զօրեղ ու խորին զգացած մը տոգորուած այդ դէճքերը, հոգւոյ գերազոյն պայքարներու այդ պատկերացուն երը մեր ուսմանթիկ հոգիները զրգեցին, ու որտի բարախումավ մը նայեցանք իր բուն դէճըր ներկայացնող լուսանկարին, ուր՝ վերարկուին մուշտակաւոր օձիքին մէջէն՝ անբաղբատելի զլուխ մը զուրս կ'ելլէր, լայն ձակարին վերեւ վէտիւսող յորդ ու փափուկ մազերավ, խորանկ մոգութիւնվը մասմամամբ ու շնորհով լեցուն աչքերու, և առհմիկ նրբաթեամբ մը զիմագներու, զոր պեխերուն երկու բարակ ցայտքերը կը շեշտէին:

«Օթէլլօյավ պիտի սկսէր, և աղղը արդէն փակցուեր էր պատերուն վրայ:

Ճիշդ այդ շաբթուն, ձնողքս անակնկալ գտագտարին ունեցան Արմաշ ուխտի երթալու, և զիս բռնի հետ տարին։ Այն ատենը կը կարծուէր թէ Իզամեան քանի ճը շաբթ միայն մնալէ յետոյ Երասպա պիտի անցնէր, և թէ ճէկ երկու ներկայացում միայն պիտի տար Պոլսոյ ճէջ։ Այս կարսւատը զիս կատղեցուց, ու շատ բարեպաշտ զգացումներով չէ որ մտայ շողեկառքը որ զիս հրաշագործ Բառուածածնին տած՝ արը կը տանէր։ Անոս «Օթէլլօ»ի ֆրանսերէն թարգմանութիւն ճը առեր էի, և ճաճբան զայն կարգալով ջանացի միսիթարուիլ։ Կիրակի յետմիջորէին, ուր տեղի պիտի ունենար ներկայացումը, Արմաշի փողոցներէն անցած ատենս, խորչելով որ այդ միջոցին անիկա թեմին վրայ կը խաղար, զրկումիս ցաւէն լալս եկաւ։

Դարձիս, իմացայ որ «Օթէլլօ»ն երկրորդ ներկայացում ճըն ալ պիտի ունենայ։ Այդ երկրորդ ներկայացման, առաջիններէն էի որ թատրոնին զուռը գացեր էին ափ տանելու։ Այդ օրը կեանքիս էն ճեծ տալաւորութիւններէն մին ունեցայ։ Ներկայացումէն զարձած ատենս, ճաճբան, այդ ճայնը կ'որոտար հսդիմու ճէջ։ Ու զգրոցը, քանի ճը օր, թեւերու գալարումներով, իր աղաղաղը կը նմանցնէի։ «Յիմա՛ր... յիմա՛ր...» :

Մեր կարգին ճէջ՝ քանի ճը ընկերներ կային, որոնց հետ ընտանեկան յարաբերութիւններ ուներ Ազամեան, և անոնք ինձի իր խօսքերը, իր շարժումները, իր կատաղները կը պատճէին, իր ներքին կեանքի մանրածառնութիւնները կը բերէին ինձի։ Իրենց խօսքերուն ճէջէն, սրամիտ, բարի, համակրելի Ազամեան ճըն ալ կը տեսնէի՝ փամ Ազամեանէն յետոյ որ բեմին վրայ ինձի յայտնուեր էր։ Ուզեցի անպատճառ զինքը անձամբ ճանչնալ, իր մեռքը սեղմած, իր հետը խօսած ըլլալ։

Պէսցիւթէրէ ուր կը բնակէր, և որ այն ամառը զիւղանացութեան յացած էինք, իրիկուը ները, երը պտույխ կ'ելլէր ծալիկերեայ ճեծավայրին վրայ, երկու երեք անզամ իրեն հետեւած եճ, նայուածքովս իր մարմնոյն շրջագծերը փայտայելով, իր ամէն ճէկ շարժման ուշազիր, ստուերի ճը պէս իրեն կապուած, յանցաւորի շիկնամներով երք յանկարծ եաին զառնար, բացց դոհ, երջանիկ՝ իրեն այնչափ ճօտ գտնուելուու։

Իրիկուն ճը, վերջապէս, որ սիրուած աղջկան գալուստը լրաեսոց պարմանիի թափառումով ճը՝ կը սլքացի ծովեղերքը, տեսայ հեռուէն Ազամեանը՝ որ իր տատանկոս քալուածքալը կուզար՝ իր աղջական և իմ դպրոցակից ու բարեկամ Տիգրան Եսայեանին հետ։ Սիրոս ցատքց։ Տիգրանը, երբ քիչ ճը ճօտեցան, նշան ըրտ ինձի։ Կ'երեւայ թէ պիտի ներկայացնէր զիս անոր։ Զկրցայ տեղէս շարժիլ, ու զդացի որ բառ ճը պիտի չկրնայ

արտասանել։ Պէտք եպառ որ բարեկամու գար թեւէս բանէր ու զիս տանէր անոր քով։ Անիկա, արդէն ժողոս ճը աչքերուն մէջ, ձեռքն ինձի կ'երկընցնէր։ Իր ձեռքին հպաւմը ինձի ուժ տուաւ, ու հիացման քանի ճը բառեր կակաղեցի։ Դավեաներս ծայրայիղ գտաւ, ու խկայն խօսքը փոխելով, ակնարկութիւն ըրաւ քիչ օր առաջ «Երեւելը»ի մէջ հրատարակուած «Ազամայ վիշտը» փոքրիկ ստանաւորիս, որուն համեր էր և քաշալերական սիրուն բանէր ըստու ինձի, որ զիս բոլորային շաւարեցուցին։ Հրաւիրեց զիս իր տունը երթալ զինքը տեսնել։ Իրմէ բամենուած ասենս, հպարտութեամբ արքջին, փափաք կը զգայի զիմացս ելլազին խրոխտալու՝ «Ես Ազամեանին հետ խօսեցայ»։

Անձէ ետքը, շատ անդամներ, առիթ ունեցայ զինքը տեսնելու իր տունը, ու մանաւանդ Օրթաքէօյ, եսայեաններու տունը, ուր յաճախ կուգար։ Ենիքին մարզը ինձի երեւաս այնքան մեծ որբան արուեստի մարզը։ Ուրիշներ զինքը շատ գերասան կը գտնէին տուօրեայ կեանքին մէջ։ Ես ընդհական միշտ բնական կը գտնէի զինքը՝ բնձէն զուրս ինչպէս բնձին վրայ։ Այս մէկ բանի մեծ գերերը, ամենքն ալ հոգեկան ծայրայիղ տաղնապի խօսցումներ, զոր սավոր էր ներկայացնել, իր հոգին մէջ անցած, անոր խառնուած էին։ Ի ճէկ զիւրազգած, անիկա բնականօրէն ծայրայիղ մարզը զարձած էր, որուն զգացումներն ու մտածումները ինքին թատերական խօշորացում ճը կ'առնէին և որ զանոնք արտայատելու համար պիտք ունէր բառերուն չափ՝ մեւերուն, շարժումներուն, որոնք բառերուն անհրաժշտ լրացուցիչն էին իրեն համար։ Աւ մենք բնական կը գտնէինք որ ակայի ցափ ճը համար անդամ սարքի ցատքէր յանկարծ և մատները մազերուն մէջ խօթելով «Դժո՛խք» պատար։ Զէր կեղծեր։

Եւ ապացոյցը որ չէր կեղծեր, այս էր որ «հանդիսաւոր չէր երբեք»։ Անոնք որ զինքը մօտէն ձանցած են, զիտեն թէ ի՞նչ համեստ ու սիրան մարդ էր մտերմաւթեան մէջ։ Երբեք չեմ լիշեր որ բարեկամներու չես մեծամիտ մեւեր առած ըլլայ, անիմաստ ու անպէտ ուսուցցը ճը զրած ըլլայ։ Իր վարժունքին ու բառերուն մէջ։ Ալզոնի ճը մէջ՝ ամէնէն զուարթը, ամէնէն զուարթախօսն էր, ու եթէ մերթ իր բարեկամներուն յուզմուերի վայրիկեաններ անցընել տուած է «Դարբինները» կամ իր խաղերէն կտոր ճը արտասանելով, աւելի յաճախս կը լիշենք որ զանոնք խնդացուցած է զաւշական պատմութիւններով, զոր ամէնէն սիրուն, ամէնէն կենակնի մեւով վիսկելու դադանիքն անէր։ Ֆիկարօ ճը կար մեր համլէթին մէջ։ Այդ համեղ սրամտաթիւնը ան նորէն փայլեցուցած է իր կարգ ճը ստողաչափեալ երդի-

Ճական վիպակներուն մէջ ալ, սրոնք դժբաղբաբար, ինչպէս իր բոլոր բանաստեղծութիւնները, զեռ չհրատարակուեցան (¹):

Բայց երեմն, երբ գրասէր և արտեսասասէր երխասարդներու չեմ անկիւն մը աւանձնանար, արտեսափ ու գրականութեան վրայ կը խօսէր, և այրպիսի վայրկեաններու մէջ է որ ճանչցայ չծուա, նրբածաշակ ու լայնածիւա քննագաւար, որ կար Եղամեանին մէջ և որ իր զեղեցկագիտաթիւնը մեղի կը բացատրէր: Այդ գերասանը, որ բանաստեղծ էր միանգամայն (և հակառակ) իր բերթազական արտապրաթեանց անհաւասարութիւններուն և ձեւի թերութիւններուն՝ լաւագոյն էջերուն մէջ արժէքաւոր ու ինքնասափ բանաստեղծ, ու մերթ նոյն խակ մեծ բանաստեղծ), որ նկարիչ ալ էր (իրմէ մնացած են սիրուն վիճանկարներ), բազմակազմանի ու խորախոչ տեսութիւններ աներ արտեսափ մասին: Գրականութեան, նկարչութեան, ինչպէս գերասանական մէջ, բացարձակ իրավաշշութիւնը չէր սիրեր: Իրականութիւնը օրինակելը արտեսու չէ, կ'ըսէր, պէտք է ընարել իրականին մէջ ինչ որ նշանակալից է, ինչ որ բնորոշ է, և զայն լոյսի մէջ զնել: Ինչ որ ըսին չէ թէ կը յարէր այն գալրոցին սրու հանձնմատ պէտք է իրականէն տարրեր, իրականէն աւելի ազուոր ցայց առաջ կեանքն ու ճարդիկը. Թորնէց չէր սիրեր: «Գրականութիւնը պէտք է ճարդիկին ըլլայ, կ'ըսէր. շինձու ճարդիկին մը, որ ցայց արտափ անթերի և արտեսականօրէն զեղեցիկ, չի հետաքրքրէր, չի յաւեր մեղ»: Բայց, կ'աւելցէր, ճարդիկը իրենց իրականութեան մէջ ուստամեափելէ յասոյ, պէտք է զանոնք ի հանգէս բերել իրենց մեծ ու ցայտան գծերուն մէջ, դիասանձին մէջէն յզացում մը հանել: Ասոր համար, իր նախընտրած վարպետը Եէքսփիրն էր: «Մարդկութիւնը ամրոց անոր գարծին մէջ է, կ'ըսէր, իր հարիխն բալոր խորշերովը. բանաստեղծին երեւակայութիւնը, այդ խորշերն իր խաշորացցին մէջէն ցայց տալով, զանոնք աւելի սրոշ, աւելի մեծ, աւելի կենզանի գարձուցած է»: «Ճճարիտ ու մեծ», ահա՛ իր արտեսափն նշանաբանը: Այդ սկզբանքին գործազրութիւնն էր իր խափացուածքը: Իր ձեւերն ու արտասահութիւնը չափանիցուած գտնողները չէին խորհիր որ անիկա պարաւուոր էր սրոշ անուականացմանը մը արտայացակ գերեր որ արդէն իրականութեան տեսլական պատկերացուածներ էին: Իր խաղացուածքը այնքան ներդաշնակ միացում մը ն էր իրականի

(1) Այդ բանաստեղծութեանց ներւագիրն ինծի հաղորդուած ըլլալով. «Մասսափ մէջ անոնց յօդուած մը նուիրած էի ևս անգամ մը ևս անոնց իրաստականն պէտքը ցոյց տուած: «Մայիկէի այս յօդուածու լրս տեսած միջոցին, կ'իմանայի որ Վենեսուիկի Միխեարեանք իրատարակեր էին այդ հասորը՝ Հ. Վ. Հացունիի ընդարձակ բառաջարանու մը:

ու տեսլականի՝ որբան դրական արուեստն իսկ Շեքսփիրին որուն թարգմանն էր: Ո՞ւ եւ է Մաւրիսանացի ճը ահշուշտ այնպէս չի խօսիր ու շարժիր ինչպէս Ազամեանը Օթէլլոյի մէջ, բայց արդէն ան չի խօսիր ալ այնպէս ինչպէս Շեքսփիրի խաղին մէջ: Ազամեան կը ծգնէր և կը յաջողէր Շեքսփիրի յրացած Օթէլլօն — ուր ամբողջ կիրք ճը և ամբողջ ցեղ ճը կը խօսականն ամբանաւորելու, և չոտ էր իր մեծութիւնը: Կ'ուզէր միանգամայն որ դրականաթիւնն ու գեղարուեսար, ծշմարիս ըլլալով հանդերձ, աղջող, թեւլաղրով ըլլալին, ժողովուրզը բարձրացնելու, մեծցնելու ծառայէին: այդ պատճառով այնչափ վեսասակար որչափ անիմաստ կը գտնէր ֆրանսացի բնապաշտ վիպասանները, որոնք, կ'ըսէր, «մասնաւոր ձգտում ճը ցոյց կուտան մարդուն մէջ ազատար, գծումը միայն ի վեր հանելու»: իբր վիպասան՝ կը նախընարէր Ռուսները, որոնց մէջ կը գնահատէր մարդասէր շանչը, իրականութեան պատիերը հաւասարձօրէն գծելով հանդերձ ժողովուրզին հողին աղջուացնելու ձգտումը: Իրիկուն ճը՝ զառնօրէն գանգատեցաւ ֆրանսական իրապաշտ ուղղութեան մէր մէջ այդ միջոցին չափազանց ալիրապետելուն (Արքիարի, Զօհրապի, Բաշալեանի, Կամսարականի նորամիշպներուն շրջանն էր), ու զգուշութիւն յայտնեց ինձի որ, այդ պահուն՝ զեռ կեղունականի աշշակերտ, «Արքեւորք»ին մէջ Մոփասանէն, Զօլայէն, Տօուէէն էջեր կը թարգմանէր: Ասոնք, կ'ըսէր, մէր ցեղին յարձար հեղինակները չեն, և կը յորդորէր որ մեծերը ձանչցնենք մէր ժողովուրզին (⁽¹⁾):

(1) Այսօր ալ իրաւունք կուտաս Ազամեանին՝ հարցը որոշ տեսակէտէ մը նկատելով, բայց կը կարծեած թէ Ֆիշտ չէր իր մավլերապահ մեղադրանքը այն յարումին համար զոր մեր սերունդը ցոյց կուտար օրուան տիրոլ գիտամն նոր դպրոցներուն: իմ մասին, ես ինքու ալ իրեն պէտք կը մտածէի որ մեր սիրոյն ու հիացման մէջ մշապահէս առաջին տօնը բանելու էին մարդկային գրականութեան հսկաները որ դպրերուն յաղթած են իրենց գործին յափանական գեղեցկութեամբ: բայց կը մտածէի նուս: որ անհիբառեշտ էր քաղըլ ժամանակին հետ, ձննշնալ մեր օրերուն նոր գեղեցկագիտութիւնը, օգտուիլ նոր վարպետներէն որ ենէ նուազ մէծ էին քան այդ հսկաները, աւելի հարազարօրէն կ'արտայալուին մեր ժամանակի հոգերանութիւնը ու ճաշակը: Այլ մէծերը քիչ շատ մեր ժողովրդան ծանօթ էին արդէն: պարագ կար արձակի ևս ոտանաւորի նորագոյն վարպետներուն գործը ճանցնել մեր հսկարակութեան, ևս ամոնց ազդեցութեանէն օգտուիլ վերանորոգելու, արդիականացնելու համար մեր գրականութիւնը ևս մեր լեզուն: Այն ատեններու հայ երիտասարդ սերունդին շփումը Մօփասաններուն ու Տօուէններուն, յևսոյ Պոտէլիններուն, Վէրէններուն, Վէրհարմններուն հետ, նոր շրջան մը բացաւ մեր գրականութեան համար ևս օգտակար, թշնթանաւոր եղաւ: Ազամեան ինքն իսկ որ իբր տեսարան այդպէս կը խօսուէր, իր ինքնագիր հանգիւնագիր բանաստեղծութեանց մէջ ենէ մեր Հիւկօն ու Լամարթին կը ջանար մատենալ, շատ աւելի յաճախ կը ինտենէր իր մամանակի նորա-

Իր այս գեղեցիապիտեան զուգահեռական էր իր ընդգրկած իմաստասիրութիւնը։ Ինք որ արուեստին մէջ կ'ուզէր հոգի մը զանել, այինդեքին մէջ ալ հաղիի մը դոյտիւնը կը հաւասար. բնապաշտ զրականութիւնն խորշումը, իր մէջ կը համապատասխանէր նիւթապաշտ իմաստասիրութիւնն խորշումնն։ Իր խանգալաւ ճարպու խառնուածքը չէր կրցած համակերպիլ նիւթին. անգութ ափրապեստիւն զաղափարին, և իր մաքին բնական ձրդումը, իր նախընտրած հեղինակներուն ընթերցմանը ալ գորացած, գայցած խարսխած էր հավելապաշտ իմաստասիրութիւնն մէջ։ Կը հաւասար նոյնիսկ հագեփոխութիւնն (stétre psychose) և ողիչարցութեան (spiritisme)։ Իր բանաստեղծի երեւակայութիւնը կը հրձուէր կեսաներէ կեսանը այդ յաւիսենական ճամբորգութիւնն զաղափարավ. տեսակ մը ջղալին զրգուման վայրկեաններու մէջ, ողիները կը կանչէր, որ կուգային՝ ըստ իրեն՝ իրեն հետ կը խօսէին, զինքը կը ներշնչէին, իր հարցումներուն կը պատասխանէին։ Անոնցին իմացեր էր թէ. իր նախիլին կեսաներուն մէջ ինքը ճառչէփիէ Պէռարտո և Արփէսո Կամարախան կոչուած էր, և ապահով էր որ մահուլնէն յետոյ արիշ ճողորակ մը պիտի երթար բնակիլ...։

Իր երեւակայութեան չափ, իր սիրաը, իր աղիւ սիրան էր որ զինքը կը մղէր այդ իմաստասիրութիւնն ընդգրկելու։ Այդ բարձրօրէն բարի սիրաը զոր իր մտերիմները ծիայն ճ'անչցած են, այդ փափուկ, քաղցր սիրաը, որ ամէն զեղեցիկ զաղափարի, ամէն վեղեցիկ գործի համար ամբողջ յուղած էր, որուն հիացումները այշչափ մնեն էին որչափ խանգալապատիւնները, որ իր ճշճորիտ ճտերիմներան համար բարեկամութեանց ամէնէն կաթողինն ու ամէնէն վեհանձնը ի յայտ բերած էր (¹), այդ սիրաը բնազդական ճողումով մը

գոյն բանաստեղծներէն ոմանց, գլխաւորապէս Քօփէին, կամ անկէց ալ փոքր ռուս ու իրամասացի բանաստեղծներու, և միակ վլարակը զոր գրած է՝ ևրոպական իրապաշտ գրականութեան ազգեցութիւնը ցոյց կուտայ։ Միայն թէ՝ իրաւունք ունէր խորիսորդ տառը որ սիստեմական բուևաններէն, կեանքի տգեղութիւնները միայն ցոյց տառող ընապաշտներէն (և բայ իս՝ Տօսէն ու նոյնիսկ Մոփասներ, ասոնցմէց չեն) նախընտրէինք հաւասարոր ու խանդավառ մոքերը, կեանքը իր Տերմանի ու մեսի յաւիսենական խառնուրդով ներկայացնող լայն իմացականութիւնները, և ատոնք՝ հանճարի կամ տաղմտի աւելի կամ նուազ մեծ չափով՝ հիմներան ու նորերան մէջ հաւասարապէս կարելի է գտնել։

(¹) Սուեփան Մամիկոննեանին ու «Ամոնքուին» ուղղած իր նամակները, որոնք վերթերս Վրոյր գերասանին մեռքով «Ամորթ» մէջ իրատարակուեցան, սրբաշարժ են ու զմայիլի՝ իրենց բարեկամական գորգուրմնի խորունկ շեշտովը։

մօռեցած էր այն իմաստասիրութեան, որ ամեղերքը իրեն բարի կը ցուցնէր: Անհնար կը թուէր իրեն՝ համոզուիլ թէ նիւթը ամէն բան է, թէ ձադէն յեսայ մարդուն ուրոյն գոյութիւնը կը չքանայ: չէր կրնար ընդունիլ որ այն անարդարութիւնները որոնցմով լցուն է մարդկացին կեանքը այս աշխարհիս վրայ, փոխարինութիւն ճը զբոնն ապադայ լաւագոյն կեանքի ճը ճէջ: ինք կ'ուղէր որ ամեղերքը չէ թէ կոյր ուժ ճը, այլ գիտակից խնացականութիւն ճը ըլլար, չէ թէ յափանապէս լարուած անհուն մեքենայ ճը, այլ նպատակի ճը ճգտաղ անսահման հոգի ճը: իր Կովկասի լաւագոյն բարեկամներէն ճիւյն՝ Սանդրօխն՝ քրոջը ճահուան առթիւ ուղղած նամակին ճէջ, զոր «Մուրճ»ը հրատարակած է, ամբողջ զգացման վրայ յենած իր փիլիսոփայութիւնը կ'երեւայ՝ յորդ ու յուղումնալից պերճախօսութեամբ ճը պարզուած: «... Այո՛, սիրելիս, հոգեփոխութեան վոեմ օրէնքով ճիւյն կարող ենք բացատրել ճարդկանց վիճակին հակապատկեր զբութիւնները, մտածեալ որ չարը արդէն նոր է սկսել իւր ճարդկացին առաջին զյութիւնը անհասունից: Թշուառը քառում է իր երկրորդ կամ առաջին գոյութեան ճի յանցանքը: Խելացին, զօրեղը, ուրիշ ճի զյութեան ճէջ, բարույն շնորհիւ արժանացել է այդ կրիկին շնորհաց, որպէսզի իւր նմանները զարդացնէ: Հարուստը կա՛մ փորձուելու է ենթարկուած, եւ կա՛մ այն սասակը որ ունի իւր ճէջ, անցեալ զյութեանը գործած բարութեանը պարզեւմ է, որ իբրև աւանդ տուել է նրան Աստուած, որպէսզի շարունակէ երկրիս վրայ բարին գործել, տառապանք սփոփելու, արցունքներ որբելու երջանկութիւնը վայելիլ: Եւ այսպէս հետոյնէտէ ճարդկացին կեանքը, ոճանց համար քաւութիւն է, այլոց՝ իւր նմանին օգնութիւն, եւ ոճանց՝ զարդացման, փորձանաց եւ կատարելագործուելու ճիջոց, այլ երջանկութիւն՝ շատ քիչ անդամ: Պորա համար որ ճարդիկ երջանկութիւնը նիւթական հաճոյցների ճէջ են վիճուռում եւ ճիշտ զուր է գնում իրանց ջանքը: Հոգեկան ճգտունների եւ վայելքների ճէջ կարելի է ճիւյն գոտնել ճշճարիս երջանկութիւնը, եւ որպէստուել նրան փնտուող եւ գնահատողները շատ սակաւաթիւ են, չենց գորա համար էլ երջանկութիւնը խարուսիկ եւ օտար ճի բան է մեր աշխարհին վրայ: Թող փորձն ասած՝ ընկերին բարիք անելով, եւ երբ այդ բարիքը անելով զգան իրենց սրտի խորքում ճի անբացատրելի սուրբ եւ խաղաղ ուրախութիւն, արդեօք ի՞նչ բացատրութիւն կը տան այն զգացմունքին, արդեօք կը յանդզնին ասել թէ այդ զգացումը, այդ երջանկութիւնն էլ նիւթից լինի:

«...Ամենայետին ճի սովունի, ճի անբան կենդանւոյ կենաց ճէջ կարդ նպատակ եւ կանոն դնող Բատուածը, ինչո՞ւ համար բանական մարդուն նկատամամբ անարդար, անհմուտ եւ անողործ լինէր: Եթէ լաւ տեսնենք եւ

մտածենք, կը տեսնենք որ մեր շուրջը ամէն ինչ ուր, իմաստութիւն և հայրախնամ զթութիւն է, ամէն ժպտին մէջ մի արցունք կայ՝ ժպտին արմէքը դաւս բերելու համար, ամէն ուրախութեան մէջ մի տիրութիւն: Օրը գիշերուան եւ գիշերը օրուան հակապատկերն է, նոյնպէս հոգին էլ մարձնոյն, զի մարմինը գիշերն է հոգւյն, իւր բոլոր երկրային ցած կրբերավն ու ձգտումներովը. եւ այդ գիշերուան խաւարին մէջ խորդն ու բանականութիւնը մեղ՝ ջահ են առաջնորդ, որպէսզի հոգեպէս ճահչնանքը զլսուուած, չլատենք նորան մեր աշխարհի վրայ տեսնուած անկարկատ եւ աններզաշնակ դէպերի վրայ հիմնուելավ, ու մեր երկրային վշտերովն ու կրբերովը: Եւ այն ժամանակ պիտի գտնենք ու տեսնենք այն Աստուածը, այն բնութիւնը, որ արդար, իմաստուն և բարի է, և ոչ անխիղեն:

«Նորա մեր հոգւյն պարզեւած բարիքները այնքան մեծ են, բազզատելով այն վշտաց, որ երբեմն կը տայ մեղ՝ մեր բարելաւութեան, մեր հոգեկան զարգացման համար, որ մեզ կը հարկազրէ երախմեօք սիրել իրան:

«Եթէ երախտագէտ ենք վիրաբոյմին որ վէրբերնիս մի անգամ կը խարէ մշտագէտ բուժելու համար, ուրեմն ի՞նչպէս չօրչնենք այն նախախնամ ձեռքը որ մի անգամ կը հարուածէ յակատան բուժելու համար:

«... Խոնարհեցուր ուրեմն, եղբա՛յր իմ, ազնիւ գլուխոց այս արդար և անուրանալի ճշճարտութեանց առաջ, թող աստուածատուր համբերութիւնը յաղթէ վշտիդ, և համոզուէ՛ որ քսյր երջանիկ է այժմ իւր հոգեկան վիճակին մէջ. զու որ կենդանի մարմնական վիճակին մէջ նորան երջանկացնել ուղեցիր և աշխատեցար, և յաջողեցար, բայց ասի քեզ արդէն որ երջանկութիւնը չէ յայս աշխարհի, ուստի ի՞նչպէս կարու եւ զու ցաւ և միշտ զգալ քրոջդ նիւթական մահիցը, երբ որ լաւ համոզուիս թէ Աստուած առան նորան, որպէսզի կատարեալ երազի երջանիկ անէ, քո ուզածը, քո փափաքածը Աստուած ինք ուզեց շարունակիլ կատարեալ կերպիւ...»:

Այս իմաստափրութեան է որ իր բոլոր բարեկամները կը հրաւիրէր յարիլ. ու խոր ցաւ կը զգար տեսնելով որ անոնք կը յամառին նիւթապաշտական ձգտումներու կառչած մնալ: Խեղճ՝ մեծ մարզը... իր այդ սփոփարար ու կազդուրիչ իմաստափրութիւնը իրեն մեծապէս օգտակար եղաւ իր վերջին դառն օրերուն...

Ա՛խ, այդ վերջը...: Օր մը յանկարձ լսեցինք որ կոկորդի հիւանդութենէ մը բոնուած էր: «Ուրիէլ Ակսազայի երկրորդ ներկայացումէն հոգին էր, երբ ծանուցուած էր արդէն թէ իդմիր պիտի երթար քանի մը ներկայացում տալու: Զայնը այնպէս մարած էր, որ անկարելի էր խաղալ, իր խաղերը մանաւանդ ուր պէտք է որստալ: Բոլոր գեղերը, բոլոր խնաճքները

օգուտ չեին ըրած. պայմանագրուած էր սակայն Խղճիր ներկայացումներ տալ, և յուսահատութիւն եկաւ վրան զինքը անկարող գտննելով խոստումը գործադրելու. քանի մը բարեկամներու ըսեր էր որ պիտի երթար, ներկայացմանց իրիկումը պիտի ջանար ոգելից ըմպելիքներով ձայնը բանալ, ու հիւանդ հիւանդ պիտի խաղար, որոշած՝ միջնարարի մը ինքվինքը սպաննելու եթէ յանկարծ ձայնը կէսին մարէր: Ողելից ըմպելիքները իրենց գերը խաղացեր էին, և ձայնը այդ գիշերն ալ ապրեր էր: Խղճիրէն յոդնած զարձաւ, աւելի՛ հիւանդ: Այդ ծայրացել ճիգը սաստկացուցած էր կոփորդին ցաւը: Այն ատեն սկսաւ զարհուրելի տռամը արուեստագէշին որ իր արտայայտութեան գործիքին օրէ օրէ փճանալը կը զգայ: Միլլարոսի ցերեկոյթին, ուր «Համլէթ»էն մենախօսութիւն մը պիտի արտասանէր, սրտերնիս ճճլուեցաւ երբ տեսանք զինքը որ, գէճքը մթնած, բենը ելաւ ու բգքտուած ձայնավ մը ներում իննդրեց իր խոստումը կատարելու անկարող ըլլալուն: Կանոնաւոր զարձանումով ու հանգիստով, պահ մը ձայնը բացուեցաւ, ու վերջին անգամ ըլլալով լսեցինք այդ պաշատելի մռնչւնը «Սէր առանց համարձանին և «Թերեւայ»յին մէջ: Իր գերասանական կեանքին կոտակին էին աստոնն: Իր ձայնը, իր սիրական ձայնը, վիրաւորուած նժոյգի վերջին ողեւար ճիգով մը՝ վերջին յաղթանակ մըն ալ տուեր էր իր տիրոջը, և յետոյ վերջնապէս մեռեր էր: Պէօյիւգտէրէ իր տունը քաջուեցաւ այն ատեն, և այն տենքոտ, լուսաւոր, մշտաշարժ կեանքի մարզը ընկզմեցաւ ստուերի և անշարժութեան կեանքի մը մէջ, որ օրէ օր կը նուաղէր, կը հատնէր: Ինքը չէր յուսահատուծ, կը կարծէր թէ այդ նուաղումը ժամանակաւոր էր, և թէ՝ ինչպէս արդէն պատահէր էր՝ ձայնը նորէն պիտի բացուէր: Երբեմն, բարեկամ տան մը գտնուած միջոցին, ճաշէն յետոյ, երբ կոկորդը քիչ մը հանգիստ կը զգար, խելայիդ ճիգ մը կ'ընէր և կը փորձէր կառոր մը արտասանել. յաջողութիւնը մանկական ուրախութիւն մը կը պատճառէր իրին. «Տեսէ՛ք, կ'աղաղակէր, ձայնս չեմ կորսնցուցած. կեցէ՛ք, կեցէ՛ք, մէկ ամիւնէն՝ կը տեսնէ՛ք՝ բեմ կ'ելլեմ նորէն»: Մէկէ աւելի ամիսներ անցան, ու բեմ չելաւ:

Այդ շրջանին, օր մը Պէօյիւգտէրէ իրեն այցելութեան գացի: Ցաւագին վիճակի մը մէջ գտայ զինքը, և զինքն ալ շատ տիրած տեսայ: Այդ հերոսի շարժումներով մարդէն՝ հիւճած հիւանդ մը մնացեր էր, որ սանդուդէն շտապով վեր ելած ըլլալուն համար հինգ վայրկեան հեւաց, որ յամը ու թուցած շարժումներ ունէր հիմայ, եւ որ փսփսալով կը խօսէր: Ձայնին երկարատեւ նուաղումը սկսեր էր զինքը խոռոշել, և այդ ճնաւորի կեանքը որուն դատապարտուած էր՝ կը խենթեցնէր զինքը: Դառնութեամբ

գանգատեցաւ այն ահտարբերութենէն որով Պոլսեցիները այդ տաղնապալից կացաթեան մէջ զինքը լքած էին: Դրամը հաստած էր: Մ'եր հարուստներէն ոչ մէկը մարդէն անցուցած էր օգնել իրեն: Ացելութեան իսկ գացող չկար: Իր ամբողջ աշխարհը՝ քամի մը մտերիմներ ու բանի մը ազգականներ էին: Երամը, նիւթական անձնութիւնը, և մանաւանդ կեանքի պակասը, մենութիւնը կը լիկին զինքը: «Մարդ չունիմ, կ'ըսէր, որ խօսացիմ, գեղարուեստի, գրականութեան վրայ գաղափար փոխանակեմ» ու յաւահատ շարժում մը, «իմեղքը մ եմ, կ'աւելցնէր, իփորոնսրիա է վրաս զալիս»: Բանով մը զբաղեց համար, ինքվինը նկարչութեան տուեր էր. Օֆէլիս մը գծելու վրայ էր: Նկարչութենէ յողիած տանեն, բանաստեղծութիւն կը զիւր. յոյսը չէր կարած ապագայէն, հաւատը ունէր որ բուժումը պիսի գար վիրջ ի վերջոյ: Նոյն իսկ Քոփէի արտասանելի մէկ նոր քերթուածը, Ի'Հօմմեաֆիւ, ցոյց տուա ինձի. «Նասա գեղեցիկ է, ըստ, մտավիր եմ արտասանել. la Grève des forgeronsի չափ յաջողութիւն կրնամ գտնել ասով»: Կը կարդար, շատ կը կարդար, մանաւանդ հսկեցած իմաստափիրութեան զրբեր, որ հիմայ ամէն ատենէ: աւելի սիրելի զարժեր էին իրեն: Նոյն իսկ, իր ցաւատանջ կեանքին աղղեցութեան տակ, այդ իմաստափիրութիւնը անըղգալարար կրօնի փոխուած էր իրեն համար. իմաստափիր հաւատացեալը ճշճարփա քրիստոնեալի մը մտայնութիւնն ստացած էր. իր անստուգութեան, իր անձկութեան մէջ, հաւատըը իր միակ ապաւէնը զարձած էր, և զայն հետզհետէ աւելի որոշ, աւելի հաւատ, աւելի ուժով կը զգար իր մէջ: «Աստուած բարի է, կ'ըսէր, պիսի բաշկէ զիսա»:

Մեծ աւերակ մը ատեսնողի սրտի սեղմումով մեկնեցայ այդ օրն իր քովէն: Կորսուած էր մեր մեծ բարեկամը: Զեմ դիտեր յուզմունք մը որ այդ օրուան զգացած յաշմուեկիս պէս զիս արորած ըլլայ: Իր լաւ օրերան իսկ, լսեր էի մերթ արտօնութեամբ խորհիլը թէ իր տաղանդէն ոչինչ պիտի մնայ մահուընէն յետոյ, լսեր էի աղիքներէ երած այն շեշտը, սրով «Թինոյին մէջ այդ մտածումն արտայայտող հատուածը կ'արտասանէր, և սարստուով մը կարդացեր էլ իր «Թերասանը» բանաստեղծութիւնը, ուր երգած է վաղանցուկ նկարագիրն իր արտեստին որ օվին մէջ գծապրութիւն մըն է՛ շինուած ատենին իսկ չնջուած, և որուն ստեղծագործութիւնները արտեստագէտին չետ կը մեռնին: Եւ աչա, մեծ զերասաններու պատճութեան մէջ անլուր զժրախտութեամբ մը, արտեստը արտեստագէտէն առաջ կը մեռնէր Ազամեանի մէջ: Իր տաղանդին կենդանի գերեզմանն էր հիմայ ինքը: Եւ անօրինակ լեղին ճաշակեց՝ զիս չնեռած տեսնելու որ արդէն իսկ կը մունացին զինը, որ իրապէս գոյութիւն ունենալէ զարդար էր: Այս բարոյական հոգե-

վարքին դիմանալու համար, մեծ հաւատք մը պէտք էր: Աստուծոյ բարութեան գաղափարին փաթթուեցաւ: Այդ գաղափարն է, ապահովապէս, որ զինքը ևս կեցաց անձնասպան ըլլալէ:

Երդ օրերուն, դէպէ մը առիթ եղա իրեն՝ իր հոգւոյն բովանդակ չըքնառ աղնուաթիւնը, անգամ մը եւս, ի յայտ բերելու: «Արեւելք»ի մէջ առենէ, մը ի վեր կը հրատարակէի «Զորբոսանիի մը օրագիրը» ընդհանուր տիտղոսին տակ՝ գրական էջերու շարք մը՝ «Ֆանթազիո» կեղծանոնալ. յունեանաւթեամբ մթնցած էջեր էին, միսիթարիչ հաւատալիքներէն որբացած, եւրոպացի նիւթազաշտ խորհաղներու, յունեան բանաստեղծներու և մերոնցնէ Տէմիրճապաշեանին՝ աղդեցութեան տակ գտնուող մտքի մը ծնունդ: Իրիկոն մը, «Արեւելք»ին մէջ տեսայ բանաստեղծութիւն մը, «Առ Ֆանթազիո» տիտղոսապ և Սկամիեան ստորագրութեամբ, Ցուզումէն զողացող տողերու մէջ, ուր մեծ եղոր յանդիմանութիւն մը կ'ուրուագնուէր, բանաստեղծը կը մեղաղըրէր ինձի իմ յանդիմութիւն և ասկրախուութիւն Աստուծոյ դէմ և կը պատմէր թէ ինչպէս ինքը՝ իր սոսկալի յաւերուն մէջ իսկ՝ չէր զաղըրէր Աստուած բարի գտնելէ և անկից իր աղատումը յուսալէ: Աճբարդ աղնիւ մարզը զոր կը ճանչնացի արդէն, աւելի քան երեք լուսափայլ ճածանչումը մը երեւցաւ ինձի հոդ. իմ մեծ բարեկամն կը մեղքնար զիս, կը ցաւեր զիս մալորած տեսնելով, կ'ուզէր փրկել զիս: Բսին որ այդ ընդարձակ բանաստեղծութիւնը, ուր ահագին վատնում մը կայ ամենախոր յուզման, յօրինած էր շատ հիւանդ վիճակի մէջ, անկրտնին վրայ նստած՝ տուն տալով բարեկամի մը, քանի քանի անգամ ընդիշուելալ տկարութենէն որ վրան մարելիք կը բերէր կամ հաղէն որ կոկորդը կը պատռուէր: Այդ մեծ ճիզը յանձն առեր էր՝ օգտակար ըլլալու համար խոնարհ հիացովի մը զոր սիրել համեր էր: Այդ բանաստեղծութեան մէջ — որ, իր քանի մը ձեւական թերութիւններավ հանգերծ, մեր քերթուական գրականութեան վսեմազոյն էջերէն մին է — իր չարչարանքը կը պատմէր, իր մահուան ու յուլպարկաւորման տեսին իսկ կը նկարագրէր՝ աղեխարշ տողերուով.

... Քանիցս անգամ ինձ թըւէր

Թէ սառն պատանք պաղած մարմնոյս փաթաթուէր.

Մահին էլ գամէր գամերն կայնեայ դագաղին

Ժանգուու ու կոր պողպատովն իւր մանգաղին.

Սեւ պատկերներ յաջորդէին մին միւսին.

Այս գային յուլպարկաւորքն հանդիսին,

Սեւ ուրուականք, սեւ զգեստներուվ, սեւ մօրուք,

Սեւ մաշտոցներ ձեռքերնուն մէջ հաստ գիրուկ,

Սեւ շալվարով ու սեւ ցուպով մի ժամկոչ,
Սեւ շապիկով տիբացուներ խառնագոյ,
Որ լըփըւտեն ննջեցելոց շարական:
... թաւիշէ մեծ ծածկոյթին վրայ կարկըտած,
Լուսափողփող եւ հանդարտիկ տարածուած,
Մետաքսեղին Ֆերմակ նիւթից լայն մի խաչ
Որ մեղմ ծալքով մարմինս ծածկէ սիրահաճ:
Ես ընդ նըմին դաշտն հետեւիմ մեռելոց,
Ուր իամառօտ մրմռան աղօթք եւ հոգւոց.
Պահպանիչն էլ սովորական անհրաժեշտ
Փսփսայ տէրտէրն բերնէ թափուկ եւ անշեշտ:
... ցետ այսորիկ յուղարկաւորք թաղումիս
Ցրուին անշուշտ՝ տալով հոգւոյս ողորմիս.
Ինձ իետ թաղուին այնտեղ հոգւոյս թանկագին
Զաւակներն էլ՝ Համլէթ, Ուրիէլ, Լիր եւ Քին...

Այս տողերը կարդացած ատեն՝ տղու պէս արտասուեցի: Բայց այդ
մոայլ հատուածը զրուած էր հոն՝ աւելի հզօր հնչեցնելու համար քերթուա-
ծին վերջաւորութեան մէջ՝ հաւաքի հրաւերը, Աստուծոյ գաղափարին քա-
րողը.

... Օ՞ն, իմ եղբա՛յր, օ՞ն, սիրելի՛դ իմ քերթող,
Մըուայլ տըխուր մտքերդ փութով՝ ի բաց թող.
Սիրով բնութեան լցոցուր սրտին քո զանօթ...
Եւ Աստուծոյն որ լոկ բարեօքն է ծանօթ...
... Տղմոտ կեղտոտ է կեանքն իրօք նիւթական,
Ուր կորչի մարդ անշուշտ վաղ կամ անագան,
Նթէ երբեմն հաւաչ անօք ինչ պէս կռունկ
Զը բարձրացնէ աչքերն յերկինս, քաղցրախունկ
Մաղկին նման որ, թէպէտ աղքի մէջ թաղուած,
Կենաց արփւոյն բամայ զիւր ծոց ցողամած...

Դպրոցականի իմաստակութեածք մը, ելայ պատասխան մը գրեցի,
որ, իրեն յայտնելէ յետոյ խորին երախտագիտութիւնս ինձի հանդէպ իր
ունեցած բարձր սիրոյն ու վեհանձն հոգածութեանը համար, իր բանա-
ձեւած Աստուծոյն հաւատալ չկարենալս կը խոստովանէի ու կը փաստարա-
նէի. միտքս ամրապէս կառչած էր նիւթապաշտ փիլխովայութեան, մեր ու-
սուցիչներէն Տէմիթաճիսպաշեանի և Մատթէոս Գարագաշեանի ազգեցութեան
ու Եւրոպացիներէն՝ Պիւխնէրի, Սփինսերի պէս մտածողներու, Լէօփարտիի,
Վիների պէս յուսահատ ու յուսեւես բանաստեղծներու տիբական շունչին

տակ: Ցիշեր էի այն փաստերը զոր Հվեկօ կը շարէ եպիսկոպոսի ճը ուղղած իր ճանօթ քերթուածին մէջ, ու կ'աւելցնէի թէ ես չէի կրնար նոյն խակ հաւասար այն վերացական գիտակից անհուն Անձնաւորութեան որուն հաւատըը «տէիսթ» Հվեկօն կ'երդէ նոյն քերթուածին մէջ: Գիտէի որ գոհ պիտի ըլլար զիս անկեղծ տեսներով: Իրօք ալ, անկեղծութենէս գոհ եղեր էր, բայց նամակս շատ տիրեցուցեր էր զինքը: Քիչ յետոյ, ուստական հիւանդանցէն, ուր նոր փոխադրուած էր, գիրք ճը և նամակ ճը ընդունեցայ իրմէ.

Ահաւասիկ նամակը.

6 Ապրիլ 1891
Բերա, Ռ. Ն. Հիւանդանոց

« Ազնիւդ իմ Զօսպանեան,

« Այս նշանաւոր հեղինակը, որ բազմահմուտ և ուսեալ անձանց միջոցաւ ճանչեցայ ու կարգացի, կարծեմ անզարմանելի հարուածը տուած է նիւթապաշտութեան, շատ լուրջ և տրամաբան ուշիմ փաստերով: Եւ մի հաղեկան նոր աշխարհը կը բանայ մարդուս առաջ: Ինձ համար քիչ կարելի է, մինչեւ անզամ դժուար, գտնել այսպիսի մի երկի Երկու օրինակ բերել տուի Փարթելցից, մինն ինձ, այլ միւսը քեզ համար: Գուցէ տարիներով չտեսնենք միմեանց, այդ միջոցին կարգա՛ այս հեղինակը լուրջ ուշադրութեամբ, լաւ թափանցէ իր զաղափարները, թերեւս նպաստաւոր լինին քեզ փարատել յուրի մտածումներդ, որք աւելի անձնական դառնութեանց արդիւնք են քան թէ ուշիմ խորհրդածութեան և ուսմանց:

« Փորձառութիւն կինաց, անհրաժեշտ է նոյնպէս: Ո՞չ, եղրա՛յր, քո արձակած վճիռները համեմատ չեն տարիելիդ և ուսմանդ. չէ՞ մի որ նախ շատ պէտք է կարդալ, և խորհիլ. և անշուշտ կան մարդիկ որ մեղանից շատ աւելին խորհած են և գիտեն...

« Ընդունէ՛, ազնիւդ իմ, այս զիրքը, իրեւ պատասխան նամակիդ, սիրալիր ողջոյններուս հետ»:

Պ. Հ. ԱԳԱՄԵԱՆ

Գիրքը տիտղոսուած էր Մարդը Բնութեան հանդէպ, և զործն էր (Քրանաերէն թարգմանուած) գերմանացի հոգեպաշտ իմաստաւէրի ճը, Հէօֆէրի: « Գուցէ տարիներով չտեսնենք միմեանց . . . »: Ամբողջ նամակին մէջ այս տողը տեսայ է՞ն առաջ: Այդ տողը սիրոս մտաւ: Ինքը, խե՛զը, միշտ յուտով որ պիտի բուժուի ու միշտ մտալիր Երոպա՝ նախ հիւանդի, յետոյ

գերասանի իր ծրագրած պառյատն ընելու, իր ուղարկութեան կը խորհէր այդ տովը զրած ատեն: Բայց ես արդէն գիտէի որ հիւծախոր իր մէջ տարածուեր էր և զինքը քիչ ատենէն պիտի առնէր տանէր մենէ: Եցդ տողին մէջ իր հրամեշատի ողջոյնը գտայ...»

Ելայ հիւծանդանոցը զայի զինքը տեսնելու: Յանցաւորի աճշկոտութիւն ձը ունէի սենեակին ներս մտած ատենս: Թիկինաթուոփ մը մէջ թաղուեր էր, երկայն սենեակազմատուով, թեւերը երկու կողմէն կախ, երեսը պատին: Զիս տեսնելուն, ցատքեց, ու մատելով թեւերը բացաւ ինձի: Անառակ որպին ընդունող հօր ձեւն ունէր: Պատուհանին մօտ տարաւ թիկինաթուոը, նստաւ հոն, զիս դիմացը նստեցաց, լոյժին, որպէսովի լաւ զիտէ զիս, ու երկայն, նշանակալից նայաւածք ծը յառեց վրաս, յանկմանութեամբ, ներդութեամբ ու սիրով շինուած: Ես սուտ խօսեցայ, ըսի որ իր նամակը զիս ցնցած էր, թէ այդ զիրքը (գոր գեռ չէի բացած անգամ) խորոնկ ազդեցութիւն մը անեցած էր մտքիս վրայ (⁽¹⁾), և ներդութիւն խորքեցի իր սիրալ ցաւցացած ըլլալուս: Աւրախութենէն կը դողար: Աստուծոյ վրայ սկսաւ խօսիլ: «Ի՞նչքը կը զիտէի: Մազերը, որոնց մէջ ձերմակները շատցած էին, միշտ իրենց աղուոր որորներովը կը պաշարէին իր անհուն ճակատը, բայց դոյնը շատ դեղնած էր, երեսները ներս էին քաջուած, աջքերուն տակ մանիշակ ծիր մը կը տեսնուէր արդէն, ու տագոյն յագնութիւն մը ամբողջ զէջքին վրայ: Զայնը բարորդին մարած էր. հետք մըն էր միայն որ կ'եւէր թերենէն: Նայուածքները, որ միշտ կը վառէին, որ հիմա կարծես ա'լ աւելի խօսուն զարձեր էին, և դիմագծերուն շարժումները, կը լրացնէին իր խօսքը: Գարնան

(1) Երեսաւոն երեք տարի անցած է այս օրերէն ի վեր ուր այս յօդուածը երեսցան Պարսոյ «Շատազիկ»ին մէջ: Չնմ կրնար բանը որ արաօր յարած նմ այն գաղտիարներուն զոր ունէր Ադամեան հոգալոյ անմահութեան, հոգեկիսուածեան, ոգեհարցութեան և նոյն իսկ Աստուծոյ մասին, բայց կը մտածեմ իմասյ որ, նկատի ունենալով իրերու ծագման ու վախճանի մասին մարդոց — նոյն իսկ մեծագոյն գիտուններուն — բացարձակ ու ներեւս յակատեական տգիտութիւնը, լաւագոյն է, ամէն ինչ մնիւթե թանձր ու տգեղ բառով բացարեցու սեղմիչ ու վհատեցուցից ճգտումին տեղ, նախընտրել ամէն ինչ ոգի համարի տիեզերքի մէջ, որսասնդուիլ այդ համայնական ուռոյն մշտափոփի այլ անկորնչելի գորութեան գաղափարով, հաւասար այդ զօրութեան ալդիւր, տիեզերքի կալմութեան վեցնասպատճառ, անոր օրէնքները սահմանով և զայն յաւերժապէս կենդանի պահպանող ու վարող գերագոյն նամի մը, որուն մեր նախնիք Աստուծուած խորիդաւոր անոնք տուած են, անոնք որմէ լաւագոյնը դեռ որ ոք գտած է և թերեւս երեք պիտի քամնէ: Իր մտածման խորքին մէջ, Ադամեան էր որպեմն որ իրաւունք ունէր: Իր բռնած դիրքը՝ տիեզերքի հանդէս, ոչ միայն միսիթարական ու կազդուրիչ էր իրեն համար, իր կեանքի վերջին աղեխարչ շրջանին մէջ, այլ գեղեցիկ ու իմաստուն էր ինքնին:

հրաշալի իրիկուն ճը կար դուրսը, ու չափազանց պայծառ լոյսը որ սեն-
եակը կ'ողողէր ու վծիտ մթնոլորտ ճը կը յօրինէր արդ մարած էութեան
շուրջը, հեղինակ բան ճը ունէր: Աստուծոյ վրայ իր յոցալ կը բացատրէր
ինձի, անոր վրայ իր հաւատքը կը պատմէր: Ան պիտի բժշկէր զինքը: Կը
յուսար տարիէ ճը գտնել իր ձայնը ու նորէն բեմ ելել: « Միայն թէ,
կ'ըսէր, պէտք է այս ամառ Խոտիխա երթան ու ձնեռն ալ Մատերա կզին
անցընեմ: ապահամ եմ որ գալ տարի բուժուած կը լինեմ»:

Երրեւ այնպէս չէի զգացած կատաղութիւնը Բնութեան այն անգութ
որէնքին դէմ որ մաշն է, ինչպէս այդ վայրիկեանին ուր կը տեսնէի զիմացս
ամրող մեծութիւն ճը, ամրող աշխարհ ճը, որ կը փէշէր, որ վաղը մո-
խիր պիտի ըլլար: Ես գիտէի որ ինքը պիտի մեռնէր, և իր միամիտ ու
որայծառ հաւատքը սիրտս կը Ճմէր: Կը խեղուէի յուղմոնքէս՝ տեսնելով
առջևու ճարդ ճը որ, իր ուժերուն բոլոր մնացորդալը պատրանքի ճը կը
կառչէր: Բայց կը զգայի նաև որ այրպէս, իր հաւատքալը սրտապնդուած,
ոչ միայն երջանիկ էր ան, այլ եւ մեծ: Այսո՛, իր տառապադին պատրանքին
մէջ ան աւելի մեծ էր քան Բնութիւնը որ զայն կը տառապէցնէր ու կը
խարիւր:

Ինքը՝ անհատնում պէտք ճը կը զգար խօսելու, ծիշտ խօսելու, աւելի
բարձր, աւելի ուժով ըսկելու ինչ որ կար իր սրտին մէջ, և չէր կրնար:
Պահ ճը, ա՛լ ուժասպառ զգաց ինքզինքը, գեփ-գեփին կորած՝ թիկնաթուին
վրայ ինկաւ: Ուզեցի մեկնիլ, հանդիսան թողով զինքը. թեւէս բռնեց, ինդրեց
որ խօսիմ. ինքը թուղթ ճը առաւ, անոր վրայ զողդդարավ կը գրէր իր պա-
տասխանները: Մարտիբոսութիւն ճըն էր:

Վայրիկեան ճը միայն, երկար լուռութենէ ճը յետոյ, որու միջոցին
զլախը թիկնաթուին ճգած՝ դուրսը, դաշտերուն կանանչին վրայ՝ գարնան
լոյսին հեշտաւէտ երանութիւնը կը զիտէր, գառնութեան լքամ ճը ունեցաւ:
« Ուժ չունիմ, չծձեց, թիկնաթուիս անկողինս անդամ դժուար կ'երթան: »
Ու գարունին թերած տիեզերական երիտասարդացումին հանդէս, իր ուժերուն
յարածուն նուաղումը, հիմայ, անդիմաղբելի տրամութեան ճը տակ կ'ընկճէր
զինքը: Յանկարծ, գորավի պէտք ունեցող տկար էակի պոռթկացող յուղճուն-
քով ճը, Կոմիլսափ իր մտերմագոյն բարեկամներէն երկուքը միշեց, Ստեփան
Մամիկոնեանը և Բաշինջաղեանը: « Խ՞նչքան կը ցաւիմ, կ'ըսէր, որ անոնք
չիմայ քովս չեն. անոնք տեսնելով վրաս ուժ պիտի զար»: « Օ՛չ, բարեկա՞մս,
կ'աւելցնէր, չես գիտեր ի՞նչ ազնիւ անձեր են, Աստուած քեզի այրպափ
բարեկամներ տայ...»: Եւ գրախնէն նամակ ճը հանեց Մամիկոնեանէն, ու
յուցուց ինձի. «Գիտնա՞ս ինչե՞ր գրում է ինձ»: Եւ արցունք ճը կախուեցաւ

աչքէն։ Յետոյ երկնցաւ սեղանին վրայէն թուղթ ճը առաւ և ինձի տուաւ։ Անհա՛, ըստւ, ինչ որ զրեցի այդ բարեկամիս համար»։ Տաղ ճըն էր, հեռաւոր սիրուած բարեկամի ճը յուշին մելամաղձութեամբը թրթուուն.

Թէ մօտս լինէիր, իմ հոգւոյ հատո՛ր,
Պիտի խնդրէի քեզանից խոնարի՛
Պատուհանին մերծ քշել զիմ բազկաթոռ
Որ քեզ իետ նկատեմ գարունն ծաղկավառ...

Եւ երբ իմ աղօտ ու նըւաղ աչեր
Զինջ հորիզոնին վրայ մընան սեւեւ,
Ուր շիկնած ամպերն միմեանց տան պաշեր՝
Գեռ խաւար գիշերն չհագած իւր սեւեր,

Թոյլ տուր ինձ դու եւս տալ քեզ իմն համբոյր,
Զեռքդ էլ կուրծքիս վրայ սեղմած ամուր պինդ.
Թոյլ ծաղկանց նըման սիրտք մեր քաղ ցրաբոյր
Սուրբ մըտերմութիւն բուրեն միշտ ի թինդ։

Մահն իսկ յայն պահուն թէ գար ժանտադէմ
Հէք մարմնից բաժնել հոգիս սիրակէզ,
Ցուսով դիմէի Արարծիս յեղեմ,
Զի շատ սիրեցի բարին եւ ըզքեզ։

Մուսական մատուռին զանգակը զարկաւ։ Մետաղին հնչիւնը նեղացուց հիւանդը։ «Օ՛չ, ըստւ, ասոնք նիւթական ձեւականութիւններ են։ Կրօնը մարդուս հոգիին մէջն է»։ Ու ցոյց կուտար կուրծքը, որ, յուզմունքով ուռած, կ'ելուէջէր։ «Աստուած, մընջեց, երբեք զայն աւելի որոշ չեմ տեսներ որքան երբ սա աղուոր կապոյտին նայիմ»։ Ու իր աննման կապոյտ աչուրները, տարապայման կերպով լայնցած ու վառ, երկնքին մեծ կապոյտին մէջ կը սուզուէին։ և իր այդ նայուածքները դիտելով, պահ ճը ինձի բնական երեւցաւ որ իր հոգին, վաղը այդպիսի նայուածքի ճը մէջ թըռչելով, այդ կապոյտին մէջ երթար ու հոն ապրէր, աւզրէ՛ր առ յաւէա...

Ցաջորդ այցելութեանս, զինքը շատ աւելի տկար գտայ։ Շատ աւելի տիսուր՝ մանաւանդ։ Անտարբերութեամբ ճը որ Պոլսոյ Հայերուն յաւիտենական ամօթը պիտի մնայ, մարդ չկար զինք տեսնելու դացող։ Իր քանի ճը ազգականներն ու բարեկամները միայն հաւատարիմ մնացեր էին իրեն։ Դան-


գատեցաւ մանաւանդ որ ա՛լ չէր կրնար իսկ գրել. հիւանդանալէն ի վեր, մեծագոյն զբաղումը և հաճոյքը՝ գրելը եղած էր — իր ամէնէն սրտառուչ բանաստեղծութիւններէն մէկ քանին այդ շըջանին գրած էր. հիմակ, ատոր ալ անկարող էր: «Եղուոր գաղափարներ կուգան միտքս, ըսաւ, բայց ուժ չունի՞մ որ գրեմ. միտքս կը մթննայ երբ ճիպ կ'ընեմ գրելու»:

Երբորդ այցելութեանս, անկողինն էր, անշարժ տարածուած: Գլուխը դարձուց, մուայլ մայստ մը ուրուաղծեց, ձեռքը կոկորդին տարաւ ու վհատ շարժում ձ'ըրաւ: Վերջն էր:

Երեք օր յետոյ, մահը իմացանք:

Պուլիս 1895






6.

364

Յ. Յ. ՊԱՐՈՒԵԱՆ



Մեր դրական անուններուն մէջէն միա՛կը որ խորհրդանշան ճը դարձած է յովավորպին համար: Պարոնեան բառը ա՛լ գաղափար ճըն է, ծիծաղի համանիշ է: Զարմանալի զուգասիրացութեամբ ճը, իր անունին ընկերացող երկու ոկողնատառերը ծիծաղի վանկեր են արդէն:

Եւ աճբողջ քառորդ դար ճը, ծիծաղին ներկայացուցիչը եղաւ ան որ այդ անունը կրեց և որ մեր գրականութեան մեծագոյն ծիծաղողը պիտի ըլլար: Ոչ մէկուն գործը՝ մեր մէջ՝ այնչափ իր ատենին, իր միջավացին, իր հասարակութեան գործը եղած, անկից հասկցուած, անոր մէջ տարածուած, անկից սիրուած է որչափ իր գործը: Անշուշտ անոր համար որ այդ գործը ժամանակակից հայութեան և մասնաւորապէս Պոլսոյ հայ համայնքին ամենէն ներբին ու հաւատարին արտայայտութիւնն էր: Հասարակութիւնը ինքվինքը անոր մէջ կը գտնէր կենդանի և ամբողջ, և զանի կը սիրէր՝ հայելի ճը պէս: Ատեն ճը, վերջիրը մանաւանդ, «Խիկար»ը կարդալը պարտաւորիչ քան ճը, ամենօրեայ կեանքի պէտք ճը դարձած էր՝ «Էսնաֆ» ընտանիք-ներու համար մանաւանդ. Թաղերուն մէջ, անոր իւրաքանչիւր թիւը տունէ տուն կը պարտէր: Եւ իմ սերունդիս տղոց զպրոցական շրջանին էն մեծ համոցներէն մէկը Պարոնեանի գործերուն ընթերցումն էր. ձանձրանալի դասերուն, դարակին մէջ պահած՝ Պարոնեան կը կարդայինք:

Դրեթէ զինգ սարիէ ի վեր իրմէ տող ճը կարդացած չըլլալով, այսօր այս ուստամնասիրութիւնը զրելու համար երբ նորմէն մեռքս կ'առնեմ իր աճբողջ գործը և կը վերը ներունում զայն՝ զիմա քննազատի աչքով, տպաւորութիւնս նոյնը շեմ գտներ Անկից ի վեր մեր բարեկրը փոխուած են, մեր զրականութիւնը, մեր ծիտաքը, մեր ճաշակը փոխուած են, և եթէ այդ գործը իր բաւական ստուար մէկ մասին մէջ՝ զեռ սիրուն կ'երեւայ ինծի, ոչ նուազ մեծ մասի ճը մէջ ալ՝ մենէ հեռու, զրեթէ անհամ: Եւ ասիկա կը տիրեցնէ զիս, ինչպէս կը տիսրի մարդ երբ տարիներէ յետոյ՝ աղայութեան տունը կը մանէ և զայն պղտիկցած կը գտնէ: Բայց այդ գործին մէջ, բոլոր տժգունած հագուստներուն, թուլցած մսերուն տակ, կը գտնեմ միշտ առողջ կմախքը տոկուն յատկութիւններուն, ամուր դիտողութեան ու երջանիկ արտայայտութեան ուժեղ մասը որ պիտի չկորսուի: — Եւ, հակառակ իր մեծ անունին համար

ունեցած յարգանքիս, իմ այժմեան տպաւորութիւնս յայտնած ատեն, պիտի չկրնամ ինքլինքու արգիլել անկեղծ և անաշառ ըլլավէ, — երկու բառեր դոր ինք ալ՝ վարպետը՝ շատ կը սիրէր:

Բ.

Պարոնեանի գործը համեալու համար, անհրաժեշտ է զիտնալ իր կեանքը և այն շրջանն ու ճիշավայրը ուր ապրեցաւ, որպիշտեւ քիչ դրագէափ վրայ կեանքն ու ճիշավայրը այնչափ խորունկ աղդեցութիւն ըրած են որչափ Պարոնեանի վրայ: Եւ այդ հետազօտութիւնն ընելով կարելի է տեսնել որ բոլոր յատկութիւնները զօր Պարոնեան ունի՝ իրենը, իր անձնական տաղանդինն են, մինչդեռ բոլոր թերութիւնները արդիւնքն են իր կեանքին և իր ճիշավայրին:

Իր կեանքը իր գործին պէս զուարթ չէ: Սովորական կեանք ճըն է, զգեթէ տիտուր: Բնիկ Ապրիանապուտեցի, բայց իր կեանքին մնձագոյն մասը Կ. Պոլոյ ճէջ անցուցած, Պարոնեան զիրը ճը ձեռք ձգելու, զիւրափեցութիւն ճը ունենալու տենչալին ու ճիգավը գալարուած է ճիշտ: Գրականութիւնն ու մինչեւ խակ խմբագրութիւնը ապրելու ապահով ճիշոց ճը չեն եղած իր ատենը, և Պարոնեան որ ժողովուրդին ամենէն մատչելի, զայն ամենէն աւելի հետաքրքրուող ու զուարծացնող սեւալ մշակողն էր, երբեք չէ կրցած իր հայրը գրիչովը միայն վաստիլ: Դրբի, լրագրի ստակ տալլը մեր ժողովուրդին համար միշտ ծանր բան ճը երեւցած է: Ըսի որ «Խիկար»ը տունէ տուն կը պարաւէր. ատի ապացոյց է որ Պարոնեանի գրածները ամենքը կը կարգային, բայց միանգամայն ապացոյց՝ որ քիչերը կը գնեին, Կը յիշեք որ «Մասիս» լրագրին ճակատը սա ասըլ կար՝ «Զրի կարգալը զողութիւն է». այդ ասըլ կարեւար «տօքիւման» ճըն է մեր այն ատենուան ընթեցող հասարակութեան վրայ ուսումնասիրութեան ճը համար: Երբ Պարոնեան, քիչ ճը ատեն «Նփրատ» անուն թերթի ճը խմբագրելէ (իր ճշճարիս սկզբնաւորութիւնը կարծեն) և «Մեղուային ատեն ճը աշխատավցելէ յետոյ, կ'ընդունի խմբագիր-տնօրէնութիւնը այդ զաւեշտաթերթին, Յ. Ավաճեան, «Մեղուայի հիմնադիրը, կը գրէ. «Թէ՛ գրելու կարսղ և թէ՛ «Մեղուայի արվիւնքովը անօթի մնալ յանձն առնող անձ ճը գտնել զժուար էր», և ուրախութիւն կը յայտնէ որ այդ հազուագիւտ անձը ձեռք ձգուած է:

Ասկայն Պարոնեան անօթի մնալով չէր կրնար ապրիլ, և ստիպուեցաւ, ճէկ կողմէ գրականութիւն ըրած առեն, միւս կողմէ ուրիշ զոր զտնել՝ ապրուատը ճարելու համար: Միշոց ճը Փերա հետազրատան ճէջ պաշտօ-

ևայ եղած է, ցեսոյ հաշուակալութեան մտած է վաճառականներու բոլ, և ա՛լ այդ պաշտօնն է որ վարած է մինչեւ մահը, երբեմն ինքվինքը միմիայն անոր նուիրելով և խճբազրութիւնը ձգելով, երբեմն՝ ինչպէս վերջերը՝ երբ «Խիկար»ը կը հրատարակէր, հաշուակալութիւնը ձգելով ու նորէն խճբազրութեամբ զբաղելով, շատ յաճախ երկուքը մէկէն ընելով:

Պարոնեան ազգային հաստատութեանց մէջ ալ մէկ քանի անդամ պաշտօն ունեցած է. ատեն մը պատրիարքարանի մէջ քարտուզար է եղած, յետոյ Միացեալ Ընկերութեանց քարտուզար, Վզդ. Ժողովներու զիւանազպիր, և հուոկ ասկ Ազգիանուպուտոյ հայ գաղութին կողմէ երեսփոխան ընտրուած է:

Պարոնեանի կեանքին այս համառօտ ուրուագձին մէջ կրնանք տեսնել բոլոր այն ազգեցութիւնները զոր իր զորձը կրած է այդ կեանքէն: Դիտելու ամենէն կարեւոր կետը այն է որ այդ կեանքը շատ քիչ եղած է զրագէտի կեանքը, շատ անյարմար կեանք զրականութեան համար: Դրամական նեղութիւնը զինքը շուկայի կեանքին մէջ նետելով, քիչ ատեն թողած է իրեն՝ ուսումնասիրաւած ու այլապան ընթերցումներով միտքն ու ճաշակը զարգացնելու, և միանգամայն ստիպած է զինքը հապճեալ արտադրութեան մը: Ամբարդ զորձին մէջ այդ հապճեալը կը զգացուի, և անոր հետեւանքն են բոլոր անհաւասարութիւնները, կրկնութիւնները, անխնամութիւնները որոնք այդ զորձին զրական արժեքը կը նուազեցնեն:

Այդ «չարշիի կեանքը» ազգեցութիւնը ըրած է Պարոնեանի ոչ միայն ձեւին, այլ (և հոտ է իր մեծագոյն թերութիւնը ինձի համար) իր սպիթին ալ վրայ: Պարոնեանի տեսնելու, խորչելու, զզալու ձեւին մէջ շուկայի բան մը կայ: Համարակալի սովորութիւններ առած է իր միտքը, և լեզուին մէջ յաճախ համարակալի բառեր կ'անցնին. եթէ երբեմն զրեթէ ձանձրանալի կ'ըլլայ համարակալութեան վէճերը զրական հրապարակի վրայ բերելով (տեսէք համարակալներու հետ իր վէճերը «Խիկար»ին մէջ), երբեմն սիրուն նմանութիւններ կը քաղէ տաճարակալութեան բառարանէն, ինչպէս «Մեծապատիւ ծուրացկաններ»ուն սա կտորին մէջ.

«Ատեն մը հետաքրքրութեան համար կարգուած մարդու մը սիրոյ կրկնատօմարը զրեցի, և տարեգլխուն հաշուեկշիռը հանելով տեսայ որ այդ մարդը միանկացացած էր բարոյականութեան մէջ: Բարեւս կտրեցի իրմէ և սակայն մեծ զարմանքով տեսայ որ այդ մարդը մեծ պատիւ կը գտնէ ընկերութիւններու մէջ և իբրեւ բարոյականի տէր անձ մը ամէն կողմէ յարգանք կ'ընդունի: Հետաքրքրութիւնս աւելցաւ, հաշուեկշիռս նորէն աչքէ անցուցի, և զիտեցի որ կինը զոր ես այդ մարդուն ընկեր նշանակած էի Մայր-Հաշոյն մէջ, զրամագլուխի կողմ անցած է էրկանը տետրակին մէջ: Եթէ օր

ճը սիրոյ տաճարակալութիւն ճը հրատարակեմ, ճեծ յուզմունք պիտի պատճառեմ հաշուագէտներու ճէջ, վասնդի ևս շատ էրիկ մարզիկ զիսեմ որ որոնք կինն իրենց սիրոյ հաշւոյն ճէջ ընդհանուր ծախրի կողմ կ'անցունեն. շատերը կարասիքի հաշւոյն տակ կը գրեն, ոմանք ընդհանուր ապրանքի կարգը կ'անցունեն. ոմանք վճարելի թուղթերու և ոմանք ընդունելի թուղթերու հաշւոյն ճէջ կը նշանակեն»:

Պարտը և պարտատէր բառերը ամենէն շատ յեղյեղուածներէն ևն իր լեղուին ճէջ, իրեն համար սնանկանալը այնչափ յատկանշական բառ ճըն է որչափ միսալը Դուրեսնին: Համարակալի հողին ալ ունի. առողջ, յստակ, բայց քիչ ճը կարծ դրականութիւն ճը կայ իր փիլիսոփայութեան ճէջ. ողջամիտ, տրամաբան նայտածք ճը ունի իրերուն վրայ, բայց ուր քիչ, շատ քիչ խոէալ կը մտնէ. ինք է որ աղոց կրթութեան վրայ երգիծական պատկերի ճը ճէջ կը ծաղրէ ճեր զպրոցներու ճէջ զրական ընթերցումներու տրուած ճեծ առաւելութիւնը՝ տօմարակալութեան վրայ, որպէս թէ տղայ ճը ճեր ճէջ ճակատագրուած ըլլար վաճառականի գրագիր ճիայի ըլլալու, և որպէս թէ իրաւ ըլլար արդէն որ ճեր զպրոցներու ճէջ ճշմարիտ զրական կրթութիւն ճը կուտան: Դրականութեան վրայ, կեանքի վրայ իր տեսութիւնները միշտ այդ սահմանափակ օգտապաշտութեան ձգտած են. և ինք որ թերութիւններ ծաղրած ու նոյն խսկ մոլութիւններ ճապիկլ յաւակնած է, զրամին անբարոյացուցիչ զերը երրեք ցուցուցած չէ ընկերութեան ճէջ: Բայց իր շուկացիի փորձառութիւնը իրեն համար այդ ճեծ օգուտն ունեցած է որ ճեր Պոլտական հայ ցեղին ամենէն խսկափակ ճէկ մասին, — շուկայի տարրին, — հոգեբանութիւնը ճանչցած է խորապէս: Շուկայի բարբերը, լոկուն և տիպարները իշանալի ճշլութեածք ճը կը պատկերանան իր գործին ճէջ: Հասկնալու համար թէ ի՞նչ աստիճան իւրացուցած է շուկացիին հաղին, կարգացէր «Միքանդաղ»ին այն գլուխը ուր պարտապահնջը խաբիսելու ծիչոցները կը բացարէ:

Այն լրագրական ճիջավայրն ալ ուր ապրած է, տեսակ ճը խնամութիւններ ունի այս շուկայի կեանքին հետ, և երկու ճիջավայրերուն աղջեցութիւնները վիրար ջնջելու տեղ շեշտած են: 1850 էն 1870, մինչեւ 1880 խսկ, լրագրական բարբերը ճեր ճէջ շետաքրքրաշարժ հանդամանք ճը ունեցած են, որ չետղհետու փոփոխուած է և այսօր՝ կրնայ ըստիլ՝ ջնջուած է: Խճագիրներ որոնք ճշմարիտ սկզբունքի ճը վրայ կրթընած ըլլալէ ու որոշ գաղափարներ հասարակութեան հաղորդելէ աւելի, իրար բաշկուտելով, իրարու քֆիելով կ'ապրին: Ժողովուրդը լրագիր կարդալու ճէջ աքաղաղի կոփ դիտելու հաճոյքը ճը կտնէ: Խճագիրները ժողովուրդը դողովուրդը դուարձացնել

իրենց պաշտօն կը համարին։ Եւ իրար քաշկոտելու մէջ ճիշդ շուկայի ճարդոց լիզուն ու տեսակ ձը սրամտութիւնն ունին։ այդ սրամտութիւնը կը կայանայ զլիսաւորապէս իրարու անասունի անուններ տալու մէջ, և կարծեմ անբաղչ կենդանաբանութիւնը անցած է մեր թերթերէն։ Բայց լուրջ չեն, կը զգացուի որ խնդալու համար կ'ընեն, և էն առաջ իրենք կը խնդան ըրածնուն։ Եցդ շրջանը ճանչցած անձ մը ինձի կ'ըսէր որ իրար ամէն օր նախառող խմբագրապետները իրիկուան զինետունը իրար կը դատնէին ու ափսին գաւաթները զարնելով իրարու կը հարցնէին թէ ի՞նչ նոր հայցոյանը պիտի դատնէին երկրորդ օրուան համար։ Երկայն վէճեր տեղի կ'ունենան, — նոյն խակ զատ մը, — որոշելու համար թէ կենդանին բառը զոր «Փունչ»ի խմբագիրը գործածած էր «Մասիս»ի խմբագիրը որակելու համար, անասունի խմաստ ունի՛ թէ ոչ, երբ լուրջ թերթերը այս տեսակ նիւթերով կը զրադին և այս տեսակ գրելու ձեւ մը ունին, կ'երեւակայուվի որ զաւեշտաթերը ի՞նչ ոգի և ի՞նչ լեզու կրնային ունենալ։ Պարոնեան որ զաւեշտական լրագրութեան մէջ էր, այդ սրամտութիւնը և այդ լրագրական կեանքը ոչ միայն ճանչցաւ, այլ իւրացուց ալ. «Մեղուն»երուն մէջ իր ժամանակի խմբագիրներէն կը տարբերի միայն անով որ աւելի սրածիտ է, բայց իր սրամտութիւնը միշտ նոյն տեսակէն է։ Իրա է որ ինքը բարձրագոյն սրամտութիւնն ունեցած է այդ խոնարհ սրամտութիւնը ծաղբելու, այդ լրագրութեան ամբողջ ծիծաղելի կազմը ցուցընելու. «Ազգային Զոցեր»ուն մէջ Խթիւնեանի, Փանոսեանի կենսագրութիւնները հիանալի ծաղրանկարներ են այդ բարբերուն, և Փանոսեանի կենսագրութիւնն մէջ «Օրսպիր»ի և «Մանղումէ»ի burlesque ճակատամարտը պղտիկ հրաշակերտ մըն է։ Բայց այդ ընթացիկ սրամտութիւնը իր վրայ մնացած է, հակառակ իր դրական զարգացմանը որ հետզհետէ զինքը ցկած ու սրբագրած է, և նոյն խակ վերջերը՝ «Խիկար»ին մէջ կը տեսնենք որ իր մէկ պաշտօնակիցը էշու կը նմանցնէ և քանի մը անզամ ալ կը կրկնէ ու կ'ընդայնէ իր նմանութիւնը։ Այսօր, պիտի չխնդայինք այսպիսի սրամտութեան մը։

Ուրիշ յատկանշական գիծ մըն ալ այդ լրագրական կեանքին, շողոքորթութիւնն է։ Եթէ ամբողջ լուսանց են իրարու համար, խմբագիրները (քիչ բացառութեամբ) ամբողջ խունկ են «մեծապատի» ներու համար. անոնց երթը, դալուստը, աղջիկ փնտուելը, նշանտուելը, հարսնիքը, մեռնիքը և թաղուիլը ամենքն ալ մեծ գեպեր են իրենց համար և պերճախոսութեան ալիքներ հոսել կուտան իրենց։ Պարոնեանի համար համոյքով կրնանը ըսել որ իր արժանապատութիւնը միշտ բարձր բւնած է այդ նուրացիանութիւնէն։ բայց այդ բարբերը իրեն ներջնչած են, շատ մը սրամիտ էջերէ զատ,

իր ամենէն յաջող գործերէն մէկուն, «Մեծապատիւ մուրացկաններ»ուն մէջ, խճաղը տիպարները որոնք կարգուելու համար Պոլս եկող հարուստ զաւուցիի մը վրայ կը թափին և ներբողեանի հարուստներով մարզուն զըրպանը կը պարագն (այդ տիպարներն իրականութենէն ներշնչուած էն): Հարուստներու ներբողին չափ կարեւոր յատկանից մըն ալ բաժանորդին առջեւ երկրպագութիւնն է, տեսակ մը որսորդութիւն բաժանորդի՝ զոր կ'ըննեն խճաղիրները իրենց թերթը գովելով, բաժանորդն իրենց քաշելով, տօնավաճառային խանութպանի ոէքրամ — ճառի լեզուով մը յաճախի: Պարոնեան առ ալ տեսած է և ծաղրած. «Միծաղոյին մէջ Միծաղին և Բարոյականին մէկ խօսակցութիւնը կայ, ուր Միծաղը կը բացատրէ թէ ի՞նչպէս խմբագիրը նոյն բանը կրնայ պարսաւել եթէ բաժանորդ չեղողի մը վրայ է խընդիրը և զովել՝ եթէ բաժանորդի մը վրայ է: Կրնայի առելցնել որ երրեմն Պարոնեան ինք ալ բաժանորդին համար այդ մտերմութիւնն, այդ մպտապին հրաւերը ունեցած է, եթէ գոնէ սիրուն ձեւեր գտած չըլլար ասոր համար, ինչպէս երբ «Խիկարոյին մէջ ժէռուուիլ բասղիներուն անկերջ ու նորապիպաձեւ ազդերուն նմանողութեամբ իր «Խիկարոյին համար գրական ոէքրամներու շարք մը դրաւ:

Լրագրական կեանքին հետ, անոր կից, Պարոնեան ճանչցած է, եթէ ոչ ապրած, ուրիշ կեանք մը, նոյնչափ յատկանշական, և նոյն զուարձալի գուեհկութեամբ, — ուսուցիչներու կեանքը: Այդ խեղճուկ տիպարները որոնք անօթութեան ու շողբորթութեան մէջ կը տատանին, որոնք աւելի ճառ կ'ուտեն քան հաց, և որոնք ամսականին յախտենական սպասմանը մէջ և հոգաբարձուին աշտաւոր ստուերին տակ կը նիշարնան, այդ տիպարները Պարոնեանի մէջ շատ կենդանի նկարուած կը գտնենք. կրթիչներուն հետ, կրթական խնդրոյն ալ վրայ Պարոնեանի գործը կուտայ ծցըրիտ ճանօթութիւններ. կը աեսնենք հոն անվերջ պատրաստութիւններ, խոշոր ծրագիրներ որոնք անհատնում վէճերու ծնունդ կուտան և որոնք չեն իրագործուիր երբեք, զպրոցի ահազին յայտագիրները՝ որոնցից տղագը զլուխնին պարապ գուրս կ'ելլեն, և քննութեանց ու պարգեւաբաշխութեանց անբողջ կատակերգութիւնը, և վարժապետանոցին երազը որ միշտ երազ կը մնայ: «Միծաղոյին սիրուն զլուխներէն մէկուն, Մուրացկանութեան պասմաներուն մէջ, մուրացկան մը որուն կեղծ զրած տուած են՝ բարկութենէն ոս երկու անէծքը կը գտնէ իրը է՛ն ուժովները անէծքներուն՝ «Վարժապետ՝ ըլլաս...: — Վարժապետէն աւելի բան մը, վարժապետանո՞ց ըլլաս:»

Եթէ կարծեր որ լրագրական և ուսուցչական շրջանակներէն Ազգ.

Ժողովներու շրջանակն անցնելու համար մեծ սստում մը ընելու պէտք ըլլայ: Հոն ալ նոյն խօթանքները, նոյն իրար քաշկուտելու ձգտումը, ամենաշնչին նիւթերու վրայ նոյն վէճերը և անփառատ յարդանքը ձեւակերպութեանց: Պարոնեան բանի մը անզամ վարպետի ձեռքալ նկարած է այդ բարբերը: Ձեւակերպութեանց մոլութեան համար չեմ գիտեր աւելի զօրաւոր էջ մը բան այն տեսարանը իր Պալտասար աղջար կատակերպութեան, ուր Օդանի փաստաբանը կը բացատրէ: Պաղտասարին՝ որ շուտով կնիկէն բամնուիլ կ'ուղէ՛ թէ՛ ի՞նչ նախնական գործողութիւններ կամ զատը սկսելու համար դաստանական խորհուրդին մէջ: Բացատրութիւնը մէկ էջ կը բանէ: Խոկ մեր Ազգային ժողովի նիստերուն վիճամութեան վրայ, պէտք է կարզալ «Միջազգային մէջ Ֆիլորսէրայի խնդիրը և Կենդանիներու մէկ կարեւոր նիստը», երկու հրաշալի զաւեշտանկարներ, որոնք իր ամենէն փայլուն էջերէն են:

Բայց այն միջավայրը որը Պարոնեան ամենէն աւելի ընդարձակութեամբ ճանչյած է և որ իր գործին մէջ ալ ամենէն ընդարձակ տեղը կը բռնէ, մեր էմնամի դասակարգին կեանքն է իր ամեն ձեւերով: Պարոնեան այդ դասակարգէն ճնած, զրեթէ միշտ անոր մէջ ապրած է: Իր նկարագրած կուռնելիս կամ Համբարձում ազաներուն պէս, ինք ալ յաճախ գացած է իր թագին քաղինօն՝ օղիին դաւաթը քովիկը, նարս կամ թուղթ խալալու: Մեր էմնամիին և անկից աւելի վար, մեր «Ճութ խաւերուն» ալ հոգեբանութիւնը իր գործին մէջ ամբողջապէս կ'երեւնայ: Արդէն ստորին խաւերու կեանքը, տիպարներն ու լեզուն ամբողջ նիւթը կազմած են միշտ մեր բոլոր զաւեշտաթերերան: Պարոնեան աւելի՛ գրագէտի պէս տեսած է այդ բարբերը, և զաններ նկարագրելու համար աւելի կարգ, կենդանութիւն ու սրամտութիւն կրցած է գործածել: Բայց այդ ստորին դասու ջլդիկ կնիկներէն ու խճան էրիկներէն աւելի, որոնց պատկերները քանի մը անզամ զծած է, էսնամի դասակարգին մէջ է որ կը փնտուէ իր սիրական ու սովորական նիւթերը. շուկացին, ահա իր մեծագոյն տիպարը. զանի ցուցուցած է շուկան, տանը ու գինետունը, իր երեք զլիսաւոր շրջանակներուն մէջ: Շուկան, զուարձախօս ու քիչ մըն ալ շատախօս մարդն է, իր գործով զբաղած, բայց առիթ ալ չփախնելով վրացին հետ կուի մը հանելու կամ զիմացինին հետ կատակի ելլելու, և որ առնելիքները դանձելու համար վարպետութիւն մը կը մտածէ եթէ պարտքը չլճարելու միջոց մը գտնել չէ մտմասուը: Գինետունը, — որ հանգրաւանն է շուկային ու տանը մէջ, — կը տեսնենք նոյն տիպարը, միշտ թօնափ, քիչ մը գուհչիկ, շուալիլով այն սրամտութիւնը զոր լրագրութիւնը ընդհանրացուցած և կերպավ մը զաւերացուցած

էր, խմելով, նարու խաղալով, շուկային գործերուն վրայ խօսելով, կամ բովինին քփելով, կամ թաղին գործերուն վրայ վիճելով: Որովհետեւ, եթէ հոգաբարձու չէ, անոր մօտ բան մըն է, անկից աւելի բան մը. մեծապէս կը հետաքրքրուի հանրային խնդիրներով, մահաւանդ թաղի եկեղեցիին ու դպրոցին գործերով, թաղակամի ու հոգաբարձուի խնդիրներով, և նոյն խկ երբեմն պատրիարքարանի գործերով՝ երբ մեծ դէպքեր պատահած են. ազգայիննին է: Եւ երբ իր վէճը կամ նարու աւարտելէ յետոյ տուն կը դառնայ, ատենը ուշ է, կերակուրները պաղած են, կնիկն ալ բարկացած. ու զրեթէ միշտ կոփի տեսարան մը կայ չոն: Մեծապատիւ մուրացկաններուն Մանուկ աղան, որ ուտելիք առնելու անգամ կը մոռնայ՝ թաղին գործերովը միշտ զբաղած, և որ հիւրը ժամերով անօթի կը սպասցնէ թաղականի պատմութիւն մը ընելու համար անոր, ամենէն լաւ գծուած նկարն է այդ տիպարին: Գալով էրիկ-կնկան կոփիներուն, Առոտնին տեսարաններուն մէջ անոնց բոլոր ալլազանութիւնները կրնանք գտնել սեւեռուած. այդ կոփիները մերդ են ու վէճի ձեռի մէջ կը մնան երբ էրիկը արդայինննի է միայն. բայց երբ էրիկը խման է և վաստկածը գինենունը ձկան՝ զինով կ'ելլէ տուն կուգայ, կոփւը այն ատեն շէնք շնորհը ծեծկութ մը կը դառնայ, պատկերալից հայշոյութիւններով ընկերացած: Շատ անգամ ալ կոփւը բոլորավին ուրիշ նկարագիր ունի. կնիկը, կամ աղջիկները, հագուիլ շքուիլ կ'ուգեն, կամ պարահանդէս, թատրոն երթալ կ'ուզեն, և էրիկը՝ փարայէ ելլել չուզելով ատանկ խենդ բաներու համար, կը նախընտրէ պուռակ կահնչել անոնց հետ՝ երբեմն դուռ զբացի ժողվելու աստիճան: Երբեմն ալ, էրիկը խելօքիկ է, կանուխիկ տուն կուգայ, ձեռքի տոպրակը կամ ծրաբով ձուկը աղջկանը կուտայ որ խոհանոց ատնի, վեր կ'ելլէ, կօշիկները կը հանէ, բազմոցին անկիւնը կ'անցնի, և օղիկն թախըրմը շտկել տակել կնկանը հետ բէջի կ'ընէ: — Եմենէն կարեւոր կողմերէն մէկն ալ այդ դասակարգի կեանցին, կարգուելու խնդիրն է. աղջիկսեսի տեսարանները, իրենց աղջիկը քշելու համար ճգնող մայրերուն տիպարները, միջնարդ կնկան շատ շահեկան դէմքերը, տէրտէրներն իսկ որ գործին մէջ կը մտնեն յաճախ, գործ աւրող զբացուհիները, և ասոնց ամենուն մէջտեղը՝ աղջիկ փնտոռը աղան, այս դաւեշտական պատմութիւնը իր աճբողջ ջրիկութեամբն ու կատակերգականութեամբը կը գտնենք Պարոննեանի Մեծապատիւ մուրացկաններուն, Ամուսնութեան միջնորդներուն և Առանին տեսարաններուն մէջ: Վերջապէս, բոլոր ներքին կեանքի պատկերները այդ դասակարգին, այցելութիւնները, երեկոյթները, գժոտութիւնները, կատակները, ատոնք աճբողջ տեսնելու համար պէտք է կարդալ Քաղաքավարութեան մլսասները:

Բոլոր այս պատկերները զծուած են բարքերու ամենամշշտ գիտակցաթեամբ մը, ախարիներու կատարեալ կենդանութեամբ և պատմուածքի այնպիսի համով արագութեամբ մը, որ կարելի է զանոնք վերջնական վճռաւական պատկերները համարիլ Պոլսոյ հայ Էմանափ դասի կեանքին, թանկագին անով որ ասոնք ճշգութեամբ պիտի պահեն միշտ կեանքը այդ դասին որ փոխաւելու վրայ է և որ վաղը ամբողջապէս պիտի փոխուի: Թերեւս Պարսնեան անոր համար այդ կեանքը այսչափ կատարեալ նկարած է որ ինք անոր մէջ եղած է միշտ, և քիչ մըն տլ զայն ընթանած, նոյն խակ ընդունած, ասպար է մասսամբ: Պարահանդէսին ու թատրոնին, պշրանքին ու քոռուելին, զարդին ու շպարին հակառակ խօսող էրիկները տեսարանի վրայ դրամ ասոնք, կը զրամբ որ ինքը քիչ մը կորմնակից է անոնց տունին անկիւնը կեանք ու զաւակներուն չետ հանդարտիկ ու պուռժուա կեանքը քիչ մը իր խական է, ու կեանքի մէջ քիչ մը արտեստագէտի պէս ընթանուած բանասաւագծութիւն չեմ կարծեր որ հասկնար կամ գէթ սիրէր: Արդէն կարզացած ասոնինիդ միշտ պիտի տեսնէք որ զրովը շատ ճօտիկ է իր տիպարներուն: անոնց ծիծագելին կը ցուցնէ, բայց վայրիւան մը չենք նշմարեր որ մտածող մարդու զգուանքն ալ կը զգացնէ անոնց համար որոնք յաձախ ծիծագելի բայց երբեմն ալ անտանելի են: ինքը ընդհակառակն տեսակ մը հաճոյցավ կը տարածուի իր նկամին մէջ, իր տիպարները ամէն կողմէն կը նկարէ, անոնց կեանքին ամէն մէկ մանրամասնութիւնը. քանի մը անզամ կը պատմէ, կը խնդացնէ զանոնք, և ինք ալ կը խնդայ անոնց չետ: Հանգիստ է այդ մթնոլորտին մէջ: Քաղաքավարութեան վեւասներուն մէջ, բայց ի բայց կը զուրցէ, թէեւ բաւատորսի ձեւով, թէ քաղաքավարութիւնը մարդ նեղուու համար եղած քան մըն է և ասոր իրը ապացոյց կը բերէ շատ մը տեսարաններ որոնք իրարմէ աւելի զուարձալի են: Պատշաճ ամողութիւնը անշուշտ միմար քան է, բայց զատապարտել այն քաղաքավարութիւնը որ մարդուն կ'արգիլէ տագեղ քաներ ընել և որ իր վարձունքները սիրան, շնորհալի և իր յարաբերութիւններն աւելի աղնիւ ու նուրբ ընելու կը ծառայէ, մտածողի գործ չէ, և Պարոնեանի պատկերներուն մէջ քաղաքավարութիւնը առ հասարակ պարսաւուած է: կը զգաս քիչ մը՝ քաղաքավարութեան դէմ նեղուատթիւնը շուկայի տիպարի մը որ մարդու մէջ կօշիկը հանել կ'ուզէ և չկրնալուն ինքզինքը կ'ուտէ:

Բայց այն էջը ուր Պարոնեան ամենէն անդիտակից կերպով մատնած է իր շուկացիի ողին, «Միծաղոյին Զքօսանքն է, զիցարանական քնածին պատկեր մը, զուտ զրական զաւշտի էջ մը, ուր եւողս, Սիլենս, Բարսոս, Մուսսաները և զեռ շատ մը գէմքեր յոյն զիցարանութիւնէն՝ դաշտ կ'երթան

զքօսնելու, և յաւերժահարսի մը կ'ապալրեն ... «թէքիր առնել ձկնալա-
ճառէն, քիչ մը ապուխտ, շիշ մը ողի, մէկ երկու ձուկ կողովի մէջ, քիչ
մը ածուխ կերակուր եփելու կամ տաքցնելու համար...»։ Ասիկա ծիծաղա-
շարժ է անշուշտ նոյն խսկ իր անպատշաճութեամբ. բայց ինչ որ ըլլայ,
յաւերժահարսի մը ձեռքը կողովով ածուխ և թէքիր ձուկը տարու համար
մարդ մեր շուկայէն անցած ըլլալու է։

Եւ կարծեմ թէ, իր տաղանդին հետ որ անուրանալի է, քիչ մըն ալ
իր ընթերցաղներուն մեծագոյն մասին հետ այդ ողի մօտիկութիւնն էր որ
իր ծաղրին հաճարաւը մեծցուցած էր, և անոր ազդեցութիւնը անխուսափելի
հռչակած։ Իր գաղափարները, իր հաճակութիւններն ու հակակութիւնները,
իր պարկեշտ, ուղղամիտ ու պարզասէր մարդու բարոյականն ալ, և
վերջապէս իր ծաղրելու եղանակը՝ որ շատ կը մօտինայ յաճախ մողալուր-
դին կատակելու ձեւին, գերազանցապէս հասկանալի էին հասարակութեան,
որ ա՛յնչափ իրեն մատչելի կը գտնէր այդ գրուածները՝ որ անոնց մէջ
ծաղրուած ըլլալն անգամ հաճոյց մը կը նկատէր։ Եւ ահա ինչպէս ուժ մը
եղած էր Պարոնեան. մողալուրդին աչքին, անիկա անպարտելին էր և ահա-
ւորը։ Անոր ուժը ցուցնելու համար կ'ըսէին։ «Արփիարեանն անգամ կը վախ-
նա՞յ անկից»։

Գ.

Պարոնեանի դրական զատուիարակութիւնը, գրեթէ ամբողջ ինքնակալզ,
շատ ընդարձակ չէ։ Նախնական ուսում մը առած է էտիրնէի վարժարանին
մէջ ուր աշակերտած է ներսէս Վարժապետեանին, և ուր իր լեզուն շատ
կանոնաւոր կերպով գործածելու չափ հայերէն սորված է։ Հոն ուսած է
նաեւ Փրանսերէնը, և նոյն խսկ քիչ մը խտալերէն ու պուլվարերէն։ Տարի
մըն ալ Յոյներու վարժարանը մտնելով յունարէնի վրայ ծանօթութիւն առած
է։ Չեմ կարծեր որ պուլվարերէնն ու խտալերէնը իր մտաւոր զարգացմանը
ու եւ է օգուտ ունեցած ըլլան, բայց Փրանսերէնն ու յունարէնը իրեն մեծա-
պէս նպաստած են իր երգիծական կարողութիւնները ճշակելու։ Յոյներէն
Վրիտուփան և Լուկիանոս կարդացած է ամենէն աւելի։ Ֆրանսացիներէն
Մոլիէու ու բոլոր ծիւս երկրորդական կատակերգակները, Լապրիւլէու, Թիրեւս
Վոլֆէրի Վէպերը, ու նորերէն Ալֆոնս Քառի Պիծակները մահաւանդ, Կա-
տակերգակ ու երգիծաբան հեղինակներէն դուրս, իր ընթերցումները լայն
շրջանակ մը կազմած ըլլալու չեն։ չեմ գիտեր թէ ո՛չափ ծանօթ եղած

է յոյն դիւցազներգակներուն, ողբերգակներուն, քնարերգակներուն և փիլմոփաներուն. չեմ զիտեր որ Թրանսացիներուն ժ՞Զ. դարու հիանալի դրականութիւնը ճանչցա՞ծ է, բայց անոնց ժիշ. դարու զասականները, ժիշ. դարին քանի ճը ճեծ ճենք հեղինակներ և ժիշ. էն ալ զիլսաւոր ուռմանղիկները կարգացած է: Բոլոր այդ ընթերցումները հապճեպ եղած են և առանց ուռմանափրութեան. Պարոննեանի ճէջ խորհուր պղտիկ է և զրագէտը սահմանափակ. իր ճէջ չենք գտներ ճեծ զաղափար ճը, ճեծ սկզբունք ճը, փիլմոփանութիւն ճը որուն վրայ հիմնուած ըլլայ իր գործը և առանց որուն սակայն չկայ ո եւ է ճեծ զրագէտ, առանց որուն չկայ նոյն խկ ո եւ է ճեծ երգիծարան: Արիստոփան պաշպանողական ճըն է, և իր խորունկ հաճողումը պաշտպանելու համար է որ իր չեղնութեան ուժեղ զենքը կը գործածէ. Լուկիանոս սկեպտիկեան խորհու ճըն է, և իմաստասիրական զարոցներուն վրայ երկայն ուռմանափրութիւններէ յետոյ՝ անոնց ունայնն ու ծաղրելին աեւած ըլլալուն է որ կը խորհայ անոնց վրայ: Մոլիէո Միզաննթոռովիին ու Թարթիւթիին ճէջ ճարգկային կեղծիքին դէմ իր ճտածովի խորունկ ատելութիւնը կը բարձրացնէ: Պարոննեան անձնական փիլմոփայութիւն ճը, տիրական համազում ճը չունի. իր ճխորչը լայն ընդհանրութեանց բարձրացած չէ. օրուան ճարգերավ, օրուան դէպերավ ճիշտ զրագած, իր գրականութիւնը քիչ անզամ կ'առնէ այն ճարգկային հանգամանքը զոր ճեծ զրագէտներուն քաղ կը գտնենք: Իր նայուածքը տեղական շրջանակէն. դուրս չէ եղած, չէ բարձրացած այն ճեծնութեան որ ճարգկանթիւնը կ'ընդգրկէ, և ոմանց քաղ անկից ալ զուրու կը նետուի, տիեզերքին ճէջ կը թեւէ, և ա՛լ բանատեղծութիւն կ'ըլլայ: Չենք կրնար ըսել որ թեթեւ է. իմաստութիւններու, շաղբորթութեանց ու կեղծիքին դէմ ճշճարիտ ատելութիւն ճը ոնի զոր կը զգանք իր ճարգին տակ, և իր բարեկամները կը հաստատեն թէ ինք շատ ճանրգլուխ, խորհու, լուրջ ճարդ ճը եղած է. ցաւալին այն է որ այդ լրջութիւնը զրեթէ ճիշտ թեթեւ ճաղը ճը ունեցած է իրը արտայալութիւն, և հզօր ու զիտակից ճտածումի ճը պատեանին ճէջ չէ ճտած: Եւ երբ փորձած է խորհու զաւեշտաբանի էջեր զրել, զրեթէ ճիշտ ճախողած է: «Միծագը», բայց ի քանի ճը ուժով գլուխներէ (և անոնք ալ պարզ հեղնութեան էջեր են), ճաղիէ ճայր ատոր ապացոյց է: Իր «ճտածումները», որոնց ճեծ ճասը էրիկէնկան խնդիրներու վրայ են, աւելի իրենց ճեւին ծիծաղաշարճ անակնկալով կ'արժեն քան իրը զուած ճտածում: Ու շատ տկար է երբ իմաստասիրական բառաւատքներ կ'առնէ պաշտպանելու, ինչպէս կենդութեան ներբողը, Մահուան ջաստագովութիւնը, որոնք աւելի իրենց արտաքին, քիչ ճըն ալ զիւրին զաւեշտականութեանք կը փայլին քան նոր ու խորունկ զաղափարներով:

Մեծ յատկութիւն ճը, զոր Պարոնեան չէ առաջ իր վարպետներէն և որ էսկան է սակայն ո եւ է մեծ զրագէտի համար, անոնց բանաստեղծի հոգին է, և անոնց արուեստագէտի զգացումը:

Արքատոփան ծազրող ճըն է, բայց միանդամայն՝ նոյն խոկ Պղատոնին կարծիքով՝ Յոյներուն ամենէն շնորհալի բանաստեղծը. ամենէն կծու հեղութեան հետև, ամենէն սիրուն ու փափուկ երեւակայութիւնն ունի և ամենէն թեւաւոր քնարերգութիւնը. Լիսիսդրադային համով կոշտաթիւններէն յետոյ, Թոյուններուն հրաշալի քմայքը արտադրելու կարող է. սովորուները կը խայտառակէ, բայց եսքիլն ճեծ հոգին կը հասկնայ և զայն գովելու համար մինչեւ անոր քնարերգութիւնը կրնայ բարձրանալ: Լուկիանոս ամենանուրը երեւակայութիւն ճը ունի, շատ նոր, շատ ճուածումավ շինուած, ու շատ արուեստագէտ ճեւի ճը մէջ արտայայտուած. և երբեմն իր ճուածումը թեթեւ մելածայտաթիւն ճը ունի (ինչպէս Քարոն, Հէրմէս եւ զանազան մմուններուն ճէջ) որ իր հեղութիւնը աւելի խոր կ'ընէ: Մոլիէո, որ շատ նուազ բանաստեղծ է քան Յոյները, Անդիդրիոնին ճէջ թեթեւ ու գոտորիկ քնարերգութիւն ճը հնչեցուցած է ուր հեղութիւնը օդային փափկութիւն ճը կ'առնէ, և Միզաններուփին ճէջ կարելի չէ զզալ խորին արտամութիւնը իր դժբախտ հոգիին: Պարոնեանի դործը ծայրէ ծայր ծիծաղ ճըն է. ոչ ճէկ էջի ճէջ յուզմունքի հետք ճը կը գտնէք. մարդկային կետնեցին առջեւ արտամութիւնը, բնութեան խորհուրդին առջեւ վրովումը, էականասպէս կը գտային իր գործին ճէջ. յուզմունքին ամենէն ընտանի ձեւը, խանդաղատանին անգամ բացակայ է հան. չոր է, անգութ է և կարծր է իր ծիծաղը. Մուրացկանութեան պատճառներուն ճէջ ի զուր պիտի փնտուէք այլ խեղճուկ էակներու, այլ ինկածներու տողանցութեան ճէջ զոր ձեզի կը ցուցնէ, արգահատանքի նշոյ ճը. անոնց ծիծաղելի կոտմը տեսած է միայն: Իսկ բնութենէն չեծ կարծեր որ շատ բան հասկցած ըլլայ. ծալը կը սիրէր զիտել, գրած է իր ճէկ բարեկամը. ինչո՞ւ չէ արտայայտած այլ ուերը. ծալի բաղնիքին կատակերգութիւնը միայն կը գտնենք իր ճէջ. ծովուն վայ ըրած կատակներէն ինձի այնպէս կը թուփ թէ ծալը սիրած ըլլալու է քիչ ճը շուկայի տիպարի ճը պէս որ օղին կոնճած տաեն ծովին նայելով քէ՛ի կ'իմանցայ: Խակ թէ երեւակայութիւն չունի, ատիկա շատ ակներեւ է. իրականէն, ու նոյն խակ սովորականէն վեր չի կրնար ելլել. միակ ճեծ «Փանթէլլիոն» զոր փորձած է, Զքոսանքը, հակառակ իր քանի ճը շատ սիրուն կտարներուն, ապականուած է մէջէլին, բեռնակրին ու նաւավարին շատ տեղական մանրածառնութիւններով: Իր Միդենոսն ու Եւոլոսը Եէտիպուէ ճաշ ընելու գացող Սամաթիայի ճեւ ունին:

Յոյներէն ոչ միայն իրենց ընդարձակ տեսողութիւնը, իրենց բանաստեղծ հոգին, իրենց նուրբ հեղնութիւնը չէ առած, այլ անոնց գեղեցկագիտութիւնն ալ: Իր արտեստը քանի ճը կոկիկ ու պարզ յատկութիւններ ունի որոնց մէջ ամուր է, բայց անոնցմէ դուրս շատ պակասաւոր է: Զէս ունեցած այն ներգաշնակ ամբողջութեանց, այն «ոչ աւելի ոչ պակաս»ին ճաշակը, որ ցոյն արտեստին յատկանիշն ու փառքն է. զրած ատենը՝ բացատրութիւններու մէջէն ընտրելու և զանոնք լաւագոյն կարգովը շղթայելու աշխատութիւնը ցոյց չի տար միշտ. խառնիխուռն կուպան, լաւը գէշին հետեւ եթէ հայ երդիծանութեան ամենէն ուժով տաղերը Պարոնեանի մէջ կը դանենք, ամենէն անհամենըն ալ կը տեսնենք նոյն Պարոնեանին մէջ. կարգոցէք «Ծիծաղ»ին քանի ճը չափազանց տկար գլամիները, և անոր զրեթէ բարոյականները: Երկարաբանութիւնը, կրկնութիւնները, տափակութիւնը և գուշկաթիւնը երբեմն կը լեցնեն իր էջերը, լաւ էջերուն Պարոնեանը մոռցնելու աստիճան:

Բնականաբար, քննադատը, այս անկատար գրագէտին մէջ, պիտի չկարենար կատարեալ ըլլալ: Պարոնեան մէկէ աւելի անգամներ գրականութեան վրայ դարձուցած է իր երդիծանըը և քննադատութիւն ըրած է: Իր քննադատութիւնը, Պուալյոյական ողջմատութեան ճը վրայ հատատուած, յըստակութեան, տրամաբանականութեան ու պարզութեան ջատագովումն է: Այդ քննադատութիւնը շատ օգտակար էր այնպիսի ատեն ճը ուր ընթացիկ գրականութիւնը այս յատկութիւններով շատ չէր փայլեր. Պարոնեան մեծապէս դոլելի է ծաղրած ըլլալուն համար իր ատենի գրագէտներէն ոմանց ճառած մոլութիւնը (տեսէք Մեծապատիւ մուրացկաններուն բանաստեղծին ճառը), ոմանց ալ ոճ ամերութիւնը (տեսէք «Ծիծաղ»ին մէջ ծով մտնելու հեղնական նկարագրութիւնը), ոմանց բանաբաղութիւնները և ուրիշներուն իմաստակութիւնները. արժանիքն ունեցած է ցոյցնելու թէ յաճախ բառերու վրայ միայն կը գառնային արձակն ու ոտանաւորը, և թէ այն խառնակ աշխարհաբարը սրով կը գրէին՝ լեզու կոչուելու արժանի բան չէր, և զրեթէ միակ զրագէտը եղած է որ, մինչդեռ ուրիշները, զրական cabotinageի ճը մէջ, մէծ մարդու կատակերգութիւն կը խառային՝ անընդհատ իրար ինկարկելով, ճշմարիտ գրագէտի համեստութիւնն ու արժանապատուալթիւնը պահած, պուռախօսութիւնէ միշտ զգուշացած, գովեստներուն միշտ անտարբեր մնացած և ուրիշներուն իրերագովութիւնն ալ հրաշալի կերպով ծաղրած է (տեսէք Իրերագովական ընկերութիւնը «Խիկար»ին մէջ): Միայն թէ այդ քննադատութիւնը, ամուր, իրաւացի, և իր ատենին համար շատ պատշաճ, այսօր թիւ ճը ծաղրացել կ'երեւայ մեղլ կամ մանաւանդ անձուկ. իր յատկութեան

և պարզութեան սիրոյն մէջ երբեմն այնչափ տռաջ գացած է որ մեղի խորհիլ կուտայ թէ նրբութիւնը, նոյն խոկ եթէ գեղեցիկ ըլլար, պիտի շնորհ չգտնէր իր առջեւ՝ քանի որ պարզութեան դէմ մեղանչում ճըն էր: Ոմի ծայրայեղ նրբացումները ծաղրած տանեն այնպէս բացարձակ է՝ որ «ոճ»ը չընդունիր կարծես. Տիկին Տիւսարի Մայուսային նուիրած թատերաձեւ քըննադատականինքում, — շատ իրաւացի դիտողութեանց հետ (որոնց շատը այնչափ դիւրին են որ այսօր անիմաստ կը գտնենք զանոնք միշած և շեշտած ըլլալը), կան երբեմն դիտողութիւններ ալ որոնք ծայրայեղ են. որովհետեւ Տիկին Տիւսար ընկերութիւնը «մարդկային փունջի» ճը պատկերով ցուցուցած է, Պարոնեան երկու էջ կը լիցնէ ծաղրելու համար այդ նմանութիւնը որ վերջապէս անկարելի չէ: Ազգային Զողերան մէջ, եթէ ծաղրը միշտ զօրաւոր է, անձերուն գրական արժեքին հետ համեմատական չէ միշտ: Այս ինչ լրագրապետը որ քանի ճը վեպ թարգմանած է, աւելի յարգանքով ծաղրուած է: — եթէ կարելի է այսպէս ըստ, — քան Միասոքսանի պէս մեծ դրագէտ ճը, զոր Պարոնեան խեղկատակ տիսարի ճը մէջ պղտիկցուցած է: Զողերու այդ գլուխը, որ՝ հակառակ շատ փայլուն ըլլալուն՝ անիրաւութիւն ճըն է, աւելի դատապարտելի կ'երեւայ երբ խորհինք որ Սկածեանէն աւելի, Միասրեանն է Պարոնեանի բուն նախակարապետը. Պարոնեան, զանի միայն յաւակնոտ ու ծաղրելի ապիկարի ճը պէս ներկայացնելու աեղ, կրնար գնահատել մեծ արժեքը այդ անտեսուած մարդուն, որ եթէ Պարոնեանի երգիծական դիւրերուն առաւտութիւնն ու անակնկալը չունի, շատ խսկախիպ ու աւելի խածնող հեղեռութիւնն ճը գործածած է, աւելի գրագէտ է և շատ աւելի բանաստեղծ ու խորհու միտք:

Թերեւս քննադատութեան սիսալ ճը ըլլայ ուսումնակրուած հեղինակին մէջ ցուցնել ինչ որ չունի՝ փոխանակ ունեցածին վրայ խօսելու: Բայց այս պակասները անոր համար անհրաժեշտ է ցուցընել որ անոնք այդ մեծ ու կարեւոր յատկութեանց բացակայութիւնը չեն Պարոնեանի մէջ, այլ ժամանակի ու միջավացի աղղեցութեանց տակ անոնց անզարգացումն ու ակարացումը: Եւ այսպէս, երբ նշանակենք Պարոնեանի մէջ իր ունեցած և ծշակած յատկութեանց հետ անոնք ալ զոր չէ կրցած ճշակել, իր գէմքը աւելի կը մեծնայ, որովհետեւ, պէտք է միշտ ասիկա շեշտել, եթէ իր դրամական անձկութիւնը զինքը չալարտաւորէր քիչ ու հապճեպ կարդալու, շատ ու հապճեպ զրելու, և եթէ իր չուկայի մէջ երկարաւոր կեանքը շուկոյի պին ու ճաշակը իր մէջ չարձատացնէր, Պարոնեան կրնար ըլլալ այն խորհսող արուեստագէտագրագէտը որ չէ եղած: Իր գործին մէջ քանի ճը կտորներ

կան որսնք առողջ ապացոյց են. քանի մը անդամ, օրուան գևողերուն, տեղական մասնաւորութեանց սովորական ու անձուկ հսկութենէն վեր ելած և մինչեւ մտածման քմայքը բարձրացած է. իր Մեռելոց խօսակցութիւններուն մէջ (Խիկար) ուր շատ գեղեցիկ գաղափարով մը կը ցույցնէ մարդուն ամենէն աղնիս զգացումներուն մեռած հսկութերը որոնք իրարու հետ կը խօսին, մէկը (Գութ և ճշմարտութիւն) մտածով էջ մըն է, մեծ ճըրդութեամբ գրուած: Եւ Ծիծաղին Զրօսանիքին մէջ, առջի անձաշակութիւններէն յետոյ, շատ գեղեցիկ և ամբողջապէս յունական է վերջին մասը ուր զիցարանական էակիներուն զինավութիւնը կը պարզուի, զուարթութեան աղուոր վիթթաւմայ մը. այն կատըր ուր ամենքը կը քնանան և ձիպնոս քունի աստուածը անոնց վերեւ արթան՝ անոնց երաշները կը պատճէ, խորհոյի նուրբ սրամտութեամբ մը զրուած է. ու ճշմարիս բանաստեղծութեան շեշտ մը կ'անցնի, շատ փափուկ, այն պղտիկ հաստուածին մէջ ուր Բարոյականը, խմելով զբագած զիցերուն յանկարծ կը ցուցնէ հեռուէն անցնող անձան աստուածը զոր ոչ մէկը կը նշանարէ իր ուրախութեան մէջ:

ԲԱՐՈՅԱԿԱՆՆ. — Այս հեռուէն անցնողը կը տեսնէ՞ք:

ԱՄԷՆՔԻ. — Այս՝ ժամանակին է որ կ'անցնի:

ԲԱՐՈՅԱԿԱՆՆ. — Կանչէ մ:

ԵՒՆԱԴ. — Թող առուր անցնի... մենք ուրախանանք, զուարծանանք և ժամանակը մեր ուրախութեան վրայ նախանձելով թող անցնի:

ԲԱՐՈՅԱԿԱՆՆ. — ԱՌբան ալ շուտ կ'անցնի:

ԲԱՐՈՅԱ. — Իմ առջեւէս չի կրնար յամրացայլ անցնիլ:

Ուրախութիւններուն մէջ, մամանակին անձայն ու հեռաւոր անցքին այս կարճ զբայութիւնը ճշմարտապէս զմայլելի է: Արդէն բանաստեղծնորհով գաղափար մըն է որ Բարոյականը՝ Զրօսանիքին մէջ՝ Դինիի ու Հաճոյի զիցերուն հետ զուարծանալու կ'երթայ. Բարոյականը, որ Ծիծաղին մէջ յածախ ձանձրանալի է մահաւանդ երբ խորհրդածէ, հոս ամէն կեղծաւորութենէ հեռու.՝ Հածոյցին բարութիւնն ու մաքրութիւնը ընդունելով, պաշտելի է, և այդ Բարոյականը Պարոնեանի ճշմարիս բարոյականն է, որ կեղծաւորութիւնը միշտ ատած է և հածոյցը սիրելու մէջ մեղք չէ գտած:

Առոնք հաղուազիւս խորշիկներ են բարձրագոյն արուեստի մը որ քիչ կ'երեւնայ Պարոնեանի գործին ընդհանուր կոշտ զուարթութեան մէջ: — Ինչ որ Պարոնեան միշտ ունի, — մեր էսնամի զասակարդին կեանքն ու զիմագծաւթիւնը ամենէն կատարեալ զծերով պատկերացնելու և անոր սին, սրամտութիւնն ու լեզուն ամենէն անկորուստ յիշատակարանին մէջ սեւեսողն եղած ըլլալու մեծ արժանիքէն զատ, — իր յատկութիւնը, իր զօրութիւնը,

այն ճամփառը ուժը՝ որուն վրայ խօսած ատեննիս պէտք է զլիսարկենիս շատ բարձր հանենք, իր կատակերգականի զգացումն է, իր Vis comicան:

Հոտ իր ուժը ամենամեծ է, տիրական է, չիացումի կը պարտաւորէ: Զգալապէս՝ ձիրք ճըն է իր մէջ, բնական հզօր կարողութիւն ճը, արդինք իր խառնուածքին և ընթերցումներով ալ զօրացած: Առանց ձիգի, և առջեցուցիչ առաջառութեամբ ճը ճանրամասնութեանց, կը գտնէ ճաղրելի կորմը անձին կամ տեսարանին, և զանի կը նկարէ, կը շեշտէ, ճարփի մէջ կը սեւեռէ ամենէն չսպասուած բացարութիւններով, ամենէն նոր ու «գանուած» նմանութիւններով: Այդ սալլիւսներէն ափերով կարելի է քաղել Ջոզերուն, Խիկարին, Մեծապատիւ մուրացկաններուն մէջ: Իրաւ է որ դրագէտին տկարութիւնը երբեմն կ'ազիէ իր այլ կարողութեան վրայ ու կը թուլյնէ զայն: ասով յաճախ ինքչինքը կը թուփ մոռնալ, ամենէն հզօր ցայտուցինք քալ ամենէն տափակ կատակը կը զնէ, կատակերգականին հասարակութիւնէն չի խուսափիր, կամ անճաշակութեամբ կ'երկարէ, կը կրկնէ, շատ կը գործածէ գեղեցիկ գաղափար ճը որ ունեցած է, Կարելի չէ նաև չաենանել որ իր սրամտութիւնը երբեմն շուկային սրամտութեան ընթացը կ'առնէ, որ շատ խակատիպ և համեղ է, բայց գուեհիկ բան ճը ունի: Երբ ճանօթ անձի ճը համար կ'ըսէ թէ «Ճնած զիշերը երեք տեղ կրակ ճազեցաւ», շուկացինն ոս տեսակ կատակները կը լիշենք: «Ամ ճարզուն երեսը տեսնողին վեց օր գործը չի յաջողիր»: Ասկից զատ, յաճախ ալ, իր զաւեշտի ըմբռնումին մէջ, Մոլիէուի աղջիցութիւնը չափալուց յատակ և ամիերեւ է. իր երկու խառիրը, որոնք՝ թէւ զուարճալի՝ գրականապէս իր ամենէն տկար գործերէն են, (Ասումնաբոյժ Արեւելեան և Պալտասար աղջար) շատ Մոլիէու կը հոսին, և երբեմն տեսարաններ ունին որոնք կատարելապէս Մոլիէուն փոխազուած են, և Փառաերու Մոլիէուն: Այսպէս իր զորգօզուները, զաւեշտական կացութեան ճը հակառակ կողմէն կրկնութիւնը, շատ ապօւշ տիպարները կը խարսին, շատ ճարպիկ տիպարները որոնք կը խարսին, ասոնք աճրողջ Մոլիէունին են, և ասոնք պայմանաբրական զաւեշտականութիւն ճը ստացած են որ՝ Պարոնեանի մէջ հայացած և շատ անգամներ գործածուած՝ անհամ կ'երեւնայ: Անցողակի պէտք է ըսեմ սակայն որ, եթէ այդ խաղիրը անյաջող են իրը աճրողջութիւն՝ և գլխաւորապէս այդ նմանողական գոյնին համար, եթէ անոնք (ինչպէս շատ ճը ուրիշ հասուածներ ալ Պարոնեանի մէջ) քրօնէնք կը զգացնեն (արհեստին լեզուով խօսելու համար), Պարոնեան անտարակուութիւնը կերպով ունեցած է՝ իր կատակերգականի զգացման հետ, թատերական կարողութիւնն ալ: Այդ երկու խաղերուն կացութիւնները չին են, բայց տեսարանները շատ վառվուն, խօսակցութիւնը միշտ արագ

և աշխայի, ու գրեթե միշտ շաս բեմական։ Ասոնցմէ զատ, Պարոնեանի դորձին մեծապոյն մասը թատերական զգացումով մը շնուած է արդէն։ Մեծապատիւ մուրացկանները, որ վեպի ձեւալ գրուած է, կատարեալ թատրուգութիւն մըն է, հիանալիք բարբի զաւեշտ մը, (ռուսահայերը զանի խաղի մերածած ու մեծ յաջորդթեամբ ներկայացուցած են). արփարները այնպէս ցատակ ու կարկառուն զեկող նկարուած են, տեսարանները այնպէս որոշ և արագ են, խօսակցութիւնը այնպէս բեմական է, որ կարդացած տանի խակ թատերական պատկերներու առջեւ գտնուելու տպաւորութիւնը կ'առնենայ ճարդ։ Մեծապատիւ մուրացկանները, Ալավրանկային հետ, հայերէն լաւագոյն կատակերգութիւնն է։ Այդ թատերական զգացումը և dialogueի պանչելի կարողութիւնը կը գտնենք Պարոնեանի Առանին տեսարաններուն, Քաղաքավարութեան վլաստներուն, իր բոլոր կտորներուն մէջ ուր բարբի պատկերներ ցոյց տուած է։ Իր միաբը այնչափ վարժ է իրերն ու դէպբերը շարժման մէջ տեսնելու որ երբ ուզած է Լավուիլեռի պէս ընդհանուր ախպարներ գծել (Ազահը, Կասկածուը, Նեղսիրաը), փոխանակ Նկարագիրներու հեղինակին պէտ՝ ախպարներուն երգիծական հոգերանութիւնն ընելու, անոնց շարժումներուն կատակերգութիւնը գծած է՝ խօսակցութիւններով ոգեւորուած տեսակ մը կարծ զաւեշտախաղերու։ մէջ։

Պարոնեանի զաւեշտականին մէջ զիտելու կարեւոր ուրիշ բան մըն ալ կայ։ Այդ զաւեշտականը ախպարներու ճշգրիտ օրինակութիւնն է մը, բարբերու իրապաշտ պատկերացումէ մը չի ճնիր միշտ։ Մեր ամէն օր տեսած մարզերն ու դէպբերը յաճախ իրենց բնական համեմատութիւններուն մէջ այնպիսի կատակերգական հանգամանք մը ունին որ ինքնին նոյնութեաճք կրնան դիտափ մը զաւեշտ նիւթ ճատակարարէլ։ ճառեր կան որ իրականին կատակերգութիւններու և ճբունելու և զայն իր ճշգրութեամբ արտայայտելու հետամուտ եղած են, — աշխատութիւն մը որ աւելի փափուկ և աւելի զժուար է, և ուր զաւեշտական կարողութեան չափ պէտք է հոգեբանի և նուրբ զիտողի կարողութիւններ։ Դիտողութեան վրայ հաստատուած այս զաւեշտականը չէ Պարոնեանինը. այդ զաւեշտականը, ինչպէս իր գլխաւոր մատակար Մոլիկերինն ալ (Ժարտերու Մոլիկերին), իրականին չափազանցութեան մէջ կը կայանայ, և Աղափմէռ զայն կը կոչէ le comique insolent (կրը կատակերգականը)։ Զաւեշտակիրը բարբերն ու ախպարները կը զիտէ, ընդհանուր գծերու մէջ կը տեսնէ անոնց կատակերգական կողմը, և զանոնք կ'արտայայտէ ծայրացեղ խոշշորացումալ մը ուր երեխն, թէպէտ իրենց հիմքը ճիշդ է, անբնական, անհաւատալի կը դառնան, և ասով խակ աւելի ծիծաղաշարժ։ Ասիկա երգիծանիքը չէ, ասիկա ծաղրանկարն է (caricature)։ Պարոնեան գերազանցապէս ծաղ-

բանկարիչ ճշն է: Իր Պարտասար աղքարը, Օդուեն փաստաբանը, Մեծապատիւ Մուրացկաններու Մանուկ աղան, Ավանողոմ ազան և միւս անձերը, իր բոլոր Պարական տիպարները ճիշդ են իրենց մեծ գծերուն մէջ, բայց՝ ծայրայեղօրէն չափաղանցուած՝ ամենքն ալ ծաղրանկարներ են: Մաղրանկարներ, և հրաշալի՛, իր Զոջերը, որոնց մէջ իր սրամատթիւնը իր ամենէն պոռոյդ հունձբը տուած է և որոնց մէկ քանին ճշճարիտ հրաշակերտներ են ծաղրանկարչական գրականութեան: Մաղրանկար, Միծաղին մէջ Աղքային ժողովի երկու նիստերուն պատկերը, այնչափ պաշտելի կերպավ չափաղանցուած և ա'յնչափ ծիծաղաշարժ: Մաղրանկար՝ իր Պոլսոյ թաղերուն մէջ պտոյատը, ուր՝ թէեւ անհաւասար յաջողութեամբ ճը՝ Պարսեան ծաղրանկարային համապատիերներով ցուցուցած է Պոլսոյ զինաւոր թաղերու հայ ազգաբնակչութեան հոգեբանութիւնը: Ասոնց մէջ, Պարսեան ի'նքն է, իր ամբողջ ուժովը կ'երեւնայ, իր տարրին մէջ է: սեռ ու բացատրութիւն՝ իր ստեղծումն է:

Եւ այսպէս, իբր ծաղրանկար նկատուելով, այդ բոլոր էջերը իրենց ճշճարիտ նշանակութիւնն ու արժէքը կը ստանան. կոշտութիւնները բնական կը դառնան, չափաղանցութիւնը կ'արդարանայ և յատկութիւնն ճը կ'ըլլայ, և փոխանակ մտածում, նուրբ զիտողութիւն և ճշըրիտ ոճ փնտուելու, դու կ'ըլլանք այդ անակնկալ ու հարուստ հեզնութիւնը գտնելով որ մեղ ազու կը ինդացնէ և որ ա'յնչափ բնականօրէն կը բղիփ:



ԵՐՈՒԱՆԴ ՄԱՆՈՒԵԼԵԱՆ









Մանուկյան՝ զոր ճանչցած եօ մեր Պոլսոյ սքահչելի կեղունականին դրասեղաններուն վրայ՝ (ուր զանազան անկիւններէ եկած խումբ մը հայ տպաք, մտաւորական գերազնիւ խանդավառութեամբ մը բորբսքած, իրարու խօսք տուին «բան մը ըլլալ» ոչ միայն մեր աղքային խոնարհ շըջանակին, այլ նոյն խոկ աւելի բարձր շըջանակներու մէջ), նախ յարած է քիմիագիտութեան ծիւլին, որ իր տարփանքն ու երազը կը կազմէր դպրոցի օրերուն։ Մոնիկելիէ և Փարփո՛ հինգ վեց տարուան ուսումնասիրութեանց միջոցին, իր միտքը, զմնակ թափառումավ մը, տարուքերեցաւ քիմիագիտութենէն բժըշկութիւն, բժշկականինէն բնախօսութիւն, երբեք սակայն չքաւականանալով իւրացուած զիտական ծանօթութիւններովը, միշտ սեւեռած՝ անձանօթէն տարր մը իսկելու, արդէն եղածին վրայ նորութիւն մը աւելցնելու խտէալին։ Իր մտահոգութիւններն ու իր փաստական թիւնները ամենէն կանուխէն ու ամենէն մօտէն ճանչցաղներէն մէկն էի. դիտէի իր իմացականութեան արտասալու սրութիւնը, և միանդամայն այն պարզ, ինքնակազմ բայց ազատ ու բազմակողմանի մտաւոր զատափարակութիւնը զոր ինքզինքին տուած էր. գիտէի որ նպաէնը, Ֆլապէուը և Շէքսբիրը իր հիացումներուն մէջ կ'նորայրանային վիրցին, Քլստ Պետնարին ու Քահալին և թէ իր միտքը՝ այսպէ՞ն ամէնէ բանէ աւելի կը հետաքրքրուէր ոչ թէ չոր ու իմաստակ ու գոց մասնաւորութեանց, այլ մեծ դաղափարներուն, ընդհանուր տեսութիւններուն, իրերուն ամբողջութիւնը բացատրել ձգտող վիթխարի ձեռնարկներուն՝ որոնց մէջ Գիտութիւնն ու Արտևատը կը խառնուին ու կը նոյնանան։ Եւ վստահ էի որ եթէ յաջողէր իր բաղանքն իրագործել, արդինքը զոր ձեռք պիտի ձգէր՝ աննշան ճանրածառնութեանց մասին հասարակ զիտողութեանց շարքին պիտի. չպատկանէր, այլ պիտի ըլլար գիւտաը զեռ չնշմարուած կարեւոր իրարութեանց, որոնցմէ կեանքի գերազոյն խորհուրդներուն մեկնումը լուսաւորող տեսութիւններ բղխէին։ Եւ Մանուկյան իրականացուց իր վրայ զրուած յոյոր։ Հինգ տարուան զեղերումէ յիտոյ, օր մը, հիւսուածաբանական վերջին աշխատաւթեանց մասին խօսող զրբոցի մը ձեռքը անցաւ. անոր ընթերցումը վինքը խանդավառեց, ու զգաց որ այդ նոր բացուած, գերազանցօրէն զըժուարին ու փափակ, ու զեռ այնքան մթութիւններով ու մացառներով կը նախառած ճամբառն մէջ՝ իրեն համար բան մը կար ընելու. Իր ուղին գտած էր։ Կոյմի գործերը կարպաց, Մամոն ի Քահալի ուսումնասիրութիւններն

ձեռք ձգեց «նոր»ին ի խնդիր իր հետապնդումին մէջ, նշանաւոր գիւտ մը եղաւ, որուն հետեւանքավլ հիւսուածաբանութեան մէջ ծնաւ վարկած ճը, nervi-nervorumի վարկածը, զար Մանուէլեան յղացաւ. և որուն Տիւվալ իր համախոչութիւնը յայտնեց, Տիւվալի «ամիսօիլզմ»էն ի վեր այդ գիւտութեան մէջ երեւցած ամենէն կարեւոր վարկածը և որուն անզրադարձ աղ-զեցութիւնը մեծապէս բեղաւն պիտի ըլլայ կենաբանութեան և բժշկութեան մէջ: Զօրի փետրուարին Կենաբանական Ընկերութեան ներկայացուած աշ-խառութեան ճը մէջ (Contribution à l'étude du bulbe olfactif, hypothèse des nervi-nervorum) Մանուէլեան երեւան կը բերէր իր զի-տուպութիւններն ի մասին կեղունախոյս ջղային նեարդներուն. «Մինչեւ հիմա, կը զրէ Մաթիաս Տիւվալ, այդ կեղունախոյս նեարդները մինչեւ հատիկներու խաւը միայն հետազօտուած էին; Նոր աշխատութեան ճը մէջ, Պ. Մա-նուէլեան զանոնք հետազօտած է, մուկին ու կատուինքով, մինչեւ հոտա-ռական կծիկներուն խաւը, այսինքն ջղօններու միջեւ յօդաւորման ամենա-զեղեցիկ տիպարներէն մէկուն խաւը: Այդ նեարդները, կը սէ Մանուէլեան, ոմանք ուղղագիծ, մէկ մասը կորածեւ, լոյցաներապէս հօրիզոնական ուղղու-թեամբ ճը կ'ընթանան ձերմակ նիւթին մէջ, յատոյ յանկարծ կը դառնան՝ յաճախ ուղիղ անկիւն ճը ձեւացնելով, գորշ նիւթին մէջ կը թափանցեն, շեղ կամ ուղղահայեց գծով ճը անոր մէջէն կ'անցնին ու կծիկներուն մէջ կը մտնին...: Մէնք զննեցինք Պ. Մանուէլեանի պատրաստած կտրածքներէն շատերը. անոնք մեղի անհերեցի ապացուց ճը ըլլալ կը թուին այդ կեղու-նախոյս ջղային նեարդներու գոյսութեանն ու անոնց ձիշդ այն գծին վրայ վերջաւորուելուն ուր շրջապատային հոտառական ջղօններու դլան-առանց-քայլին երկարաձգումները կեղունական հոտառական ջղօններու բրոթորուպազմա-յի երկարաձգումներուն հետ կը յօդաւորուին: Բայց աւելին կայ դեռ. այդ կեղունախոյս նեարդներէն մաս ճը՝ Պ. Մանուէլեանի պատրաստած կտրածք-ներուն նայելով անոտարակոյս կը վերջաւորուին հոտառական կոճղէղին հա-տիկներուն գծին վրայ: Արդ այդ հատիկներէն երկարաձգումներ կը տեսնենք որ կ'իշնին և կ'երթան կծիկներուն մէջ կը վերջաւորուին: Ուրեմն այստեղ կը հաստատենք կարգադասութիւն ճը որ բոլորին հանգունատիպ է յան-ցենիին մէջ Քահալի երեւան հանածին: Հոտառական կոճղէղին հատիկները այստեղ այն ըլլալ կը թուին ինչ որ են «բանմիրուպասթ»ները յանցենիին մէջ. այդ հատիկները, կեղունախոյս նեարդներու միջնորդութեամբը, ամբող-ջացուցիչ մաս ճը կը կազմեն հաղորդիչ շղթայի ճը, այսինքն թէ՝ այդ նեարդներէն ընդունելով ուղեղին մէջ ծնած դրգուում ճը, զայն կը փոխան-ցին կծիկային յօդաւորումին: Պ. Մանուէլեան այս անզամաղներական կարգա-

դասութեանց վրայ ամբողջական աշխատառթիւն ճը կը պատրաստէ, որուն նորութիւնը չենք ուզեր խամրել՝ ուրիշ ճանրածասնութիւններ ալ տալով։ Բայց այժմէն խկ, ուր աշխատակիցը, այս անզամազննական իրողութեանց հանդեպ, կ'եղրակացնէ, մեղի հետ, թէ գոյութիւն ունին ճշմարիտ «նեռվինեռվառման»ներ (Ճիգերու Ճիգեր), այսինքն ջրօններու շղթաներ սրոնք ջղային տարրերու ամիսամեջ գործունեութիւնը կը վարեն։»

Revue Scientifiqueի այս յօդուածը ուրիշ բան չեր բայց եթէ 1898ի տարիշը ջանին վերջին դասը զոր Տիւվալ արտասանեց Բժշկական Համալսարանին մէջ, և ուր ջղային զրաւթեան վրայ Կողմէն ի վեր կատարուած նոր աշխատառթեանց ճասին ընդհանուր տեսութիւն ճը ընելով, ճասնաւոր գոհունակութեամբ ճը և հպարտութեամբ ճը կը ցիշեր Մանուկյանի հետագուստութիւնները։ Առաջին անգամն էր որ հայ գիտունի ճը անունը այս հանդիսաւորութեամբ կ'արտասանուէր Փարիզի համալսարանին բեմէն. եւ այդ օրէն, Մանուկյան իրաւունք կը ստանար լայն բաժին ճը տնենալու այն հրացական երախտագիտութեանը մէջ զոր ժողովուրդ ճը կը պարափի իր մեծ զաւակներուն։

Մանուկյանի միւս աշխատառթիւններէն պէտք է ցիշել 99ի մայսին Կենաքանական Բնեկերութեան ներկայացուցած իր մէկ հետազոտութիւնը (Զղային նեարզի ճը բնաշրջառութիւնը սաղմնային վիճակէն մինչեւ արբունքի վիճակը), հետազոտութիւն որ կոչուած է ընդհանուր բնախօսութեան մէջ կարեւոր կիրարկումներ ունենալու։ Պէտք է ցիշել իր հինգերորդ հաղորդաւանը (Հուատական կանգէշը կեղրանախոյս նեարզները և կեղրանական հոտառական ջղօնները) որ կ'աւարտի սա հարցումով «Արգեօք բոլոր ջղային նեարզները «նեռվինեռվառման»ները չունին», հարցում որ տարօրինապէս կ'ընդպարձակէ այդ մեծ խնդրոյն հորիզոնը և որուն լուծումին դժուարին ու կենաւիկան գործը Մանուկյանի ամենէն սիրական ձեռնարկներէն մէկը պիտի ըլլայ: Իր վերջին հրատարակած աշխատառթիւնը (Ցեսովական Ճիգին կեղրանախոյս նեարզները) այդ հարցման լուծումին համար կատարուած առաջին ճիգերէն մէկն է միեւնոյն տեսակէտավ հոտառական դորձարանէն յետոյ տեսովական դորձարանին մէջ փորձուած հետազոտութեամբ ճը։

Իր «Տարերը Հիւսուածաբանութեան» ճաղիսարական գրքին երկրորդ տպագրութեան մէջ, Տիւվալ երկարօրէն կը խօսի Մանուկյանի աշխատառթեանց վրայ: Մանուկյան, այսպէս, գիտութեան մէջ այլ եւս դասական անուն ճը դարձած է։

Այն որ այս ամբողջը ըրաւ, — և այս ամբողջը նախերդանք ճըն է

լոկ, — քսանեւութ տարու երիտասարդ ճըն է, գեռ պարզապէս բժշկութեան ուսանող, և իր այս յաղթական սկզբնաւորութիւնը անով մահաւանդ թան-կապին է որ ան տեղի ունեցաւ Ճիւղի ճըն ճէջ որ բարձրագոյններէն ու աղ-նուագոյններէն ճէկին է զիտաւթեան Ճիւղերուն, քանի որ մարդկային կեան-քին մերենավարձան ամենէն նուրբ գաղտնիքները լուծել կը ձգտի և վաղը մեր կեանքին գերագոյն խորհուրդին, Մատածման, ձնունդին ու կաղմաւորման բացատրաւթիւնը պիտի թերեւս տայ ճեղիք: Այսպիսի սկզբնաւորութիւն ճըն, այդ տարիքին և այդ պարբաններուն ճէջ, իրաւոնք կուտայ մեզի յուսալ որ Մահուէլեան Ի. Դարու զիտական ճիջաղպային աշխարհին մեծ դէմքերէն մին պիտի դառնայ⁽¹⁾:

Փարիզ, 1900



(1) Քիչ յնույ այն օրերէն ուր այս յօդուածը երեւցաւ, Մանուչենան կը մտնէր Փասթէօրեան հաստատութիւնը ու կը սկսէր ին շարք մը մանրէարա-նական Ծիւսուածախօսութեան ու նոյն իսկ մանրէարանսամեան վերաբերող ու-սումնասիրութեանց ևս հետախուզութեանց, որնց մասին իր հաղորդագրու-թիւնները լրյա տեսած են Հաստատութեան պաշտմանաթերթին մէջ կամ Տօքթ. Ռուսի միջոցով ներկայացուած են Դիտութեանց Ակադեմիային: Ատոնց շարքը, որ երկար է, պսակուեցաւ կատաղութեան միքրոպին գիտովը զոր յաջողցուց Մանուչենան երկու տարի առաջ, և որ միայն պիտի բաւէր զինքը նկատելու համար իրը մին սակաւաթիւ մեծ գիտուններէն որ մեր ցեղէն եւած ըլլան: Իր գիտական գործին այդ երկրորդ ու կարենարագոյն շրջանի աշխատութեանց վրայ տեսութիւն մը անշուշտ որ մը պիտի յօրինէ մեր գիտուն հայրենակիցներէն մին:

ԽԱԶԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԵԱՆ

(Կը ծննդեամ իարիւրամեակին առթիւ)



Առասահայրը որոշած են — եթէ անջուշտ Կովկասի մէջ այժմ տիրող եղբայրական պայմանները ներեն — հանդիսաւորապէս տօնել Արաբեանի հարստամեակը։ Այս առթիւ կ'ուզեմ յետապայ մէկ քանի նկատողութիւններով՝ Վէրք Հայաստանի երգին անզուգական դէմքին վրայ անդամ մը եւս չբաւիրել մեր ժողովրդին հիացական ուշադրութիւնը։

Այս ուսումնափրութեան մէջ զոր ութ տարի առաջ նուիրած էի Արաբեանին, ջանացած էի իր ուսուցչի, գրագէտի և հայրենասէրի գործին համայնապատիերը լայն դճերով նկարել և անոր նշանակութիւնը բացարել, ու իր գրական արտադրութիւններէն մասնաւրապէս Վէրք Հայաստանին վրայ ձանրացած էի։ Այսօր պիտի զբաղիմ միայն իր գրականութեամբը, սրուն զառնալ այնքան քաղցր է որբան վերացելելը հրաշագեղ բնանկարի մը։

«Բնանկար» մըն է՝ իրօք՝ Արտվեանի գործը, բնանկար մը արօրինապէս ճսիս, հզօր ու երիխներանդ, անսպառ աղբիւր բիւրաղան տպաւորութեանց ու խորհրդածախթեանց։ «Վէրք Հայաստանին» հոն կը կազմէ տիրական տարրը, — լե՛ռը, ամսերս մէջ կորուած իր ձիւնապահ ու վեհ կատարներովը, իր արհաւիրքներով լեցան գահավէմներովը, իր կահաչագեղ ծագկալից կողերովը, իրմէ բյանու արծաթափաց սուուակներովը, բոլորը՝ թանձր խուսարի մը մէջէն ծագող նոր արեւի մը արխնավը գումաւորուած։ Բայց՝ «Վէրք Հայաստանին», որբան ալ ամենէն կարեւորը Արտվեանի գործերուն, միակ նշանակալիցը չէ անոնց մէջ. բազմաթիւ, բազմաձեւ են անոնք, և անոնց ամենէն անհնջանին մէջ խակ հանձարի նշով մը կարելի է գտնել. լերան շուրջը՝ կը աեւնես անհուն դաշտափայր մը, հոս արօս մը քաղցր ու հանգարտիկ ուր հօտերը կ'արածին հովուին սրինգով, անդին անտառ մը խորհրդաստուեր ուր գաղաններ կը թափառին, հու՝ արսուականը չին վլած քաղաքի մը նշխարներուն, այնտեղ պարտէղ մը ուր մանուկներ կը խաղան, անդին՝ հորիզոնին մօս՝ լերդի մը չարագուշակ կմախքը։

Ժաղավածուն զոր Պ. Տէր-Սարգսեանց հրատարակած է՝ կը պարունակէ մէկ երրորդը միայն Արտվեանի երկերան. մեծագոյն մասը կը մնայ անտիպ, և կամ՝ միայն Կռունկլ Հայոց Աշխարհի հին ամսագրին մէջ (որ այժմ անգտանելի է) 45 տարի առաջ հրատարակւած և հայ արդի սերունդներուն անձանօթ մնացած։ Առանցմէ է Զանգին զոր Պ. Տէր-Սարգսեանց կ'անուանէ՝ «Արով-

եանի բոլոր գրուածքների թագն ու պատկը»։ զավեսող ծայրայեղ է, (որովհետեւ «Վ.Էրը Հայաստանի»ի մէջ կայ առնեն ինչ որ կը գտնենք «Զանդի»ին մէջ՝ և աւելին ալ) բաց կաորը հոցակապ է արդարեւ. անոր մէջ կը առնենք խոտացած՝ Արտիեանի բոլոր յատկութիւնները. այդ էջը միայն պիտի բաւեր ապահովելու Արտիեանի անմահութիւնը։ Խոտական աիրապետութիւննեն առաջ՝ մաշճետական լուծի տակ ճզմուած, խեղզուած, զահանդած, սահճըն-կած Հայութեան սարսափահար ու ցաւագին հողին է որ կը պատկերանայ անոր առաջին մասին մէջ՝ սարսուեցոցից զօրութեամբ մը ներշնչան և ճրրկաձեւ ուժով ճը արտայայտութեան։ Երկրորդ մասը կ'ոգէ հին ապատ օրերու փառաւոր, ճիմիթարիչ ու վերանորոգիչ ցիշատակը՝ ներկային աղջա-մուղջին մէջ ծխածակի ճը պէս յանկարծ նշուլով, և վերջին մասը կը փա-ռարանէ սուսական զօրութեան գալուաստը՝ իրրեւ փրկութեան առաւտոյին ծագումը։

Հետաքրքրական մասնայատկութիւնն մը այդ կտորին՝ երեքձևեան այ-լազանութիւնն է անոր լեզուին. առաջին մասը գրուած է Քանաքեռովի բար-բառով, երկրորդ մասը՝ գրաբարախառն աշխարհաբարապ, երրորդ մասը՝ զուտ գրաբար. յայտնի է թէ Արտիեան առաջինն եղած է հայ աղջին մէջ գրաբարի անիմաստ տիրապետաթեամ դէմ մարտնչող, աշխարհաբարի իրա-ւունքը պաշտպանող և իր զործերովն խակ անոր դոյցութիւնն պալահովող. մեր Տանթէն է ան. Ճիշդ է որ Հայերն այնքան վիւրութեամբ չընդորիկցին Արտիեանի բերած նորութիւնը՝ ինչպէս նաևացից Տանթէինը. պէտք եղաւ որ նազարեան և նալբանգետան, Արտիեանէն յետոյ, բաւական առնեն պայբար ճղէին վերջնապէս հաստատելու համար ինչ որ հիմնած էր Արտիեան (իսկ Տաճկահայոց մէջ պայբարը կէս զարէն աւելի տեւած է, և դեռ հազիւ տասնըհինգ տարիէ ի վեր է որ այդ արդիւնքը վճռապէս ձեռք ձորուած է.) զործին հիմնապիրը կը մնայ ճիշդ Արտիեան։ Բաց որբան ալ զդացած և պաշտպանած ըլլար աշխարհաբարին անհերքելի իրաւունքներուն արդարու-թիւնը, Արտիեան։ ապրելով շըջանի ճը մէջ ուր գրաբարը դեռ բացարձակ կը աիրապետէր, ինքն խակ սնած գրաբարով, անոր անդիմաղութիւն հրազդացրու-թովորուած, կը պաշտէր այդ լեզուն, և չէ կրցած ինքինքն արդիւնք զայն յաճախ գործածելէ. իր գործերուն զրեթէ կէսը զրաբար է գրած, թէպէտ՝ պէտք է խոստավանի՝ բաւական անճարակ ու անտաշ զրաբար մը որ այն-քան թոյլ է, խառն ու անկենզան, որքան իր աշխարհաբարը ուժեղ, կենաւ-խայտ ու բնական։ «Զանդի»ին ամենէն զեղեցիկ մասը՝ թէ՛ լեզուական և թէ՛ զրական տեսակէտով՝ առաջինն է, թէպէտ միւս երկու մասերն ալ զորկ չըլլան ուժեղ պատկերներէ, սեղմ ու տաք բացարութիւններէ, և այն

հրեկիչն ներշնչումէն որ կտորին ամբողջութիւնը կը լեցնէ: Նկատելի է որ երբորդ մասը՝ «Զանգի՛ խօ Երա՛սի, Մասի՛ս, Ալագեա՛զ» բառերէն սկսեալ ստանաւոր է դրաւած, թէպէտ «Կոռունկօրին մէջ արձակի պէս տալուած:

Աբավեան, որ ամէն բանէ առաջ «բանաստեղծ» մըն է, կը սիրէ՝ ինչպէս արեւելքից աշուղներն իրենց երգախառն քերթուածներուն մէջ՝ իր վլագական կամ նկարագրական գործերուն արձակը (որ արդէն խիլ էապէս բանաստեղծաթիւն է) տաղաչափեալ կտորներայ կիտուածաղարդել: Ասոնցմէ դաս, անի նուև բազմաթիւ անջաս քերթուածներ, առակներ, պատմութիւններ, երգեր՝ ստանաւոր դրաւած, աշխարհաբար ու դրաբար: Ասոնց մէջ կը ցայտան միշտ երկա յատկաթիւն, որ արդէն Արքիվեանի բովանդակ գործին բնորոշ ու արիական հմմեազիճերն են, — այն է պարզուկ բայց սուր, նկարուն ու համեզ երգիծանը մը, և քնարերգական այն հզօր թուիչը — զոր ոչ որ Հայոց մէջ բայց ի նարեկացիէն և՝ մերթ Ալիշանէն՝ հաւասար չափավ անեցած է: Թիարերգական զօրութիւնը շատերը տեսած և ներբողած և Արքիվեանի մէջ բայց երգիծական ուժը կարծեն թէ զեռ ըստ արժանւոյն նկատուած ու գնահատուած չէ:

Այդ երգիծական տապանղը կը յայտնուի բարձաթիւ առակներուն, զուարձ ալի պատմութիւններուն մէջ որոնք մնձագոյն մասը կը կազմնեն իր «Փարասպ վախթի խաղալիք» և «Նախաշաւիդ կրթութեան ի պէտ նորավարմից» ախտղոսներավ հաւաքածուներուն, ինչպէս և «Պէքը Հայաստանի»ին խել մը հաստածներուն մէջ: Առակներուն ու պատմութիւններուն նիւթը յաճախ փախ առնուած է Լավինթէնէն կամ աւրիշ օսար առակախօսներէ, նասրէտափնի պատմութիւններէ, ժաղարգական աւանդութիւններէ ու զրոյցներէ, մերթ ալ՝ հնարաւած է չեղնանեկէն. անոնց և ոչ մէկը սակայն կարելի է պարզ նմանողութեանց կարգը զնել. անոնք այնքան «ստեղծագործութիւն» են որբան նոյն խիլ Լավինթէնի այն առակները որոնց նիւթը եղորունէն կամ Փեղրոսէն առնուած է. կը բաւէ՝ օրինակի համար՝ կարգալ «Կաթինի կճռում» որ Լավինթէնի «Le pot au lait»ն է. Արքիվեան զայն այնքան հայացուցած, այնքան խրացուցած է, որ մենք կարող ենք «հայ» դրականութեան հարազատ և ինքնատիպ մէկ էջն համարիլ: Բոլոր կտորներուն մէջ կը զտնուի խոր զիստղութիւն, կեսնքի հարազատ ըմբուղութիւն, տիսպարներու կինզանի պատկերացում, և արտայացակալու սիրոն, կրակոտ, սրամիս ձեւ մը, լեզու մը՝ ժաղովրդական բարբառին աճբողջ կենապատ հարստութիւններովը բևեռաւոր, տաղաչափութիւն մը՝ ոչ միշտ ներդաշնակ, բայց յաճախ աշխոյժ, թէթեւ, գտարիկ: Աչա սկզբնաւորութիւնը «Փարասպ վախթի խաղալիք»ի յառաջաբանին.

Գընա՛, իմ խեղճ գիրք, գընա՛ մարդամէջ,
Կըովսով քաշ գցիր, մի՛ նեղանար իջչ:
Անկաջըդ փակիր, սիրտդ լէ՛ն բռնիր,
Ինչ ասեն, խօսին, տա՛ր ու համբերիր:

Ճամբորդի գլխին շատ փորձանք կըգայ:
Անձրեւ, ձին, կարկուտ հաղիր համէշայ.
Դուման ու կայժակ, շոք, բուք ու կրակ
Ամէն տեղ կ'ըլին ամէն ժամանակ:

Լսպէս բանիցը ով շուտ վախենայ
Ու ծամբու կիսիցն վեր կենայ ետ գայ,
Ոչ ինչ չի շահվիլ, դատարկ կը մընայ:
Փորձանքից մարդը՝ լաւ չի՛ նեղանայ:

Ի՞նչ ես դարդ անում որ վըրէդ խօսեն,
Եա քեզ ծաղը անեն, եա աչ քից գըցնէ:
Ամէնի սրտին դուռ գալ չի ըլել.
Ամէնի խաթըը ո՞վ կարայ առնել:

Աշխարքի բերանն զըփալի բերան:
Առակ է ասած՝ ո՞ւմ ասես քո բանն.
Հալբաթ մէկ օր էլ արեւ դուս կըգայ,
Ին վախտն կ'իմանան թէ ուզածըդ ի՞նչ ա:

Աւելի ուժեղ և աւելի սուր գճերով կը ներկայանայ Աբովեանի երգի-
ծանիքը «Վէրը Հայաստանի»ին մէջ: Նկարագրուած բարբերուն ու դժուած
տփառքներուն ծիծաղելի կորմերը հղօրապէս՝ թէպէս անցողակի՛ արտայայ-
տուած հն հոն. ամբողջ դործին մէջ հարիւր տեղ կարելի է գտնել ֆրաղ-
ներ, տողեր, բառեր՝ որ ի վեր կը հանեն զաւեշտականին այդ մէծ զդացու-
մը. բայց զրբին առաջին մասին մէջ է որ կը գտնուին ամբողջ ընդարձակ
հաստածներ ուր հեղինակին հեգնական յատկութիւնը տիրականորէն կը
փայլի. կարելի չէ երեւակայել աւելի սիրուն և աւելի ուժեղ երգիծանք ճը՝
այդ ասենուան տղէտ քահանաներուն, սորկամիտ դիւզայի տանուտէրնե-
րուն, քան ինչ որ կը գտնենք Աբովեանի վէպին առաջին մասին մէջ: Տե-
սէք՝ օրինակի համար՝ սա հաստածը ուր կարդալ խոկ հաղիւ զիտցող քա-
հանաներուն զիմանկարը կը գծէ. «...Կոսկիս գեղացու վրայ ի՞նչ ենք դար-
մանում կամ ծիծաղում: Գրի սեւն ու սիպտակը հօ՛ էսպէս տեղը տէրտէր-
ներն էլ բռանց էին ջոկում, աւետարան կարդալի՛ հաղար անզամ եա չէշ-

մակը (ակնոյցը) տղում, ես տիրացուի, մղդառ վրայ բարկանում, ես զրակալը զաշներին բաշում, ես զլուխ երես զրբի միջնումը կորցնում, մէկ պղտիկ մոմ էլ ձեռներն առնում, ես մօնթի զլիսին խօսում՝ որ մոմը տուղ բանիք: Եսա անդամ էլ ո՞րդիանց ո՞րդի մէկ փիս, անձարս, զժարատամ, զլուխ կոստող բառ էլ որ չէ՛ր ռասա գալիս, հէնց գիտես թէ սատանի թամբը կորաւ, շաա կուանալույը, մօտը մօա բունելույը՝ ես զիրբն էր էրգում, ես նրա ծիրուըը: Ամա էսպէս բառեր վարավուրդ էին արել, մօտանալիս՝ կամ զլիսին էին պատում, կամ մէկ զիրն ասում, միւոը կուղ տալիս, ես թէ չէ սր.ը «սուրբ ես» կարգալու տեղ սփս կամ սխառը ասում, սղ.ը սաղմոս ասելու տեղ զրպախ, ու ժամ օրհնուղն էլ ես՝ չօռ էր ասում, ես չէր լուսւմ... Թէ, մէկ վարդապետ էլ պատահում էր էսպէս վախթը, Կոտուած չեռու՛ ասանի, էշը մնում էր ցեխումը խրված, կարգացողի սոն ու ձեռը զող էր լնինում, լեզուն կապվաւմ: Ձէ՛ գարմանալու, ի՞նչ անեն խեղածերը, զեկերամը վարժատան չունին, քաղաքներումը օրինաւոր վարժապետ, ու շատի փորսում հինգ օր ման գաս, մէկ ացի կոսոր չես գտնիլու»

Տեսէք նաև ուա ծաղրանկարը Քանաքեռի «Քէտիւտա»ներուն (Երեւելի) որ կիրակի ասուս մը եկեղեցիէն տուն կը զառնան. «Քէտիւտէքը զալիս են տօ՛, տեղ արէք, զրադ կացէք, ծամբայ բաց արէք» մէն ավեց զզիր Կոտանել, մէկ տչըը քօռ, զունչը ծուռը, էնպէս որ միրուբի կէս փայլ մնացիլ էր երեսի վրայ ցից էլած, խճված, կէս փայն էլ բողավին, չանին կպէլ, չորացել՝ էնքան խօսացել էր ու հարայ տվել: Թագաւորն էլ էնպէս ուռում ուռում իր քօջը ու սորէն չէր մանիլ, ինչպէս մեր գեղի իշխանը՝ իրանց տաք գոմը. Թէեւ շատի հագին այնքան շոր չկար, որ երկու մասնէթի գին ունենայ: Որը մէկ տասը տարուսն կտրաված, բրբրված հին եսափունջում կոլորված, որը մէկ հազար տեղ կարկատած մաշված քրովի ալայ էնպէս էր ուռուերին բաշել, որ զսրդ ա, բերանն ու միրուբը ծածկած ունէր, բայց զօսիկի տակից գէնը՝ զլուխ ապրի՛, պատուած քօրաչի չուխի ծլանկներիը (կտորները) հաղար տեղից էնպէս էին ծոլուակ էլած ու քանու ձնուին եսիր մնացել, որ փշելիս՝ սպամ էր՝ թէ իրանց էլ չեար տանի: Գլխըներին հօ՛ էնպէս գիտես՝ թէ ամէն մէկը մէկ սաղ ոչխար ըլէր զրած: Էն որ մի քիչ չաղ էր և եղալի (հարուստ), սան ու գլուխը էլի մի քիչ քօք (կակ) էր, ու նատօն տվածիցը շորի հստ էր զալիս վըրներիցը: Սրանց ամէն բանն էլ կարգին էր. լարչէներ թաղայ, մուք մամի զաղաք փոխանի զըրացները ասպարուք. մամի քօրաչի շալ չուխայ, կամ եղզու զատաք կապայ, սիպատակ կտառէ, կամ շալէ գոտիկ. շապկընկերի ետիսէն՝ որինը մավ որինը քաթան. արխալզները՝ զորդ ա, կարկատած էր, ամա շատ որ ըլէր,

մէկ տասը, քսան տեղ, աւելի չէ, էն էլ ռանդ ռանդ կտորներով. որը կարծիր, որը գեղին, որը զոլ զոլ, էնպէս որ շատի արխալուղը հեռվանց՝ չէնց իմանամ շալ դաշտի ըլէր, կամ չալ կատվի պոչ։ Ամենիցը զլուխը նրանց բօրանի քուրբն էր, երեսը կարմիր ներկած ինչպէս մէկ թուրքի հինայ դրած միրուք, երեսը չունէր, ջանումն էլ բաց տեղ չէր մնում, բոլոր ճածկում էր։ Փէշերը ու նեղ թեւերը բալորը իշխ նոխախ պէս ուսըներիցը կախ ընկած, գետինն էին հասնում ու դիպած տեղը թամուզ աւելում, հայլի շինում. ամէն մէկ քուրք՝ մէկ թղաչափ մազ ունէր, բայց ա՛խ շատ արեւի ու անձրեսի ձեռուիցը է՛ն հալն էր ընկել, ներին ու երեսի ջաւրը գնացել՝ որ հէնց զիտես՝ քսասա ձիռ սաղրի ըլէր։ Շատի վրայ տասը տարսան թող ու կեղս կար։ Շատի ուսերն ու քամակը էնպէս էր ծակիվ՝ բարդին ու մազը դափնի թափել, որ տեսնողը հէնց կ'իմանար թէ գարսնելվան թրդը հան էլած ուղարի կաշի ըլէր։ Բաղընի փափախի մորթին էլ հօ՛ էնպէս էր չալ ընկել ու ձէրիցը զուրս թափել, որ մէկ բարակ քամի կամ հոլ փչելիս էլ՝ ամէն մէկ մազը թեւ էր առնում ու զլմըներին պար գալիս։ Բայց էլի էնպէս մարդի քէֆը դալիս էր տեսնելով թէ ինչպէս տանուտէրն ու քէտիւտէրն քանց շատը՝ գտանեները կտարել՝ աջու ականջի վրայ թեքել, իրանց հինգ ոչխարանի քուրքը քէֆայ՝ մէկ էս ուսին էին քաշում, մէկ էն, ու բազի անզամ զլմըները էլ չետը տրմբացնում էին՝ որ զգանեները զիժութիւնն չտնին, իրանց չափը ճանաչին ու տուզ կանոնին։ Բազի անզամ էլ՝ իրար բռնօթի թաւալայ անելով, կամ մէկ ձեռու միւսի գտափիլը կամ ճառավը զրցած՝ իրանց երեխութիւնը ճիշտերն էին բերել ու շախայ անում, իրար բռթընթում, շվացնում, զոթկացնում, փրթկացնում, ճռթկացնում, ճռթկացընում, ու բաղի վախս էլ հօ՛ւում, քրբուում, բրբուում, զրպուում. շատը հօ ծիծառու միջքի իլիկը կոտրաել էր, էնպէս՝ որ մանիցը ընչանք տուն կը դային, հէնց բռնիք՝ տարի քաջեց, էնքան էին էստեղ, էնտեղ կանգնել ու զրից արեւ։

Այս բոլորը մեզի իրաւոնք կուտան հայկական երգիծանութեան ոլ հայրը նկատելու այց արտասալոր ստեղծագործը որ մտաւոր գործունեութեան այնքան բազմաթիւ ճիւղերու մէջ ուսհվիրայ եղած է Հայոց համար։

Գալով քնարերգական զօրութեանը որ կ'արտացոլայ Աբովեանի մէջ, աւելորդ կը հանարիմ անոր ներբաղը անզամ նը եւս հիւսել, այդ մասին զգացած ամբողջ հիացնում արտայայտած ըլլալով նախորդ ուսումնասիրութեան մէջ, Այս բազմաթիւ ու այլազան յատկութիւններուն մէջ որով օժտուած է Աբովեան, քնարերգական ճիրքը անենէն ումերին ու տիրականն է. ան կը բոցավառի իր բոլոր զրուածքներուն մէջ, արձակ թէ ոտանաւոր,

բայց մասնաւորապէս Վ.Ռ.ք Հայաստանիին, Զանգիին և իր կարգ ճը ստանաւորներուն մէջ: Այդ ստանաւորները շատ անհաւասար են անշուշտ: Կան կատրներ որ պարզապէս տկար են: Չեմ սիրեր օրինակի համար իր «բայտի» անուանած քառեակները, որոնք՝ բայց ի վերջինէն՝ անիմաստ բաներ են աւելի երգուելու համար զրուած: Բայց զմայլելի «աշուղական զրուածներ» են՝ թէալէտ տկար տոպերէ և կրկնութիւններէ ոչ զերծ՝ Վէրքին ողբերը՝ մէծ մասամբ, ինչպէս և իր միւս հաւաքածուներուն մէջ բանի ճը կառներ, «Եղբատէր մարդը իր մեռնելու վախող», «Եղասու սրաի տիրութիւնը». ահա՞ այս վերջինը.

Լուսինն ամպերի միջովն լեղ տալով,
Սարերի ծէրին շողեր գցելով,
Հազար տերեւի, թըփի արանքով,
Ոսկու պէս ֆուֆում, փայլում է լուսով:

Մէկ մութը ծորում քաշվել եմ նստել,
Սիրուն ալբըրի ջրին անկաջ դընել.
Չորս կողմս հովացել, անուշ հոտ բռնել,
Իմ սիրան ա միայն խաւար մընացել:

Ե՛րաք, էս սիաթին ո՞ր բարի հըեշտակն՝
Թեւերը փըռած երեսիդ, ու փակ
Աչքերդ իր լիսը աշխարքից ծածկել,
Հոգիդ անուշ քուն մըտել դինչացել:

Կամ թէ չէ դու էլ կանգնել ես դըռան,
Ինձ միտքդ բերում, նազլո՛ւ հըեշտակ ջան:
Ի՞նչ կ'ըէք՝ մէկ հով շունչդ էլ ա բերէր,
Երեսովը տար ու հոգիս տանէր:

Առաւօսն էլի լիսը կը բացվի,
Բալքի թէ արեւն էս օր մէկ մանի.
Թող էս չոր քարը գերեզմանս ըլի.
Նազլո՛ւ ջան, մէկ օր էլ ա վրէս արի:

Աբովեանի գրաբար գրուածքները՝ ինչպէս ըսի արդէն՝ ընդհանրապէս նուազ ուժեղ են քան աշխարհաբար գրածները, Գրաբարը յայտնապէս խընացք ուսումնասիրած է, բայց չի գիտեր զայն փարպետի պէս գործածել. պէշ հագնուած հագուստի ճը պէս է իր վրայ. «Ճողովրդական» մարդինը

տակէն կը զգացուի, կը ձմբթկէ պատմումանը։ Ասով հանդերձ, զրաբրա
ոտանաւորներուն մէջ, կան աղուոր կտորներ, ձեւով ոչ անթերի, բայց շրեղ
ներշնչմանք, ինչպէս «Մտածմունք ի տեսիլ հայրենեաց» քերթուածը։

Բուռն ժամանակին բարձեալ զիւր կրուան՝
Անխիղք խստութեամբ՝ ի ձեռն ըզմահակ՝
Մանրէ ջախչախէ, ի սուղ այս վայրկեան,
Զիափուկ երեսաց երկրի մեր փշացանկ։

Կրկէսք, ամբարտակք, բրգունք իաստարմատք,
Վերի մատիճն, կամ ձեռագործք մարդկան,
Բարձունք երկնահրոսք, լերինք յաղթանդամք
Ի շանթ նորա դաւն սուզմանին անձայն։

... Ազգաց՝ քաջապանծ իսկայրց կանառք,
Զաւակք, զարմք, ժառանգք ի մոխիր ցնդեալ,
Ցանսանձ նորա մըրիկ մատնեալ ի յաւար՝
Միոյ վայրկենի կեր լիցին՝ վատնեալ։

Գուռ միայն տածես նազելի մատամբ
Ի քոյդ գիրկ քնքուշ, ի քոյդ ծոց փափկիկ,
Փնջեալ, ըոլորեալ հողածնոյն քրտամբ
Զանզօր Ֆիո չնչին՝ լուսայդ իմ գողորիկ։

Զի՞նչ այս ձորավայր, այս սուղ կենաց լար,
Մըթին, դառնաբնակ, խըզուն, դիւրաքեկ,
Թէ քո սուրբ շնչոյ զեփիւր կենսարար
Ոչ գորովեսցի զժաղկունս մահաներկ։

Եւ զեռ շատերն իր բանաստեղծութիւններէն կը մնան անտիպ կամ
Տիմիայն «Կոռանկ Հայոց աշխարհի»ին մէջ հրատարակուած։

Պ. Տէր-Սարգսեանց իր Արտվեանի երկերու յառաջաբանին մէջ և Պ.
Ներսէս Տէր-Կարապետեան Արտվեանի մասին իր ուսումնախրութեան մէջ
(Լումայ 1897) կը յիշեն տիտղոսներ շատ մը գործերու, որոնց ահա մէկ
քանին (տաղաչափեալ զրուածներէն)։ «Մուտ Հայկայ ի Հայաստան և արհա-
ւիրք երեւակայութեանն նորա ի ժամ պատերազմին», «Կարօտութիւն նախնի
վայելութեանց հայրենեաց իմոց», «Ազերս առ. Մուսայն ի դէմս Հայաստան-
եաց», «Յազատութիւն Հայաստանեաց», «Ղարիպ», «Աչքի լոյս շան, դարդ
մի՛ անիլ», «Մնունդ Քրիստոսի», «Թայիսայ, հին բալլարդ», «Հեկտոր»,

«Եղոթք առաւօտեան», «Նախառահմանութիւն», «Դիմուր տեսարան պղոյն և սպազգեաց Հայաստանի առ նահատակութիւն սրբոց Պարզանակցո», «Առ Վարդան», եւն: Եյս բանաստեղծական արտապրութիւններէն դատ, կը լիշտին ափազոսներ այլազան սեռերու պատկանալ զործերու, ինչպէս «Մասաձմոնք ի վերայ խաչելութեան Տեառն», «Բան ի վերայ Յարութեան», «Յաւնայնութիւն աշխարհային բախտին», «Ի վերայ Հայրենասիրութեան», «Գիշերն ամարացին», «Ի վերայ Հաղորդութիւն», «Ի վերայ նաւադնացութեան», «Էմարացին առաւօտնի կ գիւղա», «Երեւակայութիւն ի վերայ Ճանապարհորդութեան ի լեռոն Կրաքատ», «Ազնէս, պատմական աշխարհադրութիւն», «Ազնաւամտութիւն և շնորհալիութիւն», «Լինդա, պատմութիւն», «Կարսոս մեծի պատմութիւնը», «Երազ Պետրարկայ բանաստեղծի», եւն: ու վերջապէս՝ բաղմաթիւ նամակներ, ճանապարհորդական նկարագրութիւններ, անդապրական և ֆոլցըրական գրուածքներ, այս վերջիններէն մէկ մասը զերմաններէն ու սուսերէն շարապրուած (յայտնի է որ Աբովեան շատ բան դիմէր հայկական, ինչպէս թուրք-պարսկական կեանքէն, ու իր հայրենիքին և անոր մէջ բնակող այլեւայլ ցեղերուն բարուց, սովորութեանց, նախապաշտրմանց, տօններուն, աւանդութեանց և ծովալրութիւններ, այս վերջիններէն մէկ մասը զերմաններէն ալ հայթայթած է իր այդ կարգի գրութեանց մէջ ինչպէս և մեծ մաս մըն ալ հայթայթած է Հաստիկառուէնի, Վակնէրի պէս օսար Ճամբորդներու: և Պատէնտաշէտ բանաստեղծին): — Ցանկալի էր որ երբ խաղաղաթիւնը վերահստատուի Կովկասի մէջ՝ մէր ուստահայ եղբայրները յանձնախումբ մը կազմէին՝ Աբովեանի «ամբողջ զործերը» կենսապրական ընդունակութեամբ մը՝ հրատարակելու համար:

Պ. Տէր-Արգսեանի հաստորին մէշ՝ Աբովեանի ճանապարհորդական նկարագրութիւններէն միայն փոքրիկ հաստուած մը կայ, «Արարատայ վերելքի մը սպաւորութիւնները» գրաբար շարապրուած ու մեծապէս շահեկան՝ թէ՛ գրական և թէ՛ անդապրական տեսակէտով:

Այդ հաստորին երկրորդական կտորներուն մէջ իսկ՝ ինչպէս են «Խաղարկաթիւն ճանկանց»ը և «Ֆէօդրայ» միարար երգախաղը, արժանիքի կայծ մը կը նկատուի. «Խաղարկութիւն ճանկանց»ը մանկական գրականութեան առաջին փորձն է, շատ սիրուն կերպով կատարուած. ատով Աբովեան ճամբան կը հորդէր Պ. Աղայեանին որ յետոյ այդ ճիւղը զարգացուց: «Ֆէօդրա»ն որ Աբովեանի միակ թատերական փորձն է (նիւթը՝ ուստական կեանքէ առնուած եւ հաւանականաբար նմանութիւն տիկին Քոթէնի Աբովրականը ի Սիպերիա վէպին), լաւ զարձուած մըն է, մողովր-

դական անուշ լեզուով մը գրուած, և հայ թատերազրտ թեան նախափորձերուն մէջ արժանի է որոշ տեղ մը բռնելու:

* *

Աբովեանի բազմաձեւ և ընդարձակ գործին ամենէն հզօր ճառը՝ նորէն՝ վիպական՝ արտազրութիւններն են անշուշտ, որոնցցէ մեղի ծանօթ են «Դէքք Հայաստանիոն», «Զանգի»ն, (որ տեսակ մը յաւելուած է «Վէքքոյին») և Օվսանայ վիպակի:

Օվսանան գեռ չէ գեահատաւած մեր մէջ՝ ինչպիս որ արժանի է: Որքան ալ նիւթով նուազ կարեւոր և աւելի սահմանափակ ըլլայ քան վէքքը, Օվսանան իր տեսակին մէջ հրաշակերտ մըն է. տարաւորութիւնը գոր կրեցի այս օրերս՝ վերընթեռնով զայն՝ անխառն ու խոր զմայլանք մը եղաւ. կրնամ ըսել որ այդ վիպակը մին է ամենէն աղուոր նորավեպներէն որ գրուած ըլլան հայերէն լեզուով և մին ամենէն սիրուն «Արօմանթիք» նորավեպներէն որ գրուած ըլլան ու եւ է լեզուով. ամէն պարագայի մէջ Աբովեանի մեղի ծանօթ գործերուն մէջ ամենէն «կատարեալ»ն է. այն թերութիւնները որ իր միւս զրուածքներուն մէջ կը նկատուին, հոս բացակայ են. դէպքերուն հիւսքը ոլորուած է մեծ ճարպիկութեամբ, տիպարները գծուած են վարպետի մեռքով, բարքերը նկարուած են ուժեղ, ժուժկալ և ցայտուն գծերով. ոճը, միշտ համեղ ու նկարագեղ, սեղմ է. ոչ մէկ մահրամանութիւն, ոչ մէկ բառ կայ աւելորդ. գիւղական տարփանքներու այդ քնիքոյց ու որադէտ պատկերացումը անթերի գոհար մըն է՝ որ՝ ո՛ւ է լեզուի թարդանուած նոյնութեամբ՝ կարող է սքանչացում պատճառել:

* *

«Դէքք Հայաստանի»ն Աբովեանի ամենէն կարեւոր գործն է, բայց և ամենէն լեցունը թերութիւններով: Նախորդ ուստամնասիրութեանն մէջ՝ ծանրանալով յատկութիւններուն վրայ, սրօղած էի թերութիւնները, նոյն խակ ջանալով զանոնք չքմեղացնել: Դժբախտաբար, մեծ են այդ թերութիւնները: Ամենամեծ թերութիւնն այն է որ վէալը որոշ յատակապիծ մը չունի. Աբովեան զրած է՝ մղուած իր յուղմունքէն, և ոչ թէ վարելով իր յուղմունքը: Ազատին փախուստէն յետոյ, հեղինակը երեւանի բերդին հոյակատ նկարուզրութիւնը կը հիւսէ՝ մոռնալով սակայն զայն առթող էական կէտը՝ այն է Աղասիի հօր հոն բանտարկութիլը, և կ'անցնի խալոյն «Մուշարրամ»ի տօնին նկարազրութեան, և յետոյ՝ Խղարաքիլսայի պայքարին՝ ուր Աղասիի զիւ-

յաղնութիւնը կը սպատիերացնէ՛ առանց ցոյց տալու այն բոլոր դէպքերը սրնցմէ՛ անցած էր Ազատին մինչեւ այդ պայքարին օրը. գործին վերջին մասին մէջ է որ կը պատմէ՛ և հապճեպով ու շփոթ կերպով՝ այդ բոլոր մանրամասնութիւնները զոր երկրորդ մասին սկիզբը պէտք էր պատմել. Ցեղ տեղ, միջադէպ մը՝ զոր սկսած է վիպել՝ անտարտ կը թողու և կ'անցնի ընդհանութ նիւթին. Ազատիւն զատ, վէպին միւս գերակատարները շատ հարեւանցի կերպով նկարուած են. Նազլուն, Ազատի կինը, իր նամակներով և Ազատի սիրերզներով միայն կ'երեւաք Գործը զորկ է նաեւ ձեւի միութենէ՛. մերթ վէպ է, մերթ պատմական բրոնիկ, մերթ խրատաբանական բարով, մերթ նոյն խէկ դրականութիւնէ դուրս կ'ելլէ՛ նամակի, անձնական յուշազրի երեւայթ մը կ'առնէ.

«... Քօռանայ իմ աչքս, որ էսպէս բան չէի տեսել: Հազար անգամ Ազատու. Հօր հայը կարել, չեար թէֆ եմ արել Բարեկենդպանին էլ որ Ազատին փախաս, նրանց տան թէֆ անսովների մէկն էլ ես էի: Իմ որդիս, ա՛խ, ջիւան Մօսին էլ էր նրան հետ փախել: Բայց ես լսում եմ թէ զեռ նա սապ ա...»: «... Ա՛խ, սիրելի՛ կարգացող, էլ ի՞նչ երկարացնեմ էս սարասափելի պատմութիւնը... Ա՛խ, էլ ի՞նչ զրեմ, ձեռս թուլանում ա, սիրոս արին կաթում... ա՛խ, բաս Ազատու սուզն ո՞վ անի, նրա ջիվան ումրն ու օրը ո՞վ լաց ըլլի: Ե՛ս, ե՛ս, ողորմելիս, նրա գերեզմանին զուրբան, ա՛խ, բաս նա որ ինձ էնքան երեխայ ժամանակս իր ծնկան վրայ խարացրել ու ինձանով մը խիթարմին ա, բաս ես քար պիտի ըլլիմ որ նրա սուզը չանիմ...: Մի՛տ, էլ չիմ կարաղ տանիլ. ո՞վ ջիպեար ունի, ինքն իմանայ, մնացածը էզոց կը զրեմ:» Յայտնի է որ Ազատիւնի զլիսաւոր ճտահսութիւնը եղած է ոչ թէ գեղարուատական զորն մը արտազրել, այլ իր հայրենակիցներուն օգտակար ըլլալ՝ կարդ մը զգացումներ տարածելով, խել մը թերութիւններ քննազատելով, կարեւոր շրջանի մը պահերը գծելով, քաշի մը լիշտապակն անմահացնելով: Յաւալի է որ երկութը մէկանց ընելու կարելիս թիւնը և անչըածեշտառթիւնը նկատի տնեցած ըլլայ: Քարտզները մերթ անտանելի կերպով երկայն են ու աիրացուական: Կը զգացուի իր քանի մը հատուածներէն թէ ինքը՝ սիրելով հանգերձ Հայ Եկեղեցին՝ կրօնամու չէր, և կղերականներու ստրկացուցիչ կերը ցոյց տաւած է բաւական յանդուգն տաղերավ. բայց մերթ ինքն խակ կրօնամու ու ծիրւած զգացումներ կը յայտնէ, տեղ մը Անիի կործանումը լլօքրէն կը վերագրէ Յայի Եկեղեցի մը անէծքին, ու յաճախ աղջութիւնը Հայ Եկեղեցին հետ կը շփոթէ. «Ես սիրու, էս հաւատը, էս հոգին, էս սէրն առնել հայ աղջը, որ թշնամու, զաշանի ձեւի՛ երկիր, աշխարհ, աղաւառթիւն, թաղաւորութիւն, իշխանութիւն, մեծութիւն, բոլոր բոլոր կոր-

ցրեց, իր հաւատին մաստաղ տվեց, աղքատութիւն, նոքարութիւն, գերութիւն, զարիբութիւն, տանջանք, չարչարանք, սով, մահ յանձն առաւ, որ իր սուրբ եկեղեցին, իր լիս, լուսաւորչագաւան օրէնքը ամենը հաստատ և անխախտ պահի»: Վէպին չերոսը, Ավասին, Հայոց արիւնը խճող Հասան Խանին յաղթելէ և զայն իր ձեռքն անցընելէ յետոյ, ատեն կը կորսնցնէ: լուսաւորչական կրօնքը անոր ընդունել տալու տէրտէրական ողբալի նապատակի, այնպէս որ բիշ յետոյ՝ գազանը՝ յաջողելով օձիքն աղատել՝ վերստին զլուխը կ'անցնի իր Թուրքերուն և հարիւրաւոր Հայեր կը ջարդէ նորէն...:

Իր հերսոները շատ երկայն կը խօսին. ողբերը անմերջանալի են, միօրինակ. Թագուհին ճօր ողբը հրաշալի պիտի ըլլար՝ եթէ երեք քառորդը ջնջուէր. Զարդի, հալածանքին նկարագրութիւնները հոյակապ են, բայց շատ յաճախ կրինուած, միափերպ, և ի վերջոյ կը յողնեցնեն ընթերցալը: Ոճը մեծապէս անհաւասար է, զիւցազներգական ամենավսեծ զարդունքներէն կ'իյնայ հասարակ խօսակցութեան ամենէն տափակ գուեհկութեանց:

Այս բոլոր թերութիւնները չեն արգիլեր Վէրք Հայաստանին հայ զրականութեան ամենէն կարեւոր յիշատակարաններէն ծին ըլլալէ. ինչ որ կայ չոն դեղեցիկ՝ այնքան բարձրօրէն դեղեցիկ է, այնքան անկուգականօրէն հզօր, որ գործին ամբողջական ընթերցումէն մնացած տիրական տպաւորութիւնը կ'ըլլայ՝ անխոսափելիօրէն՝ ընկճող հիացում ճը, — խառնուած միայն նրբաճաշակներուն հաճար՝ աւազանքալ ճը որ Աբովեան երկրորդ ընթերցմանը ճը մաքրած չըլլայ վէպին իր պակասութիւններէն Անխառնօրէն ճաշակելու հաճար այդ վէպին հրապարը, լաւագոյն է դեղեցիկ հատուածները զատ զատ կարդալ. այդ ձեռով տպաւորութիւնը ջախճախսիչ է: Քիչ բան կայ ու եւ է զրականութեան ճէջ այնքան հզօր, այնքան չզուտ, այնքան ինքնատիպ ու ցեղաղրոշմ, այնքան խոր զգացուած և ուժեղ արտայայտուած, որբան Վէրք Հայաստանին կարգ ճը կտորները:

• •

Վէրք Հայաստանին ճէջ՝ ուրիշ տեսակէտով՝ նկատելի կարեւոր կէտ ճը, Աբովեանի բոլորանուէր, անվերապահ, երկրպալողական ուռուապաշտութիւնն է: Աբովեան «Մոււ» բառը կ'արտասանէ ինչպէս ամենաջերմեռանդ քրիստոնեայ ճը «Բատուած» բառը կ'աղաղակէ: Տեսէք. «Ճէ՛ր Բատուած, զու մեր Մոււի թագաւորի միրտը ուսհճ զցես որ դայ մեղ աղատի, ընչանք մահ մի՛ տար մեղ, մինչեւ նրանց երեսը տեսնենք» (հայ ուեւէտէն է որ այսպէս կ'աղօթէ՛ Խուսաց գալուստէն առաջ): — «Օրհնըլի էն

ահաթը, որ Ռուի օրհնած սուը Հայոց լիս աշխարը ճտաւ ու Դպրաշի անիծած չար շունչը մեր երկրիցը հալածեց։ Քանի որ մեր բերենումը շունչ կայ, պէտք է զիշեր ցերեկ մեր բաշած օրերը ճտքըներս բերենք, ու Ռուսի երեսը տեսնելիս երեսներս խաչ հանենք, Աստծուն փառք տանք, որ մեր տղօթքը լսեց, մեղ Ռուս թագաւորի հզօր աստուածահաստատ ձեռի տակը բերից։ Բայց թէ մինչեւ էս բաղդին հասնիլը, ի՞նչ օր ենք բաշել, ի՞նչ զիւլէք աղափել մեր խեղճ աղգի զվսին, ի՞նչ թրեր ա նրանց լերդն ու թուրը կերել, էրել, նրանց արինը վեր ածել, բանի՛ քանի՛ անգամ են քոչել, տնըհան, տեղիհան էլել, բանի՛ քանի՛ իշխանը՝ որը կրակով, որը փէտի տակին իրանց հոգին ավել, ով աղում ա խմանալ, հետո զայ, գնանք էլ եղ երեւանեն» — «Հաստա՛տ մնայ Ռուի թագաւորութիւնը, որ մեր աղցն ու աշխարըը զերսաթիւնից աղասեց, իր բարեգութ ձեռի տակը բերեց ու հօր ովչու մեզ խնամում պահպանում ա. Էն ի՞նչ լեզու, էն ի՞նչ աչք պէտք է ըլի, որ ամէն մէկ երկինքը տեսնելին՝ փառք չտայ Շատուծոյ, երեսը զետինը չքսի ու մեր ամենողորմած կայսերը կեանք, աւուջութիւն, զօրութիւն, նրա արքայազն որդոցը և զաւակացը՝ կենանութիւն, բարեբախտութիւն, ու հզօր աւերութեանը հաստատութիւն, պայծառութիւն, ճշտական տեւողութիւն չինզիրի, չաղաչի» «Հայոց արտասալից աղօթքը որ զիշեր ցերեկ անում էին, թէ երբ կը մէկ Ռուսաց՝ իրանց հաւատակցի՝ երեսը տեսնեն, խաչ հողը մտնին, լոց Աստուած ու կատարեց, խաչի լիսի ու Ռուսաց մարդասիրաւթեան շնորհը ապառամն էլ կալբացրին, ու Հայաստանի չոլ, ամայի զաշաները էս օր մարդաբնակ էն գտաել ու Ռուսաց աղգի խնամքը վայելում, իրանց սուրբ աշխարքը կրկին շէնայնում» «Ինչպէս բարեկամ, ինչպէս երկնային տեսաբեր հրեշտակ՝ աղատութեան ողորմութեան պսակը ձեռին՝ մտա իշխանն Պատրելիք Սարտարի ամարաթը։ Նա անց կենալիս հազար տեղ տեսել էր ու արտասունքը բռնել, թէ ինչպէս էին Հայոց մանակ, աղջիկ, պառաւ, չէ թէ մինակ իր սուը համբուրում, այլ եւ շատը ընկնում էին սալտաթների ճռովն ու էնպէս նուազած, հոգին քաղզած ձընում։ Քանի Հայաստան իր փառքը կարցրել էր, բանի Հայք իրանց զլուկն էին թրի տեղ թշնամու ձեռք գցել, էս օրը, էս ուրախութիւնը չէին տեսել, չէին վայելի։ . . . Ռուսը էն մոթը հոգին չունէին որ նապալէսնի պէս մարզին իրենց ծեծահոգութեանը ապաւինելին՝ նաև գցեն, որ զնայ իր զառն օրը ովկիանսի ծիջումը վերջացնի, չէ՛, Ռուսը իրանց թշնամուն, էնպէս անարգ հոգուն էլ ցայց ավին էս օր, որ իրանց սուքը որտեղ որ մտնի, էնտեղ բախտաւորութիւն ու խաղաղութիւն պէտք է ըլի։ Հասան Խանը զլուկն էր զէմ անում, որ կարեն, Պարսիկները երեսներն էին փուռմ որ սանակս

անեն, բայց Պատրիարքիչ, անօրինակ հսկայի՛ մէկին հանդիսով Թիֆլիզ ուղարկեց, միւսոյցը շնորհէ, ողորմութիւն ցոյց տվեց: Երապացիք Ամերիկայ աւերեցին, հոգի հաւասարեցին, Մուսոր Հայաստան կանգնացրին, ու Ասիացւոց բիբոտ, գաղան ազգերին ճարպասիրութիւն ու նոր հոգի տվին: Աստուած ի՞նչ-պէս չպէտք է Նրանց թուրը կորուկ անի. պատմութիւնն ի՞նչպէս չպէտք է Պատրիարքին աստուածացնի. Հայք ե՛րբ կարեն Մուսաց արածը ճուանալ, բանի շունչ ունին:

Այս զգացումները թերեւս տարօրինակ թուին կարգ ճը Հայոց որ այս վերջին շըջանին մէջ ասոնց տրամագծօրէն ներհակ զգացումներ յայտնեցին: Անոնք շատ բնական պիտի թուին երբ ի նկատի ունենանք պարագաներն ու գէպքերը որ անոնց ճնունդ տուած են: Արեւելեան Հայաստանը, երբ գեռ ուսուական զօրութիւնը հոն չէր հաստատուած, այն խայտառակ ու պմզափի կացութեան մէջ կը գտնուէր ուր կը գալարուի այսօրէ Օսմանեան Հայաստանը. այլ մասին որոշ ու կենդանի գաղափար ճը կազմելու համար չկայ աւելի հզօր ու հարազատ տօքիմն քան նոյն խկ ա՛լէրը Հայաստանին, որուն ամենէն հոյակապ հաստուածները Ճիշդ անոնք են ուր մաշնետական լաւձին տակ Հայուն անորակիլի տառապանքը կը նկարագրուի. «Երեւանու բ'րդը, Երևանու բ'րդը, ա՛խ, աչք զուրս գայ, քանի՛ քանի՛ սպրմելի Հայի միս ա կերել, քանի՛ քանի՛ անմեղ հոգի՝ տարիներով չարչարթելուց, տանջվելուց, կենդանի նահատակ ըլելուց, կրակի բոցի, երկաթէ շամփրի, թոխմախի, կրակած քարփէլ տանելուց, համբերելուց ետը, կամ թօփի զիւլի հետ ա թռել, հազար կտոր ելել, կամ տարազաջ (կախաղանի) վրայ ա՛ զոռարապ, երկինք, երկիր աղացելավ, իր միսն ատամներովը կրծելավ, աչքերը զուս տրաբելավ, փոթոթվելավ հոգին աւանդել, երկինքը գնացել, որ պրճնի էս դառն աշխարիցը, էն կատաղի գաղանների մեռիցը: Քանի՛ քանի՛ ջա-հիլ երիտասարդ՝ մէկ սաղ օճախի մէն մենակ որդի, մէկ ալքատ չբաւոր տան սիւն, միսթիարութիւն, մէկ տասը զլուխ քիւզֆաթի տէր ու ապաւէն, իր ծաղկած, զաղար հասակին, իր ըմբրի ու արեւի նոր բայց ելած ժամանակին կամ սաղ քերթվել ա, կամ իր պատուական զլուխը դառան պէս թրին զէծ արել, որ երկինքումը իր ջահելութեան մուրազն առնի, վայելի, չունքի երկիրը նրա անարատ արնին էր ծարաւ՝ որ շուտով խմի ու բայցի կշտանայ: . . . Հերիք ա, հերիք ա՛ սասող կըլի ինձ, մեռք վերցրու էղ դը-մոխբիցը, ի՞նչ էլաւ քեզ: Ա՛խ, ի՞նչպէս մեռք վերցնեմ. բաս ո՛ւր թողունք մեր ազգի էն սիրուն սիրուն լուսաշաղախ աղջրկերը. բաս մի ողործի էլայ չի՛ պէտք է ասենք, որ երեսների վրայ, քարի, աւաղի, փշի, տատասկի վրով՝ մաղլըներիցը բունած՝ քարբաշան անելավ, զլիսներին խփելավ, մէջքը-

ներին դանձելով, շատ անդամ փորըների վրայ պար գալով, քացի տալով, թրեւելով, թուր բաշելով, արորելով, թվանքի ոռքավ, լափչընի նալզով տարավ, ետ կիշորելով, ձեռըները կապած, ոտները բխոված, շատ անդամ հարդիր վերսատեղից՝ հէրնը մէրն ետեւներիցը ընկած, քիր, ախակեր բապիկ ստով, ետ գլխարաց, քեռի, փեսայ, աղքական՝ ոօշըները ծեծելով, մազըները պսիկելով, հող ու բար զիլսըներին տալով, ինչպէս մէկ սուրու գառն ու մէրը կարցրած ոչխար՝ տանում էին բերդին ածում, որ իրանց արդար իմամներին փայ շինեն, հարսնացնեն, թուրցացնեն։ Շատը հէնց տանն իր հոգին տալիս, շատը ճամփին, հօրն ու ծօրն առաջին էն կեանքը զնում ուր ցաւ, ուր վիշտ էլ չկայ...»

Եւ այս բարոր ֆիլիքական ճարտիրուոթիւնը ըստ իս դեռ շատ թեթև չարիք մըն էր բազզատմածը հոգեկան սորվացման ահաւոր չարիքին որ ճահճետական լուծէն կուբար Հայուն... Ահա կուր մը Վէրք Հայաստանին, զոր անկարելի է կարող առանց անօթէ և ցաէ շիկնելու։

«Սարտար, զիսիկ զուրբան, ասեցին Սվանդուլի խանն ու Սհակ աղէն, ու ձեռ ձեռի տըլած՝ ընկան գիւանխանէն, հէնց էն սհամին, որ խեղճ Հայերի կուներն ու աչքերը կապել՝ չոքաքրել էին որ զիլսները տան։ Դահիճները թուրըները սրել՝ զիլսներին կանգնել էին։ — Սարտա՛ր, մէր զլախին էլ որանցի հետ սուր, ասացին, չօքեցին, ու ուզում էին իրանց ձեռովն իրանց աչքը կապեն։ Տուն, ճալ, տօվլաթ, օվլուշաղ, դովում, զարդաշ՝ զլիխոր եսիր ըլին։ Ձեռներիցը բռնիր, ջուրի ածիր, մէր հոգին առ, ու էս անձեղ խալսին սուրը ճի՛ քաշիր։ Սարը քո առաջին զլուխ չի բարձրացնիլ, ճալը քեզ աեսնելիս՝ բերանը կփակի։ Ոտղ թափ տաս՝ երկիրը թեւ կ'առնի, կթռչի. արարած աշխարքը քո թրիդ առաջին զուլ ա թառել. անումղ երկնքումն ա ձէն տալիս, աչք որ աեղ զցում ես՝ արեգակ է բաց ըլում։ Ի՞նչպէս ես մէկ լաշար աղջկայ խաթեր, մէկ երկու նորարի խօսքով էսքան տան քանզամ...։ Երկինքն էլ ա քոնը, ի՞նչ թէ երկիրս։ Արարած աշխարքս քեզ ա գլուխ վեր բերում. մէկ աղջիկն ի՞նչ ա, որ նրա խաթեր քո խալսի տունն ուզում ես քանդես։ Աղջիկ ես ուզում՝ հազարը կայ։ Ում աչքդ առնի՛ որ քեզ մատաղ չըի։ Մեր զա՞նն ուզի, որ քեզ տանք. աղջիկն ո՞ւմ շոմնն ա։ Սարտա՛ր, երկնքի, երկրի տէ՛ր, Սարտա՛ր, զու չես մեր շլեքը տալ, մե՛նք մէր թուրը մէր սիրուը կիրենք, թէ մէր արինը քեզ համար թանկ ա, որանց գլուխը մեղ բաշխիր։ Թո դրան շոմնն ենք, մեղ մէ՛ կորցնիր։» Էսպէս արաշանք արին, ու չօքըչօք թրըները տարան Սարտարի առաջին զրին, ոտի տակն ու փէշը համբուրցին, երեսներին բսեցին ու զիլսները գետնին կպցրին...»

Ամենէն ճողի ռուսատեացը պիտի խստավանի որ ամենէն վայրագ ռուս պաշտօնատարին ու ո եւ է Հայու միջեւ այսպիսի զղուելի տեսարան երբեք չէ անցած. ինչ «բազաբական» հալածանք ալ յարուցած ըլլան ռուս կառավարութեան այս կամ այն ներկայացուցիչները Հայ ազգութեան դէմ, ամենէն այսանդակ չինովնիկը պիտի չհանդուրժէր որ իր առջեւ ձարբակային էակներ այսպիսի լեզուալ ճը խօսէին . . . :

Հասկանալի է որ այդ բոլորն իր աչբովը տեսած, իր մորթին վրայ կրած Արտիենը իրեւե երկնառաք ազտարար մը նկատէր Ռուսը, որուն ճուտքը վերջ զրաւ Հայոց ամօթալի կացութեանը: Տարօրինակ է նոյն խակ որ մեր «ազգասէր» ներէն մանեց այս վերջին շրջանին մէջ բոլորովին ճուցած ըլլան այդ կարեւոր իրողութիւնը: Այն բոլոր աշակին յառաջդիմութիւնը՝ մտաւորական, բարոյական, տնտեսական, զոր Արեւելեան Հայութիւնը կատարեց ժԹ. զարուն մէջ, ռուսական տիրապետութեան հետեւանքն է: Այն հայ գործիչները որ այս վերջին շրջանին մէջ՝ բոլորավին ճունանալ ինչ որ Հայութիւնը կը պարափ ռուս զօրութեան, հայ բարձրագականութեան տուին որոշապէս հակառուս ընթացք ճը, թէ՝ ապերախտ վարծունք մը ունեցած եղան հանդէպ բարիքի ճը, որ, ինչ ալ ըլլար ռուս կառավարութեան ընթացքը՝ յետոյ այս կամ այն դէպքին մէջ, պէտք չէր երբեք ճուցուէր, և թէ՝ ծանրօրէն վիստեցին հայ ժողովրդին շահերուն:

Ինչ որ անախործ է ինձի համար, և մերթ պարզապէս անհանդուրժէ՝ այն «Եղանակն» է որով Արտիեն կ'արտայայտէ իր ռուսասիրութիւնը: Այդ երախտագիտութեան, միրոյ և չիսացման բացազանչութիւնները երթեն ամեն չափ ու սահման կ'անցնին, սովուն պաշտօնի ձեւ կը ուտանան, ո եւ է արժանապատուութենէ մերկացած: Ռուսերը Արեւելեան Հայութիւնն ազատեցին ճահճեսական հրէշային լուծէն, ճիշջ է, և ոքան իրենց երախտագէտ ըլլանք ատոր համար՝ քիչ է. բայց Հայ ժողովուրդն ալ՝ իր խումք ճը քաջ զաւակներուն ճիզովը՝ և իր ամբողջութեան յանդուգին ռուսասիրութեամբը՝ մեծապէս օգնեց Ռուսին յաղթութեանը. Արտիեն զայր կը ճունայ յաճախի, և Ռուսին հանդէպ կրտայ հայ ազգին՝ զիրքը կապուած ստրուկի ճը, որ ազատուած ըլլայ Ռուսին տարամերծ ուժովը միայն: Եւ իր ռուսասիրութիւնը մերթ այնպիսի տարօրինակ ծայրայեղութեանց կը հասնի որ իրեն ըսել կուտայ սապէս բաներ որ Ռուսերն խակ պիտի ապշեցնէին. «Եատ մարդ կ'ըլլն լսած որ Արեգսանը կայսեր ժամանակին, երբ Ռուսը Ֆարանցապին ջարդեցին ու էնքան մեծ ողորմութիւն գուս էկաւ ամէն ծարդի համար! (Ֆէոդորայ)» «. . . Մեծ էր յիրափ ու անճուռանալի Ռուսաց Փարիզ մանելը, բայց ե՛րբ Գաղիացիք էն հոգւովը իրանց բաղդաւորութիւնը (!!)

կ'վայելէին, ինչպէս Հայր էս արժանայիշատակ օրը (Վէրք Հայաստանի):»

Առողջ ալ սակայն բացատրելի են, աւա՞զ. և հոտ կը բաղխինք Արավեանի մէկ ուրիշ թերութեան, աւելի ծանր քան միւս գրական պակասութիւնները. Արտիկան ամենախոր ստրկութեան մէջ աչքը բացած, թափանցուած, տապարտուած բարոյական այլասերծածք, գերիի տխուր ու անարդ հսկեքանութեամբ որ իր ցեղին մէջ կը տիրէր՝ զարերէ ի վեր հաստատուած, հակառակ եւրապական համալսարանի մէջ իր սոսացած բոլոր զարգացման, հակառակ նոյն խալ իր անհաստական խառնուածքին բնածին աղաստամիրութեան, չէ կրցած — բնախօսապէս անկարելի էր արդէն — բոլորավին թօթափել աղբեցաթիւնն «սարկախտ»ին զոր առհաւութիւնն ու ձանկութեան զժուարացնցի աղբեցաթիւնները իր մէջ արձատացուցած էին: Շատ տեղ իր գործերուն մէջ՝ զգալու եղանակը, բացատրութիւնները, անդիտակցարար, բայց խորապէս, վարակուած են այդ ախտէն:

«Սարկա՛խտ» . . . ահաւո՞ր հիւանդաթիւն, որմէ թերեւո ոչ մէկ ցեղ այնքան խորապէս վարակուած է որքան Հայը: Կսկծեցուցիչ բայց հարկաւոր ուսումնասիրութիւն մը կայ կատարելու՝ մեր ամբողջ գրականութեան մէջ անգութ ու անաշառ ձեռքով մը նշանակելու համար բոլոր արատները զոր այդ ախտը զրած է հոն:


Մեր սոկեպարեան գրականութեան մէջ ան ամբողջապէս բացակայ է. վեհառիւնը, պերճութիւնը, խորիսութիւնը, մեծվախլութիւնը այդ հրաշալի լեզուին և այդ ծիրաննեփառ ոճին զոր կերտած են մեր և. զարու Հայրերը և այն զգալու, մտածելու եղանակը որ հոն կը յայտնուի, ցոյց կուտան որ հայ հոգին այդ գեղեցիկ շրջանին մէջ մեծութեան, քաջութեան, խորիսութեան զգացումով մը թրծուած էր: Սակայն նարեկացւոյն մէջ արդէն կը դանենք ախտին երեւման նշանները. այդ մեծալոր քնարերգակը Աստուծոյ կը խօսի ինչպէս սարսափէն հողածած սորուկ մը վայրագ փատիքաչի մը պիտի խօսէր. « . . . Ի յոտս քո անկանիմ և զգարշապարիդ զհետս համբուրեմ, զպարտաթիւնս խոստավանիմ և զմեղանս հրապարակիմ . . . ի լրագիւնէ համբաւյն սարսիմ, յիշատակաւ ահին կորնչիմ, կերպարանօք ատենին հալմ և սպաննալեօք մեծիդ մեռանիմ . . . : » — « . . . Ապա թէ անտես առնիցիս, կործանիմ. խակ եթէ առ սոն հարկանիցիս, լամ. եթէ զոգեպահն ոչ ընձայեսցիս, մեռանիմ. ապա եթէ ահարկու դէմս ցուցանիցիս, սատակիմ. եթէ խէթիւ անսանես, սոսկամ. ապա եթէ սաստիւանաս, սարսափիմ. եթէ հալածես, հեծեմ. խակ եթէ ընդ վայր հարկանիցիս, հերցիմ. եթէ զողբոց վհաստաթիւնս ոչ առցիս, տագնապիմ. եթէ խոստանաս, փախնում. ապա եթէ սպառնաս, ընկճիմ. խակ եթէ քննես, բարկածիմ. ապա եթէ ուժդինս ակնար-


կես, սուզանիմ. եթէ ոչ անխափացես, մերժիմ. եթէ կոչեսցես, խիթամ. խկ եթէ աչս յառեսցես, ամաչեմ. եթէ ձայն տացես, երկեչիմ:

Մեր պատմագիրները, մ. դարէն յետոյ, յաճախ կը յայտնեն այդ գետնասող, յուսահատ երկիւղամոլ հոդերանութիւնը: Մեր աշուղներուն մէջ յաճախ կարելի է գտնել տողեր որ կը վիրաւորին մարդկային արժանաւապատութիւնը: Վէտք է անշուշտ նկատել որ այդ զգալու եղանակիներուն մէջ կան որ Երեւելը բոլոր ժողովուրդներուն ալ՝ նոյն խակ ամենէն հղորներուն՝ զրականութեան մէջ կը գտնուին, որովհետեւ Արեւելիքի բռնապետութիւնը բոլոր ցեղերն ալ վարակած է՝ մինչեւ ստովիճան ճը՝ ստրկամութեամբ, բայց Հայոն մէջ՝ իր քաղաքական անկումներուն բերած նաւաստացմանը՝ այդ զգացումները անհունապէս աւելի շեշտաւած են. և մեր կղերը՝ որ յաճախ Աւետարանէն առած է միայն ինչ որ կայ հոն համակերպութիւն բարող, մասնաւորապէս նպաստած է այդ ոգւյն մեր պէջ տարածման ու արժատացման: Եւրոպայի հետ շփումը՝ մ.թ. դարուն մէջ՝ վերանորոգեց հայ մտայնութիւնը: Բայց ինքինքնիս խարել պիտի ըլլար կարծել թէ այդ վերանորոգումը անբողջական է արդէն. մեր ժամանակակից զրականութեան մէջ, նոյն խակ այսօրուան արտադրութեանց մէջ, դեռ կարելի է գտնել անգիտակից, բնազրական ստրկամտութեան հետքեր: Վերջնական վերանորոգումը պիտի իրականանայ երբ հայ ժողովուրդը կարող դառնայ. ապրելու ճշմարտապէս ազատ քաղաքական պայմաններու մէջ: Երովնեան եղաւ մին այն Հայերէն, որ, ամենէն աւելի խանդով, հաւաքըով ու հանճարով երազեցին, ցանկացին ու պատրաստեցին այդ ազատազրումը հայ մտքին. և իր գործը, որքան ալ միջավայրի խաթարիչ ազգեցութիւնները և տիսուր առհաւութեանց բռնական ներգործութիւնը մերթ մղացաւցած ըլլան անոր մաքրութիւնը, Հայկական Պանթէռնին մէջ պիտի կանգնի՝ յաւխտենապէս կենդանի ու յաղթական՝ իբրեւ մեծագոյն յիշտառակարաններէն մին հայ հանճարութեան ու հայ սրտի գեղեցկաթեան:



ՄԱՍԱԹԻԱ ԳԱՐԱԳԱՇԵԱՆ







Մասսաթիա Գարագաշեան, որուն մահը կը հաղորդեն Պոլսոյ թերթերը, մտաւորապէս արդէն քանի մը տարիէ ի վեր գաղրած էր ապրելէ. իր մահը այն կրկնապէս ցաւալի ապէտներէն չէ որոնք կը չքացնեն հանրօգաւառ միաբ մը՝ երբ կարաղ էր երկար ատեն իր դեռ վառ ու գործօն լոյսն արձակել շրջակայ մարդկութեան վրայ, այլ այն երջանիկ ու արամաբանական մահերէն մին որոնք կուգան հանգարաօրէն փակել կեանք մը որ տուած է ամէն ինչ որ անէր տալու և որուն այլ եւս արիշ բան չի մնար, բայց եթէ հանգչի յաերժական անկազմին քաղցրաթեանը մէջ: Գարագաշեան ոչ միայն շատոնց ի վեր գաղրած էր արտազրելէ, այլ եւ այս վերջին Յ-Կ տարուան միջոցին իր մտաւոր աժը, իր բավանդակ գիտակցութիւնն իսկ կորսնցուցած, մերենական տարուած կենդանութիւն մը լոկ կը բաշկրութիր: Վայրկեանը որ զինքը այդ պլազման լուսաստուերէն փոխազրեր է բացարձակ խաւարին մէջ, ցաւ պատճառելու բնոյթ չունի ինքնին: Այդ ցաւը մենք զգացինք այն պահուն երբ վարսեափն միաքը իր վերջին կայձն արձակելով մարեցաւ, թաղավ միայն պաղ և անկենդան ապակին կանթեղին, որ այլ եւս ինքնին ոչինչ կը ներկայացնէր, բայց եթէ անլոյս ուրուականը երբեմնի ջաշին:

Ինչ որ կը զգանք այս լուրին հանգվագ, երկիւղած պատկառանքի, հիացական խանգաղատանքի այն ամփոփումն է զոր մարդ կ'անենայ մեծ կեանքի մը համայնական պատկերին աչքին առջեւ բերելով. այս ֆիզիկական մահը առիթ մը կը ստեղծէ որպէսզի ներքնօրէն քննենք ինչ որ եղած և ինչ որ ըրած էր այն գործիչը որմէ այլ եւս կը մնայ իր գործը միայն, որուն դէմ Մահն անզօր է:

Գարագաշեան շատ կարեւոր տեղ մը կը բռնէ հայ բանասիրութեան մէջ — ասի յայտնի է ամենուն, և ամենէն անխօփիր ընդունուած և Ճանչցուած: Կազմուած ըլլալով Վիեննայի Միիթարեանց տան մէջ՝ որուն ամենէն հեղինակաւոր անդամներէն մին եղաւ ատեն մը, մարզուած՝ նոր զիտութեան կուռ մեթոսներովը զոր այդ Տունը առաջինն եղաւ ընդգրկող և մեր մէջ տարածող, Գարագաշեան, Քաթրածեանի, Այստեանի, ինչպէս և Քերոբէ Պատկանեանի հետ — որ թէեւ ոչ-Միթարեան, մեր վիեննական զիտուներուն հետ կը բանէ այդ ուզդութեան առաջին ընդգրկողի պարձանքը, —

դուռ մտաւորական կեանք ճը պիտի ունենար և իր բանափրական գործը աւելի ընդարձակ, աւելի խորունկ և աւելի կատարեալ պիտի ըլլար անշուշտ: Եւ արդարեւ, իր ամենէն կատարեալ արտապրութիւնը՝ «Նկարագիր Ռւսացաց»ն է, իր միաբանական շրջանին ճէջ զրուած:

Մտաւորական գործունեութեան զանազան ձիւղերու վրայ խորհրդածոթեանց շարք ճըն է այս գիրքը, ամսուր լայն հմասւթեամբ, կուռ ու ըլլատակ տրամաբանութեամբ յօրինուած: Լեզուն, եզնիկեան լեզուին վրայ կադապարուած, չունի անոր երաժշտութիւնն ու անօրինակելի շնորհը, բայց պարզութեան, որոշութեան յատկութիւններ կան հսն որ պէտք չէ անսուսուին: Ոճը զարկ է փայլէ, բայց պայծառ, կոկիկ ու ժումկալ շինաւածք ճ'ունի. մտածումով առջի և ամէն աւելորդաբանութիւն վտարող արու ոճ՝ ճըն է, ա'յնքան հաղուաղէզ ճեր ճ'ուուն արեւելցիկանութեան ճէջ: Լեզուին պատճառաւ մեր հասարակութեան ճեծազոյն մասին անձանով մնացած այդ գործը՝ եթէ թարգմանուի աշխարհաբարի (և այդ բանն ընելով վիեննայի Միփիթարեանները իրենց նախիին ընկերոջ յիշատակին շատ սիրուն ճառայսաթիւն ճը պիտի մասուցած ըլլային), ճեր ուսանողներու համար օգտակար ընթերցուած ճը պիտի կազմէ՛ գաղափարներու աղնուութեամբը, մտածանց պայծառութեամբը, հմտութեան ամրութեամբն ու ոճին ուժեղ պարզութեամբը:

Այս յիշուած գործերէն զաա, Գարագաշեան ունի նայեւ կարգ ճը երկրորդական արտապրութիւններ, Պոսիւէի Խօսք վասն տիեզերական պատմութեանին թարգմանութիւնը ոսկեղարեան լիզուով, կատարուած իր և Քաթրձեանի կողմէ, Լուփ Ռասիինի Յաղագս կրօնիցին ուսանաւոր թարգմանութիւնը, Արուեստ ճարտասանութեան, եւրոպական հեղինակներու նմանորութեամբ զրուած՝ ոսկեղարեան զրաբարով, Լավիոնթէնի առակիներուն թարգմանութիւնը՝ զարձեալ Մեսրոպեան հայերէնով, շատ ճը բանափրական յօդուածներ Պոլասկան այլեւայլ թերթերու ճէջ, ու մասնաւորապէս ճ'աշակ ոսկեղէն դպրութեան ոսկեղարեան զրաբարով խմբագրուած Հանդէսին ճէջ, որ լոյս տեսաւ 1886էն 1888՝ իր և Պ. Գուրգէնի տեսորէնութեամբ և աշշիասկութեամբ:

Գարագաշեան, վերջապէս, մեծ դեր ճ'ունեցած է Պայսլ Հառուղի վարչութեան նախաձեռնութեամբ Աստուածաշտանչի նախնեաց թարգմանութեան՝ երբայական բնադրին և յունական թարգմանութեան հետ բարդածանք՝ որբարսաւած հրատարակութեան զործին ճէջ: Ինչ որ շահեկան է այս բալորին ճէջ, այս վերջին աշխատութիւնն է, ինչպէս և իր յօդուածներու շարքը (որոնք հասորի ճը ճէջ ամփոփուած՝ ճեր բանասիրական զրականութիւնը պիտի ճոխացնէին ընթերցման և ուստամնասիրութեան արժանի դրամի ճը):

Արտեսա ճարտասանութեանը դասագիրք մըն է, առանց ո և է ինքնարյն նշանակոթեան։ Թարգմանութիւնները գործ են աւելի բանասէրի մը բան արտեսասպէտի մը։ ու Լաֆոնթէնի առակներուն սովորաբեան զրաբարի վերածումը՝ բայց ի բառական բազմաթիւ թարգմանութեան սխալներէ՝ արտեսասպիտական սխալ մըն է ինքնին, որպէսեաւ եթէ կայ գործ մը որ դրաբարով չէր կրնար թարգմանուիլ, այն ալ Լաֆոնթէնի առակներին է։

• •

Անոնք որ ձեռնհաս են, պիտի քննեն Գարագաշեանի զուտ գիտական գործը, և պիտի ցոյց տան ինչ որ անոր մէջ կայ ձիշը ու անձիշը, պատճական ու բանադրական աշխատութեանց մէջ, ոչ ոք կրնայ յաւակնիլ վերջնական ճշգրտական մէջարասաթիւնը դատած ըլլալու։ Մոմսէնի պէս հսկայ մը անդամ իր կենարին վերջերը ինքն խակ նկատեց իր անսութիւններէն սմանց անձշգութիւնը՝ նարանոր իրազութեանց յայտնութեամբ։ Բայց այդպիսի աշխատաթեանց մէջ կայ բան մը որ անկարոււտ է, և միշտ գեղեցիկ ու կենդանի, ասի ճշգրտասաթեան անվերաբահ, անկեղծ, բոլորանուէր ու ամենաազան ուրին է, և Գարագաշեան՝ իր զուտ գիտական աշխատութեանց մէջ՝ սովորով էր այդ սիրով։

Իր գործին ամբողջութեանը մէջ կը զանուի թերութիւն մը որ անսանելի է նոյն խակ ոչ-ձասնազէտներուն համար։ արդ թերութիւնը որ իր մէկ յատկութեանը՝ ճառաւրական խանդապառութիւնն չափազանցութիւննէն կը ձնի, այն «ասարամերժ» պաշտումն է զար ուխտած էր սովորաբեան զրաբարին և որ զինքը սխալներու առաջնորդած է թէ՛ ոչ-սովորաբեան զրաբար զրականաթեան և թէ՛ մերօրեայ աշխարհաբարին նկատմամբ։ Մերուպեան հայերէնի գեղեցիկ ու անձահ գիտէն յետոյ, Գարագաշեան այլուս հիմնուացած մնացած է այդ լեզուին և զայն արտապրալ շըշամին մէջ, արհամարհէլով ամէն ինչ որ կար անկից զուրս՝ թէ՛ լեզուի և թէ՛ նոյն խակ պատճառութեան անսակէտավ։ իր այդ ճառաւրու արածագրութիւնը շեշտուած է իր կենարին վերջին մէջ մանաւանդ. չին «Մասիսներու մէջ իրմէ՛ կարգացած ևն յոդուածներ որոնք կոկիլ ու մաքուր (արխինքն անխառն) աշխարհաբարով ևն զրաւած. բայց զրաբարին համար ունեցած իր պաշտամունքը զինքը հետպէտ մղած է ոչ միայն ոչ-սովորաբեան զրաբար լեզուին ու զրականաթիւնն եկամամամբ առարօրինապէս անարդար ու անձիշը բամահրանքի մը, այ ևս աշխարհաբարի սպագային և կազմութեանը վրայ ամենաթիւր ըմբռնումի մը։ Եւ եթէ սովորաբեան զրաբարի մասին իր անսութեանց ինչպէս և պատ-

մական քննութեանց մեթոսին մէջ համարտոչ մնացած է ծիշտ վիճենայի Մխիթարեան տան հետ՝ որուն զաւակին էր, աշխարհաբարի հարցին մէջ հեռացած է այդ տան ուղղութենէն որ՝ Այտենանի մը մագիստրական աշխատանքամբը կերառուած՝ ձիշդ էր։ Գարապաշեան եղած է ծին անոնցմէ՛ սրոնք չեն ըմբռնած թէ գրաբարը իր պաշտօնը կատարած, իր վեարքին շվչանը աւարտած, և այլեւս շատոնց զալլարած է կենդանի զործիք մ'ըլլալէ ծտաւոր արտայայտութեան, և որ իրենց գրաբարամուռնեան հրացրէն զիմայցած, ոչ միայն չեն հասկցած աշխարհաբարին արամարտանական, այրական, անվիճելի անհրաժեշտաթիւնը իրը արդի Հայութեան լեզու, այլ չկրնալով նկատել անոր ինքնուրոյն հրապոյը, անոր կենդանի և նոր շնորհը, անոր թիթեւ ու զսպար արտորութիւնը՝ զայն արհամարհած են իրը գուեհիկ, ակար ու այլանդակ վիժուէկ մը։ Եւ զարդանալին այն է որ այլպէս մատածոյննը այս անիմասա արհամարհանքն ունեցած են, ոչ այն շրջանին նրա թրբերէն բառերով խճողուած, թրբական քերականութեամբ ծամածուուած, իրօք տղեղ էր ան ու գձաւէ, այլ այն շրջանին նրա արդէն Մխիթարեաններ, Դրիգոր Օտեաններ, Աշշիկթաշլեաններ զայն յդկած, ճաբրած, կոկած և հսուցած էին զմալլելի գեղեցկւթեան մը։ Բայց այդ խումբը կ'անդամներ աշխարհաբարը, պարզապէս որովհետեւ ան համանման չէր գրաբարին, և ատոնց նպատակին էր աշխարհաբարը հետզետեւ զրաբարի ձեւերով ողողելով զայն օր մը նոյնացնել զրաբարին հետ։ Այդ չուկիւէն մեկնելով է որ Գարապաշեան կրցած է իր Քննական պատմութիւնը զրել ացանդակ լեզուած մը, որուն մէջ ափերով կարելի է գտնել երկակենցաղ ֆրազներ, սրոնք Այտընեանի «առխւճակապիկ»ը կը ցիշեցնեն։

Այդ ուղղութիւնը ընդգրկեցին շատերը Գարապաշեանի հետ, և այդ շատերուն մէջ էին զմբազպար Վենեսակի Մխիթարեանք ալ, ինչպէս և Պոլտոյ գրողներէն անոնք՝ ընդհանրապէս՝ որ կը կարծէին թէ մտածանց աղքատութիւնը կարելի էր զրաբարի մեռած ծիրանիին առաւել կամ նուազ յաջորդութեամբ կարկտուած կտորուանքներուն տակ պարաը կել։ Աշխարհաբարին հաւատարիմ մնացին Վիեննայի Մխիթարեանները և Պոլտոյ գրողներէն անոնք որ վիրենք կարող կը զրային կենդանի զրականութիւն մը արտաղրելու և ատոր համար կենդանի լեզու մը միայն կ'ուզէին զրածածել։ Աւ հարկ եղաւ որ տարիներով աշխարհաբարի կուսակիցները իրնց պայքարը մղէին զրաբարեաններուն դէմ, մինչեւ որ վերջնական յաղթանակը տարին։ Գարապաշեան մեծ բաժին մը ունի աշխարհաբարի բնական զարգացման ընթացքին այդ շեղման մէջ։ Իր զրաբարի քերականութիւնները, — որոնք՝ ինքնին՝ իրը զրաբարի քերականութիւն՝ լաւագոյններն են, — տարածուելով

բոլոր դպրացներուն մէջ, հայերէնի դասին զլխաւոր վրադումը կազմելով, շատ մը սերունգներու ծխարը դրաբարով ծանրաբեռնեցին, ու բաւական առեն ափրեց արտառուց զրաթիւն մը, որու համեմատ մեր դպրոցներուն մէջ՝ ոկրքիական կարգերէն մինչեւ բարձրագոյն կարգերը՝ հայերէնի դասերը կը բարդիանացին դրաբարի առացումէն միայն, մինչեւ աշխարհաբարը կանոնաւոր ու մաքուր կերպով զրելու համար ոչ մէկ դաս տալու պէտք չէին զգար, — մտածելով (ինչ որ բացարձակապէս սխալ է) թէ դրաբար գիտնալը կը բառ է աշխարհաբար լաւ զրելու համար: Եյդ շըջանին է որ Պայալ Հասովի վարչութիւնը, այդ տիրապետող սխալէն վարակուելով, կարծեց թէ Բառաւածաշնչի ամենասպարզ ու մաքուր աշխարհաբարով թարգմանութիւնը զոր ասենավ կասարած է Տր. Կրին (և որուն միակ թերութիւնը «գրական» տկարութեանը մէջ է և ոչ թէ լեզուին) անպատշաճ՝ տղեղ լեզուով մըն էր խնդրագրաւաճ, և հարկ համարեց զիմել Գարագաշեանին որպէս զի դրաբարախան աշխարհաբարով մերստին թարգմանէ զայն: Գարագաշեան թարգմանեց իր լեզուալը, բայց այդ թարգմանութիւնը տարածում չդառն մողովովին մէջ (որուն անհասկանալի և անտիտրծ էր՝ բնականաբար): և առկից քանի մը տարի առաջ, Պայալ Հասովի վարչութիւնը որոշեց նոր թարգմանութիւնը մը հրատարակել այսօրսւան աշխարհաբարով:

Եյդ նոյն սխալին աղջկցութեամբն է որ դարձեալ Գարագաշեան մը դաշտացակ ուսկեղին դպրութեան սոկեարեան դրաբարով ամսագիրն հրատարակել, ամսագիր մը որ բրածոյի մը տպաւորութիւնը ձգեց և շուտ անհետացաւ: Նոյն սխալին հետեւանքովն է վերջապէս որ ձախորդ գաղափարն ունեցաւ սոկեարեան դրաբարով թարգմանել Լավանիթէնի առակները, այսինքն գործ մը որ միմիայն աշխարհաբարով կրնայ թարգմանուկիլ, ինչ որ այնքան լաւ հասկցած է Գարրիէլ Պ. Արվագալաքի, որ Քրիլովի առակները թարգմանած է ոչ թէ դրաբար, այլ աշխարհաբար, և արտադրած է զործ մը կենսութիւնի ու ամենասիրուն, մինչ Գարագաշեանի թարգմանութիւնը թագւարի զգեստ հագած մեռելի մը կը նմանի:


Եյդ վերապահումները, որոնք Գարագաշեանի զուտ դիտական գործին չետ կապ չանին, պարտաւոր ենք լինել երբ իր ամբողջական գործունեաւմն վրայ կը խօսինք, որավիշետեւ որքան ալ խորին ըլլայ մեր յարգանքը այդ մէծ մաքին համար, անոր մասին դատաստան մ'ըրած ատենիս այդ յարգանքէն պէտք է նախաձենար համարինք յարգանքը ճշճարտութեան, որուն ինքն խոկ՝ եթէ միշտ համաձայն չդառնուեցաւ՝ միշտ յամառօրէն ձրգաւեցաւ: Հասնելու:

Գարագաշեան զործած է նաև իրեւ ուսուցիչ։ Տարիներավ՝ Պոլոսյ պալոցներուն մէջ, ինչպէս և ընտանիքներու մէջ, դասական հայերէնը սորվեցած է։ Աշակերտած ըլլալով իրեն՝ Պոլոսյ Ազգային Կեղրանական Վարժարանին մէջ, ուսուցիչը ճառէն ճանչնալու և ներքին մարդուն ալ բանի մը յատկանշական զծերը ուսումնասիրելու առիթին ունեցած եճ։ Յիշատակիլ զոր պահած եճ իր ուսուցիչի գէճքէն ու տպաւորութիւնը զոր մարդու վրաս զործած է այդ զպրացական յարաբերութեանց մէջ՝ շատ սիրուն են, չակառակ անհրաժեշտ վերապահումներուն զոր պէտք է ընել իր ուսուցչական զործաւնէութեան ալ ճառին, ուր, ինչպէս արդէն վրած եճ ուրիշ ոստիւ, իր Մեսրոպեան հայերէնի մոլեւանգութիւնը պինքը կը կուրացնէր հայ լեզուի և դրականութեան և նոյն խէլ պատճութեան այն բոլոր մասերուն և ձեւերուն համար որոնք Մեսրոպեան շրջանին հետ կապ չունին։ Ես բիչ անգամ ճանչցած եճ մարդ մը այնքան խանդավառ որբան այդ զմայլելի մէրունին որտւն անխոնջ ու միշտ կրակուս պաշտամունքի ճառը ոսկեդարեան զրաբարին ուզգուած՝ չորս տարի անընդհատ ունկնդրած եճ։ Մեսրոպեան հայերէնը իր աճրողջ կետնքին հրայրը, իր հագին զերազոյն ուրախութիւնը, իր սրտին միակ սէրը եղած էր, և իր կետնքին վերջին շրջանին՝ երր մենք զինքը ճանչցանք, այնպիսի շրջանի մը ուր մատարական տարփանքները բնականաբար աւելի տեղ կը բւնեն մարզոց — մահաւանդ մտածող մարզոց — սրտին մէջ քան մարմնեղէն տարփանքները, այդ սէրն ու պաշտամունքը առաւել քան երբեք սաստկացած, գերազոյն սրութեան հասած ըլլալու էին։ Իր դասերը կը բաղկանացին զրեթէ միշտ ոսկեդարեան հեղինակի մը մէկ կոտրին ընթերցումէն ու բացաւորութենէն։ Պէտք էր տեսնել ի՞նչ գուրգուրանքով, ի՞նչ կաթողին յուղմունքով, ի՞նչ հեշտական հիացումով կը կարգար եղնիկի կամ Խառուածաշունչի և կամ Բիշգանդի էջեր։ Յաղթական երանութեան մպիս մը կը լուսաւորէր այդ պահուն իր անուշ ծերունիի գողարիկ գէճքը։ Իր գրասեղանին առջեւ՝ մամ մը աճրողջ՝ սորբի վրայ կեցած, իր մտքին ու սրտին աճրողջ ուժերը կը թափէր՝ մեղի փոխանցելու համար իր համոզումներին ու հրայրը։ Այս՝ «սորբի վրայ»։ Գարագաշեան միակ դասասուն էր, որ սորբի վրայ կ'աւանդէր իր դասը։ Հակառակ մեր բոլոր աղաւանքներուն, այդ եօթանառունը անցած ծերունին և ոչ իսկ մէկ օր մը յանձն առաւ նստած դասախոսել։ Թերեւս իր նախկին քահանայական կետնքին մէկ հոգեկան մնացորդն էր այլ դասը

իրեն համար նուիրական արարք ճըն էր, իր սէրն ու իր հաւառքը երիտա-
սարդ սերտնդներու փոխանցելու սաւրբ զործը, զսր պէտք էր յատնկայտ
կատարել՝ ինչպէս աղօթք ճըն կամ քարող ճըն: Աւ պէտք էր նաեւ տեսնել
այն ճողովին զայրոյթը որով կը բռնկէր՝ երբ զուտ աշխարհաբարի կամ ոչ-
սակէղարեան զրաբարի վրայ խօսէր. «Եւզու չէ՝ աշխարհաբարը, չինկեանէն-
րէն է», կը զոչէր: Իր այդ ցասումի վայրիեաններուն ճէջ, բառերը զոր կը
գործածէր՝ երբեմն տարօրինապէս թիչ սոկեղարեան էին: Բայց ի՞նչ ալ ընէր,
ի՞նչ ալ ըսէր, ճիշտ կը պահէր իր տիպարին ուժեղ զեղեցկութիւնը, այն
զեղեցկութիւնը զոր կուտայ աղնիւ ու անշահախնդիր խանդավառութիւնը:
Տարօրինակ բան է որ այդ նոյն ճարդը, որ այնքան առատաձեռն ու շռայլ
էր իր գասերուն ճէջ, ուր ինքվինքը աճբողջապէս կուռար իր աշակերտնե-
րան, իր ճէջ պարունակած ըլլայ նաև, զրամասէր կծծի ճըն: Աւաղ՝
ճարդոց լաւագոյնն խակ ճէրթ բառո ճըն է հակասութեանց: Ի՞նչ փոյթ սա-
կայն՝ ճեղի համար՝ իր հասարակ կեանթի թերութիւնները: Իլ բանասէրի և
ուսուցչի կեանքին ճէջ, իր զիրթը մնաց ճիշտ աղնիւ, անկեղծ, խանդավառ,
իր սկզբանքներուն և համոլմունքներուն հաւատարիմ, ինչպէս հաւատացեալ
Ճիր Բատուծոյն: Ոչ ոք իրմէ աւելի սկրճախօսաբար վիսցած է ճեղի սոր-
վեցնել աննիւթական, գաղափարական, ճտաւոր բաներու համար տածուած
սիրոյն վեհ զեղեցկութիւնը:


Փարիզ, 1904





ՎԱՀԱՆ ԹԵՔԵԼՈՒ

(իր առաջին շրջանին)



Պ. Թէքէւանի առաջին հասորը, — Հոգեր, — բուրաստան մըն է,
ուր վառ ու պերճ գոյներով շըեղ, խրոխտաձիդ ծաղկիներ չեն որ կը ժայթ-
ըն ցօղովից ու հարաւոտ հողէ մը, այլ խորհրդապահ ու փափակ կէս-թոյ-
րերով, հազարադիւտ բուրումներով նորբ ծաղկիներ, որոնց հրապարին կազմա-
ւորմանը մէջ պարտիզանին դիտաթիւնը մեծ բաժին մը ունի: Այդ զաղար ու
թանկազին բուսականութիւնը, սրուն սերմը նորէն սրտէն է որ կը բղիսի, և
որ, մարի երկայն ուսպումալ մը զարգացած ըլլալտն հակառակ, «բնական»
արտապատթիւններուն կենդանի հրապարը կը պահէ միշտ, Պ. Թէքէւանի
հսասորին մէջ կը կարմէ ինչ որ անհատն ու հարազատ ծնունդն խակ է հե-
ղինակին խոսունուածրին, բայց ամբաջ բուրաստանը ահով չէ որ կը լեցուի.
անոր մէջը խառնուած կը տեսնենք առունիքը որ որից պարտիզներէ, օտար
մեծ պարտիզներէ փոխ են առնուած, և մէկ քանի ալ թուփեր որ չերձայի
մէջ հսած են և բնաւ. հսու չունին, ու նոյն խակ քանի մը ծաղկիներ որ
թղթէ են շինուած: Ինչ որ սակայն այդ ծաղկանոցին մէջ ուղղակի պատուղն
է պարտիզանին անձնական ստեղծագործութեանը, բաւական է սրպէալի
շնորհակալ ըլլանը իրեն՝ մեզի նոր տեսակ բուրում մը և երանդ մը վայելել
տալ կրցած ըլլալուն համար:

Ածուն զոր Պ. Թէքէւան կը բերէ հայ բանաստեղծութեան արախն
աւելցնել, կը յատկանշուսի նախ՝ խնամքի, կրթութեան ծայրայեղ ծտահոգու-
թեամբ մը, որ հեռու է յաճախաղէալ երեւոյթ մը ըլլալէ մեր զրական
բուրքուն մէջ: Պ. Թէքէւան փրաք հազար պարտիզան մըն է, որ գրա-
կան բուսաբանութեան արեւմտեան վարպետներու դասերուն երկարօրէն
տենկնողած է, և որ իր հանուերը ցանելէ ասաց մանրացցի տակ զանոնք
կը զնեն ու զանոնք ձեռնացուած մատներավ կը ցրցընէ իր հողին մէջ զոր
նախ հստ տարած է մաքրել ամեն մացառէ ու աղբախուղբէ: Այդ ածուն կը
բնորոշափ նաև — ու հսու է անոր բան արժանիքը, — իր բերքին մատ-
նաւոր ինքնարտւի շնորհովը: Պ. Թէքէւան երգիչն է պատանեկան զգայնու-
թեան, զգայնութիւն մը որ ամենէն քիչ ու ամենէն գէշ թարգմանուածն է,
քանի որ պատանիները կ'աճապարեն միշտ հասուն հասակի երգը հնչեցնել
այնպէս ինչպէս ուսած են իրենց նախորդներէն, զեռ զայն անձնական փոր-
ձառութեամբ ըլմբունած, և կ'արհամարչեն արտայայտել ինչ որ իրենց տա-
րիին բնական սպասորութիւններն իրենց կը ներշնչեն: Պ. Թէքէւան կ'եր-

դէ պատաճութեան տարսամ անձկութիւնները, բուռն բայց անորոշ խանրա-
վառութիւնները, տենգոստ հետաքրքրութիւնն ու ամեջի ծարաւը Կեանքին,
խուսափուկ ու երազկոս դորսիները և մեծ, աննպատակ ու վաղանցուկ
ախրութիւնները, ու այն քիչ համուլուած յուսահատութիւնները որոնք ար-
զիւնքն ոչ թէ կեանքի փորձառութենէն յառաջ եկած յուսախարութիւննե-
րուն, այլ գեռ յադուրդ չգուած իդձերու փոթորկումին յաջորդող կարձատեւ
թուլացումներուն:

« Եռվեցերքին վրայ տիսպասով արձակ քերթուածը, որով Պ. Թէքե-
եան իր սկզբնառութիւնն ըրաւ Պոլոսյ Նալեկինն մէջ, այդ դեռ չապրած
ու իր տեհանքին ինքն իր մէջ այսկեւն մաղձուած հաղիին պատկերը կը
ներկայացնէր.

« Ամայի երկար դաշտ մը է ծովեղերքը. թարմ պէ զալար խոտերուն
մէջէն ցցուած մամուսպատ ժայռեր, արեւին տակ, կարծես կը խոկան
Զանձորոյթը իրենց անփոփոխ կեանքին . . .

« Նովեղերքին վրայ հարթ աւազ մը կը փուտի: Մամուսպատ ժայռե-
րուն մէջաեղ, խրճիթ մը՝ խոռոչաննան մերկ պատուհաններով ժայռէ զե-
րեղմանաբարերու մէջ հաղէն դուրս ելած զանկի մը պէս՝ կը խոկայ Աչըն-
չութիւնը կեանքին . . .

« Եղբեւանիի բարակ ծառ մը տունին երեսը կը պատառէ: Պատու-
հաններէն մէկուն մէջ աղջիկ մը ն է նստեր, ձեռւքը ծնօտին ու կուրծքը
բաց, մէ՛ս-մինակ հորիզոնին դիրկընդիմանումին զիմաց, կը խոկայ Առանձ-
նութիւնն իր կեանքին . . .

Տունսին մէջ, այդ առաջին երգէն հինգ կեց տարի յետոյ զրաւած, Պ.
Թէքեեան կը բացատրէ պատաճիին հովոյն մեծաղոյն տագնապը, տագնո-
պը զոր կը կըէ ան երբ յանկարծ բուն կեանքին, զործունէութեան, կուփի,
ցառի կեանքին առջեւ կը դանէ ինքզինքը՝ երազանքի շրջանին աւարտին
մօսիկ.

« Իմ տունս լերան մը ստորոտն է ու զահավէժի մը վրայ, երկուրն
ալ հաւսարապէս մթին անտառներով ծածկուած:

« Տո՞ւն է թէ վրան. — ա' յնչափ անզամ տեսարանը փոխուեցաւ աչ-
քիս առջեւ. բարձրանալու տենդով ամէն անզամ քիչ մը աւելի վար դայ
ինքզինքս խորխառատին ճամբուն վրայ:

« Խաւապեսի մը պէս՝ վտանգի մէջ իր նաւուն կամքջակին վրայ,

տանիս մէջ ևտեւ ու առաջ կը վաղեմ հիմա, փոխն ի փոխ քննելու երկու շեռանկարները:

«Երկուքն ալ իրենց հաւատարապէս ճթին անստառներով իմ վրաս կը խռմեն ու չտարած՝ անոնց մէջանուղ խղզուիլ, անհետանալ կը կարձեմ:

«Բայց ճինչզեռ կը ճանչնամ այն անստառը որ առանիս ևտեւը կը տարածախ, գիտեմ անոր թանձրահոն ճթութիւնները ու հաղուաղէպ լուսուշները, անոր շատ թւենաւոր առևնիերը ու սակաւ անուշաբայր ծաղկիները,

«Կը զողամ մտածելով անձանօթ արահետներուն անոր որ առջիս զիստիսիւ. կը զահայիթի, կ'իջնէ, յանդելով անվերջ անյատակ անդանդին:

«Տո՞ւ թէ զմուսք, կը հարցնեմ ինքինիքս ու կը անհչամ սչինչո՞վ ճը զայն հիմէն օգը հանել ու թաղումուիլ անոր վլատակներուն տակ, չիջնեւ լու համար աւելի վար, անդունղին ճամրուն վրայ . . .»

Բայց Պատանաթիւնն իսկ իր վերացական ամբողջութեանը մէջ չէ որ կ'երգէ. Պ. Թէրէեան, այլ այն ճառնաւոր պատանաթիւնը որ իրենն է, և որ իր յասակ զրոշմն ունի, փափակ, երկչոտ, ինքնամփոփ բայց և հեշտամեր ու ջղուտ խառնուածքի ճը զրոշմը. Պ. Թէրէեան այն պատանիներէն չէ եղած որ հազիւ սաքերնին կեանքի սեծին վրայ զրած, արգէն աշխարհիս տիրապետական փառասիրութիւննալը կը զինուինան, կամ ճարդկութեան հորիզոնն ընդլայնելու, տիեզերքին խորհուրդը լուսաւորելու ճիգեր կը խիզտիւնն: Ինըը ճարդկութիւննալ շատ քիչ կը զբաղի, տիեզերքէն կը տեսնէ ինչ որ կը նամակ իր հոգիին այս կամ այն երեւոյթին, և արիշ բանի տիրապետէլ չ'ըդամր բայց եթէ Գեղեցիութեան այն ցոլքին որպէս կը տառապի: Մութին մէջ սասանաւորը սրաշապէս կ'արտայացաւ այդ խպնատ, համեստ, ինը իր երազներուն մէջ ամփափուած հոգին.

«Մութին մէջ կ'ուզեմ որ կեանքըս անցնի,
Երազի մը պէս մեզը ու կարճատեւ,
Անձայն, անշըշուկ, ամենինչն գաղտնի,
Լայն ճամբուն մէջէն քայլով մը թեսեւ,
Առանց ըստուերիս շղթային բըւնի:

«Չեմ ուզեր տեսնել աստղերը երկնի
Որոնք կը բացուին հոն՝ ժըպիտ իբրեւ՝
Ժըպիտներ իբրեւ մարդոց ժերունի

Մութին մէջ:

« Ինչպէս որ ցըցււած վիզէ մը ծխանի
Մուխը ելլելով կ'երթայ յամբաթեւ
ցնովիլ ոփին մէջ եւ իրեն ետեւ
Զըթողուր ոչ մէկ հետք յիշատակի,
Անպէ՞ս Թող իմ կեանք հալի՛, տարտղնի՝
Մութին մէջ:»

Մոթը կը սիրէ, որտիչեաեւ ան վինըը կ'անջառէ, աղմուկէն, զոր
կ'առէ, որավճեաեւ զործոզ մը, կուռազ մը չէ, և մարդոց ճրջնակոյաէն,
որուն հետ զեռ կապ չաւնի, բանի որ չէ սկսած կեանքի պայքարը: Իր բո-
լոր երգերը՝ Մոթէն ներշնչաւած, շատ սիրուն են ատոր համար, որավճեաւ
զգացուած են, և մասնաւոր հարեկան վիճակի մը արտայայտիչ:

« Երբոր երկնքի վրայ Կիշերը կը ճաղիկ՝ իր սեւթափակչէ անսահման
թեւերավ սրոնց Գրուանքներ ու երադներ կը պահուըտին զողին մէջ, ճաղիկ՝
որուն զեղին առէջները երկնքին կը դպին ու կը սարսուան այլ բարձրա-
թեանց մէջ անցնող զեփիւաներուն շունչէն,

« Այդ պահուն Ճիշդ հոգիս կ'իջնէ իր փառակրէ աշարտակէն և յաճ-
րորէն կը սահի Ճամբաներէ սրոնք ինք բացաւ. և ինք ճիսայ կը ճանչնայ,
հետապնդելով երազ մը զոր սանցեց և որ խայ կուտայ այլ պահուն իր
առջեւէն:

« Ո՞վ անուշ Ճամբարութիւն անլոյս գիշեր մը քնացողներուն ներլաշ-
նակ շունչին մէջէն և մեռելներուն վսմ անշարժութեանը վրայէն,

« — Քանզի հաղարաւորներ Մահը քարացուց այլ գիշեր. —

« Ո՞վ գերբնական վայելը հոգիսո՞ւ առանձին և բազմաթիւ, բնաթեան
մէջը հարած մինչեւ այն վայրիկանն ուր արեւին փայտան ճանկալը կուտայ
իր ցողունէն հնձել Կիշերուան սեւ ճաղիկը որ կ'իջնայ նորէն երկրի ան-
դունդներուն խորը: »

Բնութեան մէջ՝ պերճաշող, ճեծաշոյնդ անսարանները չեն որ վինըը
կը դրաւեն. աստղացան երկնքին վեհաթիւնը, արեւուն զիւցաղնական ճահը,
յաւնին անսահման շնորհը իր քնարը չեն սարսացներ. աստվածներն են որ
կը յուղեն վինըը, կը ներշնչեն վինքը, աստվածները, այսինքն ինչ որ կայ
երկնքին մէջ ամենէն աւելի խուսափուկ ու երազային, լոյսը՝ որ հաղիւ նը-
շուլած՝ կը շատապէ թաղութիւ խաւարին ծոցը: Միրոյ մէջ տենչն է որ աւե-
լի թանկապին կ'երեւայ իրեն բան վայելումը. »

« յանիշակները թող երբեք չը թօշնին,
թող նըւագին զիս հըմայող՝ չի գայ վերջ.
Չը բըզբատի արշալոյսին ծիրանին,
ևւ տենչ անքներն չը հաստմնան սրտիս մէջ:

... յօնայէ՛ ինձ ցագեցումին անվաընայ
խոնջէնքը դառն. ինծի, ո՛վ Տէր, մի՛ թոյլ տար
բընել փաղլիւն երազիս գունաը օճառ:»

Իր սիրոյ երգերը՝ մեծ ճառամբ՝ կնոջ հրապոյրէն վրդովուած, անող
առասպաղ, բայց և իր տառապանքն ինքն իր մէջ թաղելով ինքշինքը
կրծող պատահին յազիչ և սիրուն բերթուածն են.

Բազմութեան մէջ, սրտիս խորէն ցած, շատ ցած
կը մըրմընջեմ անունն անոր եւ լերան
գըրայ, մինակ, զայն կը պոռամ գինովցած,
գախով, թեմեթեւ յանկարծ թըռչնոյ մը նման:

... Անցաւ գընաց ու կը սպասեմ իր դարձին՝
ինչ պէս մոմ մը հովին դէմը դուշալով...

... Հիմա ցորենի խիտ արտի մը պէս՝
երբոր իրիկուան կը գըշէ զեփիւռ՝
կը դուզամ ամբողջ մարմինովս երբոր
շնոռւէն կ'անցնիս . . . :

... կը հետեւիմ վախով թեմեթեւ քայլերուդ՝
Նըւագաւոր ինչ պէս քընար մը որուն
կը Ֆընիէ սիրուս արձագանքը անգութ,
ո՛հ, գիպուածով գարձո՛ւր գըլուխըդ սիրուն
եւ չըհատած ժողվէ՛ աշքիս մէջ Սէրին
գանձը անհօւն, գանձը շըքեղ, յորդահոս . . .

Այս գիշեր թո՛ղ իմ տենչ անքըս հարսի պի, և
նըւարելով սըպըրդի ներս քու խոցեղ,՝
Քընացընող երգեր երգել եւ անտես՝
Սընարիդ շուրջ սըրբավուել խունկ ու ձեւե...

Խաղնոտ մէր ափագառուած արձակ բերթուածը, — հասորին գոհար-
ներէն մէկը, — այդ հաղեկան վիճակին ամենէն ամբողջական պատկերա-
ցամն է.

« Իմ սերու ջինջ առաւակ մըն է որ յուշիկ կը հոսի խոտերուն տակէն, ընդարձակ դաշտին մէջ».

« Այնչափ յուշիկ որ ոչ խել իր դզէխմը կը լսուի, և գուն որ բանի մը քայլ անդին կը պարտիս՝ անոր գոյաւթիւնը չես զիսեր:

« Կը աենչամ որ աղու թեթեւ քայլերգ պատաշմաճը անոր ծառը բերին քեզ և անոր պայծառ ջուրերուն մէջ յանկարծ սրունքներդ թրջին՝ բանի որ անիկա, բնութենէն իր ճամբան գծուած, չպիսի կրնայ դալ ու քուրքերդ համբուրել:»

Այս նօթը հեշեցնող գեռ բաւական թուալ կտորներ կան հատորին մէջ, որոնց բոլորն ալ աւելորդ պիտի ըլլար յիշել այսաւող: Հոն կը գտնենք նաև մէկ քանի էջեր (Հուտաղ, Հովուերգութիւն), ուր զգայնութեան նոյն խորքն է որ ի յայտ կուգայ, բայց որ՝ իրենց ճանապարհ երանդաց աւելի Հովուերգականիքի վիրագիլին հիթանս յուզմանը կը յիշեցնեն:

Նոյն այլ զգայնիկի պիտին է որ կ'երեւայ գարճեալ այն բժայըներան մէջ զոր Պ. Թէքէւան յօրինած է բնական էակներու հողին բացարեկու համար. Մանիշակը — սիրան արձակ քերթուածի մը մէջ — իր կեանքը կը պատմէ. կ'ըսէ իրեն՝ թէ ինքն ալ ատենալ ուրիշ ծաղկներու պէս բարձրագլուխ կը կանգնէր, բայց համայքն ունենալու համար հպատակ զգալու իշխանուհին մը որ եկա բարաստանին մէջ ուր ինքը ծեր էր, որ մը վար իջաւ իր բարձրունքն և խոտերուն մէջ ծածկուեցաւ որպէս զի գեղաւհին սոտքերը անգիտակցաբար վինքը կոխսաւէին.

... « ինկայ հողին վրայ, անբոյր գաճած խոտերուն բալ ու անսոնց հաւասար արժանաներս նետեցի:

« Եւ առաւու մը, ծածանուն ճերմակ պարեկոսալ իշխանուհին, իր դանդար հեշտական պայտափին մէջ, զիս իր թեթեւ սոտքերուն տակ կոխսակց՝ մինչ ես այլ զգաւանքին փոխարէն իմ հողիս կուտայի:

« Առառան զավութեան մէջ, իշխանուհին, զարմացած, ձձեց իմ անձանօթ բուրումս և աչուլները թաղուեցան անտրջին խորը:

« Այրակէս ես իմ երազս զրկեցի, երջանիկ ու զոհ մոթին մէջէն ծաւալեցնելուս սիրոյ խունկը որ կը հեշտացնէր վերը, լոյտին մէջ շարժող էակը ...»

Այս էջերէն զուրս որ այլ հոգեկան վիճակը կը թարգմանեն, Պ. Թէքէւանի հատորին միւս հատուածները նմանողաւթիւններ են, — երբեմն յաջող, մերթ ձախողած, — ուրիշ հոգիներու, մասնաւորապէս Պոտէրի և

Վերլէնի, երդին: Այս էջերը որ արդէն կեանքը ճամչցած, սիրոյ բաժակը ճիխչեւ մրարը քամած, ու զգուած, յագնած, ձանձրացած մարդու խօսքեր կ'ըսեն, փոխ առնուած էջեր են, Պ. Թէքէեանի բուն երդին հետ կապ չունեցող, մինչդեռ միւս էջերը՝ զոր վերլուծեցի՛ իր մսին ու արիւնին զաւակներն են և ասոր համար՝ գեղեցկագոյնները, կամ՝ աւելի ճիշդ՝ միակ գեղեցիկները:

Պ. Թէքէեանի հասորը կ'աւարտի վերջաբանով մը որ պատանեկան փուլին փակումը կը ծանուցանէ և անցըը առնական մտածումներու շեփութիւններուն.

«Ճիմա նըման պարտիզանին այս խոինեմ
Որ կը իմանէ ածուներէն տունկերն իլն՝
Անսկամնակ, յոգնած սէրերս կը խըլեմ,
Յարդարելու համար իողը նոր բերքին
Անսուներուն, աշուններուն բարերար,
Հոգւոյս քաղցին, ւ ուրիշներուն ալ համար:»

Դեռասի հոգիի մը ինքնարքշիու երազանքներէն յետոյ անոր այս աենքը հանրացին կեանքամը բարախելու, իր ճայնը հաւաքական ցաւերտուն ի նպաստ զներու՝ շատ համանալի է և շատ աղնիւ, մանաւանդ բանաստեղծի մը համար որ կը պատկանի ճայրայեղ զժբազզութիւնով մը բեռնաւոր աղջի մը: Անշուշտ խմաստակ և անարդար պիտի ըլլար պահանջել ամէն քնարէ հանրացին գործը երգել և միմիայն, միշտ անով թրթուալ. ամէն հոգի իր ինքնարքիւնը պէտք է զգաի արտայայտել, և բանաստեղծութիւնը պէտք է անկեղծ ըլլայ և ինքնարքուն, ու Օգտակարին չզոհէ երբեք Գեղեցիկը, սրով շեաւե Գեղեցիկը ինքնին շատ բարձր տեսակիէ օգտակարութիւն մնի է: Բայց կարելի է պահանջել ամէն անհատէ, ինչ ալ ըլլայ իր խառնուածը, որ անտարքիր չմեայ մեծ յաղումներուն իր աղջին, ու ամբողջ մարդկութեան, որուն մէկ օղակն է իր աղջը: Ամէն անհատ պարտաւոր է, իր չափովը և իր կրցած հղանակամը, հետաքրքրութիւն հանրացին գործին, ու աջակցիլ անոր. փոսուկը աշտարակին մէջ կամ անձնական ցաւերու երդին մէջ կրզիւցած մնալու յամառիլը ոչ միայն զատապարտելի է բարոյական տեսակէտով, այլ և գեղեցկագիտական տեսակէտով, սրովհետեւ «առգեղ» է տեսնել հոգի մը, որ գեղեցկութիւն արտադրելու կարող, բարոյական յաղում ստեղծելու. ասակ ըլլալով հանգերձ, իր մտաւոր չնոցէն ոչ մէկ կայց չի նետեր մարդկացին պայքարին սրբազան վասարանին մէջ: Այսպէս, Շէնիէ, Թրանսացի ամենէն:

զճայլելի ու ճաքուր արուեստագէտներէն ծին, որ, ծինչդեռ վ.ոլթէրներին ու Ռուսօները Յեղափոխութիւնը կը պատրաստէին, նոր Թէոլոգիտի մը որինդը հնչեցնելով կը շատանար, և ատով իր երկրին գեղեցկազիտական ճոխութիւնները բարձապատկողի շատ աղնիւ դերը կը կատարէր, ինքն իսկ ցընցուցաւ հանրային կեանքին ճրբիկէն, երբ Յեղափոխութիւնը գաղափարի վիճակին իրականութեան վիճակին անցնիլ սկսաւ, մասնակցեցաւ, սրտով, զրչով ու գործալ, հաւաքական պայքարին, և եթէ ախմար ու ոճազգործ վճիռ մը զինքը տարածած չքացուցած ըլլար, ֆրանսացի Թէոլոգիտը սիտի թողուր զործ մը որ զինքը երկրորդ Լուկրետիոս մը պիտի կացուցանէր և որուն նօթերն ու մէկ քանի զրուած հատուածները կը մնան միայն։ Պ. Թէքէեան արդէն սկսած ալ է արտայայտել էջեր որ իր մտքին արդ նոր փուլին աղղեցութեանն արդիւնքն են. անոնց մէջ կան, ինչպէս Խարոյկը որ Անահիտի մէջ հրատարակուեցաւ, ու մէկ քանի քերթուածներ, «Ժող. համար»ին մէջ երեւցած, որոնք այդ զգացման արտայայտութիւնը յաջորդած են հաշուեցնել բանաստեղծին խառնուածքին հետ. բայց և տեսանց Պ. Թէքէեանէն հրատարակադրական յօղուածներ, որոնք՝ ըստ իս' սխալ մըն են իր կողմէ գործուած իր տաղանդին ու իր խառնուածքին դէմ, և Ճիշդ ատոր համար՝ թոյլ, և իրեն անարժան։ Շէնիէ, սրինգին տեղ Լուկրետիոսի պղնձէ քնարն առենելով, իր հոգիէն բոլորավին չէր հեռանար, — ինչպէս ըրած պիտի ըլլար եթէ Վոլթէրի քրքիջը փորձէր հնչեցնել. ի ճնէ «զասական» ու ամէն բանէ առաջ «արուեստագէտ» իր բնութեանը միշտ հաւատարիմ կը մնար՝ դասական ստեղնաշարին մէկ խաղէն միւսին անցնելով, կամ, աւելի Ճիշդ, երկու խաղերը փոխն ի փոխ հնչեցնելով։ Պ. Թէքէեան, իր բնաշրջութեանը յառաջնադայցումին մէջ, լաւագոյն օրինակ մը չի կրնար ունենալ քան Շէնիէն։

Զեւը Պ. Թէքէեանին հատորին մէջ շատ խնամուած է, երբեմն՝ նոյն իսկ չափազանց նրբամոլ բայց այն հատուածներն ուր արուեստականութիւն կը զգացուի, զրբին նմանողական բաժնին կը պատկանին. Պ. Թէքէեանի ամձնական զրուծը կրող էջերը վճիռ են ու պարզ։ Մերթ սակայն, այդ պարզութիւնը տղայականութեան կը հանի, և այն ատեն քերթուածը լարավիսեան արտադրութեան մը ձեւը կ'առնէ, ինչպէս Դիւտը, որ բնաւ պէտք չէր տեղ ունենար այդ հատորին մէջ.

« Թեզ սիրելէս ի վեր ամէն օր նոր զիւտ մը կ'ընեմ։ Դիտէի՞ր թէ ինչո՞ւ քեզ կը սիրեմ։ — Անոր համար չէ՛ որ ամենէն գեղեցիկ ես, այլ անոր համար որ քու գեղեցկութիւնդ ես ամենէն աւելի կը սիրեմ։

Եւ քու գեղեցիութիւնդ ամենէն աւելի կը սիրեմ այն օրէն ի վեր ուր տեսայ քեզ: »

Կան ալ կտարներ որոնց «թօննի աններգաշնակութիւնը կը զնասէ ամբողջութեան կատարելութեանը. այսպէս՝ Հովուերգութիւնը, որ Դիրգիլեան ոճով ծը պէտք էր զրուած ըլլար ամբողջ և կը ձգտի ալ այզպէս ըլլալու, Մորասանական այժմէաշանէ բացարութիւններով կ'եղծուի («ակսան աւելի որոշ տեսնել իրենց մէջը», լուսինը՝ նախ ոսկի կէտ, յևտոյ՝ մահիկ, երեւցաւ ըլլուրին ետեւէն, կէտ սկաւառակ՝ գծուեցաւ երինքին վրայ, եւն.»): Մերթ ալ քերթուածին բնարերգական ազնուութիւնը կ'ապականուի արձականակ պարբերութիւններով որոնք իմաստը զօրացնելու արդարացումն ալ չտւնին. այսպէս, Յնորքին սա տաղերը.

«Երազը անդունդ մըն է
Որուն խորը նայելով
Ամենէն ամուր խառնուածքները
Գլխու պտոյտէ կը բռնուին: »

Կը դանենք հոն մերթ պատկերներ որ տգեղ են և անյարձար.

«Ինչպէս տղբուկ մը սրուակի մէջ թեթեւ՝
Սէրս կը կծկի, կը պատիկնայ, կ'իջնէ վար...»

Իմ մարմինիս թաց ըսպունգէն
Քամուած կեանքը երբոր ցամքի...»

և էջեր, որ կ'երգեն շատ հասարակ, զաւեշտական ըլլալու չափ ուածիկ կեանքի պարագաներ, առանց անոնց տալու բանաստեղծական ազնուացման ծը բարձրացնող խորհրդաշնական լայնաթիւնը. այսպէս՝ այն քերթուածը ուր Պ. Թէքէւան կը յայտնէ ձանձրոցի պարսնին որ կը սպասէ փողոցին մէջ իր սիրուհին որ չի գար...

«Կը դիտէ հեռուն, պահ մը կը խոկայ,
Ու կը մրմընչէ. «Գիտեմ, չպիտի գայ»...»

Թէքջապէս չեմ կրնար ինքնինքս արգիլել Պ. Թէքէւանին մեղաղբեկէ նարկիսի հին աղաւոր ազարանութիւնը խաթարած ըլլալը: Յոյները ջրերու եղրը բուսնազ նարկիզ ձաղկին ձնունդը բանաստեղծօրէն բացարելու համար երեւակայած էին շնորհայի պատմութիւնը նարկիս գեղանի պասանւոյն որ

Կերպիս գետին որդին էր, և արհամարհելով բոլոր աղջիկները որ իրեն համար կը հառաչէին, գետի ճը ճէջ իր պատկերը տեսնելով ինք իրեն սիրահարեցաւ, ու իր դէջին հայեցողութեանը ճէջ անշարժացած, հողին գամուեցաւ ճաղկի փոխուած, ճաղկի ճը որ իր պատկերը ջրին ճէջ դիմելով յաձրօրէն կը թօշնի:

Պ. Թէքէեանի նարկիսը պատանի ճըն է որ սիրով կը տառապի և որ, մերժուած, բայց իր սիրածին պատկերն իր ճէջ ծծած ու հուսկ ապա նոյնացած անոր հնոտ, օր ճը ջրի ճը վրայ հակելով իր դէջը դիմուած տանի կը կարծէ իր սիրականին զէմբը տեսնել և զայն վիտելով կը հիւճուի ու մեռած կ'իյնայ ջրերուն վրայ: Հին հեքեաթ ճը անշուշտ կարելի է նորոգել, ընդլայնել, փոփոխել, բայց պայմանաւ որ անոր ողին չեղծաւի և փոփոխութիւնները նոր զեղեցկութիւն ճը աւելցնեն աւանդական պատկերին. Պ. Թէքէեանի քմայըը բնաւ չէ պահած յունական հէքեաթին իմաստը, որ, այդ նոր ձեւին ճէջ, քաշկուասկ է, անբնական և պազ:

Պ. Թէքէեանի բանաստեղծական արձակը լաւագոյն է քան ստանաւորը, որ, թէպէտ տաղերուն ճէկ մասին ճէջ շատ զեղեցիկ է ու ճարասար, ընդհանրապէս ստանաւորի վերածուած արձակի տպաւորութիւնը կը թոզու:

Լեզուն, զոր Պ. Թէքէեան կը զործածէ, ճարգուր ու նուրբ աշխարհաբար ճըն է, և որ հայկական դրոշմ կը կրէ, թէպէտ զուրիկ չէ անձահ և չհալած ֆրանսաբանութիւններէ, ինչպէս և գերականական ճէկ քանի տաեւութիւններէ («Արթնութիւնը իր», փոխանակ «իր արթնութիւնը»ի, «օղակներու ճէջ իր», փոխանակ «իր օղակներուն ճէջ»ի):

Ստանաւորներուն տաղաչափութիւնը, բայց ի հոն յաճախ երեւցող արձակամեւ ընթացքէն, որ կրնայ յարմարիլ վիստական քերթուածներու բայց ոչ քինարական բանաստեղծութեան, կը ներկայացնէ ճէկ քանի կանոնազանցութիւններ. տողերուն հատածները յաճախ անշշտ վանկավ ճը (ըս, ըդ, ըն,) վերջացած բառերու վրայ կ'իյնան, սիսալ ճը զոր ուռուահայ բանաստեղծները կանոնի կարգ անցուցած են, և որմէ ջանալու է խուսափիլ՝ մանաւանդ բարձր բանաստեղծութեան ճէջ. (¹) նմանապէս կը նկատուին հոն բաղաձայնի խճողամներ որ տողն անընթեռնելի կը զարձնեն (կ'երթայ բայուած քն զետնի փոշին հաճուրադ. «Բայուածքնոյին նէն յետոյ եկող բառը պէտք էր ձայնաւորով սկսէր, որպէս զի տողը իրապէս

(¹) Բացառաբարհկարելի է, իբր սակաւագէտ զարտուղարթիւն, իբր license poétiques, ժողովրդական երգերու տաղաչափութեան այդ ձեմն ընդգրկել, ոուլին ընտանի գնացք մը տալու իամար:

տասնլոմեկ վանկ ունենար, մինչդեռ հստ տասներկու վանկ ունի. նոյնպէս «Ճառագայթումն լուսաշող», «անոր աճիւնն բազրահոտ», «մարդուն յոյսերն և բաղձանքներն սեռերու», եւն). կը նկատուին նաեւ նման վանկերու զուգազրութենեց յառաջ եկած խժութիւններ («Հողիս այսպէս զարկը կը-ըց շընորհըլու», «սրտիդ պարտէզին մէջը ըլբուսաւ»): (1)

Փարիզ, 1902



(1) Թէքեւան, որ իր այդ առաջին հաւաքածուին զմայլսէի արձակ բանատեղծութիւններով և շարք մը փափկազգաց ու նրբանեւ ոստանառներով՝ ի յար կոսպար իրը մեր նոր քերթութեան ամենէն անձնադրում ու շնորհալի արմանագէտներէն մին, անկից ի վեր արձակի ինչպէս և ոստանառի մէջ մեր լսագոյն վարտեաններէն մին համադիսացաւ։ Իր արձակը, որ առաջին իրապարակագրական փորձերուն մէջ թոյլ էր արդարեւ, այլազսմ գրութեանց մէջ՝ մնալով համակերծ բանաստեղծի արձակ՝ հասաւ լիութիւնն ու ամրութիւնը նրբանեան միացնելու։ Իր ոստանառը, որ այդ առաջին հասարին տալերէն շատերուն մէջ՝ ինտուկով Վէրիւնի ինչ ինչ, որշատագոյն, էջերուն՝ չափազմնցութեան կը տանէր Գրազներուն տունէ տան երկարածուալ մօնուածազատ ձգնութեամբ և տաղաջափուած արձակի տպաւորութիւնը կը թողար իրօք, գտաւ այն բարձր հաւասարակշռութիւնը ուր, ճապուկ, ազատ ու օրորուն լիլալով համերեր կը պայի ինվակն ոտանառին յատուկ դաշնամաւալ կշռութիւնը, և շատոնց ի վեր, ոտանառորն է Թէքեւանին մտքին արտայատութեան բաւագոյն գործիքը։ Այ պատասխաններուն երգն աշնքան փափուկ ու բանկոցից շեշտառ մը երգելէ յատոյ, իր ներշնչաման առաջին շրջանին իրածեցափ ողջինն ուղղող բանատեղծը՝ գիտցա, անկից ի վեր Հայ Սամէնի մը հօգեւից իրապրավիր թարգմանել կեանքր իր բոլոր մափաններուն ու մանաւանդ բոլոր դառնութիւններուն մէջ, արտայատուկ մարդկային սրտին բաւակային ներքնաշխարիք, մակասագրին մնայլ խորիսուրդը, սիրոյ տառապանքին բացցը արքեցութիւնը, Առառայ գաղափարին մնասինսն ու մնալախնան, աներեւոյթ ու այրական, վրդովից ու սփոփից լրջը, ինչպէս և իրեն յատուկ պրտառուց նդանակով մը երգել յատն ու ցան իր ցեղին։ Քերթողական գործ որով ան ճնիացցաց մեր ազգային մշակոյթը, մեր իին ու նոր բանաստեղծութեան ամենէն թանկագին ու ամենէն կատարեալ արտագրութիւններէն մին է։



ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԹԱՅՆ

ԻՐ ԱՌԱՋԻԿ ՇՐՋԱՆԻՆ

(« Սարսուլներ » իատորին երեւման առթիւ)







Դանիել Վարուժան մին է այն անձնաւորութիւններէն զոր Մուրատ-Ռափայէլեան վարժարանը կրնայ հպարտանալ արտազրած ըլլալուն։ Վարուժանի պէս դէմք մը անշուշտ ու եւ է դպրոցի արդիւմքը չէ, այլ էն առաջ իր բնածին ձիրքերան. բայց միջավայրը միշտ իր ներգործութիւնն ունի նոյն խոկ ամենէն ումեղ խռանուածքին վրայ, կ'աջակցի — կամ կը հակառակի — անոր կաղմաւորման։ Ավելյաց է որ Վարուժան՝ իր ուսանողութեան խոկ շրջանին Մուրատ-Ռափայէլեան վարժարանին հորիզոնէն զտւոս ալ նայած է յաճախ, ուշաղիր և ուշմ աչքալ մը՝ Հայոց արդի զրական ու ալղային շարժման հետեւած ու եւրոպական մտաւոր աշխարհին քանի մը մեծ երեսոյիներան վրայ իր նայուածքը երկարօրէն յառած է, բայց նոյնքան յայտնի է որ Մխիթարեան միջավայրին մէջ ինչ որ կայ լաւ՝ իր վրայ աղղած է բարերարօրէն, — ու «Մխիթարեան միջավայր» լսելով, կը հասկնամ՝ ոչ որոշ վայրկեան մը Մխիթարեան տան կեսնին, այլ աճտղջ աւանդական մինուրուն այդ հաստատութեան։ Վարուժան տեսած է զոն անցնին իր հագին առջեւէն Բաղրատանիներան, Զուրծիւլներան, Պէշիկթաշլեաններան սոսուերին, Ալիշանը Ճանչյած ու համլցած է, խսկացած է օրինակին վրայ մեծ նախարդներան որոնք ելած են Մուրատ-Ռափայէլեան վարժարանին, ու թեւերը զոր բնութիւնն իրեն արդէն խոկ շնորհած էր՝ ումեղացած են այդ հզօր թռչներան համանցքէն։ Ազնիւ ու ճովի հայերէնը զոր կը զրէ, տաղաչափական հմտաթիւնը զոր ցոյց կուտայ, յստակ ու կուռ շարազրութեան, համաչափաթեան ու կարգի դասական յասկութիւնները զոր ի յայտ կը բերէ, Մխիթարեան մինուրարին շատ բան կը պարտին։ Ինչ որ ի՞րն է, այն բռուն ու սուր զգայնութիւնն է, տաք ու քաղցր սրտի մը հզօր ու խորունկ բարախամը, ամենէն սախորական տեսլիներն ուրոյն եղանակալ մը նկատելու, զգայու և արտայացելու կարողաթիւնը, որ կը աիրէ իր քեր-թուածներուն մէջ։

Որոշ խնամութիւն մը կը գտնեմ իր և Պետրոս Գուրեանին միջեւ։

Ահա, օրինակի համար քանի մը տուն իր հասորին առաջին քեր-թուածէն, որոնք «Գուրեանական» բան մը անին.

Երգել կ'ուզեմ — Խող սարսըռայ բընութիւնն
լրատերուս տակ, ինչպէս մօր ծիծն հոլանի՝

Արուութիւնն իյոն կարծես դագաղ մը կ'երկինէ, —
Օրոցք՝ տունէն գերեզման :

Երիտասարդ է տակաւին, եւ փեսայ,
Գոյսէն մինչ եւ զան՝ հեռու.
Հոն իաց կ'ուզեն հարսն ու ծընողք, զի՞նք կ'ուզեն.
Գեռ շատ շուտ է մեռնելու :

Ան իր արիւնն իր քրտինքով կը շահէր . . .
Տէ՛ր, ի՞նչ սրտով կը կոտրես
Թեւն որուն վրայ կը կըռթջնին մանուկիներ
Եւ ծընողքներ ծիւնագէս :

. . . Պիտի մեռնի — եւ իր բընիկ լուսնին տակ,
Զարսը սիրոյ ծարաւով
Պիտի զուր տեղ անոր գալուն ըսպասէ . . .
Խե՛ղջ վանուի, ապահով

Ցոյսի ամէն խոստումներու վայելքին՝
Կը ծիծաղիս աստղին ինտ,
Մինչ դեռ կեանքի երկընքին վրայ կը գըծուի
Նամիւը շողին զուգահետ :

Արո՞ւն համար շուշան եւ վարդ փոխ կուտան
Իրենց միացումն՝ այտերուդ.
Ինչո՞ւ Վանայ լիճն աստղերով կը վառի
Նախանձելով աչքերուդ.

Արո՞ւն համար հաջաղիդ տակ կը պահես
Ըմբռստանքներն համբոյրին . . .
Վա՛զն, իէ՛ք ծաղիկ, պիտի Յամբորդ մը գուժէ.
— «Մէկ աչքը բաց Թաղեցին » :

Երազ եւ խոհը (սրուն տիտղոսը չեմ սիրեր) սամեղ տեսիլքավ ձը կը
գծէ զէմքը Սասանին, զայն չախջախիւու համար Սատուծոյ դէմքին ամենա-
գեղ ծածանչաւորման տակ. Վարուժանի համար այդ երկու խարհպանշան-
ներն իրենց դասական նշանակութիւնը կը պահէն. Սասանը՝ Զարն է, տղի-
տութիւնը, խաւարը, Աստուած՝ Բարին, գեղեցիկութիւնը, լոյսը. Հիւկոյական
շունչ ձը կ'անցնի քերթւածին մէջէն. սրանչելի են ասղերը որ կը պատ-
կերացնեն Սասանին երեւումը.

զառկած էի. խո՞ր լրութիւն. գիշեր էր...
ձըրագս իւղէ պատերն արիւն կը ներկէր:
 Եանբացաւ մրափ մ'աչքերուս,
Մըտածումներըս երազի մէջ սուզան,
Եւ բիբերէս ամէն ճանանչ լուսական՝
 Կոպերուս վրայ տըւին խոյս :

Սեւ դէմքի մ'ինետ ծեռք մը տեսայ մահճիս քով —
Կուրծքիս դըրաւ մատե՛րը բոց եղունգով,
 Սընդիկի պէս խորամուխու:
Փայտ կորեցաւ լնզուս. վախցա՛յ շէկ աչքէն :
Ես ճամնչցայ զայն. — սատաններուն ամենն
 Կատաղին էր, եւ է՛ն թուխու :

Բացաւ քերամն՝ որուն մէջ լինդ միայն կար.
Իր ակրանե՛րը խորտակուած էին վար
 Իյնալու օրն երկընքէն...
Ըստու. — « Սըրտէդ, սըրտէդ քարշել ես եկայ
Զայն՝ որուն տեղն իմ տեղըս պէտք է ըլլայ.
 Տո՛ւր, ինծի տուր սէրդ իրեն : »

Յետոյ կուգայ պայքարը բանաստեղծին հոգւոյն ու Սատանին ճիշճու,
որ կը պարասի. և երալողը՝ արթնցած՝ հրձուանքով կը զգայ Աստուած իր
որտին ճէջ, անխախտ.

Ա՛յ, արթնցայ : — Եւ միտքըս շուտ մ'ըշտապեց
Սըրտիս վրիխն. գեռ լին հոնտեր էր, անեղծ,
 Կօթն արեւի նըման ջերմ.
Գեւն եղունգով լանջըս շերտած էր տեղ տեղ.
Ուրախ էի՝ որ եղայ զրահ մ'արիւնիեղ
 Անոր համար, լինոր դէմ :

Տարօրինապէս աղնիւ է ու սրտաշարժ՝ զգացումը որով տողորուած է
Հայր, օրինէ՛ քերթուածը. հոն, իր բիբեղի մաքրութիւնալը, առառան
արեւա. արտասր ու թարմ ջերմութիւնով ի յայտ կուգայ « բարի մարդու »
սիրտը որ կը բարախէ այդ բանաստեղծին ճէջ.

Հա՛յր, ես կ'երթամ այն ճամբայէն որ ճերմակ
Մազերուդ զիս կը տանի,

Վաստակաբենի ոսկորներուդ, ծեր սըրտիդ
և սէրերուդ կենդամի . . .

Բաւական է . . . աշխատեցար, կըրեցիր,
Ամէն նետի, հարուածի
Վահան եղար ինծի համար. հոգի՛դ է՝
Որ հոգւոյս մէջ կը յածի :

Իմ արիւնո է գոյացած քու քրտինքէդ.
Ցոգնութեանդ ծիլն եմ տըխուր.
Հոգիդ, կաղնի՛, երը կուրծք կուտար մըրիկին՝
Ես շուքին տակ, համգիստ, լուռ

Կը մեծնայի: — Հարկ է հիմայ ա՛լ համգչիս
Ես ես քեզի յաջորդեմ . . .
Խոնչէ՛նք, խոնչէ՛նք: — Կ'ուզիմ կըրուիլ, աշխատիլ,
Ելւել կեանքին, կեանքի՛ն դէմ . . .

Հա՛յր իմ, օրինէ՛. գողդոյ ձեռւքըդ գլխուս դիր.
Ձոյլ մատերէդ, կաթի վար
Աղօթքդ՝ եկած հոգւոյդ պայծառ խորանէն:
Վերջին ժամն է. օրինէ՛, հա՛յր:

Գեղեցիկ տողեր կան Մուսային տիտղոսաւած կտորին մէջ, որ կիրապով ճը բանաստեղծն քերթողական հաւասոյ հանգանակին է, և հանգանակ ճը մեծ աղնուութեամբ ու արութեամբ յլացուած: Վշտինը հատորին ամենէն խորանկ ու ամենէն աղուոր զգացուած կտորներէն է.

Ինձմէ՛ իեւու՛ւ. ահաւոր է տեւնալ քեզ.
Գարնան ծաղիկն ուղիսին կրնայ դէմ դընել.
Ո՛հ, քեզի իեւոր ի՞նչպէս կրնամ չափուիլ ես, —
Դու արիեսալիդ մէջ վարպետ ես եւ ընտել:

Դեռ նոր դըրի մեծ հոգաին մէջ իմ քայլեր՝
Շուրկէ՛ երկայն ասմբան կ'երթայ նեղալով.
Շայըն է շիրիմն զոր հասակս այս չի տեսներ՝
Կամ կը տեսնէ միայն սոսկման մը դողով . . .

Քայլիս առջեւ՝ մի՛ վերցըներ այդ հոգաէն
Շաղկի, շողի եւ ցողերու պատմութանն.

Թո՞ղ որ երկնի յորդ ալիքներն իըրեղէն
Հոն կապուտակ իրենց ժպտով հաշտ իշնան :

Բայց, իր պարմանեկան հողիին աճբողջ հատկանալի՝ ու զեղեցիկ՝ զար-
հարանքն ու սոսկամը նետելէ յետոյ Վշտին, բանաստեղծը կը վերջացնէ
երգը ունիղրելով անոնց որ կ'ըսեն — և իրաւութ ունին — թէ Վիշտը
մեծցնող, աղնուացնող, դէպ ի խուշալն առաջնորդող մեծապայն ուժն է.

Հակտին վըրայ, ակօմներուն մէջ վըշտի՝
կը ցանուի սերմն իտէշալին սեպիական .
Որ մ'այն իոգին որ ցաւերով կը տուայտի,
Պիտ' դառնայ վարդը Անհունին խնդութեան:

Յաւերժութեան սեմինը ամենէն հզօր կտորն է հատորին, և մին
ամենէն շրել էջերէն հայ բանաստեղծութեան։ Մահուան խորհրդին հանդէպ
այդ լայն ու սարսապին խոկամը, նորէն մտածել կուայ Հիւկօփին, ձեւովը
մահաւանդ. եթէ հայ բանաստեղծներէն Դուրեանը Վարուժանի վրայ աղղած
է ամենէն աւելի, յայտնի է որ Եւրապացիներէն Հիւկօն ամենէն աւելի իր
հողիին խոսած է և հոն իր մեծ արեւէն քանի ծը ճառագայթ ձգած։

Չեմ կրնար ինքլինեիս արգիլել համ'յըը յիշատակելու քերթուածին
դէմ սկզբնաւորաւթիւնը, որ հրաշալի է.

Գերեզման մ'էր, լերան ոտքին, գետին մօտ.
Թափառական քայլերը զայն գըտան իոտ,
Երբ կ'երթայի երազուն,
Իրկունն, հագած արեւուն իուսկ շողը լալ,
Սիրտը յանձնած ծաղիկներուն, եւ միտքս ալ
Փըթթելու մօտ աստղերուն :

Գերեզման մ'էր: — Խաչ մը անտաշ, քար մ'անխօս.
Քարն անանուն, եւ խաչըն ալ՝ անքրիստոս,
Հոն կը իսկնի մենակեաց.
Մին զետերուած է ծեռքերով մըտերիմ,
Եւ միւսն, երկու մասրի Ֆիւդեր, մեւ մազի մ'
Գիսակներովն իոն կապուած :

Այս է քոլորն. ու ասոր իետ քնութիւնն
Որ կ'օրօրէ այդ քունն իբրեւ մայր մ'անքուն:
Տերեւներու սօսափներ,

Գետին ողբանքն ու խոշոր բիբը լուսնին
Մոռացութիւնն ինն կը սպաննեն. ինն երկինն
իր նայուածքներն է թափեր :

Ի՞նչ լաւ է իոդ. կարծես թէ դա՛շտն է՝ հսկայ
Ռվատաւոր մ'այդ գերեզմանին, զի տեսայ
Անմեռուկներ ինքնաբոյս՝
Զօր կապած է բնական ոլոր մը՝ խաչին,
Եւ համբուրող շրթունքը բոց կակաչին՝
Քարին ծըռած սիրայոյզ:

Խոնարիեցայ, եւ իոդիս լի աղմուկով
Գատարկեցի մեռածին լուռ մնարին քով. —
Գիւլի գիշեր մը երբե՛ք
Անքան լաւ չի ծըծեր դոլմաջը զանգին՝
Որքան ծըծեց մահուան այդ փոսը լըռին
Հոգւոյս Ֆիշերն յուսաբեկ :

Խոնարիեցայ, եւ կարծես ինձ հետ բոլոր
Բնութիւնը ինն խոնարիեցաւ, ահաւոր
Ըստուերին մէջ ծընրադիր .
Եւ միացաւ երերուն սիրտը սրտին՝
Խիզախօրէն ընկղմելու համար զիս
Խորիուրդին մէջ սեւածիր :

Վար, վար, — լըռէ՛, Յըլուռ, սիւքեր, լըռեցէ՛ք.
Դագաղին խորը չի համնիր ձայնն երբեկ.
Գերեզմանին քարին տակ
Մայր - լըռութիւնն է բանտարկուած : — Վար, վար, վար,
Վի՛ի մութին պէս անյատակ,
Կը խարխափեն մտքիս թեւելըն. ո՞ւր է, ո՞ւր,
Վախճանողին գացած նամբան. ո՞ի, ի զուր
Կը փընտրուեմ ինն իմ շուրջ.
Անոր անունն ի՞նչ է, կամ ի՞նչ է անունն
Անդըշշիրմի եղածին, ո՞ւր է Անիունն,
Ո՞ւր է Խորիուրդն. — Աղջամո՛ւլջ ...

Ըսի զիրեւ որ Վարուժանի հատորը անհաւասար է: Այն քերթուածներէն դուրս զոր յիշատակեցի, միւսները, առանց զուրկ ըլլալու՝ մերթ գեղե-

ցիկ խմասաներէ ու սիրուն տաղերէ, թող են, երբեմն նոյն իսկ տափակ: Ու նոյն իսկ այն քերթուածները զոր լիշտառիկցի հիացումով, դերձ չեն ձեւի թերութիւններէ: Դրոզի մը մէջ միայն և է՛ն առաջ թերութիւններ տեսնել և անոնց մէջէն նկատել անոր գործն ու տաղանը, անոնցմով մրոտել և ուրանալ ինչ որ կայ անոր մէջ գեղեցիկ և առողջ, գձուձ հոգիներու և կարճառական մաքերտ: Վարձունք է: Կան զրադիներ որ բազմաթիւ տկար արտադրութեանց հետ՝ տուած ևն մէկ կամ երկու հզօր ու կատարեալ գործ. ճշմարիտ ընհագատը կը նկատէ է՛ն առաջ այդ զրական տարրը՝ գործին մէջ: Հիսկա զրածերան, որոնց թիւը հարիւրը կ'անցնի, մէկ չորրորդը հաղիւ պիտի ասորի, բայց այդ մէկ չորրորդը այնքան շքեղործն ուժեղ է որ միւսներան ակարութիւնը ոչ մէկ կերպավ չի կրնար վեսանել անոր անձահութեանը: Ժամանամլը, որ մեծ ընտրուցն է, կուզայ կ'աւելէ կը տանի ինչ որ թոց է, ու կը պահպանէ ինչ որ կարող է զիմանալ զարերու կրծումին: Սակայն, եթէ սիսալ է զրադի մը մէջ թերութիւնները միայն տեսնել, նոյնքան սիսալ պիտի ըլլար զանոնք բնաւ չնկատել: Եթի մանաւանդ կը զտնուինք հանդէպ նարածիւ տաղանդի մը որ իր ճամբան գեռ նոր կը բանայ, անհրաժեշտ է իրեն ցոց տալ իր առաջին էջերան մէջ՝ գեղեցկութիւններուն հետ՝ ինչ որ կայ ակար. ատավ իրեն օգնած կ'ըլլանք ոչ միայն հզօր ներշնչումով ու խոր զգացողութեամբ բանաստեղծ մը ըլլալու՝ ինչ որ Վարուժան է արդէն, այլ ևս անթերի արուեստագէտ մը, ինչ որ ըլլալու համար բալոր ձիբքերն ունի: Վարուժանի թերութեանց ամենէն աչքի զարնալը՝ տեսակ մը «վարժապետական» նօթ է որ յաճախ կուգայ աւրել իր ներշնչմանց մաքրութիւնը, զանդակեցնել իր թախչը՝ նոյն իսկ իր ամենէն զեղեցիկ քերթուածներէն ոմանց մէջ, արձակունակ ու հասարակ գոյն մը կը բերէ կը սահեցնէ իր քերթական երանգապետակին վրայ:

Երիտասարդ, բայց շուշ ճանչցած շատ բաներ...

... Զի մարդը այնքան կը շտապէ մէջտեղէն գերցընելու իրեն նրմանը արդէն:

Աղքատութիւնը զմարդ կ'ընէ ախտաւոր.

Բիւր գինովն ինն հազարն են չըքաւոր.

... Ո՛հ, փոթորկէ փոթորկի մի՛ յուզէք զայն,

Ալսինքըն խօլ բարկութիւնէ բարկութիւն:

... Ըսպիտակ էջ որուն միւս կողմն է գրուած

Անպատճառ բան մը մահէն:

Հասորին մէջ կան քանի մը քերթուածներ որ ամբողջապէս վարժա-

պետական են, նիւթին յդացմածքն ու արտայայտութեան ձևովը (Դաստիարակը, Տղա՛ք, Ներեցէք, Չորս սարեկանի մը նամակը). ահա՛ բանի ձը տողեր որ գաղափար կուտան.

Մի՛, մի՛ ծեծէք: — ի նչ, խառնակե՛ց ձերին խառ.
կամ թէ անգէտ եւ դժպուածով, մշտալբաղ,
շեր գնտակին զարկա՞ւ ուտքով մէկէն մէկ,
թափե՞ց մելսնը թուղթերնուդ. ներեցէ՛ք,
Ո՞հ, ներեցէ՛ք, զի չայ մնի է, մեր եղբայր, եւն.:

(Դաստիարակը) Խոք կը սպառէ, միտք կը լլիէ, չունչ կուտայ,
եւ չի խորիիր իր վէրքերուն.
Մանկութեան դէմ դըրած ամրողջ ծերութիւնն՝
կը բաժնէ իր ծովը բազում լընի վլաց...
վըսե՞մ կոչում... եւն.:

Ասոնց հրապարակագրութիւն են կամ ճառախօսութիւն, բայց ոչ բառատեղծութիւն: Դաստիարակը քերթուածը տասն անգամ արդէն տառնուած է մեր մէջ, ու շատ լաւ կերպով, մերինս Պէրպէրեանէն: Վարուժան մեղի ուրիշ բաներ ամի ըսկու, աւելի նոր, աւելի ուժեղ, իր բանաւութիւնը սրտին խորէն ժայթքած. իր քննարը առանց միայն թող պահէ:

Եյդ նօթը Վարուժանէն մէջ եկուոր է, իր բնութեան ու խառնուածքին զաւակ չեմ կրնար ընդաւնիլ զայն: Պէտք է — այս ալ — ճառած ըլլայ իր մէջ՝ Միսիթարեան միջավայրէն — որուն զրականութեան միստական կողմէն մին կազմած է ան և որմէ Ավիշաններն իսկ չեն կրցած զերծանիլ: Հիւկօին ալ ներդրութիւնը կարելի է տեսնել հստ, որոյնեսեւ ոչ ոք այնքան «վարժապետ» է, նոյն իսկ «տիբացու» որբան Հիւկօն՝ ամէն անդամ երբ թեւերը յոդնած ըլլալով, աթոռի մը վրայ նատած՝ քարտզ տալու կ'ելլէ: Արդ, ոչինչ աւելի անհաշտ է «բանաստեղծութեան» հետ՝ քան «քարազը». բանաստեղծութիւնը պէտք է երգէ, ոչ թէ տրամաբանէ, դասախոսէ, ասդացուցանէ: Ու ասով չեմ ուզեր սահմանափակել բանաստեղծութեան ոլորտը. ան այնքան լայն է որբան տիեզերքը. ամէն բան, զիստութիւնը, փիլտոփայտութիւնը, ընկերական հարցերը, ինչպէս բնութեան գեղեցկութիւններն ու սէրը, ու նոյն իսկ կաթիլ մը ցող կամ ճանձի մը բղզիւնը՝ կրնան նիւթ ըլլալ բանաստեղծութեան, պարմանաւ. սակայն որ քերթողին հոդին յաջողի հալեցնել, աննիւթականացնել, թեւաւոր ու թրթուուն ու երգեցիկ գարձնել այդ բոլորը: Ոչինչ աւելի զիւրին պիտի ըլլայ Վարուժանին համար՝

բան իրմէ, զուրս նետել այդ անախործ տարրը, որովհետեւ իր հոգին թեւեր
տնի ի բնէ իրեն շնորհաւած և շատ զօրեղ, ու այդ թեւերը՝ երբ կը թըր-
թըռան՝ զմացելի երաժշտաթիւն մը կ'արձակեն:

Ուրիշ թերաթիւն մը, պատկերներու և բառերու անձիշդ կամ ան-
ձաշակ բնարաթիւնն է որ մերթ, նոյն խակ լաւագոյն կտորներուն մէջ, կը
նկատախ.

Կը տրուփէ՛ մէջս երգերու սաղմնս, կը սպասեմ.

Ե քը պիտ՝ տըրուի անոր ծնուցիչ քու համբոյր:

Պատկերը ճիշդ չէ, բանի որ «սաղմ»ը՝ բնախօսապէս՝ արդիւնքին է
«մեռցիչ համբոցրոին», և դոյտթիւն առնելէ յետոյ՝ ա՛լ պէտք չունի ու եւ է
համբոցրի սպասելու:

Անոր վըրայ պիտի սիրտս յար քրտընի.

«Միրտ մը որ կը քրտընի», ադուոր չէ, և բնական չէ պատկերը:

Կըոմըտեցի, կըուփեցի...

Այս բառերը, զորձածուած՝ Սաստոնին զէմ բանաստեղծին պայքարը
նկարելու համար, գուեհիկ են, բմձիճառ կ'արթնցնեն, պայքարին մեծութեանն
ու վեհութեանը համապատասխան բառերը չեն:

Կան վերջապէս՝ Վարուժանի քերթուածներուն մէջ՝ տաղաչափական
անփութութիւններ. ըսի որ բաջ զիսէ հացկական տաղաչափութիւնը, և զայդ
կ'առպացուցնեն իր սազերուն մեծամասնութեան կուռ շինուածքը, զաշնա-
կաւոր սահբը, շէշակրու զիտակից կիրարկումը. բայց զժբաղդաբար Վարու-
ժան մերթ անհոգութեան նշաններ կուտայ, իմաստին լիսլիր արտայախմանը
համար տաղաչափութեան պահանջները զանց կ'առնէ: Ասիկա արդէն զրե-
թէ բոլոր հայ բանաստեղծներուն թերութիւնն է. ֆրանսացի յետին բանաս-
տեղծը տաղաչափական օրէնքներուն կը ճգնի պատշաճեցնել իր ներշնչան
թուիչը. ստանաւորը երաժշտաթիւն է ամէն բանէ առաջ, ու ունէ մէ-
զանչամ երաժշտականութեան զէմ աններելի պէտք է ըլլայ բանաստեղծու-
թեան մէջ. մեղ ծօտ, բանաստեղծը՝ նեղը մնալուն պէս՝ կը զոհէ երաժշտա-
կանութիւնը: Հիւրմիւզն ու Պէշիկթաշլեանն են որ ամենէն աւելի յարգած
են այդ պայցմանը՝ իրենց տաղաչափուած էջերուն մէջ. ու նոյն խակ Պէշիկ-
թաշլեանին ծօտ կը գտնենք անկարելի տաղեր ինչպէս չետեւեալը.

Թէ երգք եռուչին սիրողաբար...

Վարուժանի քերթուածներուն մէջ քառական բազմաթիւ տողեր կան աններդաշնակ, ուր բազաձայնները կը խճողափին, մերթ տողի անընթեռնի դարձընելու աստիճան.

Երբ տուիր անոր Խանգ աւարի մ'յըղփութիւնն.

Կը ծընանի. — չի լար. է

Հուռ ու տընեւ,

(է և տողին ծայրը՝ ստորագելիններէն առաջ՝ խորի է աշխարհաբարի մէջ):

— Երգէննիկ մ'է միայն իր մեծ հարստութիւնն,

... Գիակ մ'ըլւալուն համար սոսկ.

... Որ բաժանումը մըլիսեց խոր, դըմքնդակ.

... Տըրուելով կրօնն՝ մարդուն, բառին՝ ոտնաւոր:


Այս թերութիւնները Վարուժան ինքն իսկ պիտի նկատէ անշուշա և պիտի ուզգէ իր ասպազայ արտաղրութեանց մէջ: Իրմէ մեծ բաներ, ու կատարեալ բաներ կը յուսանք: Իր սկզբնաւորութիւնը մին է ամենէն շըեղներէն որ Հայոց մէջ յայտնուած ըլլան: Մեր այս ցամի ու սուզի օրերուն մէջ միփթարութիւն մըն է տեսնել, իրմով, անգամ մը եւս, հոյակապ ապացուցումը հայ հանճարին յարանորոգ կենաւնակութեան՝ հակառակ մեր վրայ ծանրացող անսղոր ճակատագրականութեան բոլոր խեղիչ ու ջախջախիչ պայմաններուն:



ԱՏՈՄ ԵԱՐՔԱՆԵԱՆ







«Դիւցազնօրէն»

Ոտանեւոր ու արձակ զրտթիւնները զոր Եարծանեան հրատարակած էր արտասահմանի մէկ քանի թիրթերուն մէջ՝ այս հատորին լոյս տեսնելէն տռաջ, ի յայտ բերած էին ջզուա ու նուրբ արուեստագէտ մը, որուն մէջ սակայն հզօր ու որոշ ինքնաթիւն մը կը պակսէր տակախն. այդ առաջին շրջանի բայր արտազրութեանց մէջ Մեթերլինքի և Վերչարքնի աղղեցութիւնը ծայրայնդորէն տիրական էր. այս հատորին մէջ, Եարծանեան ի վեր կը հանե՛ ներշնչամ մը բացարձակապէտ անձնական, և իր արտայայտութեան ձևին մէջ է միայն որ իր երկու սիրած վարպետները կը շարունակեն պահել իրենց խորունկ զրոշճը:

Եարծանեան կ'երգէ սրբազն յուզումը զոր բռնութեան դէմ ցցուող հայ ընդդումը կ'աշդէ մտաւորական երազանքներու մէջ զինովցած բաց և զարծել չկրնալէն տառապոդ իր պատանի հոգիին: Եւ չեմ զիսեր բան մը առելի սրտաշարժ բան այս հիացական ու ցաւատանջ կարկառումը երազ հոգւոյն գեղ ի Գործին գմնզակ արօրին լծուած արիւնուտ եղբայրներուն վիւցազնական տաժանքը:

Առաջին քերթաւածին մէջ, անսնը, Գործազները, «Հոկայտաձեւ ռահվիրանները մարմարեղէն Յոյսին, ընթառացամներու ապառամներէն իրենց ձականներն արիւնած...» կը հրաւիրեն զիմքը, երազողը, միանալու իրենց մը սացը ու եղերական կարաւանին.

«Ու վայրկեան մը մնաստուերին մէջէն,
Կնէ կրնաս, անիուննօրէն ետիդ դարձիր,
Ու տե՛ս մեւելներուն իոլէն ժայթքումն յանկարծական
Որ գերեզմաններուն ու բանդուած բաղաքներուն տակէն,
Մէկէն ի մէկ փրկումնեան ոգումներէն շնչ աւրուած՝
Մեր ետեւէն, այս իրիկուն, տենդուօրէն ոտքի,
Գեղ ի Յոյսին բացաստանները պիտի քայեն:
Ու անոնց հաւատքին իրայրքը նայէ ու սիրտ ա՛ռ,
Տե՛ս իրենց ծանր քարերն ու սեւ խաչերը փայտէ
Հողին յոգնած ուսերնուն վրայ,
Տե՛ս իրենց պատանքներն իրարու արիւնէ կարմիր՝

Զորբորդ քերթուածը կը պատկերացնէ Բաղիսումը. և հաս, Պայքարին պայթումէն առաջ Երազսղը կ'երգէ յառնումը, անհունօրէն յուղիչ, հին պայքարներու հերոսի մը, վաղճական հայ քաջի մը ուրուականին, որ թունդ ելած իր զաւակներուն գերաթեան ծոցէն վերականգնումէն, կադայ օրհնել զանոնք և սրտապնդել.

«Ու երբ լուսինը Եղերականօրէն դէպ ի Երկինք կը բարձրանար, խաւաճներուն անդունդները իր հրդեմներն անտառելէն՝ ցանկարծ՝ հորիզոնին վրայ, Շրուական մը, Թերեւս արքայ մը՝ մեր իին փառքի օրերէն՝ Որ հոդէն յառնած ըլլալու տարօրինակ Երեւոյթն ունէր, Իր խոյրը ձեռքը՝ զրահը արեգակի նման կուրծքին՝ Ու իր փայնանց ամբոխին դիմացը բանելն՝ Կոյր աստուածի մը հանուխաւորութեանը համեմատ, ժամբագէմ, բասաւ. «Զաւակնե՛ր, նախ սպասեցէք որ սա՛ աչուրներուս մէջէն դարերէ ի վեր Գերեզմաններէն լեցուած դեղլին հողը վար Թափելէն ձեզ խօսիմ... »Ու ահաւասի՛կ, ձեր հոգիները կը Յանչնամ ձեր Յակասներուն բոցէն Ու ցեղիս արինին ձեր մէջ եռալը երջանկօրէն մոխկ ըրփի... Դիտեմ ձեր ցաւը որուն մոլեգին ծնունդն է ձեր ըմբոստացունն այս սօրուան... Իմացայ, գլուխս ձեռքերուս մէջ ու դագաղիս տախտակներուն արմնկած, Իմացայ բոլոր Ֆիշերն ու հժժիւնները Անմենիներու անագորոյն կոտորածին... Ու սերունդներուս սրտերէն հոսած արինը կրակէ, Աւա՛ղ, հողլին մէջէն սուզուելով իշա՛ւ, եկա՛ւ, իմ խեղճ Յակասս Թրջելու... »Բայց արշաւելէ առաջ, նախ՝ հորիզոններէն առագաստեցէ՛ք Սա՛ դրօշը՝ որ Դրօշը Եղաւ հայրերու Ցաղթանակին, Ու ձեր քայլերը շտապելու ու հոգինիդ փոթորկելու համար, Պայծաւափողիս ունինդրեցէ՛ք, որ շունչիս մէջէն մեր Վըէմը պիտի ինչ է...:»

Եւ այն առեն, նոյն խոկ Կոխւն է որ կը տեսնէ, կ'երգէ Երազսղը,

կոխը որ, իր աւիւնով արրշիու երեւակացոթեանը մէջէն, արդէն կ'երեւայ վերջնական յաղթանակին ծիրանիովը պոսկուած.

«Այսպէս մեր արհաւիրքի ամբոխները կամքի զօրաւորներուն,
Պղնձէ ու կապարէ աննուռանելի գուռներն եղան
Որոնց դիմաց եղենը իր մարմինը բաղխելէն սկարտասամ՝
Որ մը, վախճանական անկումի չարաշուք օր,
Իր ծեռուրներովն իր ոսկրակոյտերը քաղաքներու նման,
Մեր փառքի պատուանդանին տակը ահաւոր,
Դերիարար ժունկի եկած՝ կնտրուկի տեղ իրկիզեց...»

Հինգերորդ քերթուածին մէջ, Երապողը կ'երգէ աղնիւ խզի-խայմը
որ պիտի ցցուի կուտաներան սրախն մէջ, երբ, Յաղթանակին վաղորդայնին,
մտածեն թէ իրենք, ողաստաթեան և եղացրաթեան զինուորները, ստիպուե-
ցան կեսերեր փշրել՝ իրենց խէալն իրագործել կարենալու համար. ձայն
մը, «Գարեւանդին վրայ», կ'ըսէ գուաղարայաղթ ամբոխին.

«... ինձի ինտեւեցէք դէպի ի քաւութիւնը սա միրկոտ ջուրին՝
Որ աւա՛ղ, մեր հայրերուն դիմակներովը բեռնաւորուած,
Իր արհաւիրքէն զանոնք այնչափ ատեն սա ապառածներուն դիմա-
ցը կը փշրէր...»

Եկէ՛ք մեր արիւնու դաստակներն իուժկու,
Իմ արիւնու դաստակներուս իետ,
Անոր սրբագործող ալիբներուն մէջը մաքրելու,
Քանզի այն խէալը՝ զօր մեր երիտասարդի մտածումի պայծառ
Մեր դարաւոր Չողին համար սրբուն քանդակից,
Երբե՛ք, եւ Ֆշմարիտ կ'ըսեմ մեզի,
Այլ եւս ո՛չ յաղթանակներու ազատաբեր սուրերուն
Ու ո՛չ արիւնին ահազնութեանը պէտք ունի:»

Այն առեն, ա՛լ անողէտ համարելով իրենց ձեռքը ծանրաբեռնեալ
պահել մահու դործիքավը, պայքարողները մէկդի կը նետեն իրենց սուրերը.

«... Ու մեր ձեռքերէն խելայեղաբար արձակուած սուրերը բիւրաւոր,
Հեռաւոր հոդին վրայ շանթերու պէս յանկարծօրէն խորասուզուե-
ցան:»

Վեցերորդ քերթուածին մէջ, մայրերուն անուշ տեսիլըն է որ կը վե-
րերեւայ, այս անպամ ոչ թէ զիցաղներ յլացող իրենց պողպատէ արգանդը

առաւօտին մէջ շողացնելու, այլ կոփէն յաղթական դարձող իրենց զաւակներն օրչնելու և դափնեպսակելու համար.

«... Յանկարծ՝ լայն ու արգաւանու առաւօտի մը նման՝ մեր մայրերուն ծագումից յայնուեցաւ, Որոնք մնուցանող կուրծքերնին իրենց քօլերէն մերկացուցած՝ Արմաւենիի ոստերով քեռնաւոր, Յականներնոււս համար, Մեր սպասումնէն գինով ու մեր կարօտէն արբշիու, երգեցին.— Զաւալիսե՞ր, նախ մեզի մօտեցէք, վասնզի գիտենք որ, Չեր յօգնած ու խռովեալ ու իմաստուն Ճականներն ազատաբեր հերոսի, Այլ եւս հիմա մեր մայրական լուսեղին ծոցերուն Հանգչ եցնող քաղցրութեանը պէտք ունին...»

^ն Եօթերորդ քերթուածը, որ հատորը կը փակէ, Պայքարին վերսկսումը, Ոգորումին յաւերժութիւնը կ'երգէ։ Հիմա որ բռնութիւնը խորսակեցին, կուռողները քարձեալ ճածքայ կ'ելլեն դէպ ի նոր Գործը — սրավիշեաւ Գործը անվախճան է — դէպ ի Գործը «Արդարութեան, Եղբայրութեան և Լոյսի կրանիսէ անվիշանդ և յաւիտենական Ռատաններուն հիմնաբարերը անընկանելիորէն կրեու»։

Ամբողջ հատորը ասպորուած է մեծ աղնուաթեան ներշնչումով ճը, և ձեւը կը լուսաւորուի հօմիկու պատկերներավ որոնք ելքեմն Վետաններուն անսահման պատկերները կը յիշեցնեն։ «Դիւցաղնօրէն»ը ամենէն հզօր տեսիլքներէն մին է զոր հայ միտք ճը յլացած ու պղնձի մէջ բանդական ըլլայ։

Յղացումը ամբողջական է և ներդաշնակ, բայց արտայալութիւնը կը դապրի երբեմն յղացումին վեհութեանը համազօր մնալէ։ Ոճը, խրոխտ գիրեցիութիւններու ծօտ, ունի նաև՝ տեղ տեղ՝ տափակութիւններ կամ ըլունազքոսութիւններ։ Երգին հրեղէն խոյանքը մերթ կ'ընդհատուի ու կը պաղի փաստաբանական պերճախօսութենէ կարծես քաղուած սապէս սաղերավ՝ «Աւ յետոյ, ու մանաւանդ, ըլլալու համար Ան որ պէտք է ըլլակ վերջապէս»։ Մերթ ալ պատկերը զօրութեան զագաթնակէտին հասցնելու ձգտումը, ահճիշդ զառիթափի ճը վրայէն սահելով, ծիծաղելիութեան մէջ կը սայթաբի, ինչպէս երբ Եարճանեան ցայց կուտայ իր հերսանները որ իրենց զանակը, փոխանակ թշնամւոյն կուրծը միսելով շատանալու, հականներեաւն տակ կը տրորեն (?)» և նոյն խակ «սիրը»ի թուր կըսողներու պէս, «իրենց պողպատէ-

սուրերը փայտակներու նման կը լավեն» (?)։ Տեղ ձը Եարծանեան «ողջակիզումներու ու խսուած սպիտակ (ինչո՞ւ «սպիտակ») տղայ» անուաննել կուտայ ինքզինքը «մարմարեղէն Յոյան հոկայաձեւ ռահվիրաներուն» կողմէն. ուրիշ տեղ մըն ալ ինքզինքը «կրանխոէ աշտարակի» մը կը նմանցնէ.

«Բւ ես բնուրներուն վերէն ու դաշտավայրին վրայ,
լնսահմանօրէն ոտքի, ինչպէս աշտարակ մը կրանխոէ...»

և ասի անխուսափելիորէն թօհափի է, որովհետեւ զժուար է ըմբռնել թէ ինչո՞ւ Պ. Եարծանեան այլ հոկայ երեւոյթը կ'ընծայէ ինքզինքին։ Աներդգաշնակութեան տարր մը կը ներկայացնէ վերջապէս այն ծայրայիդ անհամենասականութիւնը որ երբեմն զորս կը ցառոքէ բանաստեղծին պատկերացումին և Իրականութեան միջեւ, և հոս պակասաւթիւնը ձեւին մէջ չէ միայն, այլ եւ յացուածին մէջ։ Բանաստեղծը իր հերաներուն ձիգը յաղթանակով արդէն պսակուած կը տեսնէ, և ացր երազուած ապագային նախատեսիլը գեղեցիկ է. բայց տարասպայման զօրութիւնը զոր Եարծանեան կ'ընծայէ իր կուսողներուն, չոմերական արգազարդը զոր անոնց կուտայ, ծայրացից արագութիւնը որով զանճիք մաքառումէն յաղթանակին կը հասցնէ, տարօրինապէս անհանգյն ըլլալով հայ ընզվուածին իրական պատկերին, անախործ տպաւորութիւն մը թողուն։ Հայ կուսողները, Եարծանեանի քերթուածին մէջ, «կարձիր քազամիներով անհանօրէն փաթթուած են», ու «ուազմարաշարը նկատելու համար՝ իրենց խօսական երիվարները թշնամիին ընկորներուն վրայ փոթորկսաորէն ու բառարշաւ բոլորը մէկ արձակելէ յետոյ, զարւաւոնիք մը զազամիը կը բարձրանան...». արդ, գիտենք, աւաղ՝ որ մեր մաքառողները քոյամիդ չանին, յաճախ երիվար ալ չունին, ու չեռու են «թշնամիին ընկորները զարեւանիք մը կատարէն զիսելու» հաճոցին մօտեցած ըլլալէ։ Հազիւ հագուած, հազիւ զինուած, ցաւադինօրէն սակաւալթիւ՝ ջարզուալներու, սահմականներու, փախչաղներու, լացովներու աճբոփի մը մէջ, տիեզերական վաստավիւնալը պաշարուած, ոտքերնուն տակ ու զլուխներուն վերեւ աւնենալով իր փաստեանը մէջ զեռ շատ հզօր բոնութեան մը որոգայթներն, արցաններն ու լախտերը, անոնք, — իրական հերաները հայ ընդպվուածին, — կը բաշկուտուին հեւ ի հեւ, սելացիու զանդաշկոտ, կատագութիւնավ ու յառահաստավթիւնավ ալ դինավ, ծութի մէջ, ծառախուզի մէջ անձայն զալարատող խոնարհ ու տաժանելի ողորուաներով։ Ու խորաւուրտ, փուշերավ ցցուած, վիհերավ պատուաւուած, ու երկա՛յն, երկա՛յն է ճամբան որմէ ատոնք կը բալեն և որմէ պիտի բալեն ո՛վ գիտէ զեռ որբան ատեն՝

մինչեւ հանգրուան հասնիլը։ Եարձանեանի երգը շատ աւելի յուղից պիտի ըլլար այդ մասին մէջ, որ ամենէն տկարն է հասորին՝ ըլլալով ամենէն ակաղեմականը, եթէ ան մեղի պատկերացնէր ոչ թէ անդոյ «Ճակատաճարու», այլ խեղճօրէն վսեմ մաքառումը, երկարաձիզ ու աղջանդջին պայքարը այս մինաւորիկ կուտաղներուն որ, կրանիաէ լեռներու կատարը բարձրանալէ հեռու, ամբողջ երկաթէ լեռներ կը կրեն ուսուրնուն վրայ՝ ճգնելով զանոնք իրենց ցաւոս մկանունքին ուժովը միայն հօրիզոնէն անդին նետել անոնց մահաբեր ստուերէն աղասին համար դժբարդ հովանները։

Եարձանեանի լեղուն առաջ և հարուստ աշխարհաբար ճըն է, ուրիշ սակայն պիտի բաղձայի որ վարսաւած ըլլային կարգ ճը սրուստ փրանսաբանաթիւններ («Քայլի վրայ նորէն վերապարձիր») ու քերականական խորթ ձեւեր («Գիտես որ պէտք է բաղվուիլ անկէ»), ինչպէս և ծայրայեղ զործածութիւնը մակբայաձեւ վերապիրներուն (անխոնջօրէն, յանկարծօրէն, տենդսորէն, եւն.), որոնք շատ աւելի բաղձաթիւ են Եարձանեանի իւրաքանչւր քերթուածին քան Վերհարընի ամբողջ հասորի ճը մէջ։

«Դիւցաղնօրէնու»ը թէպէտ սոսանաւորի ձեւով տպուած, ո եւ է տաղաչափական կանոնաւորութիւնէ զուրկ է, և առնչաթիւն չունի Վերհարընին, Հանրի որ Ռեննեիէին, Վելէ-Կրիֆենին ևալաստ սոսանաւոր»ին հնա որ որոշ կշռութիւն ճը կը պահէ և յանդը բոլորային չի վարելը. Եարձանեանի քերթուածները աւելի կը լիշեցնեն Մեթերլինքի մէկ քանի հասուածները, — ինչպէս «Հաւանականոցը», — որոնք երգեցիկ արձակ են քան տաղաչափեալ բանաստեղծութիւն։

Բ.

«Հոգեվարքի և յոյսի ջահեր»

Եարձանեանի նոր հասորը, մինչեւ ցարդ իր հրատարակածներուն մէջ՝ ամենէն հարուստը և բաղձաղանը, ուսչանուած է փառաւոր ու յաւերժական կեանքի ճը՝ իրը մեր ժամանակակից բանաստեղծաթեան ամենէն շքեղ, ամենէն առհջիկ և ամենէն ուժեղ էջերէն մէկը։ «Դիւցաղնօրէնու» և «Հաւարդիներու» շարքը երեւան հանած էին ճշմարիտ դիւցաղներունի բանաստեղծ ճը. այստեղ՝ Եարձանեան կը յայտնուի քնարերգակ. բայց զեղեցկագիտութիւնն ու ներշնչումը ճիշտ նոյնը կը մնան. ինչպէս որ զուտ դիւցաղներգական էջերուն մէջ քնարերգութիւնը կ'իշխէր, այս քնարերգական

բերթուածներուն մէջ ու զիցաղներակամ շունչն է որ կը տիրապետէ: Խառնուածքի կուռ միտթիւնը՝ եարձանեանի յատկանիշներէն մին է արդէն, յստկանիշ մը որ այդ քերթաղին ամը կը կազմէ, և՝ կերպով մը՝ թերութիւնն ալ, որովհետեւ իր բոլոր էջերուն մէջ ներշնչումն ու ձեւը միշտ ինքնանձան մնալով այդ բանաստեղծութիւնը ճապուկ այլապահ այլապահութեան մը, անակինկալ յայտնութեանց, հակապատկերներու հրապոյրը չունի, բայց գեղեցկովին որ կայ այդ միտթեան մէջ, այնքան բարձր է ու հզօր՝ որ գանդառեւս պատճառ մը չունինք անոր մշտանոյն ինքնայատնումէն: « Հոգի » մըն է աղնիւ, խրսիս, մաքուր, որ կ'աղապակէ իր ցաւը, զայրոյթը, վրէժի ծարսուը հանդէպ հայրենի աղէտքին և իր հրձուանքը, զորովը, հիացումը անոնց համար որ կը պայցարին, և այդ պատղակն այնքան զմայելի է իր հիշխնի բազցրութեամբ, որքան զայն արձակող զբացման զօրսութեամբ: Բուել չէ թէ միտթիւնը զօր կը նկատես եարձանեանի մէջ, զերծ եղած ըլլայ ամէն բնաշրջամէ, առաջին օրէն խակ վերջնասպէս պատրաստ ցատրած ըլլայ քերթուին մտքէն՝ ինչպէս հին օրերու Աթենասը՝ համակ սպասազէն՝ ժայթից Երամազպին աղեղէն: Այս հասորը հայելին խակ է այն բնաշրջութեան որմէ անցած է եարձանեանի տապանը. առոր մէջ կը գտնենք կտորներ այլ և այլ ժամանակներու մէջ զբուած, սկսեալ առաջին քերթուածէն (Կոստրած) որպէս բանաստեղծին անունը յայտնաւեցաւ հայ հասարակութեան, մինչեւ վերջին անտիպ կտորը (Ասպետին երզը) զեռ բանի մը ամիս առաջ գրուած: Ակներւ է այդ բնաշրջամիւնը, բայց և շատ պարզ եարձանեան իր ճաճրան զատած է՝ կտրպալով Վերհարընը, Մեթերլինքն ու Հանրի առ Թինեիէն. իր առաջին արտապրաւթիւնները այդ վարպետներու խորին աղղեցաթիւնը՝ մերթ նմանազութեան, փոխառութեան հասնելու աստիճան՝ ցոյց կուտային. անոնցն է մէկ քանին միայն եարձանեան մտցացած է այս հասորին մէջ, Կոստորած, Աւերումի գիշեր, Թաղումը, Յոզնութիւն:

... Ու մօտաւոր ու իեռաւոր քաղաքներուն բոլոր մահազանգերը
նուիրական,

երկարօրէն, մսիագուժօրէն ու բարեւաշատօրէն,

Արեւէն այրի ու ամայի գիշերին մէջ ըսին թէ՝

Բարեկամ մը, անտառներու եղնիկներուն ու լիներու կարասներուն ու երկայն ու ահաւոր ծաւերուն ու իովերուն իետ,

երկիւղածութիւնով իր բարեկամը կը թաղէ...

Դիտէք թէ իեռաւոր ու մօտաւոր քաղաքները բոլոր

Օրերուն ու մարդերուն ոժիրներէն քանդուեցան...

Կարասներն ու խարտեաշ եղնիկները իովերուն մէջ խեղբուեցան...:

Այդ կարգի կտորներուն մէջ՝ զոր եարձանեան ընտրած է, այս հասորին մէջ մտցնելու համար, յիշեալ վարպետներուն աղղեցոթիւնը ծիշտ զգալի է, բայց անոնց մեծ մասին մէջ այդ աղղեցոթիւնը արդէն ազատ ու ինքնատիպ ձեւով ճը կրուած կ'երեւնայ: Յետոյ՝ եարձանեան բոլորավին խռացուց ինչ որ առած էր այդ եւրապացի վարպետներէն, և իր միւս քերթուածները միմիայն իրն են, թէպէտ և միշտ պահելով խնամութիւնն ճը այդ մեծ բանաստեղծներու գեղեցկազիտոթեան հետ, և ատիկա շատ հասկեալի է, որովհետեւ՝ հակառակ իր զուտ եւրապական զարգացման, եարձանեան խռապէս «արեւելքցի» է երեւակայութեամբ և զգայնութեամբ — եթէ ոչ մտածմածք և ծաշակով զոր Կրեմուափի հետ շփմածք է կերտած: Իր հոգին ուղղակի կը սերի այն հին երգիշներէն որ Վետանները կամ Աստուածաշունչը երգեցին. արդ, Մեթերլինք և Վերչարըն ու նոյն խակ, թեպէտ նուազ չափով, ար Մենեիէ, տարապայմանին, ծայրացեղին, պատրհրդաւորին ու յանդուգին, գերագոյն նրբութեան և գերագոյն յուզման համար իրենց ունեցած տարփանքալը, շատ մօտ են Արեւելքի հին պուէտներուն. անոնց բանաստեղծութեան ներգործութիւնը եարձանեանը կ'առաջնորդէր գէպ ի բան աղբիւրն այդ բանաստեղծութեան, գէպ ի նոյն խակ հարազատ խկութիւնն իր խառնուածքին մէջ թաղուած արեւելքան առհաւութեանց: Այնպէս որ եարձանեանի այս հասորին այն հայակապ էջերը որ կը ախտասաւին Արիւն, Ասի մը մոխիր՝ հայրենի տուն, Յիշատակ; Դժուութիւնն, Արիւն է որ կը տեսնեմ, Հայրենի աղբիւր, Արցունքներս, Խաւար, Ծարաւ, ես երգելով կ'ուզեմ մեռնիլ, Սուրբս կայծերուն առջեւ, Ասպիտին երզը, ինչպէս և Դիւցագնօրէնին և Հայորդիներուն գեղեցկագոյն կտորները, Արեւելքի քնարերգութեան ուղեւծուծն խակ կը կրեն՝ եւրապական ծաշակի քուրացին մէջ զտուած, բայց իր ինքնութիւնը հզօրապէս պահպանելով:

Հերետիայի նուիրած յօդուածն մէջ, ջանալով բանաձեւել ինչ որ հիմնական տարրերաւթիւնը կը կազմէ ուսմանթիկ ու դասական գեղեցկազիսութեանց, դիսել կուտայի թէ Արեւելքի բանաստեղծութիւնն ընդհանրապէս ուսմանթիկ է, — բայց ի պարսկականէն. Եարձանեան, իրը ճշճարիա Արեւելեան միտք, անխառնօրէն ուսմանթիկ է. իրմէ աւելի ուսմանթիկ բանաստեղծ չենք ունեցած, նոյն խակ անոնց մէջ որ պատմականօրէն «ուսմանթիկ» կոչուած շրջանին ապրած են. իր արուեստը բացարձակ ներհակն է դասականին: Մեր Ակնը կրնայ պարծենալ որ տուած ըլլալէ յետոյ այն հրաշալի դասականը որ Քուչակն է, մեր օրերուն մէջ տուած Հայութեան՝ այս հերարձակ, ճրրկաշունչ ու փալլակնացայտ ուսմանթիկը որ Եարձանեանն է:

Ահա՛ քանի ճը հատուածներ, էն աղուարներէն և որոնց մէջ ուազու-

սերդուին ցաւաղին ու միանդամայն հրաշունչ քնարերգութիւնը կը վերապրի կարձես.

Աւա՞ղ, առաջ արշալոյս մը կար որ քաղցրութեամբ կը ծագէր,
ու իմ յաւխտենական երազս երջանկօրէն
վնիկէց ինժի մոտածումիս իամար ծաղկադաշտեր կը յօրինէր
և սպակներ իմ բաց Ֆակատիս եւ ֆնարիս մանկական.
Աւա՞ղ, առաջ արշալոյս մը կար որ բուրաստանի նման կը ծաղկէր,
երբ անմեղութեան աւազմնը հայելին էր իմ հոգիիս,
երբ լիճերուն եղէզները իմ շունչիս մէջէն խաղաղութիւնը կ'եր-
գէին ...

Երբ մայրական Յոյսին ստինքները յափրացումն էին շրթունքներուս,
երբ ադամանդէ լումնկան առաքեալս էր եւ մտածումս ահագին,
եւ կալոյտ խորութիւնը անքաջին ջուրերուն
Աստուածային ապարանքն էր իմ դողդոջուն եւ պատանի ստուե-
րիս...

Բայց այսօր, բայց այսօր, ես այդ ամենուն առջեւէն
Սարսափահար եւ աչ ուլներս փակած կը փախչիմ,
Վասն զի գիտեմ որ բոլոր արշալոյները նուրբական հողին
Տարիներէ ի վեր մեր արինչնէն են կարմիր:

... Հայրենի տուն, հաւատա՛ որ մահէս յետոյ
Քու աւերակներուդ սեւին վրայ՝ իմ հոգիս
Գիտի գայ, որպէս տատրակ մը տարագիր,
Իր դժբախտի երգը եւ արցունքը լալու:

Բայց ո՞վ պիտի բերէ, ո՞վ պիտի բերէ, ըսէ՛,
Քու սրբազն մոխիրէդ ափ մը մոխիր,
Մահուան օրը, իմ տրտում դագաղիս մէջ,
Հայրենիքս երգողի մը աժինին խառնելու ...

Այդ լիշտակը ճանկութեան ջինջ օրերուն՝ Ակնայ զուարթ հսկիտնե-
րուն մէջ ծաղկած, այդ լիշտակը որ կը ցցուի՛ կէս-իրական, զրեթէ երա-
դային և անով աւելի եւս յանկուցիչ, ու հրապոյրով մը որ անգաթ է որ-
քան քաղցր՝ երբ կը չողայ աղջամուղջներուն վերեւ Աղէտքին որ եկաւ
Ճանրացաւ հայրենիքին բոլոր ծաղիկներուն, աղբիւրներուն ու արշալոյնե-
րուն վրայ, այդ լիշտակը չին օրերուն որոնք, որքան ալ չըլլային օրեր
աղատութեան, դէմ խաղաղօրէն կը թաւալէին հայրենի հողին գորտիստ
քաղցրութեանը մէջ, Նարձանեան յածախ կ'երգէ զայն՝ զմացլելի շեշտերով՝

ինչպէս Արցունքներս տաղին կամ մանաւանդ Հայրենի աղբիւրին մէջ, հնգիկ քնարերգութեան ամբողջ մաքրութեամբն ու քնքշութեամբը տոգորուն.

... զեմ մոռցած զերև, ո՞վ իեռաւոր ու եղբայրական աղբիւր.
կը յիշեմ երբ կուգայի թրջել քու ջուրիդ խորհուրդներուն առջեւ
իմ երջանիկ տղու ազուրներս ու ճակասս պայծառ
եւ դուն, գորովագութ՝ ազատութեան մոտածումին նման,
իմ արեւս ու կեանքս ու հոգիս կը քաղցրացնէիր...
երբ իմ թեւերս դեռ չէին կոտրած սա՛ յուսահատութեան ապա-
ռաժներէն,

երբ նայուանդներս ուրախութենի կը փակէի՝
երազուած յաղթանակներու արեգակին ի տես...
զեմ մոռցած այն առուակը ոսկիէ մամուռով
Որ քու երգիդ հօսանքին առջեւ կ'ակօսուէր, «
Եւ ես մանկական քայլերովս՝ երազելէն՝
իրն նամիշն տարփանքով ու գինովութեամբ կ'երթայի,
ինչպէս կ'երթան անոնք որ սպասուած ցոյսին կ'ուզեն հասնիլ.
Բայց դեռ կը հոսի՞ս արդեօք, ո՞վ հայրենի աղբիւր,
Անչ ափ յստակ որչափ էր արշալյան իմ անցեալիս :
Գետ վծի՞տ են արդեօք սա ջուրերդ իլն օրերու,
Եւ քու ձայնդ դեռ ե՞րգ մըն է թէ աղազակ մը վրէժի...
Եւ չեկա՞ն արդեօք, ըսէ՛, չեկա՞ն, մեր արհաւիրքի օրերուն մէջ,
Դառնայնմելու քու պայծառուութիւնդ աղամանդէ,
Իմիններուս անմեղ արիւնէն՝ քանի մը կաթիլ արիւն...

Ու կարգացէք այն սքանչելի էջը որ Դթութիւն տիտղոսը կը կրէ.
անոր մէջ Խայեանեան դառն հեղնութեան մէկ արձագանզը պիտի լոէք, Յո-
բի աղաղակն յիշեցնող շեշտի մը խառնուած.

Տէ՛ր, իիւանդներուն եւ լքուանդներուն մնարէն
Պնդագործներու ու իրենց սուլրերուն սարսափը իեռացուր,
Եւ ջուրերդ թող քիչ մը իրենց կատաղութենէն հանդարատին,
Որպէս զի մահապարտները, աքորանքի նաւերուն մէջ,
Թէեւ քեզի անիթելով, բայց գոնէ խաղաղութեամբ ոգեւարին...
Ես թշուաներու անհամար տանիքներ գիտեմ
Որոնց տակ ազնուական սերունդներ բազկատարած
Քու աւետարանական ու խարտեաշ ցորեանիդ
Ու սպիտակ ու երբեք չհամուղ գթութեանդ կը սպասեն...
Զարիքիդ ոգիները, ահաւասիկ, դաշտերը հրդեիցին,

Ու այս արիմը Արարատին կատարները կարմրուց...

Ու այսաւասիկ որ դժոխային մանգաղներդ ոսկիիէ,

Անմեղներու վիզերուն ի խնդիր հորիզոնին մէջ կը գալարուին...

Բայց անսնք որ Եարծանեանի ամբողջ գործը չեն ճանչնար, այդ կը-
տորներէն պէտք չէ ենթաղրեն թէ այդ բանաստեղծը ներկային ցաւը ողբա-
լու կամ անցեալին յիշատակներուն քաղցրութեան ոգումովն արտասուելու
մէջ յամեցող մըն է. իր երգին հիմքը՝ տարփողումն է պայցարին, ճիշն է
վրէժին, աւետումն է անհրաժեշտ յաղթանակին. — ընդհակառակին՝ հոս, այս
հասորին մէջ՝ առաջին անգամն է որ քնարերգակը, մերթ խանդաղատած՝
Երազանքի պահերուն սրտին խորերէն բարձրացող քնքուշ ճայներէ, անձնա-
սուր կ'ըլլայ այդ կաթողին սրտաղեղումներուն. դիւցաղնական ռազմերգը
չուշանար որստալու, հո՛ս ալ, կաղմելով միշտ գերազոյն երգն այդ քնարին.
Էլ որ ինքն իսկ բանաստեղծը, զայլելի քերթուածի մը մէջ, կը գոչէ.

Մոռացումներու մոխիրին մէջն է որ զքեզ պատանքեցի,

Ո՛վ երկբայելի, եսանուէր ու մստի ցէր,

... Ոչ ալ զքեզ երգեցի, ո՛վ երկինքներու անդորրական կապոյտ,

... Ոչ ալ զքեզ, Արեւելք, աստուածներու եւ քուրմերու ծննդավայր,

... Ոչ ալ ծեղ, Արեւմուտքի իտէապաշտ զստաններ, ուր Մեծերը կը
ծնանին...

Ոչ ալ զքեզ, մեջնական անտառներ եւ փլատակուող բարկութիւնն
սարսափահար ծովերու...

... Ստքերուս տակ աւերակներ եմ տեսած, եւ լուսամուտէս դուրս
հազարաւոր մեւցուածներ...

Եւ սուրեր շողացին... ծգեցէք զիս, ո՛վ տկարութեան կապանքներ,
դեռ սուրեր կը շողան...

Եւ բանաստեղծի աշուններս արի՛ւն, արի՛ւն, արի՛ւն է որ կը աւս-
նին...

Հոյակապ էջեր են՝ այդ շարբին մէջ՝ Խաւարը, ուր երդիչ-մարտիկը,
կարծելով մահը ճօտալուտ, զինակցի մը կը յանձնէ, իր հրամեշտի խօսք-
բուն հետ, իր վերարկուն, իր ցտազը, խաղողի ողկոյլին ու հացը՝ հայրենի
հողէն բառած, ու քնարը և սուրը, — ես երգելով կ'ուզեմ մեռնիլը,
ուր զինուող մը՝ երթալէ առաջ նետուիլ կուուին մութ ու փառաւոր խոր-
հուրգին մէջ՝ երգ մը կը հացէ սուրբ պայցարը երգող բանաստեղծէն, և
մանաւանդ Սուրբս կայծերուն առջեւը, խրսխս փառաբանութիւն մը
անարդարութեանց վրէժինդիր Սուրբն.

... Նախնիքներէս մինչեւ ինձ քու շողիւններդ ահա կ'երկարին,
Ո՞վ իշխանական, ահաւոր, Ֆշմարիտ ու բարեկամ Սուր,
Ու մնարիս երազներուն ու կեանքիս երջանկութեանցը մէջէն
Միշտ մահավճիռը գտած եմ քեզ դարանակալ ոչիրին...
Եւ կը սիրեմ զքեզ, դո՞ւն՝ Արդարութիւն եւ բարբարոս,
Գուն որուն կայծկլսուքը սոսկում մըն է եւ խրախոյս մը միանգա-
մայն,
Գուն որուն ժամագը անքաւելի պարտութիւնն մը ամօթաբեր,
Գուն որուն դադարը ստրկացում մըն է զքեզ պաշտող ծեռքերուն...
... Եւ այսպէս մերկ ինչպէս հիմա, իմ դողդոջուն եւ զայրացկոտ
ծեռքերուս մէջը յանախ,
Քու լուութեան կայծերովիդ երգերուն է՛ն յաղթականը կ'երգես,
Եւ շարժումէդ եւ շունչէդ եւ շողիւնէդ ահաւասիկ որ դուրս կը
Ժայթքի
Կոիւին քարոզը, ազատութեան բուրմունքը եւ փառքը կտրիժ մար-
դուն...

Այդ շարքին ամենէն հզօր ու տարօրինակ էջը — թէպէտ եւ դժբախ-
տաբար՝ ամենէն անհաւասարն ալ՝ որպիշեան կան հոն աւելսրդ կրկնու-
թիւններ և քանի ծը թոյլ հատուածներ, — «Ասպետին երգն» է, Ճապոկի,
բոցայայտ, հողմաալաց քերթուած ծը, ուր արաք մօալլաբաթներուն կրակէն
կայծ ծը կայ ինկած: Երփարը, որուն կ'ուզդէ բանատեղն իր երգը և
որմէ կը հացցէ զինքը թոցնել, տանիլ անցընել հայրենի հողին մէկ ծայրէն
միւսն ու հացընել մինչեւ նպատակը, այդ երփարը՝ երգչին մտածումը
խորհրդապատկել կը թուի.

... Միշտ քառարշաւ պիտի սուրաս, ո՞վ երիվար,
Եւ պինծէ պայտերէդ կայծեր են որ պիտի ծաղկին,
Ու մեր փազքը թող զմեզ հերուներու պէս արքեցնէ,
Ու հով խմենք, հովուն նման անհունօրէն թեւաւոր:

... Քու կաթնաբօյր մարմինդ կեանքիդ կրակէն կ'եռայ,
Եւ քու ագիդ ջրվէժ մըն է՛ գաւակէդ փաք մըրկահոս,
Աչ քերուուդ մէջն երկու բռնկած աստղեր կը շողան,
Ու պայտերուդ դուոյթը զարիուրանքն է որ կը կուանէ:

... Մտրակ չունիմ ծեռքերուս մէջ, ազա՛տ ես դուն,
Ես միմիայն լանց քիդ վրան շուշանափայլ
Մտութներուս քացրութիւնն է որ կը թափեմ,
Մեղրերու պէս՝ միսիդ վրայ յորդահոս:

Ոչ սանձ ունիս ոչ երասան երախիդ,
Առատ բաշէդ ալիք մը վարս ձեռքերուս մէջ կը բաւէ,
Ռտուըներս զքեզ գրկող ասպանդակի պէտք չունին,
Միայն Խամբդէ է վրադ, արծաթէ Խամբդէ մարգարտայեւ:

Ես հյայրենի հովիսներուն կարօսն ունիմ, կարօսն ունիմ,
Բայց աստղածոր երկնքին տակ կանգ մի՛ առներ, երիվա՛ր,
Քարայրներու առջեւէն ստուերի մը պէս պէտք է անցնիս,
Անտառներէն, ինձաններէն, այգիներէն ալ անդին:

... Ճամբուս վրայ Խերեւս իին մեռելներ ոտքի ելեն,
Իրենց պատանքը ուսերնուն եւ ձեռքերնին ինձ երկարուող,
Ու մոտենան տառապեալիս՝ ականջս ի վար փսփսալու,
Իրենց սէրերն եւ վրէժնին անմոռաց, բայց մի՛ կենար, երիվա՛ր:

... Ա՛յ, կը պաշտեմ ես զքեզ, ահաւասիկ որ աստղօրէն կը Խոչիս,
Կայծակին չափ արագ ես եւ անոր չափ ալ ազատ.
Հովլին մէջէն, իու ին իետ, արծիւներ ենք Ֆախրի մէջ,
Ես ասպետդ եմ եւ գերիդ, նպատակիս բարձրացո՞ւր զիս:

... Ես լսեցի քառամբակ շքեղ մարմնիդ կատարէն
Որ կայծարձակ պայտերդ, մեր վաղքին մէջ մինչեւ այսօր,
Քանի՛ անգամ, քանի՛ անգամ ոսկորներ էր որ փշրեցին,
Ու բաց կոպերը գանկերուն ինձ նայեցան. տեսա՞ր դուն:

Ես լսեցի կ'ըսեմ՝ երկաթներէդ Ֆարժատիւնը կմախճներու,
Բայց լուեցի: Ես անխօս եմ: կանգ մի՛ առներ, երիվա՛ր,
Հոգիիս մէջ ինժեժանքս ես կը Խալելմ անդնդախոր,
Խողլ զայրոյթս միայն ապրի, կանգ մի՛ առներ, երիվա՛ր:

... Լուսածագին, վագրիդ մէջ, լեռնադաշտի մը վրայ,
Նոր ըմբուաներ պիտի տեսնենք, նոր իսկաներ, նոր իերոմներ,
Որդիները տառապանքին, որ Խշնամութեան այս դարուն մէջ
Արիւնին մէջ են ծնած, եւ անոր մէջ զայրացած, եւ արիւնով կ'ու-
զեն մեռնիլ:

... Յ՛, արշալոյսը ծաղկեցաւ, ես ասպետդ եմ եւ գերիդ,
Զաւիկերը դժուարին է բայց հագագդ հողմաշունչ.
Պէտք է Խոչիլ, Ֆի՛գ մըն ալ, իուրերուն իետ առաւօտին.
Կանգ մի՛ առներ, ես ծարաւ եմ ինչ պէս եւ դուն՝ յաղթութեան:

«Իիւցազնօրէն»ին առթիւ գրած յօդուածիս մէջ՝ ի վեր հանելէ յետոյ այդ քերթուածին մեծ արժանիքները, նկատած էի քանի մը մանրաճանութեան թերութիւններ: Այս հատորին մէջ Եարձանեան ինքվինքը կը յայտնէ անհունապէս աւելի կատարեալ: Լեզուն աւելի մաքուր է, աւելի հարազատ ու ճնիւ հայերէն, կարծես շարականներու լեզուն՝ աշխարհաբարի մէջ իր ամբողջ ծիրանիսին ու ոսկիսով վերակենդանացած. պատկերները, նոյն խակ երը տարօրինակ են, ծիչդ են գրեթէ միշտ, տեղին յարձար, և ճաշակով արտայայտուած: Կարելի է նկատել մերթ՝ փոքրիկ բիծեր, բայց այդ բիծերը շատ քիչ են և կը հալին ամբողջին լուսավառ գեղեցկութեանը մէջ:

Տաղաչափութեան մասին՝ Եարձանեան պահպանած է իր նախասիրութիւնը այն տեսակ մը «ապաս ոտանաւորին» համար, որ, ինչպէս ըստած էի արդէն, ոտանաւոր չէ բնաւ, այլ քերթողական արձակ. բայց այստեղ՝ լաւագոյն կտորներուն մէջ՝ այդ արձակը շատ աւելի ներդաշնակ է, և դմայլելի կերպով կ'երդէ այն ամբողջ թաւալուն, լայն, անկաշկան, քմայքըս երաժշտութեածըլ զոր արձակը կարող է տալ. ոչ մէկ դանդաղութիւն, ոչ մէկ կարծրութիւն ու ոչ մէկ գուեհկութիւն կամ ռամկութիւն չեն խամարեր տողերուն այլուոր գնացըը, որ կը սահի՛ աղատ բայց դաշն շարժումով մը՝ վրայէ վրայ դրահ տուող ալիքներու պէս: Գնահատելով հանդերձ ինչ հրապոյր որ ումի այս «արձակի երաժշտութիւնը» զոր արգէն Եարձանեանէն առաջ ուրիշներ փորձած են մեր գրականութեան մէջ՝ առանց տողերուն ոտանաւորի մեւ տալու, չեմ կրնար սակայն ցաւ չյայտնել որ Եարձանեան այդ ձեւին մէջ սահմանափակած ըլլայ իր ներշնչմանց արտայայտութիւնը: Հանրի տը Մենեկէն խակ, աղատ ոտանաւորը պաշտող, յաճախ կը գրէ կանոնաւոր ոտանաւորով, խակ Վերհարընին աղատ ոտանաւորը արդէն չափագանց կը մօտենայ կանոնաւոր ոտանաւորի: Ազատութիւնը աւելի թանկադին է և աւելի գեղեցիկ արզիւնքներ կոտայ՝ երբ գեղեցկութեան ու ներդաշնակութեան բարձրագոյն սատիճանի մը համելու համար արուեստագէտն ինքնակամօրէն իր ներշնչումը կը ճկեցնէ՝ ո եւ է աստիճանով բայց վերջապէս գոյութիւն ունեցող համաշափութեան մը:

Եթէ Եարձանեան չի համարիր ոտանաւորի չափագանց կանոնաւոր ձեւերուն, թող գէթ փորձէ այն ձեւերը՝ որ ծիշտ ոտանաւորի սահմանին կը պատկանին, բայց աւելի աղատ կանոններու վրայ հիմնուած են. մեր հին հայկական — թէ՛ գրաբար և թէ՛ աշուղական — բանաստեղծութիւնն ա'յնքան հարուստ է այդ կարգի տաղաչափական ձեւերով, որոնցմէ մեր նոր բանաստեղծութիւնը ցաւալի է որ բնաւ չէ օգոստած կամ շատ քիչ. մեր հին բանաստեղծութեան մէջ՝ տաղաչափութեան բոլոր ձեւերը և աստիճանները

կան, ամենականոնաւորէն մինչեւ ամենաապատը, մինչեւ կշռաւոր արձակի մօտեցողը, ու նոյն խկ այն ինչ որ կ'ընէ Նարծանեան, նոյն խկ ան, և հոյակապօրէն ոլորուած: Երդէն ինչ որ կը մեղաղը միթեն, այդ մեւը՝ որ իր լայն գեղեցիստիւնն ունի՝ զործածելը չէ, այլ անոր մէջ սահմանափակուիլէ, ասով իր տողերուն երածշտութիւնը տեսակ ճը միակերպութեան դատապահելը:

Կայ սակայն կէտ ճը որ պէտք է մեր բանաստեղծներուն ուշաղութենէն չվրխալի. արձակի մէջ, նոյն խկ քերթողական արձակին մէջ, երբեք պէտք չէ խառնել կանոնաւոր տաղաչափութիւնը. կը ցիշեմ կարպացած ըլլալ Աչարոնեանի և Վ. Փափաղեանի արձակ քերթուածները, որոնք՝ թէպէտ արձակի ճեւալ զրուած՝ ծայրէ ծայր՝ զբեթէ անխառնօրէն չնղալանկ ֆրաղներէ կաղմաւած են. քերթողական արձակին երածշտութիւնը ուրիշ է, և այդ կառ ու միակերպ համաչափութենէն չէ որ կը կաղմուի, ընդհակառակին. խկ աւելի սնախորժ է արդինքը երբ կանոնաւոր ստանաւորով տողերէ յետոյ՝ միւնոյն քերթուածին միւնոյն տունին մէջ արձակին անկանոնութեանը աներածշտական անակնկալին կը հանդիպի մարդ. այդ սխալը զործած է եարծանեան «Ստանուին երդ»ին մէջ. քերթուածը կը սկսի երեք տողերով որոնք կանոնաւոր տաղաչափութեամբ զրուած են, թէեւ տարանման չափալ.

Արեւն ելաւ, երիվա՛ր. եւ մեւնումի ժամն է այս, 4—3—4—3
ըսպասէ որ ոտքս անցընեմ ասպանդակիր շողարձակ 4—4—4—3
Աչ քերուդ մէջն իմաստուն նըպատակը կը կարդամ 4—3—4—3

Բայց ահա վարժուելէ յետոյ նոյն համաչափ տողերուն, կը տեսնենք մեր գէծը չարսորդ տողը՝ որ ամէն չափէ զուրս կը ցատրէ ու «կ'աւրէ» տունին մինչեւ այդ կէտն ընդպրկած կանոնաւոր երածշտութիւնը.

Օ՛յ, ի՞նչ ցնծութիւն ցնծութիւնս, օրինեա՛լ ըլլաս, երիվա՛ր:

Այդ աճբողջ քերթուածին մէջ նոյն սխալը կ'երեայ ծայրէ ծայր: Եւ — անցըլակի ըսկմ — կանոնաւոր տաղաչափութեամբ զրուած տողերն այնքան գեղեցիկ են, որ ցաւս աւելի կը չեշտափ տեսնելով որ Նարծանեան չի փորձեր իր քերթուածները — գէթ երբեմն — ամբողջապէս հիւսել այդ կարդի տողերով. և, ինչու մեղս պահեմ, որքան ալ քերթողական արձակը, պատստանաւորը կը սիրեմ, ես համողուած եմ որ քնարերգութեան ամենէն բարձր մեւը կանոնաւոր ստանաւորն է, ճապուկ ու լայն ու քնարյառն որքան ուղէք, բայց ճիշտ կանոնի, համաչափութեան հնաղանդ. եթէ եարծանեան համողուած չէ ասոր, թող իր խկ այդ կարդի տողերը զատէ, և

Ետեւէ ետեւ կարդայ. անոնցմէ մէկ քանին կը յիշեմ ստորեւ, հատորին էն աղուոր տողերն են — իբր «տող», իբր երաժշտական ֆրազ.

Հովին ձայնը շեփոր մըն է որ կը ինչէ հեռումներէն, Անտառները ոտքի ելան պատերազմի վաշտերու պէս.

Տեսէք սա քառեակը.

Անջրպետն անծայրածիր թոփչիդ առջեւ կը մեռնի,
Ու քաղաքներն մեղաւոր քայլերուդ տակը կը խոնարիին.
Ագուաւներու սեւ երամներ քու հոսանքէդ դողահար,
Ամպերուն մէջ, ամպերուն մէջը կ'ապաստանովին:

Վերցուցէք վերջին տողին աւելորդ ու աններդաշնակ ը ը (մէջը), և
երկրորդ տողին մէջ փոխեցէք երկու վանկ, «Ու քաղաքները մեղաւոր քայլերուդ տակ կը խոնարհին», կ'ունենաք զմալելի տողեր, և տակը կը ին աններդաշնակութիւնն ալ կ'անհետանայ:

Այս նկատողութիւնն ըրած ատենա, ինձի կը թուի որ եարձանեան արդէն ինքնին պիտի զիմէ օր ճը զէպ ի «բուն» ոտանաւորը, զէպ ի ճըշ-
մարիս «լեզուն աստուածներուն». իրեն պէս արուեստագէտ ճը չի կրնար չճպտի զէպ ի գերագույն քաղցրութիւնն ու կատարելութիւնն իր «տող»երուն:
Ասպետին երգը ին «խառնուրդը» թելազրական է. նիւթին բնութիւնը կար-
ծես բնազրաբար մղած է բանաստեղծը՝ հակառակ քերթողական արձակով
գրելու իր սրոշման՝ ոտանաւոր մտածելու: Ու չէ՞ որ հոգ երգուած ճախ-
րասլաց նժոյգն խակ, գերազրական պատկեր թեւաւոր ազատութեան, իր «բա-
ռասմբակ» արշաւին մէջ կ'արձակէ երաժշտութիւն ճը յստակօրէն «կըուա-
սոր»:

Փարիզ, 1907



ՀԱՅՈՍՏԵՂ


եթ

ԳԻՒՂԻ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՄԵԶ









Դիւղը հիմնական բջիջն է ժողովուրդի ճը աղքային ինքնութեան, հոն է որ կը կաղմուին ազգի ճը բարոյական դիմագծութեան գլխաւոր յատկանիշները, որ մասոյ կը զարդանան, կը բարդանան, կ'ընդայնին, կը նըրանան ու ձերթ ալ կ'ապացին, կը չարափոխուին քանդաբին ճէջ:

Նոյնպէս և արտեսատի, դրականութեան համար, զիւղը՝ իր բնազդական ինքնարուխ արտազրաթիւններով — երգեր, հեքեաթներ, պարեր, սովորութիւններ, հաւասարպիքներ, զգեստներ, ձեռարուեստի գործեր — ազգային ճշակացին աղբուրն է: Այն ազգերը որոնց ճէջ քաղաքի կեանքն ու քաղաքի արտեսատը իրենց կազմը կը խոնեն զիւղին հետ և չափազանց կը զարդանան իրենց ուրայն ճամբով, առանց զիւղէն օգտուելու և ներշնչուելու և ի վիճա զիւղին, անբնականին ու արտեստականին ճէջ կ'իյնան, կ'ապականին ու իրենց տոշմացին նկարագրին հարազատութիւնը կ'եղծանեն:

Անզիւկան ա գերմանական դրականութեանց ճեծ արժանիքներէն ճին այն է որ սասանց վարպետները ճեծ ճասամբ ճիշտ ֆուլբորական արտազրութեանց ուշադիր և սիրող ճնացած են և անոնց հետ կապ պահպանած են, Թրանական դրականութիւնը ճիւնոյն կապն ունէր ժողովրդական ներշընչմանց հետ ճինչեւ ժ. զարու վերջը: Ֆրանսուա Վիլեոն, ժ. զարու փարզեան ճեծ ճամբովը, զերագոյն ճապիկն է ճիշնազարեան ժողովրդական բանաստեղծութեանց: ժ. զարու խոշոր զէմբերը, Ռավլէ, Մոնթեները, և հայրակապ Ռոնարը՝ զինք շըշապատող «բոյլին» բանաստեղծներով, չճուտ զրոյներ էին, յոյն և լատին դասական դպրութեանց ալիմածութը սնած, և որ անալ իրենց լեզուն և դրականութիւնը ճոխացուցին, բայց և ժողովրդական լեզուին, երգերուն, հեքեաթներուն, աւանդութեանց և առակներուն խորապէս ճանօթ կը ճնացին և կ'օգտուեին անոնցմէ: ժ. լ. ու ժ. զարուն, քաղաքի դրականութիւնը՝ ճեծապէս զարգանալով Ֆրանսացւոց ճէջ՝ զրեթէ աճրողջապէս իր կապերը խղեց զիւղին հետ, ժողովրդական ներշնչման հետ աստիք, լեզուն աւելի կանոնաւոր, յստակ ու կուռ զարձաւ, զիտական ճըշդիւն ստացաւ, բայց իր հրապարէն, բնական շնորհէն բան ճը կորսընցաց. բարձր բարպարակրթութեան ճնունդ եղող զրական ճիւղերը ճաղկեցան, ճեծ կասարելութեան հստան, իճաստասիրական, ճարտաստանական, թատերական, վիալական դրականութիւնը իր ճեծապոյն վարպետներն ունեցաւ, բայց քնարերգական բանաստեղծութիւնը և ժողովրդական պատճուածբը աղ-

Քանտքեռի համեմարեղ զիւղացին է, Խաչատուր Աբովեան. անիկա՞ թէսպէտ համալսարանական կրթութիւն ստացած՝ պահեց իր զիւղացիի հոգին, ուզեց՝ ամէն բանէ առաջ զիւղացիին խօսիլ, անոր լեզուովն անոր կեանքը նկարագրել. Վէրք Հայաստանի վէպը, Ովսաննա նորավէսը, Պարաւզ վախութի խաղալիք հաւաքածուին առակներէն ոմանք, հայ զիւղական կեանքին առաջին հզօր ու կենդանի պատկերացումը կը պարունակին զրադէտի ճը ձեռքով կատարուած (և ատիկա՞ Թրանսայի մէջ նոյն բանը Տոտէի, Մոփասանի, Արէնի և Միսթրալի ձեռքով կատարուելէն առաջ): Աբովեան իր ինքնագիր գործերով հայ նոր զրականութիւնը զիւլի կեանքին, բարբերուն ու լեզուին վրայ հիմնելէն զատ, ժողովրդական բանահիւսութեան այլազան նըմոցները հաւաքելու, ուստիմնասիրելու, հրատարակելու ձեռնարկին ալ ուրուագնց, հիմնապիրն եղաւ նաեւ հայ Փողըլորագիտութեան: Իր գործին անձիշական շարունակողներն եղան Պոչշեանց, որ՞ իր վէպերէն ոմանց մէջ հայ զիւլը պատկերացուց մաերածան և մերթ կինզանի ու սիրուն կերպով, և Ազգեան որ ժողովրդական հէքեաթներու և երգերու նմանողակին զիւղական շունչով լեցուն քանի մը համեր էջեր արտազրեց: Բաֆփի, Մուրացան, Լէօ, Ահարոնեան, Վ. Փափաղեան, Եիրվանզատէ քաղըենի գրագէտներ են, որոնց արտևասալ եւրոպական ժամանակակից բարձր գրականութեան հետ աւելի կապ ունի քան հայ Փողըլորական արտազրութեանց, բայց անոնք իրենց գործերէն ոմանց մէջ նկարագրած են հայ զիւղացին, Բաֆփի իր «Կայձեր»ուն ու «Խենթ»ին մէջ, Մուրացան իր նորավէսպերէն մէկ քանին մէջ, Եիրվանզատէ իր սբանչելի «Ճաւագարյ»ին մէջ, Ահարոնեան և Վ. Փափաղեան Թրբահայաստանի կեանքին նովիրուած իրենց յուղիչ պատկերներուն մէջ: Գաճառ-Թաթիպա և Յովհաննէսեան ժողովրդական բանաստեղծութեանց նմանողութեամբ երգեր գրած են. Թումանեան մեծ երգիչը եղած է հայ զիւղին, զասականացնողը հայ ժողովրդական հէքեաթին ու երգին. Խաչակեան ամենէն հարուստ փունջը տուած է հայ գեղջկական քնարէն ներշնչուած ցողաթուրմ երփինագեղ թրթուուն տաղկիներու:

Արեւմտահայոց մէջ, է՞ն առաջ Ավշանն է որ ուշաղրութիւն դարձուցած է ժողովրդական երգերուն, միջնադարեան աշուղաձեւ բանաստեղծութեանց վրայ, անոնցին մաս մը հրատարակած է «Բաղմավէպ»ին մէջ, մաս մը՝ անզլիկերէն թարգմանութեամբ՝ գրքայիկի ձեւով, և անոնց նմանողութեամբ գրած է իր սրտառուց «Նահապետի երգերը»: Խրիմեան Հայրիկ, որ Թրբահայաստանի ծոցին մէջ գրական շարժում մը վերաբարձերելու նախաձեռնութիւնն առաւ, իր գործերէն ոմանց, մասնաւրապէս «Պատիկ ու Թունիկ» գողտրիկ հատորին մէջ, հայ զիւղին կեանքը նկարագրեց և մեկնաբանեց: Իր

աշակերտներան մեծագոյնը, Գարեղին եպիսկ. Արուանձուեանց, Թրբահայ փոլքորապիտութեան հիմնաղիբն եղաւ, իր թանկաղին հատորներուն մէջ ժողովրդական հեղեաթներու և երգերու ճռիս հաւաքածու մը հրատարակեց, և նոյն առեն իր Թրբահայաստանի այցեւաց շրջաններուն մէջ պտոյտներուն նկարադրութիւններովը Հայ զիւղին ու զիւղացին ամենէն զմալելի գրական արտայացածիչներէն մին հանդիսացաւ: Արուանձուեանցի գործին փոլքորական բաժինը շարանակեց ու մեծապէս ճոխոցոց Զիթունի, և գրական բաժինը շարանակեցին և ընդարձակեցին Հրանտ (Մելքոն Կիւրճեան), Գեղամ, Մշոյ երգիչը, և մանաւանդ Թվլատինցին ու Ռուբէն Զարդարեան, որոնց գործը, Հայ զիւղական հոգուոյն հարազատ ու զօրեղ Թարգմանութիւն, իր խարապէս տոհմացին նկարապով և գրական բարձր արժեցով, Արովեանի և Թումանեանի գործին քով զրուելու արժանի է:

Հայ զիւղին նուիրաւած գրականութիւնը մեր մէջ՝ կարծուածէն շատ աւելի հարսաս է արեմն, և եթէ ասար հետ հաշուի զնենք նաև աղջազարական ու փոլքորական հրատարակութիւնները, Հայկունիի մեծարժէք հաւաքածուները, (Լալաեանի Ազգագրական հանդէսին հարսաս շարքը, Ճանիկեանի «Հնատթիւնը Ակնայ»ն, և ուրիշ նմանօրինակ բազմաթիւ հատորներ), կրնանք հաստատել որ Հայ զիւղն ու զիւղացին հեռու են անտես եղած ըլլալէ մեր ճամանակակից զրականութեան ու բանասիրութեան մէջ: Այդ բարորին վրայ է որ ահա կուգան աւելնալ Համատուեղի մեծարժէք հատորը Պ. Գ. Միաւեանի «Ժողովուրդի մը զաւկի մը լիշտակները» դրբին հետ, որ նոյն առեն լոյս առած է:

* * *

Բայց այդ երկու գրքերուն վրայ խօսելէ առաջ, կ'ուզեմ քանի մը բառ ալ ըսել այն սիսալին վրայ զոր գործած են ամանք մեր մէջ և զոր այլք կը շարունակին դորձել՝ զիւղի և բարաքի զրականութեան միջեւ անհաշտ կոխ մը ջանալով ստեղծել: Օսմաննեան սահմանադրութեան հռչակումէն առաջ, Պոլսոյ մամալին մէջ տարիներով բանավէճ մը աեղի ունեցած է Պոլսոյ և զաւատի զրականութեան ախտյեաններու երկու խումբի միջեւ. հիմակ ալ, այն պահան որ այս յօդաւածու կը զրեմ, կը աենանմ Եղիպատոսի Արեւին մէջ Օշականի մէկ արտառոց զրուածքը միեւնոյն սիսալին վրայ հիմնուած:

Կիսեմ որ այդ բանակուլիին նախամենանկներէն մին, Պոլսահայ զրականութիւնը բամահրող ու դաւարի զրականութեան գերակշռումին անհրաժեշտութեան խանդապահու ջատագովութիւնն ընողներէն մին և զլսաւորը,

գրագէտ մըն էր զոր մեծապէս կը յարդեմ, ողբացեալ Արտաշէս Յարտթիւն-
եանը. բայց այդ հմուտ ու նրբաճաշակ քննադատը, որ բանաստեղծական
քանի մը փափուկ էջեր ալ ունի արտապրած, այդ բանակուտին մէջ չափա-
զանցութեան տանելով գաղափար մը զոր իր ծշզրիտ ձեւովն ու սահմանով
«Հայրենիք»ի և «Մապիկ»ի շրջանին մենք արդէն քարոզած էինք, անիմաստ
և ամուլ պայքարի մը ձնունդ տուած է: Ամէն քաղաքակիրթ աղջի մէջ,
զիւղի գրականութիւնը և քաղաքի գրականութիւնը, — այսինքն պարզ, բը-
նազդական, ներշնչեալ արուեստը և բարձր ծշակովթի բարդ, վերլուծական,
գիտակից արուեստը, կ'երեւան, կը զարգանան քով քովի, իրար կը լրացնեն:
Մարդկային միտքը կարելի չէ, և օգտակար ալ չէ, զիւղի, գաւառի ոլոր-
տին մէջ սահմանափակել: Դիւղի կեանքը բնութեան աւելի ծօտիկ է, հոն
ամէն ինչ աւելի թարծ, առողջ, բնակուն է, բարքերն ու արուեստը հոն ու-
նին ինքնաբխութիւնն մը, խակատպութիւնն մը, ցեղացին ու նոյն խակ աեղական
որոշ նկարագիր մը, որ արուեստի թանկագին, հիմնական տարր մը կը կաղ-
ձէ: բայց մեծ քաղաքներու բարձր ծշակովթը, պահպանելով հանդերձ որոշ
չափավոր մտաւորականներուն մէջ՝ այդ ինքնաբխութեան, բնակա-
նութեան, ներշնչման կենսական յատկութիւնները, կը զարգացնէ նաև զի-
տողութեան, խորհրդածութեան, վերլուծումի, մտածման խորացումի, զզաց-
ման նրբացումի, ծանօթութեանց ճոխացումի յատկութիւնները, և այդ ամե-
նուն ներզաշնակ խառնուրդէն է որ ծնունդ առած են մարդկային մտքին
գերագոյն հրաշակերտները: Դիւղի սահմանին մէջ մնալով, մարդկութիւնը
պիտի չկրնար արտապրել ո՛չ Պարթենոնի հրաշալիքը, ո՛չ դոմուկան ճար-
տարապեսութեան մոգութիւնը, ո՛չ Սոփոկլ, ո՛չ Վիրզիլ, ո՛չ Տանթէ, ո՛չ
Եկբարիր, ո՛չ Կէօթէ, ո՛չ Հիւկո, ո՛չ Պալլաք, ո՛չ Փալեսթինա, Պալս կամ
Պէթովին, ո՛չ ալ Արիստոտէլ, Սփինոզա, Փասքալ, Նեւուն կամ Փատթէօր,
և տարակոյս չկայ որ ասոնք են մարդկային հանճարին բարձրագոյն ար-
տայայտութիւնները:

Գեղարուեստի, գրականութեան մէջ, էական է անշուշտ որ քաղաքի
ծշակովթը ներքին կապ մը պահէ գիւղի նախնական, խորունկ ու կենդանի
արուեստին հետ, վերլուծման ու հմտութեան տակ չխեղդէ բնազդականը, որ
հիմնական տարր մըն է, և մեծագոյն գրագէտները, բանաստեղծները, ար-
ուեստագէտները (Հոմեր, Փիդիաս, Եկբարիր, Տանթէ, Կէօթէ, Պէթովին,
Միքէլ-Անդէլ) այդ կապը պահած են, և սակայն նոյն խակ այնպիսի դրա-
գէտներ ու բանաստեղծներ որոնք, ինչպէս Մասին, Վոլթէր, Ֆուու-
լըր, զեղջկական ներշնչումէն շատ հեռու մնացած են, զուտ բաղենի մտայ-
նութիւն ունեցած են, գրեթէ տարածերժօրէն վերլուծական ու զիտակից ար-

տեսա մը ի գործ զրած են, նորէն գեղեցիկ ու կենանի գործ մը արտադրած են՝ շնորհիւ իրենց մեծ տաղանդին, անկեղծութեան և անսադիւտ ճաշակին:

Մեր մէջ, անշուշտ, հարցը կը ներկայանայ քիչ մը ուրիշ ձեւով, բանի որ ԺՌ.- ԺԹ. դարերուն, երբ մեր նոր զրականութիւնը կազմուեցաւ ու զարդացաւ, այն «քաղաքաները ուր այլ զրականութիւնը կ'երկնուէր» (Վենետիկ, Պոլոյ, Մուկուտ, Թիֆլիս, Իզմիր), հայկական չէին, օտար էին: Ասիկա անխուսափելի հետեւանքն եղած է այն պայմաններուն ուր կը զրտնուէր մեր ժողովուրզը, և զրականութիւնը որ զարդացած է այլ ոչ-հայ կեղրոններուն մէջ, անշուշտ մեծ մասամբ չէ եղած այնքան խորապէս ու զուտ հայ, որքան պիտի ըլլար եթէ աղատ Հայաստանի մը քաղաքներուն ու զիւղերուն մէջ ծագիւր: Ասիկա ճիշդ է, բայց անոնք որ կը կարծեն թէ ասար համար Թիֆլիսի ու Պոլոյ հայ զրականութիւնը ամբողջապէս օտարախորթ է և արտեսատական, կը սխալին: Հայը, անկախութիւնէ զուրկի, չկրնալով իր թշուառ ու յետամնաց վիճակի մը մատնուած հայրենիքին մէջ զարդացնել իր զրականութիւնն ու արտեսար, զայն զարդացուցած է այն օտար մեծ քաղաքներուն մէջ ուր հզօր հայ զարութի մը գոյութիւնը կամ այլ նպաստաւոր պայմաններ ատիկա իրեն թոյլ տուած են: Օտարութեան մէջ հաստատուած այդ հայկական կեղրոններէն Թիֆլիսն ու Պոլոյը իրենց ծոցին մէջ ամփոփած են այնպիտի բազմաթիւ հայ համայնք մը — Հայաստանէն եկած ամենէն մտացի, տաղանդաւոր ու ձեռներէց մարդոցմէն կաղմաւած, — հոն կազմուած է այնպիսի հոծ ու ներուու հայ կեանք մը, օտարէն ապգուած բայց և իր յեղացին քանի մը էական զծերը պահպանելով, որ այդ պայմաններուն մէջ յօրինուած զրականութիւնը ունեցած է իր հիմքին մէջ հայկական հարազատ նկարազիր, եղած է «քաղաքի հայ զրականութիւնը». տեղական օտար միջավայրին աղղեցութիւնը (թրբականը Պոլոյ մէջ, վրացականը Թիֆլիսի մէջ) շատ չնչին եղած է հոն երեւան եկած մեծ հայ զրագէտներուն ու բանաստեղծներուն մօտ, իսկ եւրոպական բարձր զրականութեանց աղղեցութիւնը (զոր Հայաստանի գիւղերուն կամ քաղաքներուն մէջ մնալով՝ այդ շրջանին՝ հայ մտաւորականը շատ պակասաւոր ու տարտած կերպավ պիտի սատանար, մինչ Պոլոյ և Թիֆլիսի, ինչպէս և Վենետիկի ու Մուկուտայի մէջ՝ խորապէս ու ներքնապէս կրած է զայն և իւրացացած) ոչ թէ խաթարած ու օտարացուցած է մեր զրականութիւնը, այլ ընդգրածակած է մեր աղղային մշակովին սահմանը, նրբացացած, բարձրացուցած է անոր որակը: Անմատութիւն պիտի ըլլար կարծել թէ նարբանզեան, Բաֆֆի, Սունդակեանց, Շիրվանզաղէ, որ «Եւրոպական» աղղեցութիւններով կաղմուած զրագէտներ են, օտար քաղաքի մէջ արտադրած ըլլալնուն և օտար

ճշակովթներու ներգործութիւնը կրած ըլլալնուն համար, «Հայ» չեն, հարազատ չեն. պատուական հայ գրագէտներ են անոնք, որ եթէ չեն ունեցած Աբովեանի մը աստիճանով տուչմային մտայնութիւն և ո՞՛, մեր գրականութեանց բերած են սակայն՝ եւրոպական մեծ գրականութեանց շփումավ բարերար ճոխացում մը ու զօրացում մը, — բաց ի իրենց անհատական ուժեղ տաղանդին, հրապարակէն, որ անվիճելի է: Նոյն իսկ Պոլսոյ, Իզմիրի ու Վենետիկի գրագէտներուն, բանաստեղծներուն համար, որ աւելի հեռու եղած են Հայաստանի գիւղական միջավայրէն քան Թիֆլիսիները, և աւելի ճօփիկ եւրոպական ճշակոյթին, աններելի պիտի ըլլար ըսել թէ: Խորթ են, արուեստական են, անկնինդան են, Հայ չեն. զարգացած Հայեր են, որ մեծ բաղաքի Հայու, միջազդային բարձր ճշակոյթով սովորուած Հայու գերը կատարած են:

Այս պահուն ուր Արտաշէս Յարութիւննեան ուր իր համախոչները, պոլսական գէշ տեսակի գրականութեան մը տարածումին ալլած զղուանքէն ու զայրոյթէն՝ անարդար չափազանցութեանց մղուելով կը յարուցանէին բանակուի մը որ՝ այդ ճայրացեղ մեւով զրուած՝ սխալ էր, Թրքահայաստանի գիւղական, տուչմային գրականութիւնը արդէն իսկ ունէր իր լաւագոյն վարպետը, Թլկատինցին. Պոլսոյ մէջ կը շողար Տիրան Զրաբեանի սասանիկ բարձր ճշակոյթի հոյակապ տաղանդը, արտասահմանի մէջ կը փայլէր Միամանդոի, Վարուժանի, Միքայէլ Կիւրճեանի, Տիկին Զապէլ Նոսայեանի, Սուրէն Պարթեւեանի, Վ. Թէքէեանի, Կարմիր Ժամուցի Արփիարեանին եւրոպական մեւով Ճոխ գրականութիւնը, որ իր զգայնական հմագին մէջ հայկական է, ոմանց մօտ աւելի, ոմանց մօտ նուազ չափով. Զարգարեան, թէպէտ լրագրութեան մէջ թաղուած, մերթ ընդ մերթ կուտար էջեր եւրոպացեալ Հայաստանցի ինքնատիպ գրագէտի, և զարձեալ Պոլսոյ Մեծարքնց կը հնչեցնէր զմայլելի քնար մը ուր ֆրանսական խորհրդապաշտ զպրոցին արձագանքը կը լսուէր՝ Ակնայ երգերուն մրճունջին խառնուած. արեւմտահայ գրականութիւնը, այդ շրջանին, ուրեմն՝ իր ամբողջութեան մէջ այնքան լիակատար էր և Հայ որբան հնարաւոր էր ատիկա, և այդ բանակուիը մէկ հատ գաւառացի նոր գրագէտ կամ բանաստեղծ մէջտեղ չէ հանած: Օշական շատ աւելի այլանդակ, և կարելի է ըսել ամբարիշտ, չափաղանցութեանց կը հասնի այն յօդուածին մէջ զոր վերեւ լիշեցի և ուր, գովելու համար Համաստեղը՝ ամբողջ արեւմտահայ գրականութիւնը կը քամահրէ, ինչպէս ատենով փառաբանելու համար Վարուժան մը, որ պէտք չունէր այլպիսի աւելորդ ու անհարկի զրուատիքներու, կ'ուրանար անոր բոլոր մեծ նախորդները՝ բաց ի Դուրեանէն ու Մեծարենցին, ապուշ արհամարհանքի մը

մէջ պարուրելով Բագրատունիի, Ալիշանի, Պէշիկթաշլևանի, Թէրդեանի, Նարպէյի, Մէթեանի պէս վարպետներ:

Ֆրանսական հոյակապ գրականութիւնը իր ամբողջութեամբ կազմուած ու զարգացած է ֆրանսական հոդի վրայ, և սակայն ո՞րքան օտար ազգեցութիւններ կրած է ան՝ իր բնաշրջութեան զանազան փուլերուն։ Ունասր, որ ֆրանսական մեծ բանաստեղծութիւնը հիմնեց, յոյն և լատին ճշակոյթով տոպորուած էր. Ժ. դարուն, Քորնէլլ ոչ միայն լատին գրականութիւնն ողտուած է, այլ և սպանիացի թատրերգակներէն, Լավրիւէր հելլէն դպրութեանց աշակերտ մըն է. Ռատին յոյն ողբերգակները և (Գոթողիայի ու Եռթերի մէջ) Աստուածաշաննը իրեն առաջնորդ կ'առնէ. Պոսիւէ, Մասիցիոն Ա. Գիրքէն և Եկեղեցւոյ Հայուրէն կը քաղեն իրենց պերճ ախօսութեան շատ մը տարրերը. նոյն խակ Մոլիէր ու Լաֆոնթէն, Է՞ն զուտ ֆրանսացի հեղինակներ այլ զարուն, ի՞նչքան պարուական են յունական, լատինական, խաղական դպրութեանց. Ժ. դարուն, Վլյուէր, Մոնթէսրիէս, Տիարո, անգլիական իմաստասիրութիւնն ու դրականութենէն օգտուած են, ինչպէս և Սպանիացի վիազոններէն, Անտրէ Շէնիէ թաթառուած է յոյն բանաստեղծութեան հոգով. Ժ. դարուն, ֆրանսական մեծ ուժանիւնները անզլիական ու դերձանական բանաստեղծութեան աղղեցութիւնը կրած են։ Այս շարքը կարելի է գետ շատ երկարել, ու կարելի է նոյն բանը նկատել նաեւ Եւրոպական ուրիշ ազգերու գրականութեանց մէջ որ հին կամ նոր այս կամ այն դրականութիւններէն աղղուած են։ Անշուշտ, մեծ գրակէտի մը, իրական բանաստեղծի մը ճօտ, օտար աղղեցութիւնները հեղինակին աղղացին ուղարկուին, անձնական խառնուածքին համեմատ հը կերպարանափոխուին, նոր շեշտ մը կ'առնեն։ Սակաւաթիւն են հեղինակները որ ոչ մէկէն աղղուած ըլլալ կը թուին և ամէն ինչ իրենք խակ ստեղծած ըլլայու տպաւորութիւնը կը դորձեն. անոնք ալ անշուշտ աղղեցութիւններ կրած են, բայց իրենց տագոնին ուուր ինքնաստվաթիւնը զանոնք հայեցուցած, սրօղած է. միայն միշտ կ տկար միտքերն են որ անանձանական հետեւողներ, անհոգի ընդօրինակողներ կը զառնան, և աստոնք՝ թէւ լէդէն են՝ իրապէս անդոյ են դրականութեանց պատմութեան մէջ։ Թիֆլիսի և Պոլսոյ Եւրոպամեւ հայ գրագէտներէն ու բանաստեղծներէն անոնք որ ճշմարիս տաղանդ ունեցած են, նոյն բանն ըրած են — համեմատաթիւնները պահելով անշուշտ — ինչ որ ըրած են ֆրանսացի մեծ հեղինակները զոր վերեւ լիշեցի. անոնք հայ են մտայնութեամբ, ոպւով, բայց օտար մեծ գրականութեանց աղղեցութեան տակ յօրիններով իրենց դորձերը՝ հայ լեզուն, հայ ոճը, հայ ճաշակը նրբացուցած և ճոխացուցած են։

Ա. Սահակ ու Ա. Մեսրոպ և իրենց աշակերտները, Հայաստանի ծոցին մէջ, Ե. գարուն, միեւնոյն բանն ըրած են. եթէ շատահային հայ գիւղը նկարագրելով կամ երգելով, այսօր Հայ աղդը կացութիւնը պիտի ունենար Քիւրահերուն, որ ունին շատ մը ժողովուական երգեր ու հերեամիներ, բայց ուրիշ բան չունին, և շատ աղքատ են ասոր համար, բաղաբալլիմութեան պատմութեան մէջ տեղ մը չեն գրաւեր: Մեսրոպ մեր այբուրէնը յօրինած է յունականին նմանողութեամբ. Սահակի հետ՝ Աստուածաշունչը յունարէնէ թարգմանելով, յոյն լեզուի աղդեցութեան տակ հայերէնը գարդացուցած, կատարելագործած, հարստացուցած է: Եղնիկ (Կողմ գիւղի զաւակ, բայց որ քաղաքի հոյակապ գրագէտ մը եղած է) իր հրաշալի լեզուն, իր անստգիւտ ոճը պարտական է այնքան իր խորին հելլենալիտութեան որբան իր անձնական բարձր տաղանդին: Ինչ որ Ե. գարու մեծ հայ զրագէտներն ըրած են՝ յունական դպրութեանց աղդեցութեան տակ՝ Հնայատանի մէջ՝ հայ լեզուի և գրականութեան համար, նոյնը՝ ԺԹ. գարու հայ հեղինակները, ամբող պայմաններուն հետեւանցով չփրնալով Հայատանի մէջ իրավանացնել, կատարած են Վեհեւաթիկ, Պոլս կամ Թիֆլիս՝ եւրոպական զրագիւնութեանց աղդեցութեան տակ, Վեհեւաթիկ ու Պոլս՝ զլատարապէս յոյն-լատին ու խոալական, Քրանսական աղդեցութեան տակ, Թիֆլիս՝ մասնաւորապէս ռուս և գերման աղդեցութեան տակ:

Այս ամէնը ի նկատի ունենալով, մարդ չի կրնար զլուելի չփանել կարգալով Օշականի վերեւ յիշուած յօդուածին մէջ սապէս շշորդութիւններ.

«Ճիմա ատենն է, կարձեմ անլրապանալու այն անդարձնելի պարապին, որով մեր գիւղը կը բացակայի մեր գրականութենէն, և տոիկա այնքան եղերական կորուստի մը ձեւն ունի, քանի որ աղէտը տարած սրբած է անոր հետքը աշխարհէն, ու տարտած զառնութեամբ ես կը նայիմ այն օրին, ուր մեր ժողովրդին այս խաւարումին պիտի հետեւի արեւմտահայ գրականութեան անփառունակ շիջումը մոռացումին ծոցը, առանց պատմութեան յանձնել կարենալու երկու երեք հատ մարդ, որ չարչի, վաճառական կամ տիրացու չըլլային: Այսպէսով կը կըրկնուի մեր հին գրականութեան մեծ միալը որ ժողովուրդը հեռու կը պահէ իր Էջերէն առհասարակ և կ'անգլուանայ գիւղը: Հինին չափ մեր զրականութիւնն ալ, մանաւանդ արեւմտեան հատուածը, չի հետաքրքրուիր մեր ժողովուրդին ստուար զանգուածալը, գիւղացիալ: Մեր իրապաշտները քաղքենի ու միջակ զասակարգի փոքրութիւններէն անդին չանցան: Աղդագրական շարժումը ուսումնասիրեց գիւղը անոր ամէնէն վերացնալ և ամէն ժամանակ կարելի (?) արտայայտութեան բանահիւսութեան մէջ»:

Ամէն ինչ սխալ է այս տողերուն մէջ։ Անիմաստ է ժողովրդական բանահիւսութեան կարեւորութիւնը նուազեցնող, սահմանափակող բանաձեւը. գեղջկական երդ մը, պատմուածք մը, աւած մը, հէքեաթ մը, «վերացական» չեն, ընդհակառակն զիւղին հոգւոյն ամննէն նուրը, ինքնատիւզ ու թանկարդին արտացայտութիւնն են, լի բարախուն կեանցով, աւելի խորապէս տողորուած ցեղացին ու տեղական դրոշմավ քան նոյն խոկ առօրեայ իրական կենցագը շինականին, անոնք աւելի ճիշդ կը թարգմանեն զիւղին հոգերանթիւնը, ցեղի մը մտայնութեան հիմքը, քան զիւղացին նիստուկացին մահրամասն նկարագրութիւնը, գիւղական կեանքը, իր ցաւերով և հրծուանքներավ, հաւատայիբներով ու երաշներով, այդ նախնական արուեստին հճայրավը խոտացած ու շեշտաւած, աւելի խորունկ ու հարազատ ձեւով կ'արտացայտափ այդ բանասակեզծական արտապրութեանց մէջ քան ուրիշ ո եւ է ձեւով։ Եւ սխալ է որ սաստիք ամէն մածանակ կարելին են, անոնցմէ շատերը որոշ թաւականի մը ձնանդ են, որոշ պայմաններու, որոշ միջավայրի, որոշ զէպիրու արդիւնք։ Թողունք որ ճիշդ ալ չէ արդէն թէ հայ ազգագրութիւնը զիւղին միմիացն բանահիւսութիւնը հաւաքած է, ուստահայ ու թրբահայ ազգագրապէտներն ու զիւղապատմէ զրագէտները զիւղական կեանքի վերաբերող ամէն կարգի տեղիկութիւններ կուտան իրենց զործերուն մէջ՝ բանահիւսական արտապրաթեանց ամփափումին հետ. ճիշդ է միայն որ թրբահայ ազգագրութիւնը նուող ընդարձակ սահմանի մը մէջ կատարած է իր հաւաքածան գործը՝ քան ուստահայը. ատիկա եթէ շատ ցաւալի է՝ թրբահայկական զիւղերուն վերջին մեծ աղէտին հնատեւանքավ բայցայուելէն յետոյ, բայց հատ ալ՝ փախանակ չափաղանցելու այդ պակասաւորութեան սահմանը, պէտք է դէք կորուստը ճասամիք զարմանելու ճտածել՝ հրաւիրելով թրբահայաստանի գաւառաւական քաղաքներու, զիւղերու վերապրազ զաւակները պատմեն, Համաստեղի պէս իրենց զիւղին կեանքը պատկերացնեն, կամ նոր Ճամնիկեաններ ու Արտանձնտեանցներ դառնալով իրենց ողջ մնացող հայրենակիցներուն բերնէն հաւաքեն իրենց զիւղին աւանդութիւնները, երգերը, հէքեաթները, աւածները, բարբերու նկարագրութիւնը։

Բացարձակ սխալ է ըսել թէ «զիւղը կը բացակափ մեր զրականութիւնն»։ ընդհակառակն, ինչպէս արդէն խոկ ցոյց տաւի վերեւ յիշատակուած բաղմաթիւ անուններով, հակառակ այն տարականն կացութեան որու մէջ կը զանուէր մեր ժառավարդը և որ զինք ստիպած է իր ճտաւոր կերպունները հայրենիքէն գուրս հաստատել, զիւղին նուիրուած, զիւղէն ներշնչուած էջերը նորէն բաւական բաղմաթիւ են մեր ուստահայ թէ թրբահայ զրականու-

թեան մէջ, և անոնցմէ ոմանք գեղեցկապոյն էջերէն են մեր ժամանակակից մատենագրութեան. լկտութիւն մըն է ըսել թէ «արեւմտահայ գրականութիւնը պիտի շիցանի անփառունակ կերպով մոռացութին ծոցը, առանց պատճութեան կարենալու յանձնել երկու երեք հատ ճարդ, որ չարչի, վաճառական կամ տիրացու չըլլային». արեւմտահայ գրականութիւնը ածրողջ հոյլ ծը վարպետներ արտադրած է, որոնց գործը, ինքնատիպ ու գեղեցիկ, անձահ է և որոնց լաւագոյն էջերը մերինէն աւելի մեծ ու զարգացած ժողովարդիներու գրականութիւնն մէջ իսկ պատուաւոր տեղ ծը պիտի գրաւէին:

Սխալ է որ մեր հինին չափ մեր նոր գրականութիւնն ալ չէ հետաքրքրուած գիւղացիով: Հին գրականութիւնները, գրեթէ բոլոր աղղերուն մէջ, գիւղական կեանքին քիչ տեղ տուած են, ատոր մէջ մեր նախնիքը մասնաւրապէս մեղաղեթի գտնելն անարդար է: Խոկ մեր ժամանակակից գրականութիւնն մէջ, ժողովրդական տարրը, Հայաստանի գիւղացիին մասին հետաքրքրութիւնը, անոր բարքերուն, Ճակատապրին, մտաւոր արտազրութեանց համար խանդառաստանը Օշականի կարծածէն շատ աւելի խոր ու հզօր եղած են. խօսք անշուշտ իրական գրագէտներուն, վարպետներուն վրայ է, և ոչ թէ բազմաթիւ միջակութիւններուն որ քաղաքի կեանքն ալ կարող եղած չեն հարազատ ու կենդանի կերպով արտայացնելու և որոնց եթէ Հայաստան ալ ծնած և ապրած ըլլային, նորէն կեղծ ու անկենդան բաներ պիտի արտադրէին:

Աչք մը նետենք մեր «քաղաքի գրագէտներուն», օտար քաղաքի մէջ հաստատուած գրագէտներուն վրայ, ու պիտի տեսնենք թէ ինչքան անձիշդ է Օշականի թեթեւովկի վճիռը. Բաֆֆիի, Աշարոնեանի, Վ. Փափաղեանի վէպերուն, վիպակներուն մէկ մասին զլիսաւոր նիւթը Հայաստանի գիւղացին է. Պէշիմթաշլեան երգած է ԶԵթունը, հայ փառաւոր գիւղաքաղաք մը. Պոլսոյ հայ մտաւորականութիւնն է որ թեւ թիկունք եղած է Խրմեանի երբ ան ուզած է հիմնել իր Վարագայ մտաւոր բոյնը. Սրուանձտեանց մը, Թըլկատինցի մը, Զարդարեան մը՝ երբ յայտնուած են, Պոլսոյ լաւագոյն զրոյները զանոնք գրկաբաց ընդունած են, զանոնք խրախուսած, փառաբանած են, զանոնք մզած են այդ ճամրով շարունակել, հայ հողը երգել, հայ կեանքը պատմել, հայ ոճը զարգացնել: Ու Պոլսոյ իրապաշտները հայ գիւղացին նկարագրած են յօժարակամ՝ ինչքան որ տափկա կարելի էր իրենց, որ Հայաստան չէին ծնած, որ գիւղացին Հայաստանէն դուրս պանդովստի ձեւին տակ միայն տեսած էին. Արփիարեանի «Կարմիր ժամուց»ին հերոսը Հայաստանցի տէրտէր մըն է, գիւղացի մը, և ինչքան կենդանի նկարուած. Զօհրապի «Թէփարիկը», «Փոթորիկը», «Այրին» հայ գեղջկուչիի կամ պանդուխտ

զիւղացիի տիպարներ կը զծեն, ճիշդ ու հզօր գոյներով. կամսարականի «Շարօնն պանդուխա Հայաստանցի մըն է. Բաշալեանի է՞ն աղուոր զրուածքներէն մին՝ Համիտեան ջարդերէն յետոյ «նոր կեանցոին մէջ հրատարակած հայակառ էջն է, Հայաստանի գիւղական կազմակին տաւանդական տօնախլութիւնները ողաղ ու կոսորաձներէն յետոյ անոնց աւերն ու սուզը նկարագրող:

Այսպիսի օրինակներ դեռ կը նամ թուել: Կարելի է նկատել որ այլպիտի էջերը մեր ժամանակակից «բաղաքի» զրականութեան մէջ բաղմաթիւ չեն, բայց ըսել թէ անսնք բացակայ են բոլորպին, նիւթական սխալ մը զորձել է: Պոլսոյ զրտղներն աւելի յաճախ չեն արտադրած արդակախ էջեր, որովհետեւ բնական է որ մարդ իր աեսածը, ճանչցածը, ապրածը աւելի արանաղիր և կարող է արտայացնելու քան իրմէ հեռաւն գտնուածը, ինչքան ալ սիրելի ըլլայ ան ու իրենց տեսածը, — Պոլսահայ կեանցը — շատ ուժեղ ու կենդանի կերպով արտայացնած են. եթէ ուշէին նմանիլ դաւառացի զրտղներուն, Հայաստանցի ձեւանալ, կերդ էջեր պիտի արտադրեին ինչպէս կեղծ եղած են Միհրան Յովհաննէսեանի թիսած «պեղջկական» երգերը:

Եյսօր, զոյտթիւն ունի Հայաստան մը՝ զուտ հայ բնակչութեամբ և հայ կառավարութեամբ. այսուհետեւ կարելիսութիւն կայ հայ մշակովիթ կեղրոնն այդ Հայաստանին քաղաքներուն մէջ հաստատելու, և արդիշ ալ պիտի ըլլայ հետշշեաէ: Ասոր աջակցելու ենք, բայց ասոր համար պէտք չկայ բնաւ հայ տապանդին թէ՝ օտար և թէ՝ հայկական միջավայրի մէջ՝ հակառակ դժուար պայմաններու՝ ցարդ երեւան բերած արժանիքներն ուրանալ: Աւրացումը գմանք և ամուլ բան մըն է:

Դառնանը Համաստեղին և Մխալեանին, որոնք իրենց զրբերը համեստորէն, առանց աղմուկի և յաւակնաթեան մեր առջեւ զրած են, և փախանակ յիմարաբար պոռալու թէ մտոցուած, արհամարհուած հայ գիւղը պէտք է ուսումնատիրել ու նկարազգել, նախընտրած են զրական զործ մը կաստրել, նոր էջ ճը աւելցնելով հայ զիւղին նուիրուած զրական ու բանասիրական այն շարքին զոր իրենց նախորդներն արդէն արտազրած էին: Տեսնենք՝ թէ ինչի՞ մէջ կը կայանայ իրենց ըրած յաւելումը, իրենց բերած նորաթիւնը:

* * *

Մխալեանի զիրբը՝ աւելի զիւղական կեանցի համբերաստար ու անկեղծ պատկերացման տոքիւման մըն է քան արուեստի զործ մը: Գրական տեսակետով, ան տիպարութիւններ ունի, ոճն անհաւասար է, մերթ աշխայժ ու սրածիս, մերթ պարզ, բնական ու յատակ, բայց յաճախ ալ խաւնուած աւե-

լորդ ճանրածառութիւններով, հասարակ խորհրդածութիւններով. ինքնատպութիւն, արուեստագիտական նրբութիւն, ամփոփումի, խոտացումի կարողութիւն՝ դժուար է հոն գտնել. նոր վերադիրներու, ստեղծուած բացատրութիւններու, արտայայտուելու անձնական եղանակի մը քիչ անգամ կը հանդիպինք հոն: Բայց իր հաւատարիմ պատկեր մը գիշի մը բարբերուն՝ հոն ծնած ու իր պատանութիւնն անցուցած մէկու մը ճանկական յլշատակներուն մէջէն ցոյց տրուած, այդ զիբքը շահեկան է ու հայ զիւղական կեանքին նուիրուած գրականաթեան մէջ պատուաւոր տեղ մը բռնելու արժանի:

Մխալեան կը պատմէ իր ճանկութիւնն ու պատանութիւնը զիւղին մէջ, կը գծէ պատկերն իր ընտանեկան շրջանակին և զպրոցին ուր իր առաջին կրթութիւնն ստացած է, կուտայ նիւթական ու բարյական կենդանագիրն իր հօրն ու մօրը, իր ազգականներուն, դպրոցին զվսաւոր ուսուցիչներուն և իրենց զիւղին ամենէն ուշագրաւ տիպարներուն, կը նկարագրէ բարբերը, սովորութիւնները, նիստուկացը, աշխատանքներն ու զրոսանքները զիւղին ճարպաց, կը գծէ անոր բնանկարները, կ'ոգէ նաեւ այդ զեղջուկներուն ամենօրեայ ընկերներն եղող ընտանի անասուններուն կեանքն ու շարժումները: Դժբախտաբար չէ յիշած անունը զիւղին, որուն կերպով մը ազգագրական ու բարացուցական մենագրութիւնը յօրինած է. յայտնի է որ Հայաստանի մէջ չէ ան, ոչ ալ Կիլիկիոյ, Թերեւս Փոքր Հայքի զիւղ մըն է, աւելի հաւանօրէն Փոքր Ասիոյ ոչ հայկական շրջանակներէն մէկուն մէջ զիւղ մըն է հայաշատ բնակչութեամբ. անհրաժեշտ էր ճշգել այդ կէաը, պէտք էր նաեւ ճշգել բոււականը ուր այդ պատմուած դէպերն անցած են. յայտնի է որ Համբաւեան կոսորածներէն առաջ է, բայց չի զիւցուիր ո՞ր Սուլմանին օրով, ի՞նչ էին այդ պահուն Թուրքիոյ մէջ ընդհանրապէս տիրող պայմանները և ի՞նչ էր անսենց արձագանքն այդ շրջանին մէջ:

Գիբքը կը կարդացուի հետաքրքրութեամբ ու հաճոյքով. պատմուածը յաճախ կենդանի է, մերթ անկեղծ յուզմունքով լեցուն, մերթ ոգեսորուած պարզ ու ինքնարտով «Հիւմաւր»ով մը, երեւան թերելավ զիւտելու կարողութիւն, տիպարները գծելու ձիրք և իրերն ու ճարպիկը ազատ, առողջ և աղնիս ոգւով մը զատելու ընդունակութիւն: Կան հոն հատուածներ ուր ոճն ալ սիրուն զնացք մը կը ստանայ. տիպարները յաջող կերպով ներկայացուած են՝ իրենց արտաքին ու ներքին զիմագրութեամբ: Զմայելի է այն էջը ուր հեղինակն իր մօրը տան հացը թիսելու նուիրական գործողութիւնը կը պատկերացնէ: Նկարագրել է զիւղական աղբիւրին և անոր շուրջ կուուի բւնուալ զեղջկահիներուն տեսարանը: Թանկապին է ոգումը զիւղին աւանդական դէմքերէն մէկուն, «անանուն նահատակ»ին, որ զեղցկահութեանը

Համար առենով սիրուեր է Թրբուհիներէն, բայց անոնց ուզածը չընելուն, մահմետականութիւնը չընդունելուն համար սպաննուեր է. այդ դրուագը, ինքնատիպ մարտամասնաթիւններով պատմուած, օր մը կրնայ մեծ բանաստեղծի մը կամ վիպասանի մը ձեռքը հրաշակերտի մը նիւթ դաւնալ:

«Պայքար»ի վարչութիւնը շատ օգտակար բան մ'ըրած է թերթին եջերան մէջ այդ դորձն իր թերթօն հրատարակելէ յետոյ դայն զրբի ճեւով ի լոյտ աճելով: Երանի թէ — կը կրկնեմ այս առաջարկս — Պ. Մխարեանի օրինակին հետեւին Թրբահայատանի, Կիլիկիոյ, Փոքր Հայքի զաւակ եղող որիշ զրայներ ու պատմեն յիշատակները, զծեն բնանկարներն ու կենցաղն իրենց զիւղին կամ զիւղաբազրին, հաւաքեն աւանդութիւններէն, առածներէն, ժողովրական երգերէն, հէքեաթներէն ինչ որ կը յիշեն կամ հայրենակիցներէ կրնան բաղել, որպէս վի գէթ մաս մը այդ բոլոր ջնջուած հայ համայնքներուն պատկերէն ու հոգիէն պահպանուի ապագայ սերունդներուն համար (¹):

* * *

Համաստեղի զիրքը, նոյնակէս իր զիւղին նուիրուած, զրական դործ մըն է ամէն բանէ առաջ, և իր աեսակին մէջ առաջնակարգ դործ մը, ուր անթերի գեղեցկաթեածը ու հաղուազիւտ ինքնատպութեամբ ոճ՝ մը երեւան կագայ:

Դժբաղբար, Համաստեղ ալ չի յիշատակեր անունն այն զրջանին ուր իր զիւղական պատմութիւնները կ'անցնին (²): Հայ զիւղին ընդհանուր, համալրական պատկեր մը զծել կարելի չէ, և Համաստեղ այդ զիտաւորութիւնը չէ անեցած. Հայ զիւղը նոյնը չէ Կովկասեան Հայաստանի, Թրբական Հայաստանի, Փոքր Հայքի և Կիլիկիոյ մէջ. կան հասարակաց զծեր, բայց և կան շատ աւելի շեշտառած բարեկրոս, միջավայրի, բնապատկերի տարրերութիւնները: Տառէ, Մոփասան, Արէն, Միսթրալ իրենց պատմուածըներան մէջ կը յիշեն տեղին անունը, կը ճշղին աշխարհազրական ու բնական սրոշ միջավայրը ուր իրենց պատմութիւնը տեղի կ'ունենայ, ցանկալի է որ երկրորդ տպագրութեան մը մէջ Համաստեղ լրացնէ այդ պակասը:

Բայց այդ պակասը միակն է որ կը նկատուի հատորին մէջ, որ ամէն

(1) Անկէց ի վեր Պ. Խրայնան իրատարակեց իր մննդավայր Մովքի (ԿեօնԾիւր) նուիրուած մեծապէս շահնեկան ու յուզից գիրքը:

(2) Այժմ ամէնքս ալ գիտենք որ ատոնք կ'անցնին Խարբերդի շրջանին մէջ, որու զաւակն է Համաստեղ:

տեսակէտով թանկագին ու կատարեալ արտադրութիւն մըն է։ Համաստեղ նոր ճամբայ մը չի բանար, անծանօթ աշխարհ մը չի յայտներ, իր կարգին կուզայ պատմել զիւլը, զոր արդէն պատմեր են այն բոլոր հայ դրագէտները զոր թուեցի վերեւ։ Իր նախորդներէն ոմանց, մասնաւորապէս Թլկատինցիին, Զարդարեանին, ու նաեւ Յովհաննէս Թումանեանին դասերէն օգտուած է։ յայտնի է՝ որ ուշադրութեամբ ու խանդղալատանը կարգացած է Թլկատինցիի զիւղական հզօր պատկերներն ու քրոնիկները, Զարդարեանի Սեւ հաւը կանչեց հրաշակերտը և ուրիշ զիւղանուէր բնարերգական կամ վիպական գեղեցիկ էջերը, Թումանեանի Անուշը, Մարտի, Դիբորը, բայց նորութիւնը զոր կը բերէ՝ իր անձնական տեսողութիւնն է, և իր ոճը, մեծապէս ինքնատիպ, ջղուտ, չակիրճ, գունագեղ, կեանքով լեցուն, իրականութեան առողյա բանաստեղծութեամբը թրթուուն։

Իր տեսողութեան նորութիւնը կը կայանայ բնացարձակ առարկայականութեան մը մէջ. վիակատար իրապաշտն է ինք; Աբովեան, Պոօշեանց, Բաֆփի ազգասիրական ձգտումներ ունէն, որ յաճախ հզօրապէս կը տիրեն իրենց զիւղական նկարագրութիւնն մէջ. Սրուանձտեանց, Խրիմեան, կրօնիք և ազգի մտահաճողութիւններով լեցուած են։ Ասոյի անոնք մասնաւոր ուժ մը, շեշտ մը կուտան իրենց էջերուն, բայց բնանկարներուն պատկերացումը, բարերերուն, տիպարներուն նկարագրութիւնը կը ներկեն քիչ մը իրենց տիրական զգացումներուն զոյնովը։ Թլկատինցի, ու մանաւանդ Զարդարեան ու Թումանեան, զուտ արուեստագէտներ են, բայց իրենց անհատականութիւնը զօրեղ է, իրենց անձնական աշխարհայեցքը, իրենց ուրոյն զգայնութիւնը շատ ինքնատիպ են ու շեշտուած, և իրենց գործին մէջ այդ անձնականութիւնը՝ պատմուած դէպքերուն, նկարագրուած տիպարներուն հետ չէ ձուլուած բոլորովին, ընդհակառակն՝ յաճախ կը տիրէ անոնց համաստեղ հարազատ ու վճիտ ձայն մըն է որուն մէջէն զիւղն ինքիննը կ'երգէ. ան մտած է իր նկարած տիպարներուն նորթին մէջ, խառնուած է անոնց. իւրաքանչիւր պատմուածքի մէջ, անոր գերակառարները միայն կը անեննը, որ կը շարժին, կը խօսին, կը գործին՝ իրենց ուրոյն հոգերանութեան համեմատ. հեղինակը թաքուն է անոնց մէջ, անոնց շարժիչ ուժն է։ Անոր անձնականութիւնը կը յայտնուի իր ոճին մէջ, որ իրն է, իրծէ ստեղծուած, և որ նոյն պայծառ ու յանկուցիչ գեղեցկութիւնը կը պահէ բոլոր էջերուն մէջ։ Այդ ինքնութիւնը կը յայտնուի նաեւ հոգերանական թափանցողութեան ձիրքին մէջ զոր ան ի յայտ կը բերէ իր պատմուածքներու ընթացքին և որով այնքան ճշգորէն կ'ըմբռնէ ու ցոյց կուտայ իր զիւղին բնանկարներուն, մարդերուն ու անասուններուն հոգերանութեան էական զծերը, որով

Հաւասարմծորէն կ'արտայայտէ զիւղի մարդուն, բնութեան ու անասունին հանապազօքեայ իրերախառն, կապակից, շաղապատուած կեանքը՝ պարզուկ, խորտնկ, ասարերացին, միշտ ինքնաբուղիս ու հզօր, քաղցենի կենցաղին շը-բեզաթենէն, բարդութենէն, նրբութենէն զուրկ, բայց և անոր արուեստա-կանութիւններէն, իմաստակութիւններէն, կեղծիցներէն ալ զերծ:

Համաստեղ երիտասարդ մըն է՝ ապահովապէս Համիտեան ջարդերէն յեսչ ծնած, մեծ պատերազմին եղերական զէպքերուն ականատես եղած, բայց ան իր զիւղը կը նկարադրէ որպէս թէ Թուրք ու Հայու խնդիր գո-տաթիւն չամենար, և ասիկա չեմ նշանակեր իրը մեղազրանք մը. ան չայ զիւղը կը պատմէ ինք իր մէջ, իր ներքին սպորական կեանքով, որ զարերէ ի վեր, բարիի ու չարի աւանդական խառնուրդի մը վրայ չիմնուած, իր եական գծերուն մէջ ըիչ փոխաւած ըլլալու է. ան ճիշայն մէկ զլուստ մը մէջ պամ է ասարազրաթեանց արհաւիրը, և շատ հակիրճ կերպալ, պատմուած-ըին վերջարանը կազմող երկու էշերուն մէջ, և այդ քանի մը տողերն աւել-իլ սուր ու ազդեցիկ կերպալ կը զգացնեն այդ զժոխքի օրերուն սոսկամը քան ինչ որ պիստի ընէր անոնց մէկ նոր ու մանրամասն նկարազրութիւնը: Մերանի Միստի ու պատուալ Մնաւշին պատմութիւնն է. երկուքն ալ այրի, պատկից զրացի են, և ամէն օր կուր կ'ընեն իրարու հետ, մերթ ամրող զիւղն իրար անցընելով և իրենց անաստաններն խոկ ապացնելու աստիճանին հասցնելով իրենց գտասութեանց կատարութիւնը. բայց ալէտի շրջանին, տա-րաղրսթեանց սեւ Շամբաւն վրայ, օր մը իրարու կը հանդիպին երկու կա-րաւաններ, որոնց մէկուն մէջ Միստին է և միստին մէջ Մնաւշը, և հազիւ երկու մերակներուն իրար կը տեսնեն, «մէկ բարձի վրայ մերացած երկու ամուսիններու պէս իրարու զիկով կ'իյնան ու կուլան փոքրիկ մանակներու պէս», ու Միստին արցունքներուն մէջէն կ'րաէ. «Էրնէ՞կ այն օրերուն»...:

Միւս բոլոր պատմուածքներուն մէջ անցնող դէպքերը սովորական, ամենօրեայ, ծիսամիտ բաններ են, զոր սակայն պատմովին արուեստը կը ներ-կացցնէ ամենակնդանի, ամենաշահէկան զոյներով. ո եւ է արտակարդ պա-տահար, վիպական կնճռառութիւններով ո եւ է կացութիւն, ո եւ է տարօրի-նակ ու բարդ մարդկային տիպար պիստի չգտնէք հն. զիւղին մարդիկն են, Համաստեղի զիսցած զիւղին որոշ մարդիկը, իրենց յատակ դէմքալ, տարա-դով ու հոգեբանութեամբ, իրենց նախնական պարզ ու բուռն կրքերով, առա-ցինութիւններով կամ թերութիւններով, հաւատքներով, վախերով ու տար-փանիքներով: Անոնք ո՞չ լուսանկարուած են տեսածն ընդօրինակովի համբե-րատար ու չոր արուեստով մը, ոչ ալ մեկնարանաւած են հոգեբան զիւսզի երկայն ու կնճռուս վերլուծումներով: Շնորհի Համաստեղի ապահովի համա-

Քին, անոնք զրբին էցերէն դուրս կը ցատքեն, ու կ'ապրին, կը շարժին, կը խօսին՝ իրենք իրենց մէջ աճփոփուած, հանդիսաւածն չունեցողի պէս, և իրենց շարժումներովն ու խօսքերովն իսկ կը գծեն իրենց հոդին։ Համառուեղ՝ Շիրվանապէէն ի վեր մեր մէջ երեւցած ամենէն ձշմարիս ու կատարեալ իրապաշտն է։

Ուղ որ աշակերտին կարդաց Տափահն Մարգարը, Միջօն, որ
պակաս գործոցներ են, ճայրավել պիտի չպահէ այս զանաբար:

Համաստեղի իր զիւղացիները կը նկարէ ոչ ճիշայն հայենի հողին վրայ, այլ եւ երկրէն դուրս, պանդիստովթեան ձէջ. իր Վարդանը, իր Կարս-Ամուն պապենական զիւղէն խլուած խեղճ շինականներ են զոր կարիքը քշեր տարիք է մինչեւ Աննրիկա, արեւոտ զաշտերուն ձէջ հողին օրշնեալ աշխատանքը կատարելու տեղ դործարաններու մութին ու մուրին ձէջ տըր-նելու հարկագրուած. Ճին ճեքենացի մը զոհ կ'երթայ? Ճիւլը բազի մը խա-զալիկ կը զառնայ: Շևաշին պատմուածքը՝ անխառն յուզմածր լեցուն խան-զադատանքով զրուած զարիկի ճարտիրազրութիւն մըն է, իր պարզութեան ձէջ իսորապէս սրտառուչ, երկրորդը՝ երգիծական եղիբերգն է արգահատե-լիօրէն ծիծառարձ թշուառ էսակի մը:

Գիւղի այս նկարիչն ածբողջական պիտի ըլլար եթէ մարդոց հետ անոնց ճշտական ընկերները, անասունները ի հանդէս ըբերէր իր պատճուածքներուն մէջ, և արդարեւ անոնք ամէն բազէ քովն ի վեր կ'երեւան մարդերուն, նոյնքան կինդանի ու ծիշգ նկարուած. մեղանները, մըջիւնները, ձանձերը, ձին, շունը, բալերը, հաւերը, աղաւնիները, նոյնքան ուշաղրտութեամբ ու տեսակ մը գորովով նկարուած են հոն որբան մարդերը, և հոն կը զբանենց անբողջ զլուխ ծը, է՛ն ուժովներէն, է՛ն յուղիչներէն մին, ուր չերարշուն մըն է, ծերուկ Զալօն, որուն խոնարհ ու անբախտ կեանքն ու անգամ վախճանը Համաստեղ պատճած է այնպիսի սրտագին շեշտառ մը, որ ողբերգութեան մը պէս մարդս կը յուզէ այդ պարզուկ բարի էակին ցաւազին ճակատագրին տեսիլք: Ուրիշ զլուխ մը որ ամբողջովին նուիրուած է նոյնպէս անասունի ծը, Նապաստակի մը օրագիրն է. բայց անասունի մը զիմակին տակ մարդկային զդացումներ չէ որ պատիերացուցած է Համաստեղ, ինչպէս ըրած են ուրիշ հեղինակներ, ան ջանազիր եղած և յաջողած է — ինչքան որ ատի կարելի է մարդուն — նապաստակին մտայնութեանը թափանցել (ծիշգ ինչպէս Անաթոլ Թրանս ըրած է իր անմուանալի Ռիփէ շունին համար) և պատմել այն տպաւորութիւնները, մտածումները զոր ազգ տարրական ուղեղը կրնայ ունենալ: Համաստեղ առաջինն է մեր զրականութեան մէջ, որ այս ձեւով դիտած ու նկարած է անասունները, չնարաւոր

Էղած հաւատարմութեան ու ճշգրութեան մեծագոյն աստիճանով պատկերացընելով անոնց արտաքինն ու ներքինը:

Մեր Հայաստանցի հեղինակներէն, Համաստեղ մասնաւորապէս սիրած բլալու է, ինչպէս ըստ արդէն, Թղկատինցին ու Զարդարեանը: Անոնց ընդուրածակութիւնն ու զօրութիւնն չունի, — գեթ ցարդ, որովհեան զեռ շատ բան կարելի է յասալ⁽¹⁾ այսպիսի տաղանդէ մը, — բայց իր արուեստին մէջ կը միացնէ այն երկու տարրեր յատկութիւնները որոնց իւրաքանչիւրին մէջ այդ երկու վարպետներէն ամէն մէկը աւելի ցայտուն կերպով զարգացած կ'երեւայ. ինը ունի մաս մը Թղկատինցիին հիւմուրէն, զիւզական ու հայկական տեսակ մը մասնաւոր համեզութեամբ ու գունագեղութեամբ լեցուն ու յուզմանքին, խանգաղատանքին հետ զուղբնթաց, մերթ խաւնուած երեւցոյ այց որամտութենէն. ունի նաև բան մը Զարդարեանի բնարերդական թուիչէն, բնաթիւնն ու մարդկացին սիրան իր ամենէն նուրբ երանգներուն մէջ թարձ, կենզանի, գեղիցիկ գոյններով արտայատելու կարողութենէն. բայց հետեւող մը չէ բնաւ անոնց, իր ոճը միշտ անձնական կնիք մը կը կրէ, իր հիւմուրը, աւելի խիտ, աւելի աւարկացական, աւելի ժումկալ է բան Թղկատինցիինը, իր բնարերդութիւնը աւելի հակիրճ է ու սուր քան Զարդարեանին, պատմուածքէն չ'անջատուիր, ու եւ է չափով չի ծանրաբեռներ զայն. իր երանգապենակը բնական գոյններով տարօրինապէս ծովս է, իր զիթիթէ բոլոր պատկերները, նմանութիւնները, փոխաբերութիւնները նոր են, վերադիրները զրեթէ, միշտ ինքնասանեղ, լաւ գտնուած:

Այս հայ զիւղի զաւակ եղող ու իր զրականութեան մէջ հայ զիւղի համն ու հասն ուժենապէս զգացնող հեղինակը բնաւ անձանօթ չէ ապահովապէս եւրոպական զրտութեաներուն, գեթ անոնց որոշ մէկ շարքին. իր պատմելու արաւատը, և իր ոճին մէջ յայտնուաշ կատարելութեան, ժումկալութեան, չափաւութեան ճգտումը որոշապէս ցայց կաւտան որ ան արեւմտեան

(1) Գիւղական պատմուածքներու. իր հաւաքածուին երեւումէն ի վեր, Համաստեղ հրատարակեց «Հայրենիք» ամսագրին մէջ և. այլուր՝ բաղմանթիւ. վիպակներ, պատմուածքներ, ու վեպ մը. Թէ՛ հայրենիքի շմական կեանքէն և. Թէ՛ Ամերիկայի պատմուական Հայաստանցիներու. և. նոյն խակ Ամերիկացացոց բարքերէն, և. ատոնց մէջ իր տաղանդը երեւան նկատ. ինտղիւտէ աւելի ընդլայնած, զօրացած ու մեծցած, պահելով հանդերձ միշտ իր պարզ ու ինքնելով, բնականորէն գունագեղ և իրապայտորէն բանաստեղծական նկարագիրը: «Եսան մը ինու զրոյցը» ինչպէս և. «Համբոյրը», զոր Համաստեղ իր կարգ մը որդիշ գեղիցիկ պատմուածքներուն ինու հասորի մը մէջ հաւաքուած հրատարակեց վերջերս, մեր ազգային մատնագրութեան անմասի էջերուն շարքին մէջ մտնելու արժանի հրաշակերտներ են:

վիպումի լաւագոյն վարպետներուն բարերար ազգեցութիւնը կրած և անոնց դասերէն զիտակացքը օգտուած է՝ առանց իր հայկական ողին խաթարելու (որովհետեւ երբ իրական զիւզացին է որ կը պատմէ, և մանաւանդ Արեւելքի զիւզացին, պատմութիւնը յաճախ երկարաբան է ու ճապաղ), բայց որիշ տեսակէտներով — զիւզին կեանքն ու տիպարները հասկնալու ու մեկնաբանելու կարողութեամբ — աւելի արևելցի է քան Զարդարեանը, աւելի ծոտիկ է Թղկատինցիին:

* * *


Համաստեղ մեծ նորութիւն մըն է մեր դրական կեանքին մէջ: Ան մերեայ մատենազրութեան մէջ կը բանայ զլուի մը որ իրն է, ան ստեղծած է ևզանակ մը. Հայ զիւզացին — և անոր մէջէն մարդկացին մակատազիրը — տեսնելու և թարգմանելու, զոր իրեն պէս ներուժ ու ազլու կերպով մեր մէջ ոչ մէկն ունի այս պահուս: Ան գեռ կենայ, իր գծած ձամբոն մէջ յառաջնալով, անոր հաւատարիմ մնալով հանգերձ, ընդարձակիլ այլ ճամբան, որ ա՛յնքան հարուստ է, բեղուն ու հրապուրիչ: Երանի թէ կարդար — ևթէ արդէն իսկ չէ կարդացած — Տոտէի ու Մոփասանի զիւզական պատմուածքները, և մանաւանդ Միսթրալի Միրէյօն: Խաւոնուաճքով ու Ճաշակով ինք ամենէն աւելի մօտիկ կը թուի Տոտէին, և իր այս հատորին քանի մը պատմուածքներն ըստ իս համարմէք են Տոտէի լաւագոյն պատմուածքներուն: Եւ ինք է որ թերեւս օր մը մեղի պիտի կարենայ տալ, մեր հրճուանքին համար, հայկական Միրէյօ մը, որ անհրամեշտ չէ որ ստահաւոր դրուած ըլլայ, ինչպէս Միսթրալի հրաշակերոր: Բանաստեղծութեան ամենաբարձր արտայալութիւնը տալաչափեալ մեւն է անջուշա, բայց և խոր բանաստեղծութիւն մը կ'արտաշնչուի տեսակ մը զրագէտներու արձակէն, ինչպէս Շամովրիան, Ֆլուուր, Ռընան, Ֆրանս, Պարէս, Լօֆի և հէքեաթներու, պատմուածքներու Տոտէն: Մենք արդէն ունինք զիւզական վիպերգութեան այդ յանկուցիչ ու թանկապին Տիւղին մէջ քանի մը հոյակապ գործեր, աւելի հակիրճ, աւելի ճանական քան Միսթրալի ընդարձակ ու համայնապարփակ զիւզապատկերը, Աբովեանի Ովսաննան ու Վէրը Հայաստանին քանի մը մասերը, և Թումանեանի Անուշը, Մարօն, զիւզի նախնական տարփանքներն ու աւանդական բարքերը պատկերացնող անմահ էջեր. Համաստեղ կրնայ տալ ատոնց պէս գործ մը, աւելի բազմատարր, աւելի ընդարձակ, գործ մը որուն համար է կարծես որ ինքն ստեղծուած է, զիսպերգութիւն մը որ Վէրքին պէս հայաշունչ ու հայագոյն ըլլայ՝ առանց քարտչական, փրոփա-


կանոնական տարրին որ Արտվեանի գործին մէջ տիրական է։ Բայց առիկա դրելու համար Համաստեղ Հայաստան երթալու է։ այդ հայ հողի ծաղիկներով յօրինուած երանդապնակն անեցող թանկապին արուեստագէտը պէտք չէ ձգել որ Ամերիկայի գործարաններուն մուխին մէջ տմզունի։ Հայաստան է իր անողը։






ԵՏԿԱՐ ՇԱՀԻՆ







Ետիւր Շահինը ճանչցած եմ ասկից չորս տարիի չափ առաջ՝ Փարթի ճայթին վրայ: Առջի վայրկեանէն, այդ անկախ ու թափանցող ճաքով, տեղատառ, կենդանի ու տարօրինապէս ինքնուրոյն տեսողաթեամբ օժտուած տպան զիս զրաւեց: Քիչ մարդ տեսէր եմ այնքան քիչ բան վարդապետորէն սորոված, այնքան քիչ սիստեմականաբար «ուսումնասիրած», այնքան քիչ խմաստակորէն «զրականապէտ» և այնքան ամէն բան իր պարզ ու սուր ու բայցարձակապիշու անձնական զիստութեամբն ըմբռնող ու ճեկնող որբան Շահինը: Պոլսէն շատ երիտասարդ ելած՝ վենետիկ ինկած էր, հմտութեան ամենամեթեւ ծրարավ մը, բայց զինուած՝ տեսնելու, զգալու, հասկնալու, թարգմանելու եղականօրէն հզօր և խկատիպ կարողութեամբ մը: Սորվուածին, աւանդականին, վարժապետականին բռնորդ խեղաթիւրող ու վտանգաւոր բանութիւնէն առատ, իր ճիտքը, ընականօրէն արուեստագէտ, զմայլելի յափշտակաթիւն մը ունեցած էր այդ նրբանուրբ գեղեցկութեան քաղաքին մէջ որ Վենետիկին է, քաղաք մը որ ամենէն թելազրականներէն ու հրապուրիչներէն մէկին է իր բարքերուն ու տիպարներուն նկարչականութեամբը, իր բնաթեան այնքան փափկած աշակ ու հազուազիւս որբան պերճափարթամ երփնազեղութեամբը և իր թանգարաններուն, եկեղեցիներուն ու պալատներուն մէջ կուտակուած գեղեցկապիտական ճոխութիւններովը: Այնտեղ, ճոշ գութիւններու անզունի մը մէջ կորսուած զրեթէ միա-մինակ, իր զմնդակ ու չեշտաւէտ ու արդէն ա'յնքան ջղայնօրէն բնզուն շուարմանը մէջ՝ իր միակ առաջնորդակ թել ձևոքն անենալով բարի և ուշիմ նատացիի մը, Փաոլէթի նկարչին, անհախապաշար և լայնատես խորհուրդը, Շահին կարդացեր էր ըմբռնել ինչ որ կայ տիրականօրէն և էականօրէն գեղեցիկ այդ միջավագրին մէջ ուր բազլը զինքը ձգեր էր. «Հասկցեր» էր որ այդ գեղեցկաթիւնավ յորփացած քաղաքին մէջ ամենէն ասլզեցնող, ամենէն վիթխարի, իր կեանքի յորդութեամբն և ուժի մեծութեամբն ամենէն հարուստ ու ամենէն խորունկ գեղեցկութիւնը Թիմթորէթթոյինն էր. և անկեղծ ու պարկէաշ ամէն բանէ առաջ, զգալով վիհը որ կը բամնէր զինքը այդ ուրիշ ժամանակի, ուրիշ գեղեցկապիտառթեան և անհատչելի հանճարի մարդէն, շատացեր էր անոր շուրջն իր հիացումն պալացնելով, անկից կորավի ու անկեղծութեան մեծ զասը լոկ առնելով, և ճտքէն խոկ չէր անցուցեր զայն ընդորինակել. որովհեաւ անոր ջախջախիչ լուծին ներքեւ ճտնելու տիմարու-

իրականացուց Շահին իր ծրագիրը: «Կէօ» էն յետոյ, 97ի սալօնին՝ ի տես կը դնէր «Փողոցի անկիւն» տիտղոսով նկար մը, ուր իրիկուան արեւի մը տակ, Փարփղի փողոցի մը ծայրը, խորոված գետնախնձորի ճնշիմ ծրարի մը շուրջը՝ ամբողջ ողորմել ընտանիքի մը խոնուիլը կը տեսնէինք. «Պ. Շահին, կը զրէր Թիկառօսին մէջ Փարփղի ամենէն չեղինակաւոր քննադատներէն մին՝ Աքսէն Ավեքսանտը, — Պ. Շահին՝ «Փողոցի անկիւն» տիտղոսին տակ՝ կը ներկայացնէ խորոված գետնախնձոր ծախող հուժկու կնիկ մը, տեսակ մը մատակ գաճիռ, որ՝ թեւերը մէջքին, կը զիտէ մէկ քանի խեղճեր որոնց ծրար մը խորոված է ծախսեր, միակ ոսկեզօծ բանը զոր այնքան ողորմելիներ կը ճանչնան: Տեսարանը ուժեղորդէն նկարուած է, առանց բրութեան, առանց մարդասիրական զգայնամոլութեան, միայն անհամենատական ու անպատեհ տղենի գէճքավ մը աւրուած: Այս նկարը զգացուած բանի մը սրտայրը տեսքն ունի: Եւ կարելի է ըսել թէ բարբերու լաւագոյն պատկերներէն մէկն է: Նոյն խոկ, լոկ նկարչին անկեղծաւթեանը շնորհիւ՝ ընդհանրութեան շեշտ մը կ'առնէ ան, և այս նկարին մէջ ինձի կը թուի տեսնել ուտեստ բաշխող անձանօթ, հզօր ու բիրտ ուժը, հանգէալ սովորվուկ ճշտատանջութիւններուն, անձկագին ուշադրութիւններուն, սրտածնիկ զննութիւններուն զոր բաղդին ձգուած խեղճերը կը սեւեռն իրենց ձեռք անցընել կրցած քիչ մը կազզուրանքին»:

98ին Շահին ցուցադրեց «Էնթէուիէօու» մը, ուր գործաւորի ընտանիք մը կը ներկայացնէր՝ իր խոնարհու ազնիւ ներքնակենցաղին մէջ, իրիկուան Ճաշի մամուն, և «Ապաստանարանը», ուր կը տեսնէինք մայր մը իր երախային հետ աճուխով անձնասպան եղած, նկար մը ամբողջութեանը մէջ անյաջող, բայց ուր մօրը զլուխն ու ձեռքերը, տառապանքի պատառ մը տարօրինապէս կենդանի, անմոռանալի սարսուռ մը կուտային զիտողին: 99ին Շահին Սալոնին տուաւ «Մոնմարթրի փողոց» մը՝ իրիկնագէծի արեւի մը տակ, և «Գէշ մարդը» հրապարակի մը վրայ արձանի մը տակ կծկուած թափառիկ մը, յուսահատութեան, ատելութեան, ու ոճիրի ահաւոր աչքերով:

Բայց այս բալոր նկարները, իւղաներկով յօրինուած, գեւ չէին յաջողած Շահինի տաղանդն իր լրութեանը մէջ յայտնելու: Յղացումը անոնց մէջ նոր էր և անձնական, տիպարներուն ընտրութիւնը, անոնց գէճքին ու մեսթին ներուժութիւնը, զաննց պարուրող մթնոլորտին և անոնց պարած պարզ ու անձկագին տուամին նշանակութիւնը, արդէն կ'ուրուագծէին մեծ նկարիչը որ զոյսաթիւն ունէր Շահինին մէջ. բայց արտայայտութեան գործիքը, իւղաներին կիրարկումը, անկատարութիւններ ցոյց կուտար գեւ. այդ արդէն շատ գեղեցիկի և շատ շահեկան զործերուն մէջ «պակաս» մը կար: Եւ Շա-

հին, որ պիտի յաջողի օր մը նոյն խակ իւղանկարին մէջ անթերի էջեր արտադրելու, առաջինն էր զգացող որ զեռ իր ուզածին չէր հասած: Եւ ահա յանկարն՝ ձանձրոյթի վայրկեանի մը մէջ, Շահին մտածեց, զրօնելու համար, փորապրութիւն փորձել, առանց ո եւ է ուսուցչի առաջնորդութեան՝ ինքնիրենը ջանաց թափանցել այլ նուրբ ու դժուարին արուեստին զալտնիքին. և առաջին «փլանշ»ը, զար իր ձեռքավլը գծեց, փորեց ու տպեց, հրաշակերտ մըն էր: Հասկցող հրատարակից մը, Սակո, սբանչայցմամբ գնահատեց այդ խսամնաւել սլքրնաւորաւթիւնը, և մղեց դինքն այդ ճիւղը զարգացնելու: Շահին իր ճշմարիտ կոչումը գտեր էր: Շարունակեց: Ու ետեւէ ետեւ արտադրեց այն հոյակապ «փլանշ»ները սրտնը փարլիեան քննադատութեան կողմէ, այդ արսւեստին ամենէն շքեղ արտայացութիւններուն կարգը դասուցան: Միշտ նոյն «աշխարհն» էր որ կը պատկերացնէր՝ այս նոր ձեռին մէջ. նոյն աշխարհը, հմատ աւելի ընդորձակուած, իր բոլոր ճիւղաւորամներուն մէջ մանրամատնօրէն խուզարկուած: Մելի ցուցոց բոլոր պինկամները», — իրենց շքեղ փառութեան ու քրքջացող տառապանքին մէջէն զմլնդակօրէն սիփացող բաղերը, և կէս դիշերի հեռաւոր պալիցաներուն ամայութեանը մէջ մեղսակից լաստերներու արիւնուտ լոյտին տակ սպասող զոհ ու սճրագործ աղջիկները, ու կնկան ու զանակի փողոցածեն ասպետները, և դիշերային ապաստանարաններու լվացած ու զանդաշկոս մարգկութիւնները, և առանց տունի, առանց ընտանիքի, ձաձրաներն ի վար ճշտապէս աստանդական «Երմինօն», ու փողոցի նստարանի մը վրայ խոնջնբէն կոտըրած գլխիկոր սղրմելին, և տարիքէն ու գատանքէն այլանդակուած ձերերն ու պատաւաները, և իր նենդ կիսամերկութեանը մէջ վայրագօրէն գալարուած կին-անաստանը, ու ասոնց հետ մէկ քանի կնոջ դէմքեր ալ՝ ուրիշ աշխարհէն մը, առողջ զեղեցիկութեան, ներդաշնակ շնորհի, երջանիկ կենսանակութեան սղնաւական ու հաղուագիւտ մարգկութենէն: Այս բոլորը, զոր ուրիշ մը, Միենլենը, մասամբ արտայատած էր՝ տեսնելու բոլորովին տարիեր եղանակով մը ու ջլուա, համձեապ ու համառօտ գծագրութեան մը միջոցավլը, Շահին կը վերանդէր շատ խօրին և շատ անձնական հայեացքալ մը մնեկնուած, երկայն հետազոտութիւններէ և դժուարահաճ զտումէ մը անցած ու լայնապիծ համապրական ոճապ մը, սրաւն հրապարշը կը բազմապատկուէր փորապրութեան արհեստին ամենաաճարտար ու ընդորձակ տիրացումով մը և անոր մէջ իրեն յատակ բարձատարր եղանակի մը զիւտովլը: Այս տարուան Սալօնին վրայ իր հրատարակած յօդուածին մէջ, արդի ֆրանսական քննադատութեան մեծագոյն ներկայացուցիչը կիսաթավ ժեֆուուա կը զիէր. պինքնատիպ փորապրութիւններուն մէջ, Պ. Էտկար Շահինիները, օֆօրթներ ու

փուանթ-սէշներ, բոլորովին ինքնուրոյն տեղ ճը կը զրաւեն՝ գծուածքին որոշակածութեածքը, ձեւին ամփոփումովը, ձերմակութիւններուն ու սեւութիւններուն ճիշդ բաշխումովը։ Արուեստագէտը ոչ միայն ձ'արտար է պլինձը փորելու և ուզածին պէտ գործածելու, այլ եւ զիտէ տեսնել և տեսածը ցոյց տալ։ Կարող կը հանդիսանայ գէճքերն ու տեսարանները խուզարկելու, և մեր հայեցողութեանը կ'ընծայէ այն նուրբ և ուշագրաւ պատկերները զորյաջողած է արտահանել իրականութենէն։»

Ինչ որ Շահինի արուեստագիտական անձնաւորութեան յատկանիշն ու իրական արժանիքը կը կազմէ, այն է որ իր գործը միակ նօթ ճը մշտապէս յեղյեղելու, միեւնոյն «բրոսեաէ»ն շարունակաբար կրկնելու մէջ չի կայանար, ոչ ալ ձ'արտար ու նուրբ ձեւի ճը գաղափարազուրի ու մակերեւութային փայլին մէջ։ Շահին ամբողջ «սիրլ» ճը ունի իր մորթին խորը պատրաստ, կեանքի պատկերներու բազմազան ու ընդարձակ շրջան ճը ամբողջ, որուն մէկ քանի առաջին հանդրուանները լոկ անցած են դեռ, և որուն թարգմանումին համար իր ձեւն ալ պիտի յաջողի ստանալ այն ճապուկ կերպարանափոխութիւնները, այն գործածուած միջոցներու, արտայայտութեան եղանակներու անհատում ու մշտանորոգ պէսպիտութիւնը, որ Կեանքն իր յեղյեղակ բաղմակերպութեանը մէջ վերաբարպել կարողացող հազուազիւտ մոքերուն յատուկ է լոկ։ Այլ «սիրլ»ը արդէն ունի, և հետզետէ պիտի ունենայ աւելի լայն սահմանի ճը մէջ, իր մասնաւոր փիլիսոփայութիւնը, կեանքն ըմբռնելու անհատական ու խորունկ եղանակ ճը, որ մտածող-վիտովի և համազրող-իրավաշտի այլ խաւնուածքին մէջէն՝ պիտի միշտ պահպանէ մտածումի միութիւն ճը այս բաղմածեւ արտայայտութեան առերեւոյթ հակասականութեանը մէջ։ Եւ ասոր համար է որ ո եւ է չափազանցութիւն գործած չեմ ըլլար՝ հաւատալով որ Շահինը կոչուած է մեծ արուեստագէտներու կարգին մէջ տեղ ճը զրաւելու։

ԷՏԿԱՐ ՇԱՀԻՆ

Բ.

(Իր արուեստագիտական գործունեութեան երեմնամեակին առթիւ)

Ետկար Շահին մին է այն Հայերէն որ ապացուցած են թէ հայ տաղանդը կրնայ եւրոպական բարձրագոյն միջավայրներուն մէջ հանիլ Արուեստի ամեննէն մաքուր կատարելութեանց։ Ան մեր ցեղին մէկ թանկապին նըւերն է ֆրանսական արտեստին, ուր աւելցուցած է ինքնատիպ ու գեղեցիկ էջ մը, — ինչպէս Մորէաս յոյն ցեղին մեծարժէք մէկ նուէրն էր ֆրանսական բերթոթեան։

Տաղանդաւոր արուեստագէտներու ամրողջ բոյլ մը ունինք մենք հիմա, Հայաստանի ու զարութեարուն մէջ։ Ասոնցմէ ամանք, անոնք մանաւանդ՝ որ Հայաստան կ'ասպին, ազգային միջավայրն ու զգայնութիւնը կ'արտայալուն աղղակի. անոնք որ իրենց ամրողջ զարգացումը օտար երկիրներու մէջ ունեցած են, եւրոպական արուեստագէտներ են՝ իրենց անձնական տաղանդի տեսական ու գոյնալը շահէկան։ արդ, տաղանդի, արտայալական զօրութեան որակին ու չափը Շահինին մէջ հասած են այնպիսի բարձրութեան մը, սրան քիչ Հայեր հասած են, և ինչքան ալ ան, հանգամանքներու բերմանք օտար երկիրի մէջ հատառառուած ըլլալով՝ այլ տաղանդը հայկական կեսնքի արտայալուն նուիրած ըլլայ, ինչքան ալ իրեն նպատակ զրած ըլլայ աղղային արուեստի մը զարգացման աշխատիլ, — ինչ որ, այսուհետեւ մանաւանդ, զիսաւոր ձգտաւմներէն մին ըլլալու է հայ արուեստագէտին, — այսուհանքի այն մեծ յաջողութիւնը զոր ան ունեցած է իրը հայազգի արուեստագէտ։ Փարիզի պէս յառաջացեալ ու զժուարահած միջավայրի մը մէջ, — և իր վրայ զրալ մեծ քննադատներ միշտ յիշած են անոր Հայ ըլլալը — հրճուանքի և հապատութեան աղբիւր մըն է ամէն ազգասէր Հայու համար։ Եւ արդէն, եթէ իր արուեստն ու արտայալուած նիւթերը հայկական չեն, իր զգայնութեան խորը, կեանքը աեսնելու իր եղանակը ներքին խորունկ կազ մը ունին հայ ցեղային զգայնութեան ու մեր աղզի ծակատագրին ինչ ինչ զներուն չետ։

Անցեալ 1925 տարուան ընթացքին լրացաւ Շահինի զեղարուեստական գործունէաթեան երեսնամեակը, եւ այլ առթիւ, կ'ուզեմ ուրուագրել զիմազարդունն ու մեկնել նշանակութիւնը այլ հզօր արուեստագէտին արտազրած զորձին։

•

Շահին իր սկզբնաւորութիւնն ըրաւ 1896ին, ցուցադրելով ֆրանսացի Արտեստագէտներու Ազգային Բնկերութեան տարեկան Սալոնին մէջ զործ մը, ուր արդէն իսկ կեանքի իր տեսութիւնը, արտեստի տեսակը և անձնաւորութեան էական գծերը կը յայտնուեին: Խղանկար պատկեր մըն էր, որ կը ներկայացնէր անկատի մը (սուշ ցուց): Սուր իրապաշտութեան էջ մըն էր, կեանքէն փրցուած պատառ մը, — թեճուկ խղան մաղերով, կլնառուած գէճքով սղորմելի տարեւք մարդ մը, որ երկայն սեւ եղունդներով աղտօտ սկզբուած մեռքերուն մէջ լրացնուկ բան մը բռնած կը խանձէր զայն՝ անօթութիւնը խաբելու համար: Պատկերը ուշաղրութիւն զրաւեց: լրացիները առաջին անգամ ըլլալով բանի մը ցոււասալց տողերով լիշտասկեցին Շահինի անունը: Յաջորդ Սալոնին՝ ան ցուցադրեց կին մը որ աղքատութենէն ընկճուած՝ փակ խցիկին մէջ ածովսը վառեր և անկողնին վրայ՝ փոքրիկ զաւակը գիրիկը՝ անձնասպան եղեր էր: Բոլոր գործերը զոր արտադրեց այնուհետեւ՝ այդ շրջանին, խոնարհներու, թշուառներու, տառապողներու աշխարհէն կ'առնէին իրենց նիւթը, բանւորի ընտանիքներ հիւծուած տրժգոյն գէճքերով, փողոցը աժան ուստելիք ծախող կնիկներ՝ սղորմելի չքաւոր էակներով պաշարուած, աղքատութենէ ուժասպառ երախաններ, ապուշցած, անբանացած մարդոց դիմակներ, կամ սպառնագին աչքերով ծուրացկաններ, Փարիզեան լուսապանծ կեանքին աստառը կազմող մոայլ խողդութեան զանապան երեւալիները: Իր արտեստը, այդ առաջին քայլերուն, անկատար էր գեռ: Շահին գեռ իր բուն գործիքը, իր արտայայտութեան անձնական դրոշմը, վերջնական ձեւը չէր դաշտ, բայց արդէն իր հագեկան բնորոշ ձգտումը, իր տաղանդի տեսակը, արտեստի և կեանքի մասին իր հիմնական լըրընուանը յստակօրէն կ'երեւալին այդ սկզբնական արտադրութեանց մէջ, և այդ գիծը մնաց մինչեւ վերջը իր գործին մէջ, իրեւ անոր տիրական յատկանիշը: Գործը ընդլայնեցաւ, ճիւղաւորեցաւ, արտայայտութեան միջոցները նրբայան, աւելի վճռական և ինքնատիպ զարձան, բայց ողին այդ գործին, արդէն առաջին օրէն յայտնուած, մնաց անալլաց, աւելի եւս խորնալով, աւելի գիտակից ու հզօր ձեւով մը և աւելի այլադան երեւալիներու մէջէն ինչպինքը թարգմանելով:

Եւ այդ սղին է որ Շահինի գործին ներքին կապը կը կազմէ իր ցեղին հետ: Այդ գեղեցիկ առոյդ երիտասարդը, որ բարեկեցիկ գորովագին ընտանիքի մը ծոցը՝ Գատըքէօյի հեշտագեղ մթնոլորտին մէջ իր մանկութիւնն անցուցած, յետոյ Մուրատ-Ռափայէլեան վարժարանը դրկուելով՝ իր պատա-

նաթիւնը Վենետիկի երանդածոխ, երդալից, գեղարբշիո. մթնոլորտին մէջ սահեցացած էր, որ կը զգար իր մէջ ուժ, տազանզ, կեսանքի մէջ յաջողումն առահօփաղ բոլոր ձիրքերը, իր նկարչական ուսումը լրացներու համար զալով Փարիզ, լուսերաս, ցնծութեան, պերճանքի քաղաք՝ այդ տարիքի տղոյ համար ամէն հաճոյքներով լեցուն, իր առաջին քայլերէն խոկ՝ կը նախընորդէր, բընապղորէն, հակիլ թշուառներու, տառապղներու ցավին վրայ, զայն կը ճդնէր իր արտեստովն արտայայտել քան թէ զուարթ կամ փայլուն նիւթեր ընարելով իսկրիյն հաճելի դառնալ հասարակութեան մեծ ճամփին: Կեսանքի եղերական անոնիներուն երկար ատենէ ի վեր ընտելացած, տառապանքի բուլոր ձեւերուն խորապէս ծանօթ իր ցեղին հողին էր որ առհաւական անզիտակից ու հզօր մզամալ մը անոր այդ ճգտումին մէջ կը յայտնուէր:

Վենետիկի մէջ, Շահին իրեն առաջնորդ ունեցած էր Մխիթարեանները, որոնց ուսուցումը ճարտասանական, հռետորական է լնդհանրապէս, զառական արտեստի, տկաղեմտական գեղեցկագիտաթեան ճղող. իրը նկարչութեան զառաստ ունեցած էր Խտալացի արտեստագէտ մը որ պատմական նիւթերով նկարներ կը յօրինէր. Վենետիկի մուսէօնին, դրսական պալատին և եկեղեցիներուն մէջ զիլուած նկարչական հրաշալիքները զիտած էր երկարորդէն, և աստոնցմէ ճամանաւրապէս սիրած էր Թինթորեթթօի, Պելլնիի, Քարփաչչի, Թիէֆօլօի գրամերը. այդ մեծ վարպետները իր սքանչացումը զրաւած, արտեստի սէրն իր մէջ արձարձած էին, բայց ոչ Մխիթարեանց զասերուն, ոչ խոսալացի վարժապետին, ոչ Վենետիկեան հին մեծ վարպետներուն մէջ է որ ան պիտի գտնէր իր բան ուղեցոյցը, այլ մեծ իրապաշտ զերասանին՝ նուվելլիին, որուն խաղացաւածը տեսնելով առաջին սուր ընբռնումն ունեցած էր այն արտեստին զոր պիտի ուղէր ինքն խոկ իրականացնել նկարչութեան մէջ, արտեստ մը պարզ, բնական, անկեղծ, համակ արդիական, ուղղակի կեանքէն ներշնչուած, առանց ո եւ է շակրսուաքի և ո եւ է ճոռամութեան:

Փարիզ, Ռաբատի միւլիանին մէջ, իր ուսուցիչներն եղած էին Պենժամէն Թոնսթան և Ժան-Փոլ Լորան, որ այդ միջոցին հռչակաւոր էին իրը հեղինակաւոր վարպետներ, մին՝ աշխարհիկ կեանքի նկարներով, բարձր զառատ անձնաւորութեանց կենդանագիրներով հանրածանօթ, միւսը՝ պատմական մեծասարած գործերավ, երկուքն ալ հծուա արտեստագէտներ, բայց որոնց գործին մէջ պայմանագրականը, հետեւողականը գերակշխու էր քան ինքնատիպը, սորվուածը աւելի կը տիրէր քան ստեղծուածը: Փարիզի մէջ՝ առաջին օրէն Շահինին ծանօթացած ու իր նախափորձերուն քայլ առ քայլ հետեւած ըլլալով, կը լիշեմ որ իրեն կ'ըսէի երքեմն՝ «Դուն աւելի մեծ արտեստագէտ մը պիտի ըլլաս քան Պենժամէն ու Ժան-Փոլ Լո-

րանուը». ինքը, ծայրայեղօրէն համեստ, կը գայթակիէր, անչնար կը նկատէր զայդ, և սակայն գուշակութիւնս կատարուեցաւ. այդ շըջանէն՝ Փիւլիս տը նախան և Թոսէն, որ այն միջոցին գեռ քիչերէն հասկցուած էին, այսօր կը տիրեն իբր իրապէս ծեծ արուեստագէտներ, իբր յաւիտենական վարպետներ, բայց Պենժամէն Քոնսթանտիներուն և Ժան-Փոլ Լորանսներուն հուչակը տրծդունած է, անոնց զործերը այժմ կը նկատուին յարգելի միջակութիւններ, մինչըն Շահին իր ճիւղին մէջ հասած է կատարելութեան մը, զօրս թեան մը, կեանքու ու անձնադրոշ ստեղծագործութեան մը, զոր անոնք չունէին, և իր անունը ապահով է այլեւ ֆրանսական փորագրանկարչութեան մէջ առաջին տեղերէն մին յաւերժորէն զրաւելու:

Եւ ասիկա կրցաւ ընել նահին, որովհետեւ Փարիզի մէջ ալ, ան՝ իր բնագրով՝ գտաւ ոչ միայն իր արուեստի ուղղութիւնը, իր նիւթերը, այլ իր բուն առաջնորդները, որ զպրոցէն դուրս էին. ան, խորապէս յարգելով հանդերձ իր երկու ուսուցիչները, և անոնցմէ սորբելով հանդերձ ինչ ինչ կարեւոր տարբերը «արշէստ»ին, զոր անոնք լաւ զիտէին, խանոսավառօրէն յարեցաւ Թուլուզ-Լոթրեքին ու Ֆլիպուսին, ու սիրեց Ֆորենը, Սթենլէնը, արուեստագէտներ որ ծեծ իրապաշտներ էին, իրենց ինքնատիպ արդիազոշմ հզօր զործերուն մէջ Փարիզի թշուառներուն, անկեալներուն, լքեալներուն, մոլորեալներուն, ինչպէս և շահագործոներու, հստակոր ևսականներու, մոլորին տարածիչներու և զոհերու աշխարհը. պատկերացնող: Անոնցմէ ներշնչուելով է որ նահին գտաւ իր ճամբան, և իր գործը արդէն անոնց գործին մէկ տաղանդավից շարունակութիւնն է, նուազ յեղափոխական, նուազ լրագրական, աւելի նուրբ ու առարկայական քան Սթենլէնինը, աւելի մօտ Թուլուզ-Լոթրեքին, բայց նուազ կծու, նուազ թունաւոր, աւելի մեղմ, կարեկից ու եղայրական:

Նահին շատ «կարդացող», նկարչութեան մէջ «գրականութիւն զնող» արուեստագէտներէն չէ. սիրած է սակայն քանի մը գրագէտներ, և իր ընտարութիւնը՝ հոգ ալ՝ նշանակալից է, սիրած է Ֆլուալէրն ու Թուլուզը, կեանքը հարազատօրէն արտայայտող վարպետները, անոնց մանաւանդ որ կեանքին ցաւերն ու մարդուն տկարութիւնները ճշգրտօրէն ցոյց կուտան, դառնութիւնով և արգահատանքով:

Նահին, որոշապէս նախասիրելով հանդերձ ռուզզակիու և անձնական արուեստը, ո եւ է «գլուց»ի կապուած չէ, տեսութիւններու, բանաձեւերու հետամուտ չէ եղած երբեք. բնագրական մը եղած է, որ աչք մը ունեցած է ճիշդ ու սուր տեսնող, մատ մը որ զիտէ կենդանի կերպով արտայայտել և բնածին ճաշակ մը որ աւելրդութիւնները մէկողի զնել կուտայ և եականը կը շեշտէ իր արտազրութեանց մէջ:

Նահին իր տրտայայտութեան բուն դործիքը գտաւ երբ օր մը որոշեց փորագրանկարչութեան նուիրուիլ նախընտրաբար: Նող իր յաջողութիւնը շանթարապ հանգամանք մը ունեցաւ: Խնբնիրենը մտածած էր փորձել այդ ճիշդը, զրեթէ ինքնիրենը սորված էր այդ արհեստը, զոր իր հետախուզութիւններով, զիւտերով զարգացուց, ճոխացուց, անձնականացուց հետզետէ, ու քիչ ատանէն քննակատաթիւնը զինքը հռչակեց ֆրանսական օ-ֆորթին և փուանթ-սէշին մեծագոյն վարպետներէն մին:

Դործը զսր արտազրած է իրը փորագրանկարիչ, շատ ընդարձակ է: Անոր մէջ կան շարք մը կենդանապիրներ ծանօթ զէմքերու (Լուիլ Ֆրանս գերասանուհին, Փորելիլ հրազդարակագիրը, Վնաթոյ Ֆրանս իր աշխատանոցին մէջ, Ալֆրետ Ալֆրիւնս պէլծ մեծ նկարիչը, եւն.), կան բազմաթիւ էջեր Փարիզի և շրջակային բնանկարներու, փաղոյնկարներու, կան սեսարաններ փարթեան տօնավաճառներու, տիվարները ներկայացնող, ժողովրդական կեանքի այլ և այլ երեսները պատկերացնող. կան շնորհի էջեր, կանացի զիմանկարներ, ամանք նարք ու բնիքուշ, յաճախ աւելի նկարագրով զօրեղ բան գեղեցիկութեամբ հրապուրիչ, գեղջկական բնութեան տեսարաններ կան Սինի ափանենքները իրենց յատուկ բանաստեղծութեամբ. բաց ինչ որ հոն կը ափրէ նորէն, թշուառութեան, տաժանքի, տառապանքի տեսիլներն են, ճշշտամիտա աղբասաններ (շրմինօ), անտան խեղճերու զիշերային ապաստանարանի պատկերներ, կամուրջներու տակ քնացաղ սկզբճելիներ, անգործ թափառու զործաւորներ, ու հիւանդներ, զինովիներ, մոլութեանց մէջ ինկած փառած կիններ, ու բնաթեան տեսարաններու մէջ ալ՝ յաճախ՝ նախընտրաբար՝ խանարհ, անշուը քաշուած վայրերու, տիսուր ամայի անկիւններու պատկերացումը, Փարիզի ծայրամասներու աղբասաիկ ու թաղծագին թաղերը, ու անառաններու մէջ խո՛ ո՛չ հարուստ տուններու պատկանող շքեղ նծոյցները, այլ աւելի շատ յաճախ՝ բեռ կրող, զմնակալ աշխատանքի լծուած խոշոր «ժողովրդական» ձիերը:

Երբ, տարիներով Փարիզի նկարչական երգիչներէն մին ըլլալէ յետոյ, նահին զնաց նորէն տեսնել իր առաջին ուսումնասիրութեանց սիրելի երկիրը, իսաւլիան, անկից բերաւ ամբազշ շարք մը փորագրանկարներու, և հոն ալ՝ վենետիկի ինչպէս Փիլայի, Սիենայի ինչպէս Վալիկի տեսարաններուն և տիպարներուն մէջէն նախընտրած էր, միշտ նոյն բնազդէն մզուած, է՞ն խոնարհները, է՞ն անշուը ու անձանօթ մնացածները, աղբասաիկ անկիւններ, ժողովրդական ափանքներ, ամենքն ալ պարտերուած՝ զուարթ լոյսովն իտա-

լական ծթնողորտին և աղնուական գեղեցկութեամբն Արուեստին, որ այդ երկրին ո եւ է անկիւնին մէջ իր ժախտը կը շտացնէ:

Եահին մեծապէս գնահատուած է ֆրանսական ամենէն հեղինակաւոր քննադատներէն: Կիւսթավ Ժեֆրուա, Արսէն Ալեքսանտր, Կապրիէլ Մուրէ, Ռոժէ Մարքս, Կիւսթավ Քան իր գործին նուիրած են, չանդէններու մէջ՝ ընդարձակ յօդուածներ, ամենաբարձր ներքաղներով պահծացնելով անոր տաղանդը: Զայն գնահատած են նաեւ զրական վարպետներ, ինչպէս Անաթոլ Թրան և Միրաց. առաջինն իր մէկ նորավէպը վէպի ձեւով ընդարձակեց՝ զայն Եահինի ձեռքով նկարազարդել տալով հրատարակելու մտադրաթեամբ, և այսպէս ալ լոյս տեսաւ ան «Histoire comique» (կատակերգական պատմութիւն) տիտղոսով, Եահինի փորազրանկարներավ դեղարուեստորէն մեկնարանուած. Միրազ Եահինին տուաւ իր մէկ նորավէով. Dans l'antichambre (նախասենեակին մէջ) պատկերազարդելու: Կապրիէլ Մուրէ յառկապէս զրեց զիրք ճը Փարիզի տօնավաճառներուն վրայ, և անոր զրիթէ բոլոր էջերուն մէջ բնազին կ'ընկերանայ Եահինէն փորազրանկար ճը, և այդ շարքը Եահինին ամենէն հոյակապ արտադրութիւններէն մին է, իր տեսակին մէջ՝ անմահ գլուխ-գործոց ճը:

Տարիներ առաջ, Լիւցանապորի ազգային մուսէոնի վարչութիւնը Եահինի վլխաւոր փորազրանկարներու հաւաքածուն զնեց. անոր գործերէն կը գտնուին Գերմանիոյ և Խոտալիոյ մուսէոններէն ոմանց մէջ: Խոտալիոյ մէջ մասնաւրապէս ծանօթ է ան և սիրուած. կը մասնակցի միշտ Վենետիկի տարեկան միջազգային ցուցահանդէսին, որ անցեալ տարի նոյն խակ միւրիի անդամ անուանեց վլնքը: Հայաստանի կառավարութիւնն ալ քանի ճը տարի առաջ զնեց շարք ճը Եահինի գործերէն երեւանի մուսէոնին մէջ զնելու համար, և Եահին ատիկա կը միշէ միշտ մասնաւոր հրձուանքով ճը:

Եահին ունի նաեւ բաւական բաղմաթիւ գործեր փասթելով յօրինուած. առոնց մէջ կան կենդանապիրներ ու բնանկարներ, որ փափուկ ու արմէքաւոր էջեր են: Խողաներկը երկար ատեն լքելէ յետոյ, (թէեւ մերթ ընդ մերթ դարձած է նորէն անոր՝ ծաղիկներ նկարելով որոնք գեղեցիկ են), վերջերս դարձեալ ձեռք առաւ զայն ու խմբական ցուցահանդէսի ճը մէջ շարք ճը խողաներկավ շինուած գործեր ի տես զրաւ, որոնց մէջ իր արուեստին Էական յատկանիշները կ'երեւային միշտ. բայց անտարակուսելի է որ իր օ-ֆօրթները, փուանթ-մէշները և գծապրութիւնները կը մնան ցարդ իր լաւազոյն գործերը, փորազրանկարչութիւնը իր արուեստին կատարելագոյն գործիքն է:

յարդ: Ինչ որ ուժեղ է իր մէջ՝ գծապրութիւնն է՝ է՛ն առաջ, և անոր չետ լոսի և շաբերու բաժանման ճշգրիտ զգացումը, դէֆերու և բնանկարներու հոգերանութեան խորաթափանց ըլրունումը և պարզ ու կենդանի արտայալ-տաթիւնը: Սակայն ան իր ուժերուն բովանդակ առուգութեանը մէջ է դեռ. միշտ զմուհ ինքնիրմէ, միշտ կատարելագործուելու չետամուտ, միշտ իր ար- ունան ընդլայնելու, ճպասանելու ցանկացող, ան զեռ կարող է իր սքանչա- ցողներուն նոր անակնկալներ ընձայել, թէ՛ փորապրանկարչութեամբ՝ ուր զիւ- մեր անի զեռ ընելիք, և թէ՛ փասթելով ու իւղանկարով, ուր իր վերջին բառը չէ ըսած զեռ:

• •

Այս մեծատաղանկ արուեստադէտը, որ առաջին քայլերէն ա՛յնքան փացուն յաջողաւթիւն ունեցաւ, եղած է միշտ և մինչեւ ցարդ կը մնայ գե- րազանցորէն համեստ: Կարելի է նոյն խակ ըսել թէ իր համեստութիւնը կը համանի չափաղանցութեան, և պատճառ եղած է սահմանափակելու իր նիւ- թական յաջողութիւնը, որ շատ աւելի մեծ պիտի ըլլար եթէ աշխարհս գէթ քանի մը կարեւոր կեզրոններուն մէջ իր ամբողջական գործին ցուցահանդէս- ներ սարքելու չետամուտ եղած ըլլար: Մինչեւ ցարդ, նոյն խակ Փարփողի մէջ, շատացած էր տարեկան Ապօններուն և խմբական ցուցահանդէսներու մաս- նակցելով, իր գործին առանձին մեծ ցուցապրութիւն մը չէ ըրած. միշտ յե- տաձգած է այդ ծրագիրը, զայն թելազրու իր բարեկամներուն պատասխա- նելով թէ կը սպասաւ աւելի ուժեղ, աւելի կատարեալ զործեր արտազրելու, սրպէս զի այրպիտի քայլ մը առենի համարձակի: Զէ մտածած երթալ Ամե- րիկա իր գործերը ցուցապրել, ինչպէս ըրաւ Նելլէօ (Քրանոսցի նուրբ ու վայելչաշնորհ փորապրանկարիչը), բարձր դաստ Փարփուհիներու ճարտար պատկերահանը, որ սակայն նահինին ուժը, ընդարձակութիւնը և խորու- թիւնը չունի). չէ խակ զեռ գացած ցուցահանդէս մը սարքել ծառիկ Լոն- տոնի մէջ, ուր մեծ յաջողաւթիւն պիտի ունենար ապահովապէս: Մէկ քանի ամիս առաջ վերջապէս որոշում տուաւ առանձին ցուցահանդէս մը կազմե- լու Փարփողի մէջ, այն ալ իր գործերու մէկ շարքը միայն ի առ զնելով (Խտալիոյ տեսարաններու և տիպարներու շարքը): Ամերիկացի ճասնագէտ արտւեստասէր մը, որ եկած էր այդ ցուցահանդէսին, կ'ըսէր իրեն. «Մենք Ամերիկա մէ՛կ արտւեստագէտ մը չունինք որ այս ճիւղին մէջ մեղի հաւա- սարի. խակ Անդլիոյ մէջ հաղիւ 2-3 հոգի կան որ մեղի չափ ուժով են. ին- չո՞ւ ցարդ չէր գացեր Ամերիկա ձեր գործերը ցուցապրելու...»

Պիտի սովէի յիշատակել հոս հատուածներ բոլոր մեծ քննադատներէն որ

Եահինի գործին վրայ խօսած են, բայց չափազանց շատ պիտի երկարէր այս յօդուածը. կը շատանամ թարգմանելով քանի ճը տողեր այն խանդավառ յառաջաբանէն զոր հանրածանօթ գրագէտ ու քննազատ Քածիլլ Մաքլէր գրած էր այս վերջին ցուցահանդէսին յայտագրին համար.

«Եատոնց է որ մզւեցայ էտկար Եահինի արուեստին վրայ սբանչանալ և իր բնունը մտքու մէջ սեւեռել՝ տեսած ըլլալով իրմէ քանի ճը կենդանագիրներ, որոնց մին, անմոռանալիօրէն արտայայտիչ, խեղճ՝ գերասանուհի Լուիլ Թրանսինն է, և միւսը թափառիկ աղքատի ճը դէճըք: Ասիկաբաւական էր հաստատելու համար վարպետութիւնը արուեստագէտի ճը որ սահմանուած էր ժամանակակից օ-մորորթին ամենէն հմտու ու հզօր մասնագէտներէն մին ըլլալու, անոնցծէ որոնց գործը, առանձնաշնորհնեալ հաւաքածուներու կամ թամնկագին դրբերու մէջ պահպանուած, շատ աւելի երկար կեանք պիտի ունենայ քան ա'յնքան ակադեմական կնօմ յեղափոխական նը-կարներ՝ հաւասարապէս անկենսունակ և իրենց արժէքէն աւելի աղծուկ հանած, վկայելու համար ինչ որ մեր ատենին արուեստը իրավէ՛ կատարած է յաւիտենական գործերու շարքին մէջ մտնելու արժանաւոր: Անիկա պատուած է «լուիկ արուեստը», միակը որ հաշուի կրնայ զրուիլ, և այսօր ինքն ալ կը պատուի...: Մանրակրկիտ ու միւսնգամայն լայնատես նկարագրող ճը եղած է թափառական անսուն մարդոց, ժողովրդական կեանքին, ցոփութեան վայրերու, տօնաված առաջին հրճուանիներու: Նկարազարդած է քանի ճը հատորներ ուր լոյսի և շուրջերու հրայրքին միացուցած է հանձարը ճշղատես, արդահատալց ու ողբերգական զիտորութեան ճը, որ ճարտար է դէճքերը շրջապատին ու զգացումը ձեւին հետ կատարեալ կերպավ կապելու մէջ: Եյս պահուս՝ ես պիտի խօսիմ միայն իր խալական և վենետիկեան տեսսիլներան վրայ էտկար Եահին անոնցծէ մաս ճը ցոյց կուտայ հաս: Ան ամբողջական ցուցազրութիւն քիչ կ'ընէ կամ բնաւ: Այսպիսի ցուցահանդէս ճը ատով աւելի եւս արժէքաւոր կը զառնայ:

«... Ու եւ է զգայուն էտկի համար բաւական պիտի ըլլայ այդ փորագրութեանց վրայ նայուածք ճը նետել զմայելու համար այն հանդարտ, բը-նական ու երեւութապէս զիւրին եղանակին վրայ որպավ, քանի ճը գծով, Եահին կը վերակենդանացնէ վճիս հորիզոնները, կը զգացնէ ծանրութիւնը ջուրին, պատկառելի քարերը կ'օճէ լատինական արեւուն սաթի ու ոսկիի հեղուկովը, սուսւերները կը սարսաւցնէ և ցոլքերը կը խաղննէ, կ'օգնէ գոյնը երեւակայելու, և աւերակներու հեղդ կրաւորականութեան մէջ կը վերակոչէ անցեալին վեհաշուր ու անջնջելի հողին: ...Այժ որ Խատավս գացած է, ոչ թէ հասարակ հետաքրքրութեածք ճը մեծ բաներուն յարգանքավը,

չովիափի կրնայ այս պատոկերները տեսնել առանց իր էութեան ներքնախորքին մէջ զդալու այդ յուղմունքը որ գրեթէ սիրահարի յուղմունք ծըն է, և որ կը ծնի լսելով միայն անունները Սան-Շինինիանոցի, Փիշայի, Միէնայի, Փերու- ձիոյի և Ասիէլի: Շահին, Թոսբանայի, Ռւմարիայի մէջ, նօթագրած է ինչ որ ա'նքան ուրիշ արտևստագէտներ լքած էին յօդուոտ շատ հրչակաւոր տևսարաններու կամ ճարտարապետութիւններու. ներքին կեանցի համար իր հակումը իրեն սիրելի գարձուցած է այս անժառանգեալ անկիւնները ուր պատմաթեան ծաղիկը այլ եւս անձուուկ մը կամ ասիուել մըն է միայն, ցիշատակի խորհրդանշան մը մահուան մէջ: Ի.քեալ գեղեցկութիւնը ի՞նչքան շնորհ ունի, երբ այսովիսի մարդ մը զայն կը ներկայացնէ:

«... Վենեսակի մէջ, Շահին ինքնատիպ ըլլալու զրաւը վաստկած է, հաղար փորպղիչներէ յետոյ, նոյն խակ Ռւտաթլերէն յետոյ, որ զանոնք ամենքն ալ նահացացած է: Հոն ինչպէս Խտալիոյ մնացեալ մասերուն մէջ, ցոյց տուած է իր կարողութիւնը չնկատուած երեւոյթներ ընտրելու, թարուն սրտաշարժութիւնը ի յայտ բերելու ազտոս դժբէթի մը, քանդակագործու- թեան նշխարապ մը և արեւու երանգով մը իր խեղճաթիւնը պճնող փրլ- փրլկած կամարի մը, ծանր ջուրին մէջ իր ուրուականը ասղնագործող սիւնի մը, խոնաւ խաւարապ առվի զրան մը՝ ուր մարդ կ'երեւակայէ զարհութելի անձանօթ մը հեշտաթեան կամ սպանութեան. եւ Երեւելքի քրիստոնեայի իր ժառանգականութիւնը խօսած է Շահինին մէջ, իրեն հասկցնել ու ճաշակել տուած է առնէն ինչ որ կայ արտախալական և արտաեւրոպական՝ Բիւղան- գիոնի ճորտ ու յափշտակիչ այդ Վենետիկին մէջ, ուր պէտք է մոռնալ լատին ողին իր բուն մասնայտառակ նկարազրով: Բայց ցեղը խանգավառած է արտեստագէտը, որ վարժուած է Փարիզեան հասարակ դասակարգը ու- սումնաափելու: Պերճանքի Վենետիկը ձգած է գեղամոլներուն և աշխարհա- քաղաքացիներուն, և զիտած է, սիրած է աղքատ Վենետիկը, ճշճարի՛տը, ու կիները որ այդ աղքատութեան մէջ կ'ապլին:


«... Բայց ինչո՞ւ փորձել տժդոյն ու յաջորդական բառերով արտայայ- տել ինչ որ պիինձը խաճնող քանի մը զծերու հմայքը ա'յնքան յատակօրէն պիտի պարտազրէ նայուածքին. մարդ կը տեսնէ հոս լոյն ու օղը, և հարթչաւասար ջուրը ուր շրջուած երկինքը քաղցր անդունդներ կը բանայ, կը տեսնէ քարերը զոր սիրեց Մըրգին, և մարմարներուն վրայ ցնցոտիները, և աշխատութեան ու ցոփութեան որջերը, և տժդոյն բանւորուհիները արե- ւուն մէջ, և այդ մուրացկանուհին որ ուժասպառ կը կըի, և այդ աղքաբը որ կը խաղան, ու մարդ կը լսէ վենետիկան այդ բարբառը որ ջուրին պէս


կը սլուզայ: Կեանքն իսկ է որ վերադարձուած է: Ասոր համար՝ պէտք էր այդ հոգին որ ասակ է ամէն ինչ ըճռունելու, և այդ նայուածքը որմէ: Ովինչ կը խռափի, և այդ ձեռքը որ կարող է ամէն ինչ արտայայտել:

Փաքիզ, 1926



ՅՈՎՈՒԵՓ ՓՈՒՇՄԱՆ







Փուշմանի ցուցահանդեսը որ տեղի ունեցաւ վերջերս Փարփի մէջ, դեղաբառևևտական դէպի ճը եղաւ։ Առաջին ցուցադրութիւնը զոր ան սարքած էր երկու տարի առաջ, արդէն իսկ ունեցած էր ազուոր յաջողութիւն ճը և փարփետան մեծագոյն թերթերու բննադատները հայ նկարչին ինքնատիպ տապահնողը զրաւատած ու անոր գործին արեւելաթոյր հրապոյրն ի վեր հանած էին. այս անդամ Փուշման ցոյց կուտար փարփետան հասարակութեան, առելի մեծ որաշի ճը մէջ, հաւաքածու ճը աւելի այլազան գործերս, որոնց մէջ անոր տաղանդը կը յայնուէր աւելի լիալիր ու տիրական ձևավ ճը և ուր անոր արուեստը, ինչ ինչ էջերու մէջ, իր ամենէն խոր ու ամենէն կատարեալ արտայացտաթեան հասած կ'երեւար։ Այս ցուցահանդեսը եղաւ յաղթանակ ճը մէր հայրինակցին համար և ամենէն շքեղ ապացուցումներն մին մեր ցեղին գեղարուեստական ստեղծագործ հանձարին։

Յավեժի Փուշման, ինչպէս արդէն զրած են՝ իր առաջին Փարփետան ցուցահանդեսին նաւիրուած յօդուածիս մէջ զոր Նդիպատոսի Արեւը հրատարակեց, հարադաս ու թանկապին արտայայտիչ մըն է Ասիոյ հնապոյն ցեղերու ժիգիբական ու բարոյական դիմագծութեան, նկարչական երդիչ ճը անոնց խճասասիբական ու գեղեցկապիտական ներքնաշխարհին։ Եւրապացի մեծ նկարիչներ փորձած են Արեւելը թարգմանել, Ասիոյ բնութեան ու ճարդիկութեան խորհուրդները, մագութիւնները, հինաւուրց խոկումը արտայայտել. րաց ի Ռամարտինուէն ու Տըլաբրուայէն, որոնց ներքնասես հանճարը, ինչ ինչ էջերու մէջ, կրցած է թափանցել Արեւելը ողիին և զայն արտայայտել զօրեղ ու կենդանի զոյներավ, զրեթէ ամենելը աւելի կամ նուազ երսպական աչքերով ու ծաշակով Ասիա ճը պատկերացուցած են։ Փուշման, զաւակ հայ ցեղին, որ ինք Արեւելցի ըլլալէ զատ, դարերէ ի վեր Ասիոյ զլիսաւոր ցեղերուն հետ շփման մէջ զտնուելով՝ անոնց արուեստն ու աշխարհացեցը խորապէս ըմբռնած և Ասիոյ շատ ճը կէտերուն վրայ արուեստներու զարդացման կարեւոր մասնակցութիւն ունեցած է, իր արեան մէջ ունենալով ասիսկան ողիին բնազրաքար թափանցելու կարողութիւնը, արտադրած է զործ ճը ուր ինչ որ Ասիոյ քաղաքակրթութիւններն ունին ամենէն աւելի նուրբ, ինքնայատուկ ու աղնուական՝ կը համազրուի իր ճիշդ դոյներավ, իր կենդանի բուրումներավ, իր իրական հոգեբանութեամբ։ Եւրոպական արուեստի հմտութիւնը զոր ան ստացած է Փարփի մէջ, իրեն ճա-

Աշա՛ Թիւրքեսթան անունը կրող նկարը, — է՛ն ումեղ էջերէն ձին Փուշմանի գործին. աղջիկ ճըն է, թարմ բայց առնական զիմադրութեամբ, այդ պատերազմիկ ցեղին յատկանիշներն իր վրայ ցոլացնող. պղնձագոյն ողորկ ճագեր ունի՝ մէջտեղէն շխտակ դժով ճը բանուած, սաղաւարտի պէս զըլխուն փակած ու զայն սեղմելով, մօնկու աչքեր, երկնցած անկիւններով, բիբերը պրօնզէ կարծես շինուած, պաղ, փայլուն, առանց խորութեան, փոքրիկ քիթ ճը, նեղ ուսնկերավ, քիչ ճը սրածայր, բերան ճը կարմիր ու սեղմ, — որ յածառ, կամազօր արտայայտութիւն ճը կուտան իրեն, — երեսի ձուաձեւ ճը լայն ու լեցուն, մորթ ճը կաթի պէս ճերմակ. վիզը բաց-կապոյտ յուլունքէ մանեակով ճը զարդարուած է, և ուսերն ի վար կ'իյնայ կապոյտ ցովքերով գեղին շալ ճը, որուն բացուածքէն նորափթիթ կուրծքը թեթեւորէն շիկնած ճերմակ վարդի փափուկ երանգով ճը՝ կ'ընդերեւայ, նտեւը, սակեզոյն խորքի ճը վրայ, հումկու մի ճը կանգնած է, գլուխը դէպ ի աղջիկը զարձուցած, կարմիր թամբով, (կարմիր, կապոյտ ու գեղին, Թիւրքեստանի գոյները), և այդ ճին կը ներկայացնէ կոյսին աչքերուն մէջ փակուած մտածումը, — կտրիմ ճիաւորը որ պիտի գայ վաղը զինք առեւանզել ու իր վրանը տանիլ:

Աշա՛ Լոնկ-Վոնկ Զինացին, իր դեղին մեղրամոմէ երկայն կիսաղէճքով, որուն խորածանկ ու ջղուտ արտայայտութիւնը կը շեշտան մանր սեւ պիշ աչքերն ու սեղմ մսոտ ցցուած շրթունքները. երկայն նիշար մարմինը, սեւ պարզ զգեստի ճը մէջ ծածկուած, մանիշակագոյն խորքի ճը վրայ կ'անջատուի (սեւ, մանիշակագոյն ու գեղին, չինական գոյները):

Աշա՛ Հայաստանի Մաղիկը. Արծաթ խորքի վրայ, պաշտելի ձուաձեւով փոքրիկ լուսաւոր դէմք ճըն է հայ աղջնակի. սեփ-սեւ խիտ փայլուն մագերուն վրայէն, Տիգրանակերատի գեղին խայտարդէտ շալը կը պաշարէ զլուխը, կը ծածկէ իրանն ամբողջ, բաց ձգելով միտյն վիզը, ուր արծաթ վլնոց ճը կը շողայ և ձախ թեւը որ զեղին զգեստով ճը սրօգուած է. քիթը, մանր ու նրատունքն, աղնուական ու անմեղ փափկութեան նիշ ճը կը զնէ դէմքին վրայ. բերանը ծոխ է և ումեղ, խաղաղօրէն փակ, անարաստ ու անօթիսած, ինչ որ կը տիրէ դէմքին մէջ և ամբողջ նկարին մէջ, աչքերն են, անհուն աչքեր, մեծ կամարաձեւ յօնքերով, յորդ թարթիչներու սեւ ճանաներով պճնուած լայն կոպէրու տակ խոշոր սեւ թաւիշէ բիբերով, որսնը հայ գեղուչիին անզուգական նայուածքն ունին, քաղցրութեան անյաստակ խորութեամբ ճը, իր արտայայտութեան մէջ ցաւագին թուելու չափ զորովայեց: Հայ ցեղի սրտին ճաղիկն է ատիկա արդարեւ, պատկերացումը անոր էութեան աշնուագոյն տարրին, մարմնացած տեսիլ ճը քնքուշ անձնուիրութեան և մաքուր շնորհի:

Ահա՝ Շէյխին Աղջիկը, եղիպտացի մանկամարդուհի մը, փոքրիկ դէմբ, գիրէթարդ ճակատ՝ որուն վերեւ խռուածեւ մակերու խոշոր մութ կոյտ մը կը զիզուի, աչքերն ամբողջ լեցնող սեւ լայն բիրեր, տափակ քիթ, հազուատը մանիշակաղոյն, — կանանչ խորբի մը վրայ:

Ահա Քիւրատիսթանը. լեռնային աղջկան հուժկու մկանուու դէմբ մը է, ճակատը՝ տժդոյն կարծիր ու կանանչ քարերով զարդարուած վարսակալ մը, մորթը թիչ մը թուխ արեւահար, մալերը սեփ սեւ, զլուխը և ուսերը մանիշակաղոյն լազակալ մը փաթթուած. բերանը լայն բացուած է՝ ուժդոյն մանկական ճիճապի մը մէջ, որ աչքերը մանբյուցած ու զանոնք երկու սեւ ուղիղ զծերու վերածած է, և որ ընդլայնուած թանձը հեշտական շրթունքներան մէջէն երեւան կը հանէ ճերմակ սատափափայլ մեծ ակուաներու կրկին շարքը շաղաղուան. կուրծքը ծածկուած է բաց կանանչ զգեստով մը, որուն վրայ կրթնցուցած է ճեռքը՝ թուխ կարծիր, աղիւսի գոյն:

Բայց զանք այն նկարներուն որ նաթիւր-մորթ կը թուին, մինչ բերթուածներ են խորհուրդի, մեղեղիներ ներքին կեանքի:

Ահա Խաղալութեան Պատգամաբերը և Անպարտելի Զինաստանը, երկու կարեւոր էջեր, ուր Զինաստանի հոգին կը խոտանայ: Առաջնոյն մէջ Պատասա մը թագակիր, սակեզօֆ, նատած է հանդարտ ու վեհափառ. ետեւը՝ մութ կանանչ տերեւներով ծառ մը իր նուրբ սստերը ճաճանչածեւ կը սփուէ. քովը՝ կամուրջ մը, որուն վրայէն խաղալութեան զրօշները կրող պատգամաւորները կ'երթան՝ Պուտոսային պայծառ ներդաշնակ հոգին տարածել ալեկոն մարդկաւթեան մէջ. խորքը սեւ է, չինական լարային հոծ սեւը, կարծես մութ զիշերուան մէջ փռուած սեւ լիճ մը, որուն վրայ սակայն լուսնի ցոլքեր կը խաղան: Միւսը կը ներկայացնէ չինացի սաղաւարտակիր զրահապատ հումկու պատերազմիկներ, որ իրենց ճիերուն վրայ հեծած, մին կարծիր, միւսը ճերմակ զրօշ ճեռքերնին բռնած, կը տուրան՝ աներեւոյթ թշնամին դէմ, իրենց հինաւուրց հայրենիքը պաշտպանելու համար. խորքը սեւ է, ու նկարին առաջին զծին վրայ, կը կանգնի չինական ազգը պատկերացնող արձանիկ մը, սեւահեր կին մը, կանաչազգեստ, թեւերը կուրծքին վրայ ճալլած՝ ճանդարսու ու ինքնավստահ շարժուած մը, իր ներկայացուցած ցեղին զանդուածեղ զօրութեան զգացումով անշարժ ու անվրդալ, ստքերը գեղին պատուանդանի մը վրայ ամուր հաստատուած:

Ահա՝ Ապրելու Հրեուանքը. մեծդի պարաբր մարմնով չինական արձանիկ մըն է, որ անհոգ մշտածիծաղ վայելամոլը կը պատկերացնէ. արձանիկը հոս բոլորովին միս ու արիւն զգեցած է, ու կ'ապրի. իր լայն գէճ-

քը, գմբէթարդ ուռած փորը, կարմիր ճսեղ ծիծերը, խղոտ կոպերուն ուս-
կէն չարաձմի նայուածք մը սահնեցնող ճանր աչքերը, լայնարաց ահազին
բերանը, իր ամբողջ անձը, պութկացող զուարթութիւն մը և անհոգութիւն
մը կ'աղաղակին:

Դեղագործը, Ապրելու Հրճուանիքին հետ, երգիծական էջերէն ճին
է Փուշմանի, որ այդ նօթի ալ ունի թեթեւ անթոյն չեղնութեան: Երկայն
թեւերով բաց-գորշ մեծ վերարկուի մը մէջ փաթթուած Զինացի ճըն է, բա-
ւական պատկառելի փորավ, որ կանգուն է, սպասարկան զիրքի մը մէջ
հիւանդներուն կը սպասէ անջուշ). երկու բավկ գետինը զրուած են հին
անօթներ զանագան ձեւերով և որ զեղամանները կը պատկերացնեն. անոնց
մէջ կը տիրէ տակեշող հին թանկագին պինակ մը (զեղ ծափելով զիրուած
հարստութեան նշանա՞կն արդեօք). խորը սոկեզօծ ձերմակ է ու կապոյտ:

Կան վերջապէս որ հսկակապ քերթաւաններ են՝ մտածումով ու նկար-
չական արտայայտութեամբ Առոնցից են՝ Քանդիչ Հովուն Գալուստը և
Քանդիչ Հովուն Յաղթանակը: Քանդիչ հավը ներկայացնող ողին սեւ
դէմքով, սեւ հասու ու կարճ մարմնով խոճոռ անձ ճըն է, թախ կարմիր
վերարկուով, չինական աւանդական արձանիկ, որ հոս բոլորպին կենդանի
էակ մը դարձած է, դէմքն ու մարմնինը շարժման մէջ են: Առաջին պատ-
կերին մէջ, երբ նոր կը հասնի, իր առջեւ ունի ծիածանափայլ անօթ մը՝
լեցուն տերեւազարդ վարդերով որ արդէն տժիցն են բայց զեւ ոչ մեռած.
Երկրորդ պատկերին մէջ, սեւ փոքրիկ անօթ մը ծիայն կայ այլ եւս իր ոտ-
քին տակ, ու զետինը՝ թափթափ գունատ մանիշակաթոյը ծաղկի թոռման
թերթեր. խորը սեփ-սեւ է:

Ահա՛ Նուէրն առ Խաղաղութիւն. Թիպէթի սոկեզօծ թագակիր
Պուտտան նստած է գահուն վրայ, անդորր ու վեհաշուր արաայայտութեամբ
(խաղաղութեան ողին խակ է ան). իր ոտքին տակ մութ գոյն վարդ մը կայ
փուռած, իր կենաալց ուժեղ գեղեցկութիւնը բերելավ անոր իրը ընճայ.
Խորը՛ կարմիր մետաքսէ լայն սրահակով մը ծածկուած է, որուն վրայ սո-
կի գեղազիճ տառեր աղօթքի խօսք մը կը շողացնեն:

Ահա՛ Աշնան Փառքը. Թիպէթի գեղուչի ճըն է (սոկերեալ արձա-
նիկ) որ նստած է, շնորհալի զիրքով մը, մտածփոփ ու երազուն. ետեւը՝
մեծ հին պինակ մը, որ լուսնի լոյսի պայծառութեամբ մը կը ցոլայ, և ա-
նոր վրայ, բարձր անօթէ մը՝ աշնան տերեւներ իրենց մելամաղճիկ ամզոյն
գեղեցկութիւնը կը թափեն: Առարկաներուն զասաւորման, գոցներուն զուգա-
պութեան ու նկարը կազմող գաղափարին մէջ կայ ներդաշնակութիւն մը,
քաղցրութիւն մը, փափկութիւն մը որ անտելի են:

Ահա՝ Վարդի մը Վերջին ժպիտը։ Մահամերձ վարդ ճըն է, որ չին սոկեցոլ անօթի մը մէջէն զարս կը կախէ իր ուժասպառ զլուխը, թուլյած, ճճրիկած, բաց գեռ սիրուն, գեռ կենանի՝ շնորհի վերջին նշոյլով ճը. խոր-քը դորշ-վարդապոյն է, կարծես իրմէ անջատաւող հոգին արդէն հոն, այդ իր հուսկ բարձունքն ու հուսկ ժպիտն ընդունալ միջոցին մէջ, քաղցրածաւալ կը ծանանի։ Հրաշալիք մը գոյներս երածշատութեան, վարդի մը հողեվարքին իրապէս արմանի, և թարմ ու շնորհալի եփերերգ մը փափկորէն մելամաղձիկ երանցներս։

Նմանօրինակ ներշնչման մը արդիւնք է և այն նկարը որ Օրհասաւ-կան Վարդին Խոստովանութիւննը տիտղոսը կը կրէ։ Հոս վարդը, որ ճօտ կը զգայ իր ճահը, միանակ չէ. իր հոգեվարքը տեղի կ'ունենայ ոտքին տակ Թիուլիթի բրձուհին որ ամեսսի վրայ նատած է, ճերմակներ հազած, քիչ ճը ճռած դէպի ի վարդը, և մահամերձ ծաղիկը ժամանակէն ոսկեղօծուած հողէ անօթէ մը զարս հանելով իր խոնջ զլուխը, կը թաւի անօր ըսել իր վերջին դադանիքները՝ մեռնելէ առաջ. խարըը սոկեխառն մոլոշապոյն է։

Նկարներու նոյն խումբին կը պատկանի նաեւ այն սրուն տիտղոսն է Թիբրը որ օրհասաւկան ծաղկի մը վերջին շունչը կ'ընդունի. Թիուլիթի արձանիկ ճըն է որ հոն կը տեսնենք զարձեալ, բաց ասիկա կը ներկայացնէ այն Ազին որ, ըստ աւանդութեան, մեռնող ծաղիկներուն հոգին իր ծոցին մէջ կ'առնէ կ'ամփոփէ. անոր դէմքին ու կեցուածքին Փուշման տուած է այն խոկուն ու բազզը ամփոփամը որ պէտք է այդ երկիվազած ու նուիրական դորձին համար զոր կոչուած է կատարել. իր առջեւ, անօթի մը քերնէն՝ կը կախախին երկու արդէն զրեթէ մեռած վարդերս զունաթափ զլուխներ։

Ահա՝ արիշ նկար մը խորախորհուրդ, մտածման բանաստեղծութեամբ համակի թաթառուն, և որ կը կոչափ Անցեալին Ստուերը։ Կը տեսնենք հոն կանանչ անօթ մը, անսնցմէ որ Հնդկաստանի մեչեաններուն մէջ կը դորձածուին իբր խլաման, որմէ ամէն ուխտաւոր կամ արօթող կը գնէ քանի մը կաթիլ՝ առելցնելու համար կանթեղին որ պէտք է միշտ վասու Մի-վրայի արձանին առջեւ։ Անօթին ճօտ ծալլապատիկ նստած է ազօթողին ար-ձանիկը, ձեռքերը միացուցած՝ դէպի ի վեր, դէմքը միատիկ խոկումին մէջ կորսուած. զիսուն ետեւ ան ունի տեսակ մը ամպհալանի՝ կարծես սրովիկա-կան չորս թեւերս ամփոփամավ կաղմուած. խորքին վրայ, որ սակեխառն շաղանակագոյն է, մեծ թուչան մը կ'ընդնշմարուի՝ թռչը դէպի վեր ուղ-դած։ Եւ ասիկա կը լիշեցնէ բարեպաշտ Հնդկներուն չին ազուոր ազօթե-ները. «Թ՛վ Տէր, բա տաճարիկ մէջ կանանչ անօթ մը ըլլամ, և զան իմ մէջս բա սրբալան խող լցնես...» ...«Թուչան մը ըրէ՛ զիս, որ թոչիմ ու բեղի հանիվ...»։

Պիտի միշտակեմ վերջապէս երկու զմայելի նկարներն ի պատիւ Խայեամի և որ Պարսկաստան անոնին մէջ պարփակուած ամբողջ բանաստեղծութիւնը կը խոտացնեն կարծես: Մին կը կոչուի Օմար Խայեամի Դիրքը: Բանաստեղծին տալերուն ձեռապիր գրբոյկը, բացուած, կանգուն կ'երեւայ հոն, իբր կեղոննական ու տիրական առարկան: Մէկ էջին վրայ բնագիրը կը ուեսնուի ընդ աղօտ, միւս էջը կը պարունակէ պարսկական մանրանկարի աւելի տպաւորութիւնը կամ համարդութիւնը բան օրինակութիւն մը: Մէկ քոյլը, կը կանգնի անօթ մը, որուն մէջէն կը բարձրանայ վարդ մը, թարճ: Փուշգանի նկարներուն մէջ սակաւաթիւ են թարճ վարդերը, բայց այս վարդը իր թարճութեան մէջ այնքան հճայիչ է վառ ու փափուկ գեղցկութեամբ որքան ճիւս նկարներու օրհասական վարդերուն մելամադիկ շնորհը յուղիչ է ու թելաղբական: Այս վարդը իր երիտասարդ գունագեղ գլուխը թեթեւ մը կը ծռէ դէպ ի գիրքը, ոչ վերահաս մահուան ձանրութեան տակ կը ելու, այլ մեծարանիցի շարժմամբ մը խոնարհելու համար հանճարեղ բանաստեղծին մտաւոր բուրաստանին առջեւ, ուր անթառած վայլով ծաղիկներ ընդ ճիշտ կը շողան: Զեռազրին մէւս կողմը նստած կ'երեւայ նօրուեղ լրջագէմ մարդու մը արձանիկը (բանաստեղծին պատկերացումը թերեւս): Խորբը՝ հալած ոսկիի անփայլ դեղնութեամբ լիճ մըն է կարծես, ուր մտնուշակագրյն կղզի մը կը լողայ, ու մեռազրին վառ ոսկին՝ այդ խորբի տժգոյն սակիին վրայ՝ զմուար ստացուելիք տպաւորութիւն մը յառաջ կը բերէ, երանգներու գերանուրը ներկաշնակութեամբ գործ մը բարձրնելով այդ նկարը: Միւս պատկերը, Մեծարանք Օմար Խայեամին, գրեթէ միւնոյն նիւթը կը կրկնէ՝ քիչ մը տարբեր ձեւով: Հոս ալ ձեռապիրը կը դահէ՝ իբր նկարին էական առարկան: Անոր ետեւ կը բարձրանայ բարակ սատերով կանաչ թուփ մը որուն նուրբ տերեւները կը կախուին մէկ էջին վերեւ: Միւս կողմը կանաչն անօթ մը, որ զարերու ընթացքին հողուն մէջ սակեզօծուեր ծիածանի երանգներ է ստացեր, կը պարունակէ թարճ կարմիր վարդ մը կանանչ տերեւներով պաշարուած: Զեռազրին մէկ էջը՝ ուր բնագիրը տարտամօրէն կը զգացուի, ողողուած է արեւով որուն լոյսը կարծես տառերը հալեցուցած է և մազաղաթը թափանցիկ ու շողուն զարծուցած: Միւս էջին վրայ՝ կարմիրով ու ոսկիով շինուած մանրանկարի ուրաւական մը կը ծածանի, և դէպ ի այդ էջն է որ սիրուն շարժումով մը կը հակի վարդը որ անօթէն զուրս կը բարձրանայ և որուն ստուերը այդ էջին վերի անկիւնը, ճերծակ արեւափայլ մազաղաթին վրայ կը ձեւացնէ պաշտելի արատ մը, թեթեւ գորշ երանգով մը՝ ուր վարդի ու կանանչի ցոլեր կը խառնուին: Խորբը՝ նորէն նոյն ոսկի լիճն է՝ մանուշակաթոյր կղզլավ. ու նոյն

մօրուեղ անձնաւորութիւնը կ'երեւայ հստ ալ, ձեռադրին առջեւ նստած: Իսայանի մտածման դառն զեղեցկութիւնը չէ որ Փուշման ուզած է պատկերացնել այս երկու նկարներուն մէջ, այլ պարսկական հոդույն տիրական զիմն եղալ աղնուական շնորհին ու հայեցաղական տեսլապաշտ վերացումներուն, պարսկական երկրի վարդախիտ արեւածոխ դրախտներուն, պարսիկ արտեստն ու քերթաթիւնը բնորոշող փափկութեան, նրբութեան ու քաղցրութեան համազրաթիւն մ'ընկը, ի պատիւ այդ հատընտիր ազգին մեծագոյն բանաստեղծներէն մէկան. և չէ որ նոյն խակ այդ հմայաթափ ու խռովեալ մտածումով քերթազը որուն դառնութիւնն արդէն աշխարհի անարդարութիւններէն խոցուած վեհ սրտի մը թաղծութիւնն է, ունի քառեակներ ուր իր խաչերն արտացայտած է ամենէն հմայիչ քաղցրութեամբ լեցուն ոճով մը:


* *

Փուշմանի յաջողութիւնը շատ մեծ եղաւ: Իր ցուցահանդէսի յայտագրին յառաջարանը դրած էր Թանի զեղարուեստական քննադատը Թիէպօմիսոն, որ Փարիզի մեծագոյն բննադատներէն մին է: «... Իր ընդունակ հմտութենէն, կ'ըսէ հսն, որ միացած է փափուկ զգայնութեան մը, ծնած է այդ խտացեալ և հմայիչ, ոգեկոչով ու նրբօրէն երածշտական արուեստը որ իրն է: Ան բարոկ ներդաշնակութիւններով կ'արտայայտէ ամէն մէկ ժողովրդի նկարագիրն ու մասնայատկութիւնները, և Վրեւելքի ամբողջ բանաւեղծութիւնը անսոց մէջ պարփակուած է: ... Տեսէք իր նաթիւր-մօրթները, չկայ անսոց մէջ հստ մը որ ցեղազրական, կրօնական կամ միատիքական արժէք մը չտնենայ, չկայ հստ մը որ անակնկալ լոյս մը չարձըկէ ցեղի մը սրտին կամ ուղեղին վրայ, ... նաթիւր-մօրթներուն կը միանան ուստամնասիրութիւններ կանացի դէմքերու, որոնց մասնաւոր յատկանիշները կ'ընդգծն հագուստին մահրամանութիւնները, մազերու շտկուածքին պարզաթիւնը կամ բարդութիւնը ... Այդ ափաբարներու ուստամնասիրութիւնները ամենքն ալ կը պարփակուին վառ թոյրերավ մետաքսային զաշնակութեանց մէջ, որ պատկերացուած անձին կամ անոր մորթի գոյնին համեմատ կը տարբերին: Եւ այս ամենասուն մէջ կայ աղնուաթիւն մը, զոր աւելի կը շեշտէ նրբախուզաթիւնը յօրինուածքին, որան մանր, ստորակէտուած վրձնի հարուածները մինուզրաը թիթուռն կը դարձնեն ու ամբողջութիւններուն կեանքի ներուծ տողաւորութիւն մը կուտան...: Այս արուեստագէտաը համակ անակնկալ և համակ նրբախուզաթիւն է: Ամէն ինչ իրն է»: Ներբողալից տողեր նուիրուեցան այլ ցուցահանդէսին՝ Քոմիտիայի, Թանի, Ֆիկարօի, Նիւ Եորք

Հերըտի և այլ լրագիրներու մէջ, և փարիշեան պատկերադարդ շաբաթաթերթերու մեծագոյնը, Եղիշեսթրասիօն իր Յունիս 5 ի թիւին մէջ հրատարակեց Թրետերիք Մաքլիէ ընդարձակ յօդուած մը՝ Փուշմանի երկու նկարներու գունատիպ վերարտազրութեամբ։ Փարիզի քաղաքապետութիւնը գնեց Խայեամմէն էջ մը նկարը՝ Փըթի Փալէի թանգարանին համար։ Ուրախառիթ է հաստատել որ այս անգամ, օտարեներու հետ՝ գտնուեցան նաեւ հայ ունեւոր գեղասէրներ, որ գիտցան գնահատել այս մեծ արուեստագէտին արժեքը և ուղեցին զարդարել իրենց տունը անոր մէկ հատընտիր գրքով։ Տիկին Գափամաճեան գնեց Վարդի մը վերջին ժպիտը, Տիկին Մարիկիւլպէնկեան՝ Աշունին Փառքը, Պ. Խ. Սվաճեան՝ Դիբը որ Մահամերձ Վարդի մը Վերջին Բուրմունքը կը հաւաքէ, և Պ. Կ. Գալլաքճեան՝ Օրհասական Վարդի մը Խոստովանութիւնը։

Երանի՛ թէ գտնուէր նաեւ որ մը մեկենաս մը որ Փուշմանի մէկ գեղեցիկ գործը գնէր ու Հայաստանի Ազգային Մուսէսնին նուիրէր։

Փարիզ, 1926








10


891.99.09

9.72










Kn.



~~1428~~